



100 ✓

ՈՒՍՈՒՄՆ

ԱՐԲԱԶՈՎ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱԼԵՏԱՐՈՂԻ

ԵՒ ԳՐԻՍՈՏՈՆԵԱԿԱՆ ՀԱԽՈՏՈՅ

ՀԱՆԴԵՐՁ ՎԱԿԱՅՈՒԹԵԱՄԲ Ս. ԳՐՈՅ



ԺԱՆԱՊՈՅՏՀԱ ԵՐԿՐՈՅՑ

ԿԱՄ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳՐԻՍՈՏՈՆԵԱԿԱՆ

Ի Ա. ՄԱՆՈՒԿ ՎԱՐԺԱՎԱՏԵ ԿԱԿՈՍԵԱՆ ԿՐԻՇԵԱՆՈՅ

Դ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ




Ի ՏՊԱՐԱՆԻ ԱԼԱՐԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՈՈՅ

ԱՐԲՈՅ ՅԱՆՈՎԱՆԵԱՑ

ՅԵՐԱԿԱՆԱԿԵՄ

4907



A 1/2065

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

S· S· ՄԿՐՏՉԻ Ա.

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՀՐԱՄԱՆԱԿ

ՊԱՏՐԻԱՐՔԻ Ս· ԱԹՈՈՈՅԵՍ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

S· ՅԱՐՈՒԹԻՒՆ

ՄՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ Կ· ՊՈԼԱՅՈՑ

S· ՄԱՂԱՎԻԱՅ

ՄՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ՅԱՌԱԶԱԲԱՆ

ՅԱՅՍ փոքր գրքիս անունը (ՃԱՆԱՊԱՐՀ
ԵՐԿԻՆԻՑ) ըսուելուն համար գուցէ ինձ նման
տգէտներէն ըսող ըլլայ թէ, ո՛վ անմիտ, եր-
կրիս վրայ շիտակ կրնա՞ս մի քալել որ եր-
կինքն ալ կելլաս կոր, և կամ երկինքը ի՞նչ
ունիս, երկինքը ճամբայ կունենա՞յ :

Այո՛, կունենայ, վասն զի մէկ մարդ մը տեղ
մը երթալու ըլլայ նէ, անշուշտ այն երթալու
տեղը ճամբայ մը կունենայ, որ անկէց երթայ ու
իր նպատակին հասնի : Նաև արքայութիւնն
ալ երկինք կիմանանք, անոր համար արքայու-
թեան ճամբան երկինքը փնտռել սլէտք է :

Ուրեմն ո՛վ պարզամիտ և ջերմեռանդ քրիս-
տոնեայ եղբայր, եթէ քու միտքդ գրեր ես եր-
կինքին արքայութիւն երթալ նէ, ոյս փոքր
գիրքը ճեռքդ ա՛ռ ու այս ճամբային մէջ մտի՛ր,
և կը տեսնաս որ ճամբային երկու կողմը 23 հատ
զօրեղ և իմաստուն մարդիկ կայնած են, ոյսինքն
1. Մովսէս, 2. Դաւիթ, 3. Սովորոն, 4. Յոր,
5. Միրաք, 6. Եսայի, 7. Երեմիա, 8. Բարուք,
9. Եզեկիէլ, 10. Դանիէլ, 11. Ամովս, 12. Մի-
քիա, 13. Յովելիա, 14. Զաքարիա, 15. Մա-
ղաքիա, 16. Մատթէոս, 17. Մարկոս, 18. Ղու-
կաս, 19. Յովհաննէս, 20. Պողոս, 21. Յակովոս,

22 Պետրոս Եւ 23. Յուղա : Եւ ասոնք միշտ
այս ճամբռուն վրայ կայնած են ու այս ճամբան
գնացողներուն կառաջնորդեն : Եւ այս ճամբռուն
վերի գլուխ Քրիստոս նստած է ու կը կանչէ .
«Եկէ՞ + էմ + լ» Բոլոր իւալչեցողներ , ես Յեղի ուժով հանդ-
չէցնեմ » թէ պէտ դռւն այս ձայնը կը լսես կոր ,
բայց չես գիտեր թէ որու ձայն է . ուստի
պէտք է որ դռւն այս ճամբռուն վրայ կայնող մար-
դոց հարցնես թէ՝ այս ձայնը որո՞ւ ձայն է , և
կամ ուսկէ՞ց երթացուի անոր քով : Այն ժա-
մանակ անոնք իրենց մատովնին ցոյց կուտան-
ու կըսեն . Այն ձայնը Քրիստոսի ձայնն է . և
անոր քով երթալու շիտակ ճամբան ալ տսիկայ
է . եթէ անոր քով պիտի երթաս նէ՝ այս ճամբան
շիտակ բռնէ՞ , դնա՞ , որ անոր քով հասնիս : Բայց
անոնց ցոյց տուած ճամբան մէկ լայն ճամբայ
մը չէ , հասլա քարոտ և փշոտ և նեղ ճամբայ
մըն է . ուստի շըլլա՞յ որ ճամբռուն դժուարու-
թիւնը նայելով վախնաս յառաջ երթալու , և
երես կողմէ խոտորիս մէկ լայն ճամբայ մը
դտնալու համար . այն առեն կը նայիս որ ճամ-
բռուն վրայ կայնող մարդիկը՝ իրենց ձեռքի գա-
ւազանօք քու ճակատէդ կը զարնեն : Անոր հա-
մար դռւն զքեղ կանչող ձայնը դիտելով և ա-
նոր յոյս դնելով յառաջ երթալու ջանք ըրէ՞ ,
որ երթաս քու նպատակիդ հասնիս . այն որ
երկնից արքայութեան մէջ նստած է :

Արդարեւ փիլիսոփայական դիրքերը կարդա-
ցող լեզուադէտներուն աշքին հիշ բան մը չե-

բեւնար այս գիրքը, որովհետեւ ասիկայ շատ
խոնարհ և շատ նեղ ճամբայ մըն է, բայց արե-
ւելեան Հայոց քով շատ աւելի յարգի պիտի
երեւի ասիկայ, վասն զի իսկ և իսկ անոնց լե-
զուով գրուած է :

Թէսէտ ասիկայ այսքան երկար գրելու մոօք
չըսկսեցինք, հասլա մէկ փոքր Քրիստոնէ ական
տետրակ մը յօրինել տաճկաստանի Հայոց խո-
չոր լեզուօք, որ դպրոցի տղայքը աղէկ հաս-
կընան Քրիստոսի մարդեղութիւնը՝ եւ Աստու-
ծոյ կամքը։ Բայց կերեւի թէ Հոգւով սրբով
շարժելով այսքան երկարեցաւ, Նախ սկսե-
ցինք Հոգի սուրբ՝ Կոյս Մարիամին արգանդ
իջնալէն՝ մինչեւ քանի տարի ետև Հոգին սուրբ՝
Սիօն Վերնատուն՝ Առաքելոց վրոյ իջնալը՝
որքան մարդարէութիւններ կան նէ մէկիկ մէկիկ
սուրբ գիրքերէն ժողովելով մէկզմէկու բաղ-
հիւսել։ Հարցման սկիզբ սուրբ Երրորդութիւնը
հասկնալ կուզէ, և երկրորդ՝ Քրիստոսի ալ ով
ըլլալը և կամ քրիստոնեայ անունը կուզէ հաս-
կընալ. և երբ որ բաւական հասկցուցինք նէ, ան-
կէց ետեւ մեզի հարկ եղաւ Քրիստոսի կամքն
ալ հասկցնել, անոր համար ճամբանիս երկա-
րեցաւ, մինչեւ ՚ի կատարածի աշխարհիս Քրիս-
տոսի միւսանգամ գալստեան և արգարոց յա-
ւիտենական կենաց հասաւ ճամբուն վերի գը-
լուխը։ Եւ սուրբ Հոգւոյն շնորհաց ապաւինե-
լով, մեր տկար միտքը որքան բաւեց նէ՝ այնքան
մեղաց զգուշանալիք իրատներ եւ օրինակներ

գրեցինք, սուրբ գիրքերէն հաստատ վկայութիւններով, հարց եւ պատասխան ոճով։ Եւ վկայութիւններուն բոլոր գլուխ եւ համար նշանակուած է։ Մարդարէից և Առաքելոց խօսքերը գրաբառ գրուած և յետոյ աշխարհաբառ թարգմանուած են, և առանց վկայի խօսք հազիւ կը գտնուի մէջ։ անոր համար կարծեմ հիշ մէկ քրիստոնեայ ազգ մը այս գրքիս գէմ չի կայնիր, թէպէտ մեր երկրացիներէն հակառակողներ եղան, բայց չեմ գիտեր չէին կրցեր հասկցեր՝ թէ նախանձու շարժեցան։ ալ այն քննութիւնը արդար դատաւորին եւ անաչառ դատաստանին թողուցինք։ եւ մենք առ այժմ նոյն հակառակողները մեզի երախտաւոր և բարերար ճանչցած ենք, վասն զի եթէ հակառակողներ չըլլային նէ, մենք ալ ասոր տպագրութեան հոգ չէինք տանիր։ ու այնպէս գծադրուած կը կենար՝ եւ կարելի էր որ կորսուէր ալ մեր բազմաւուրբ աշխատանաց պտուղը։

Եւ իցէ թէ պատուէրներուն խստութեան համար զմեզ բանբասող ըլլայ աշխարհասէր եւ մարմնասէր մարդիկներէն, բայց իրաւունք մը չունին զիս բանբասելու, որովհետեւ իմին յօրինած խօսքերս չեն, հապա այս ճամբուն վրայ կայնող մարդոց շինած գոհարներն են։ մենք մի միայն այն անգին գոհարները, ամեն մէկ խօսքը սուրբ գիրքերէն ծաղկաքաղ ընելով մէկզմէկու բազիկուուլու աշխատեցանք, և ասոր մրայ ալ պարծենալու իրաւունք մը չունինք։

հապա աշխարհիս մէջի բոլոր մարդոցմէ աւելի
զիս անարգ եւ մեղաւոր ճանչցած եմ, եւ թե-
րեւս վեր գրուած սրբոց բարեխօսութեամբ
մեր աշխատանքը ապաշխարանք համարելով
մեր բաղմաթիւ յանցանքները ներէ ամենակալն
Աստուած :

Եւ եթէ մէկ մարդ մը աշխարհիկ իմաստու-
թիւն շի փնտռեր ու մի միայն իրեն հոգւոյն
փրկութեան և արքայութեան ճամբան կը փընտ-
ռէ նէ , կարծեմ այս գիրքէն 'ի զատ ուրիշ գիրք
հիշ չը կարդայ նէ բաւական է , ուրիշ գրքի կա-
րուառութիւն չունենար այս գիրքը ունեցող մար-
դը . վասն զի արքայութիւնը՝ քրիստոնէու-
թեամբ պիտի երթացուի որ կը հաւատանք բո-
լոր քրիստոնեայ ազգս , եւ քրիստոնէից հար-
կաւոր խնդիրքները բովանդակ ասոր մէջ պա-
րունակուած է՝ որ կրնան գտնալ :

Բայց եթէ մէկ մը այս աշխարհիս մէջ իմաստու-
թեան , հարստութեան , եւ կամ մեծութեան ,
եւ ուրախութեան , եւ հանգստութեան ճամ-
բայ կը փնտռէ նէ , անոնք այս տեղ չ'կան , հապա
հարսնիքին տունը կրնաս գտնալ զանոնք , ա-
սիկայ սուգի տուն է , այս ճամբային սկիզբի
դռնէն մինչեւ վերջին գլուխի դուռը լացով
ու արտմութիւնով լեցուն է . այս ճամբան մըտ-
նող մարդը՝ լալով ու սգալով պիտի երթայ
մինչեւ ճամբուն վերի գլուխի դուռ , և երբ
այն դռնէն ներս մտնայ նէ՝ այն տեղ պիտի գտնայ
յաւիտենական յարագուարճ ուրախութիւնը .

վասն զի թագաւորաց թագաւորը անոր պիտի
դիմաւորէ ու աչաց արցունքը սրբէ, եւ կը ո-
նակի թեռը վար պիտի առնէ ու յաւիտեան
հանգստացի՛ր, այս տեղաց թագաւորը դուն ես
պիտի ըսէ, ու յաւիտեանս յաւիտենից պիտի
ուրախանայ :

Եւ այս աշխարհիս մէջ ուրախութիւն փընտ-
ռող մարդն ալ կարծեմ ինձ նման տղէտ աղ-
քատի կը նմանի, որ հարուստ գրացիէն լաթեր
կառնէ կը հագուի կը կապուի ու հարանիք կեր-
թայ. մէկ օր եւ կամ երկու օր հարանիքին
տունը կուտէ կը խմէ կուրախանայ ու կը խա-
ղայ, եւ իր աղքատութիւնը կը մոռանայ, եւ
շատ զիշերներ անօթի պառկիլը՝ բոլորովին
միտքը չի գար, և երբ որ հարսնիքը կը լմննայ նէ
տրտմութիւնը կը կոխէ իր վրայ, վասն զի կը
նայի որ այն երգերը և տեսակ տեսակ կերա-
կուրները և խմելիքները գնաց առաջէն, ինքը
տրտմութեամբ տուն կը դառնայ, լաթերը կը
հանուի տիրոջը կուտայ ու իր հին լաթերը կը
հագուի կը նստի, ալ իրիկուան ուտելիքը կը
մտածէ թէ ուսկէց պիտի գտնայ. փորը կանօ-
թենայ, կը նայի որ առաւօտեան անուշ կերա-
կուրները չը կան, դարիէ հաց հազիւ կը գըտ-
նուի տունը, վասն զի երկու օր է՝ գործի չէ գնա-
ցեր, հարսնետուն ուրախութիւն կընէր կոր,
նաեւ քանի մը օր ալ գործի չի կրնար երթալ,
կամ յոդնած է և կամ մէկ անդամը սախտած
կըլլայ : Եւ տանը մէջ մեծ սով մը կը պատճառի

Եւ սաստիկ կռիւներն ալ յայտնի են . Եւ այն աղքատին վերջի նեղութիւնը առաջինէն շատ գէշ կըլլայ . հարսնիք չը գնացած այդքան նեղութիւն չունէր . անոր համար Սողոմոն իրսէ « Բարի է երբալ 'ի տուն սզոյ՝ քան 'ի տուն ծաղու » այսինքն՝ « Առաջի առաջ երբուլը՝ հարանիքի առաջ երբուլըն աջէի է ։ Ժողո. կ. 3:


Եւ արդ՝ ո'վ բարեմիտ քրիստոնեայ եղբարք , չըլլայ՝ որ ձեր լեզուին խոշորութիւնը նայելով չընդունիք այս ձեր հոգւոյն փրկառիթ խօսքերով գիրքը . վասն զի երբեմն կը պատահի որ լեռնային՝ հաստալեզու գիւղացի մը լուսատուքար մը կը գտնայ ու մէկ ազնուականի մը ընծայ կուտայ , և այն գիւղացին որքան տգեղ և խոշոր լեզու ալ է նէ , այն պատուական ընծան կընդունի ազնուականը : Նոյնպէս մենք ալ այս խոշոր լեզուով եւ հաստը մատներով բաղնիւսեցինք այս հոգեշահ իրատներով անգին մարդարիտները՝ ու ձեր ազնուականութեան ընծայ մատուցինք : Ուստի կը խնդրեմ ձեր ազնուականութենէն որ այս գրքիս լեզուին խոշորութիւնը եւ միջի վրիպակները չը նայիք , հապախօսքերուն միտքը դիտելով՝ ուշադրութեամբ կարդաք ու սոյն ճամբուն հետեւելով մեղաց զգուշանաք , որ յաւիտենական փառաց և յարազուարճ ուրախութեան և ցնծութեան արժանի ըլլաք , չնորհօք ամենակալին Աստուծոյ :

Խ. Մ. Ա. Մանաւկ Վարժապետ
կակոսկան կիւքինցի :

Ինչպէս գրքու կիս բարեպաշտօն Հեղինակը ինքն կ'խոստովանի իւր այդ բաւականին երկարաձիգ Յառաջաբանով այն և իռլոր լեզու ու բացատրութեամբն՝ իւր գրած լեզուին ռամփիկ կամ կոշտ ոճը ու ձեւերը, նոյն իսկ հանդէպ իւր այն ժամանակակից աշխարհիկ — գրական լեզուին, մենք ալ միայն իւր այդ Յառաջաբանը բառ առ բառ նոյնութեամբ պահելով՝ իւր Աշխատասիրութեան կամ Գործի լեզուն աշխատեցանք որչափ կարելի կ'լիներ մօտեցնել արդի աշխարհիկ լեզուին և ընթացիկ փափկանկառ ճաշակներու, իսպառ ջնջելով ու յապաւելով այն կարգ մը և հիշու եւ ուրիշ թրբական բառերը և իր, Նէ իսժալուր ասացուածները. ասկէց աւելի յառաջ դացած չենք արդի Հայերէն Ուղղախօսութեան մօտենալունպատակի մը մէջ, Պատուարժան Հեղինակի ժողովրդական մատչելի լեզուն և իւր բարեպաշտ ու ջերմիկ Զգացումները անազարտ եւ անվիթար պահելու հոգածութեամբ :

Նաեւ աւելորդ չենք համարեր ծանօթացնել արգոյ Ընթերցողաց, որ սոյն գիրքը երկիցս տպուած է՝ ՚ի Կ. Պոլիս, առաջին անգամ 1865 ին Հեղինակի ձեռքով, Բ. անգամ՝ 1889 ին Պ. Յոկովբեանի հրատարակութեամբ, բոլորովին անփոփոխ պահուած Գրքուի Նախատիպ Օրինակն. իսկ 1897 ին շատ մը խնդրանկարներ լինելով մինչեւ այդ ժամանակ արդ էն սպառած՝ կրօնասիրի ջերմ զգացումներով խոսացած այսպիսի կաղզութիւն ու ողջմտիկ Գիրքը ու Հիղինակութիւնները՝ երրորդ անգամ լինելով հրատարակուած է Ս. Ամոռոյս Ամենա. Գահակալին Հրամանաւ Երուսաղեմի տպարանէն, մասնակի յապաւումներով այն խիստ ռամբիկ բառերու և ասացուածներու, իսկ Ներկայիւս չորրորդ անգամ լինելով Տպարանէս ՚ի լոյս կ'ընծայուի, դարձեալ Նորին Սրբազնութեան Հրամանաւ և միայն լեզուի այնպիսի բարեփոխութեամբ, որչափ տասն տարուայ շրջան մը ալ զգալի պէտք մը կներկայացնէ՝ մանաւանդ արդի Հայ - Աշխարհիկ լեզուին մէջ,





“Ես եմ Ճանադարի Եւ ճշմարտութիւն
Եւ կեանք” : Յահ. ԺԴ. 6:

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՐԿՆԻՑ

Շ Ա Ի Ւ Ղ Ա .

Հարց . Մի իրելի եղբայր , դու հաւատքով
ի՞նչ ես :

Պատուախան . Աստուծոյ շնորհօքն քրիստոն-
եայ եմ :

Հ . Ինչո՞վ ես եղեր քրիստոնեայ :

Պ . Սուրբ Երրորդութեան անունով մկրո-
տուելով ու սուրբ աւագանէն ծնանելով՝ քրիս-
տոնեայ եղած եմ :

Հ . Սուրբ Երրորդութիւնը ի՞նչ է , կրնա՞ս
ինձ հասկցնել :

Պ . Սուրբ Երրորդութիւն անձառելի է , իմ
խելացս բան չէ ճառել . բայց այսքան կրնամ
քեզ հասկցնել՝ որ Երրորդութեան մէջ երեք
անձն կայ . Հայր Աստուած , Որդին Աստուած
և Հոգին Սուրբ Աստուած . երեք անձինք մէկ
քնութիւն , մէկ զօրութիւն և մէկ Աստուա-
ծութիւն ունին :

Հ . Այդպէս չը կրցար հասկցնել , օրինակ
մի տուր որ խելքս հասնի :

Պ . Ահա՝ քեզի օրինակ արեւը՝ նախ արե-

ւին գունդը, երկրորդ լոյսը եւ երրորդ ջերմութիւնը. թէպէտ երեք անուն կայ, բայց երեքն ալ արեւին անունով կը յիշենք. այսինքն արեւին գունդը. արեւին լոյսը եւ արեւին ջերմութիւնը, որոց ամենը մէկ արեւ եւ ո՛չ երեք են, ինչու որ մէկզմէկէ բաժնուած չեն. նոյնալէս Երրորդութեան մէջ ալ երեք անուն կը յիշենք, Հայր, Որդի, Հոգի. բայց երեքն ալ մէկ Աստուծոյ անունով կը յիշենք, այսինքն՝ Հայր Աստուծ, Որդին Աստուծ եւ Հոգին Սուրբ Աստուծած, Սոքա Երեքին մի են եւ ոչ երեք Աստուծած, ինչու որ մէկզմէկէ բաժնուած չեն և երեքը մէկ բնութիւն, մէկ կարողութիւն ունին :

Հ. Հիմայ վորքը ինչ խելքս հասաւ. բայց առաջի հարցմանս պատասխան տուիր թէքրիստոնեայ եմ, ես ալ կուզեմ հասկանալ թէ քրիստոնեայ ի՞նչ ըսել է :

Պ. Քրիստոսի հաւատացող. եւ Քրիստոսի աշակերտ ըսել է :

Հ. Կաղաչեմ զքեզ եզրայր, Քրիստոսի ով ըլլալը ինձ հասկցուր, որ ես ալ Քրիստոսի աշակերտ ըլլամ :

Պ. Վերը ըսինք թէ Երրորդութեան մէջ երեք անձն կայ. Հայր, Որդի, Հոգի. այս երեք անձերէն Որդին ի յաւիտենից Հօրմէ ծնած ըլլալով, սահմանեալ ժամանակին երկինքէն խոնարհեցաւ ու սուրբ Կոյս Մարիամին արգանդն իջաւ :

Հ . Ասոր համար կանխապէս գրուած կա՞ր :

Պ . Այս՝ Դաւիթ կը գրէ . « Իջել որպէս զանձրէն ՚ի վերայ զեղման » . Մաղ . ՀԱ . 6 . — « Բարբերէն վրայ անցրեւ Եկածէ ուշ առաջ յայնէ ուժուէ իջնայ » :

Հ . Յետոյ ի՞նչ ըրաւ կոյս Մարիամի արդանդին մէջ :

Պ . Անկէց մարմին առնելով՝ միաւորեց իրեն աստուածութեան ու ինն ամիսէն յետոյ ծնաւ կոյս Մարիամէն , ու մեզ նման մարդ եղաւ :

Հ . Առած մարմինը միաւորեց իր աստուածութեանը ըսիր . հապա ինչո՞ւ ոմանք կըսկն թէ լոկ մարդ ծնաւ :

Պ . Այդ բանը նեստորականները կըսեն , այս սպատճառաւ քրիստոնէից եկեղեցին կը նզովէ նեստորական ազանդը :

Հ . Հապա մենք ի՞նչպէս սլիտի հաւատանք :

Պ . Կատարեալ Աստուած և կատարեալ Մարդ , յլացաւ և ծնաւ ՚ի կոյս մօրէ և կոյս Մարիամն ալ Աստուածածին կը դաւանինք և ո՞չ մարդածին :

Հ . Աստուած և մարդ ծնելուն համար կանխիկ գրուած էր :

Պ . Եսայի կը գրէ . « Ահա՝ կոյս յղասցի եւ ծնցի որդի եւ կոչեսցեն զանուն նորա կմմանուել » . Եսայի կ . 14 . — « Ահա՝ կոյս ուժուէ յշաւու՝ ու շաւուն ուժուէ յնէ , ու անոր անունը կմմանուել , այնունուն՝ Աստուած Եղ հետ ուժուէ ի-անունէ » :



Հ. Ա՞ր տեղ ծնաւ :

Պ. Բեթլէհէմ՝ այրին եւ մառերին մէջ :

Հ. Այդ տեղ ծնիլը կանխիկ գրուած էր :

Պ. Այս՝ Միքիա կը գրէ . «Եւ դու թերլինեմ, տուն Եփրարայ, ՚ի քեց ելցէ ինձ իշխան եւ նովուեցէ զժողովուրդ իմ զիսրայիկ» . Միքիա ե. Զ. - «Դառն թերլէնէր, Երբ-Երակ առաջ, ուշէ էլլուն հը պէտէ ելլու ինչ եւ իւ Խորոշէ ժամանութու ունակ» :

Հ. Անունն ի՞նչ գրին :

Պ. Անունը ՅիՍՈՒՍ գրին :

Հ. Որովհետեւ այրին մէջ ծնաւ՝ մարդիմացա՞ւ :

Պ. Տիրոջ Հրեշտակը երեւեցաւ հովիւներուն եւ աւետեց . «Անաւասիկ աւետարանեմ ձեզ ուրախաւրիւն մեծ . զի ծնաւ ձեզ այսօր

Փրկից, որ է Օծեալ Տէր ՚ի բաղարի Դաւրի ։
 Ղու. Բ. 40: «Ահա՝ յեղ մէջ ուրախանիւնն ունետի-
 կառապահ, որովհետեւ ոյսօք յեղ Փրկիւ շնու Դաւրի
 ժողովն մէջ որ Օծեալ Տէր ըստն է. ոյսինքն Վրիս-
 պան ։»



Հ. Արդեօք ուրիշ մարդ եւս իմացա՞ւ :

Պ. Արեւելքէն մոգեր եկան Յիսուսի ըն-
 ծայ բերին ու երկրապատութիւն ըրին :

Հ. Ուսկէ՞ց իմացան մոգերը :

Պ. Երկնքի երեսը մեծ աստղ մի տեսան
 որ անոնց առաջնորդելով մինչեւ Նրուսաղէմ
 բերաւ :

Հ. Մոգերուն գալուն համար կանխապէս
 գրուած կա՞ր :

Պ. Դաւիթ կը դրէ. «Թագաւորք Արա-
 բայ եւ Սաբայ պատարացս բերցեն նմա ։»

Աաղ. ՀԱ. - 10: - « Արքէոյի ու Սոբոյի Ռոբուռն-
ակը անը ընծոյ ոչոյ բերեն » :

Հ. Մոգերը կարողացա՞ն ուղղակի Յիսուսը
գտնել :

Պ. Ա'չ, որովհետեւ Երուսաղէմ երր եկան,
ասազը ծածկուեցաւ, ուստի Հերովդէս թա-
գաւորին հարցուցին թէ՝ Հրէից թագաւորը
ո՞ւր տեղ ծնաւ . մենք անոր ասազը տեսանք
արեւելք ու անոր Երկրագագութիւն ընելու
եկանք . և երր Հերովդէս ասիկոյ լսեց՝ խոռ-
վեցաւ, տակնու զրայ եղաւ, ու քահանայա-
պետները կանչելով հարցուց թէ՝ Քրիստոս
ո՞ւր պիտի ծնի . անոնք ալ պատասխան տուին
թէ Բեթլէհէմ պիտի ծնի : Մատ. Բ. 2 :

Հ. Հապա ի՞նչ ըրաւ Հերովդէս :

Պ. Մոգերը Բեթլէհէմ խրկեց ու պատուի-
րեց, որ երր Յիսուսը գտնեն իրեն իմացնեն,
որպէս զի ինքն ալ Երթայ Երկրագութիւն
ընէ Յիսուսին :

Հ. Առելէց ես կը կասկածիմ. չըլլա՞յ որ Հե-
րովդէսին միտքը Յիսուսը մեռցնել ըլլայ :

Պ. Այո՛, ինչովէս որ յետոյ նշանը ցոյց
տուաւ :

Հ. Ի՞նչ նշան ցոյց տուաւ :

Պ. Երր մոգերը Բեթլէհէմ գնացին, Յի-
սուսը գտան ծնած ու մսուրի մէջ գրուած,
Երկրագութիւն ըրին ու իրենց ընծայները
տուին . բայց Հրեշտակը չը թողուց որ նորէն
Երուսաղէմ գառնան ու Հերովդէսին իմացնեն

Յիսուսին եղած տեղը . հապա մի ուրիշ ճամբայ ցոյց տուաւ , ուսկից դնացին իրենց երկիր . իսկ Հերովդէս երբ իմացաւ մողերէն խարուիլը՝ սաստիկ բարկանալով մարդ խրկեց ու Բէթլէնէմին եւ անոր սահմաններու երկու տարեկանէն վար եղած բոլոր արու զաւակները կոտորել տուաւ , որպէս զի Յիսուս ալ անոնց մէջը մեռնի : Մատ . Բ . 46 :

Հ . Մատթէոսի խօսքին նայելով՝ այն ատեն Յիսուս հինգ վեց աւուր ծնած պիտի ըլլայ , հապա ինչո՞ւ երկու տարուան տղայքները կը մեռցնէ :

Պ . Թէոլէտ Մատթէոսին խօսքէն շատ մօտ կերեւնայ՝ բայց երկու տարուան վար եղածները կոտորելէն կիմացուի , որ բաւական ժամանակ անցած պիտի ըլլար Յիսուսին ծնընդեան և մանկանց կոտորածին միջոցը . ինչպէս որ Մատթէոսի մեկնութիւնը կը պատմէ :

Հ . Ո՞չ , այդ ի՞նչ քարասիրտ գէլ մարդ է եղեր Հերովդէս . յիրաւի որ այդ անմեղ տղայոց մեռնելուն իմ սիրտս շատ կակածեց , բայց կանխապէս գրուած կա՞ր այս մոսին :

Պ . Երեմիա կը գրէ . « Չայլի 'ի Հուանայ լոելի եղեւ՝ ողբանմի եւ յալումի եւ զումումի . Ռարէլ լայր զորդիս իւր եւ ոչ կամեր մխիրաբի զի ոչ զոյին » . Երեմիա Ա. 15 . - « Հուանայ մը շոէ ու ուբէ յոյնը շուր ուրուէ ըլլայ . Ռարէլ էր շուանեւը իւր-լը ու չը ուշեր Դիմիրուէլ՝ որ-լիւրէ ու իւրին » :

Հ . Հռամայ ըսածը ո՞ւր տեղ է , եւ կամ
Ռաքէլը ո՞վ է :

Պ . Հռամայ ըսածը գեղ մի է Բեթլէհէմի
ճամբուն վրայ սուրբ Եղիայի վանքին քով,
որ Արևմաթեա ալ կըսուի . Ռաքէլն ալ Յակոբ
նահապետին կնիկն է . Խառանէն եկած առեն-
նին այն տեղ մեռաւ և գերեզմանը Հռամայի
ներքեւ է :

Հ . Ինչո՞ւ համար կ'ուլար արդեօք :

Պ . Յիսուսին պատճառու մեռնող մանուկ-
ները՝ իրեւ Բենիամինի մայր իրեն զաւակ-
ներ կը համարուէին :



ԵԱՒԻԴԱ .

Հ . Ետքը ի՞նչ եղաւ Յիսուս :

Պ . Երբ որ Քառասունքը լմացաւ , Հայրը և

Մայրը Յիսուսը առին տաճար բերին :

Հ. Եղբա՛յր, միաքա շփոթեցիր. Յիսուս
Հայր ունի՞ :

Պ. Միտքդ թող ըլ շփոթի, Յիսուս երկ-
րիս վրայ մարմաւոր Հայր չունի, Յիսուսին
Հայրը երկինքն է :

Հ. Հապա այդ ըստծդ ո՞վ է, որ Յիսուսը
տաճարը բերաւ :

Պ. Յովսէփ անուն արդար մարդ մի կար,
անոր հետ նշանուեցաւ Կոյս Մարիամը՝ իրր
իրեն պահապան ըլլալու, ոչ թէ էրիկ :

Հ. Վերը աղէկ հասկցանք Կոյս Մարիամին
Հոգւով Սրբով յղանալը. ալ ուրիշ նշանած
ի՞նչ պէտք էր :

Պ. Երկու պատճառաւ շատ հարկաւոր էր
Կոյս Մարիամին իր քով պահապան տէր մի
ունենալ. նախ՝ եթէ Կոյս Մարիամը իր քով
տէր մի չունենար ու ժողովուրդը անոր յղա-
նալը որ իմանար, իսկոյն կը քարկոծէին զայն՝
պղծութիւն կարծելով, որովհետեւ օրէնքը
այդ պէս կը հրամայէր. երկրորդ՝ եթէ Հոգւով
Սրբով յղանալն հասկնային, Յիսուսը չէին
խաչեր, ու մարդկային բնութիւնը սատանային
գերութենէն չէր ազատիր. անոր համար Աս-
տուած այնպէս տնօրինեց, որ Յովսէփը Յի-
սուսին հայրը կարծելով՝ Մարիամին վրայօք
կասկածի չէին երթար. բայց Յիսուսին չէին
հաւատար, ու կըսէին «Ո՞չ սա և մանուկ նիս-
ոան» «Ա-է-ի-այ հի-ս-ս-ն ու-շ-ն չ-» . Մար. Զ. 3.

Հ. Ինչէ՞ն գիտես որ այս բանը Աստուածանօթինած է :

Պ. Ահա՛ Յովհաննէս Եսայիէն առնելով կը գրէ . « Կուրացոյց զաշս նոցա , եւ ապշեցոյց զսիրտս նոցա , զի մի՛ տեսցեն աջօր եւ խմացիլ սրտիւր , եւ դարձցին եւ բժշկեցից զնոսա » . Յով . ԺԲ . 40 . — « Անձ աշերը կուրացոց և որդերը բարեցոց , որ աւազ նէ աշով ունառն և որդով իման և ուրբէ ին , որ եւ ու անց հաց վերերը բժշկէմ » :

Հ. Յիսուս տաճարը որ բերին հրաշք մի երեւցա՞ւ :

Պ. Այս . Երբ որ Յիսուս տաճար եկաւ , Սրբութիւն Սրբոց ըսուած տեղը արևելքին կողմ դուռ մի ունէր , որ շատ տարիներէ հետէ փակուած էր . այն դուռը ինքն իրեն բացուեցաւ :

Հ. Այդ գրան համար կանխապէս գրուած կա՞ր արդեօք :

Պ. Եզեկիէլ կը գրէ . « Եւ դարձոյց զիս ընդ ճանապարհ արտաքին դրան Սրբութեանցի՝ որ հայեր յարեւելս . եւ այն եր փակեալ . եւ առ զիս Տէր . Այդ դուռն փակեալ կացցէ . եւ մի՛ բացցի , եւ մի՛ որ անցցէ ընդ դա , զի Տէր Աստուած Խօրայէլի մոցէ ընդ դա » . Եզե . ԽՊ . 1-3 : — « Դուրցոց զէ Սրբութեան Սրբոցին դրու դրու ժամբան , որ որեւելու իւնոյէր և ունիւոյ փոկուած եր . Տերը ըստ ինչ . Այդ դուրցու փոկուած ունիւու իւնոյ և ունիւու ու դուրցու և ունիւու ունցնէ ուրիշ , իւնոյ որ Խօրայէլն Տերը ունիւու ունոյ ուրիշ » :

Հ. Այդ դրան բացուիլը մարդ իմացա՞ւ :

Պ. Այդ դրան համար Եզեկիէլին գրածը
գիտէր ժողովուրդը . նաև դրան դոց ըլլալն
ալ գիտէր , երբ Իսրայէլին Տէրը գար պիտի
բացուէր , և երբ Յիսուս տաճարին բակ մըտ-
ցուցին՝ այն դուռը մեծ ձայնով բացուեցաւ .
Ժողովուրդը այդ ձայնը լսելուն պէս , Իսրայէ-
լին Տէրը եկաւ , առաջ ելլենք ըսելով վազե-
ցին տաճար եկան : Այս պատճառաւ Կրիս-
տոսի քառասնօրեայ տօնը մեր եկեղեցին
Տէռն ընդ ու կ'անուանէ :



Շ Ա Խ Ի Ղ Պ .

Հ. Յիսուս ետքը ի՞նչ ըրին և ո՞ւր տարին :

Պ. Հրեշտակը Յովոէլին տեսիլքին մէջ
երեւցաւ ու ըսաւ , եւ ա՛ռ աղան ու անոր

մայրը փախի՛ր Եգիպտոս ու այն տեղ կեցի՛ր
մինչեւ որ ես քեզի զրուցեմ. վասն զի Հերով-
դէս տղադ կը փնտռէ մեռցնելու համար :
Յովսէփի ելաւ գիշեր գաղտուկ տղան և անոր
մայրը առաւ Եգիպտոս գնաց . այն տեղ ժա-
մանակ մը կեցաւ մինչեւ որ Հերովդէս մե-
ռաւ : Մատ. Բ. 15:

Հ. Յիսուսին Եգիպտոս երթալը կանխառէս
գրուած էր :

Պ. Այս', Եսայի կը գրէ . « Անաւասի՛կ Տէր
նստեալ 'ի վերայ թերեւ ամպոյ՝ եկեցէ յԵգիպ-
տոս, եւ շարժեսցին ճեռագործքն Եգիպտացնց » .
Եսայի ԺԹ. 1 : - « Ահա՝ Տէրը բենեւ առէ Հրու-
նառելը՝ Եբեդում ուրիշ բայ ու Եբեդում իւ-
գելը ուրիշ շրջին » :

Հ. Թեթեւ ամպ որո՞ւ կըսէ :

Պ. Աստուածածնին համար կըսէ . որով-
հետեւ Աստուածածին Յիսուսը գրկելով տա-
րաւ Եգիպտոս :

Հ. Աստուածածինը ինչո՞ւ թեթեւ ամպի
նմանցուցեր է :

Պ. Թեթեւ ամպը մէջը անձրեւ ու մէդ
շունեցող ճերմակ եւ փայլուն ամպ մի է . որ
Աստուածածնին անարատ ըլլալը կը նշանակէ ,
ինչպէս որ Շարականն ալ կըսէ . « Ամպ թերեւ
անցնդունակ խոնառութեան » այսինքն , « Թայսո-
նիան շանեցող նենիւ առ :

Հ. Յետոյ Եգիպտոսէն Եկա՞ն :

Պ. Այս', Հերովդէսի մեռնելէն յետոյ

Տիրոջ Հրեշտակը գարձեալ Յովսէփին տեսիլքի մէջ երեւեցաւ ու ըստւ . ե'լ , ա'ռ տղադ ու անոր մայրը ու Իսրայէլին երկիրը գնա՛ , ինչու որ մեռան աղան փնտռողները , եւ Յովսէփի ելաւ Յիսուսը եւ Աստուածածինը առաւ ու եկաւ Գալիլեայի երկիր Նազարէթ ըսուածքաղաք բնակեցան : Յիսուս օր ըստ օրէ կը մեծնար . մինչեւ երեսուն տարեկան եղաւ ինք զինքը մարդոց չէր յայտներ . իրրեւ հասարակ մարդ կը կենցաղավարէր : Մատ . Բ . 23 :



ՆԱԽԻՂ Դ .

Հ . Յիսուս երեսուն տարիէն ետքը ի՞նչ ըրաւ :

Պ . Երբ Յիսուս երեսուն տարուան եղաւ իր հրեշտակը եկաւ :

Հ. Այդ հրեշտակ ըսածդ ո՞վ է :

Պ. Յովհաննէս Մկրտիչն է, որուն մենք
սուրբ Կարապետ կըսենք :

Հ. Սուրբ Կարապետ ո՞ւր տեղ էր և ուա-
կէ՞ց եկաւ :

Պ. Անապատներն էր . ինչպէս որ Ղուկաս
կը գրէ : « Մանուկն աճէր եւ զօրանայր հոգեսփ,
եւ լր յանապատս մինչեւ յօր էրեւելոյ նորա
խորայիլի » . Ղու . Ա. 81 : – « Տղան իւ Դժուռ-
հաքուլ իւ շըռուռ . և անողոտներն էր Թնդն- ի-
բոյելին երեւալու օր » :

Հ. Սուրբ Կարապետ ինչո՞ւ համար եկաւ :

Պ. Յիսուսին անցնելիք ճամբաները մաք-
րելու համար եկաւ :

Հ. Այս մասին կանխապէս զրուած կա՞ր :

Պ. Այս', Եսայի կը գրէ : « Զայն բարբառոյ
յանապատի . պատրաստ արարէ՛ր զմանապարհն
Տեառն , եւ ուղիղ արարէ՛ր զջաւիդս նորա » .
Եսայի Խ. 3: – « Անողոտին Նշ իւսելու յոյն . Տի-
բոյ ճամբաները ուղարկեցէ՛ + և անը շուտիները
շրիեցէ՛ + : Երկրորդ Մաղաքիա կը գրէ : « Ոհնա՛
ես առարեմ զշրեշտակ իմ , եւ տեսցի զմանա-
պարհն իմ առաջի իմ » . Մաղա . Գ. 1: – « Ահա՛ Է-
իմ հրեւութիւն իւ իրին , որ իմ ճամբաները բարձէ » :

Հ. Մարգարէից խօսքին նայելով կերեւի
որ սուրբ Կարապետը խրկող մը եղեր է , ար-
գեօք ո՞վ է :

Պ. Սուրբ Կարապետը խրկողը Աստուած
էր . ինչպէս որ ինք կըսէ : « Ես ոչ զիտէի զիա ,

այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով, նա առաց ցիս ։ յոյր վերայ տեսանիցես զՀաղին, զի իջանիցէ եւ նանգբիցի ՚ի վերայ նորա, նա և որ մկրտէ Հոգրովն սրբով ։ Յով. Ա. 33. — « Ես շնէիս չէ ճանաչը, բոյս չեւ ջրով մբռելու համար իրեւու ըստ ինչ որու զբոյ Նոբոյն որբոյ իջնելու եւ հանդիւթ բեռնես, անիկոյ եւ Հոբոյն որբով մբռով ։ » :

Հ. Սուրբ Կարապետին պատրաստելիքը եւ մաքրելիքը ի՞նչպէս տեղ եւ ի՞նչպէս ճամբարոյ է արդեօք։

Պ. Զը կարծես թէ սուրբ Կարապետին պատրաստելիք տեղը եւ մաքրելիք ճամբան՝ երկրիս վրայի տուն և կամ ճամբայ է որ հողն ու քարը մաքրէ, մորմնաւոր թագաւորներուն պէս, որ երբ տեղ մը երթալու ըլլան, առաջին մարդ կերթայ, ճամբաները կը մաքրէ ու թագաւորին նստելու դարպաս կը պատրասէ։ օրովհետեւ աշխարհիս թագաւորները հողին ստեղծուած ըլլալով՝ անսնց անցնելիք ճամբան ալ հողին է եւ նստելու դարպասն ալ հողին, քարէն եւ կամ փայտէն կըլլայ բայց այս դալիք թագաւորը Աստուած ինքն է, բոլոր թագաւորներուն թագաւորը, իր աթոռը երկինքն է եւ մարդոց ձեռքով շինուած տան մէջ չը բնակիր։

Հ. Ի՞նչ գիտես չը բնակիլը։

Պ. Աստուած ինքը ըստու ։ « Երկինք արոնիմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից իմոց որպիսի տուն շինիցէք ինձ, ասէ Տէր ։ Եսայի

ԿԶ. Ա - «ԵՐԻԲՆ+Ը ԽՄ - ՌԱՎԱ Է , Ա - ԵՐԻԵԸ ԽՄ - ՄԵՒ-
ՊՐԵՊԵ-ՆԻՐՆԱԸ , ԲՆԱԿԻ-Է՝ ԴԱՆ ՊԵՄԻ ՀՅԱԵՒ ԷՆՅ , ԷՆ-Ի
ՏԵՐԸ » :

Հ . Հասկա ի՞նչպիսի տան մէջ կը բնակի :

Պ . Աստուած ինքը միշտ կենդանի ըլլա-
լով կենդանի տան մէջ կը բնակի :

Հ . կենդանի տուն կը լլալայ :

Պ . կենդանի տուն կը լլալայ . մենք ենք կեն-
դանի տունը , եւ մեր սրամին մէջ կը բնակի ,
ինչպէս որ Պօղոս կը լլալայ . « Ապարէն դուք տա-
ճար Աստուածոյ կենդանոյ եր » - « Երաշնէ գու-
խնդունի Ա-Դ-Դ-Շ-Ա-Յ Պ-Հ-Ն-Ր Է-Վ-Ն- :

Հ . Պօղոս այդ խօսքը ուսկէ՞ց լևելով կը լլալայ :

Պ . Դեւտացւոց այս գրուածը կարդալով ,
«Գնացից ՚ի նոսա եւ բնակեցայց ՚ի նոսա , եւ եղից
նոցա Աստուած եւ նորա եղիցին ինձ ժողովուրդ » -
- « ԱՆՆԵց Շշ ՊԵՄԻ ԵՐԲ-Մ Ա-Ն-ՆԵց Շշ ՊԵՄԻ ԲՆ-
ՀԻՄ . Եւ Ա-Ն-ՆԵց Ա-Դ-Դ-Շ-Ա-Յ Շ-Ն-Շ Ա-Ն-ՆԵ- Ա-Լ Խ-
Ժ-Ն-Ն-Շ-Շ-Շ ՊԵՄԻ Շ-Ն-Շ-Ն- :

Հ . Հասկցանք որ Աստուածոյ բնակելու
տունը մեր սիրտն է . արդեօք անցնելիք ճամ-
բան ո՞րն է :

Պ . Սրտին ճամբան բերանն ու ականջն է -
անկէց կը մտնայ ու մեր սրտին մէջ կը բնակի :

Հ . Վա՛յ ինձ եղբա՛յր , ի՞նչպէս մաքուր բե-
րան եւ սուրբ սիրտ պէտք է , որ բոլոր աշ-
խարհքը ոչինչէն գոյացնող ամենամաքուր Աս-
տուած , որ հրեշտակները անքրմէ վախերնուն
իրենց երեսնին կը ծածկեն , այն Աստուածը

մեր բերանէն մտնէ ու մեր սրաին մէջ բնակի :

Պ. Իրաւի մեծ բան է, որովհետեւ եթէ սիրելի բարեկամ մի ունենաս, և քու տունդ կոչունքի գալու ըլլայ, արդեօք ո՞րքան կը ջանաս դռներդ և կամ ճամբաներդ մաքրելու, եւ մանաւանդ տունդ աւելի կը մաքրես, որ չըլլայ թէ բարեկամդ չը հաւնի ու սիրտը նեղանայ և կամ բարկանայ. եթէ այն բարեկամդ բարկանայ եւս, կարելի է որ անոր պէս բարեկամ մի ալ գտնես չուտով, ուստի այդ մեռնելու բարեկամիդ բնակելու տեղ և անցնելիք ճամբան մաքրելու այդքան կը ջանաս ու հոգ կունենաս. Հապա ո՞րքան հոգ ունենալ պէտք է մեր կենդանի ու յաւիտենական բարեկամ և բարերար Աստուծոյ բնակելու տեղ և անցնելու ճամբան մաքուր և սուրբ պահելու. վասն զի եթէ բարկանալու ըլլայ՝ վիճակդ ի՞նչպէս կըլլայ, անոր պէս բարեկամ մի այլ եւս չես կրնար գտնել. ինչու որ անորմէ ուրիշ Աստուած շը կայ, որ զայն քեզ բարեկամ ստանաս :

Հ. Հապա մենք ի՞նչ պիտի ընենք. քու խօսքիդ որ նայինք, բնաւ մէկը Աստուծոյ բնակարան շը կրնար լինիլ:

Պ. Այս բաներուն համար շատ խրատներ կան քեզ հասկցնելու, բայց հիմայ ժամանակը չէ. ինչու որ դուն դեռ Քրիստոսի ով ըլլալը չը ճանաչեցիր. դուն մեզ առաջուց Քրիստոսը հարցուցիր, որ ո՞վ ըլլալը գիտնաս ու անոր

աշակերտ ըլլաս . անոր համար ճամբէն դուրս
մի՛ ելներ , որ ետ չը մնանք , այլ շիտակ եր-
թալով մի անգամ Քրիստոսին ով ըլլալը հա-
կըցիր ու սյնուհետեւ անոր ծառայութիւն
ընելու խրատները քեզ կը հասկցնեմ Աստու-
ծով . դուն հիմայ սուրբ Կարապետին համար
ինչ որ պիտի հարցնես , հարցուր :

Հ . Հասկցանք որ սուրբ Կարապետին մաք-
րելիք տունը եւ ճամբան մարդոց սիրտն եւ
բերանն է . արդեօք կարողացա՞ւ մաքրել :

Պ . Մարդոց սիրտը ու բերանը իր ձեռ-
քովը պիտի չը լուանար եւ մաքրէր . հապա-
սկուաւ քարոզել ժողովրդոց թէ « Ապաշխա-
րեցէք՝ զի մերձեալ է արքայուրիւն Երկնից » .
Մատ . Պ . 2 : - « Ա. Պ. շնորհեցէ՛ + , Երինչի Բարձր-
բարձրանը հառեցո՞ն է » :

Հ . Ժողովուրդը մտիկ ըրա՞ւ քարոզու-
թիւնը :

Պ . Այո՛ , ինչպէս որ Մատթէոս կը գրէ .
« Յայնմամ ելանէին առ նա ամենայն երօնադի-
մացիր եւ ամենայն նրանառան եւ ամենայն կողմն
Յորդանանու , մկրտիկն 'ի նման . 'ի Յորդանան
գետ , եւ խօստոված լինէին զմեղս իւրեանց » .
Մատ . Պ . 5-7 : - « Ա. յն առէն կ'երլային անոր + է
Բուշ երանակնաշին + - Բուշ հրեսուտանը և Բուշ
Յորդանան կողմէ եղաները , - - կը միրտուեն անորէ
Յորդանան մէջ , - - իրենց մշտերը կը իսպանը
նէին . » :



ՇԱԻԻՂ Ե.

Հ. Այդ միջոցին Յիսուս ինչ եղաւ :

Պ. Յիսուս ինքն ալ մկրտուեցաւ սուրբ Կարապետէն . ինչպէս որ Մատթէոս կը գրէ . «Են իբրեև մկրտեցաւ Յիսուս , ել վաղվաղակի ՚ի զրոյ անտի » . Մատ . Գ . 16 : – «Երբ ո՞ւ Յէ-
մառաւեցաւ , շուրջ ջուրէն դուրս ելսւ » :

Հ. Յիսուսի համար ինչո՞ւ կըսէ թէ շու-
տով դուրս ելաւ ջուրէն :

Պ. Յիսուս մեղք չունէր որ խոստովանե-
լով ջուրին մէջ ուշանար , անոր համար շու-
տով դուրս ելաւ :

Հ. Յիսուսի մկրտուած ատեն հրաշք ե-
րեւեցա՞ւ :

Պ. Այս' , երբ որ Յիսուս ջուրէն դուրս
5

ելաւ, երկինքը բացուեցաւ ու Հոգին սուրբ
աղաւնիի պէս վրան իջաւ, և Հայր Առառուած
կանչեց ամպի միջէն, «Դա' է Որդի իմ սիրելի
ընդ որ հաճեցայ » . . « Առէկոյ է էմ ռէբէլ Որդէն,
որուն հաւնեցոյ » :

Հ. Մկրտուելէն ետքը ո՞ւր գնաց Յիսուս :

Պ. Անապատը գնաց սատանայէն փորձ-
ուելու համար . 40 ցերեկ ու 40 գիշեր ծոմ
պահելէն ետք երբ անօթեցաւ, սատանան
մօտեցաւ փորձելու համար . վասն զի Յիսուսն
ալ Ադամին պէս մէկը կարծելով՝ ասիկայ ալ
կրնամ խարել ըստ, բայց ինքը յաղթուեցաւ
ու ամօթալից եղաւ գնաց : Մատ . Դ . 1 :

Հ. Ետք ո՞ւր գնաց Յիսուս :

Պ. Անապատէն իջնելով եկաւ Զարուղոնի
եւ Նեփթաղիմի երկիրը՝ Տիրերիոյ ծովուն ե-
զերք Կափառնաում ըսուած քաղաք կը բնա-
կէր : Մատ . Դ . 14 :

Հ. Ետք ի՞նչ ըրաւ Յիսուս :

Պ. Ինքն ալ սուրբ կարապետին պէս քա-
րոզել սկսաւ . « Աղաւնուեցէ՛ + , երինէլ նոր-
ուունիւնը հորեցո՞ն է » ըսելով :

Հ. Յիսուս հրաշք ալ ըրա՞ւ :

Պ. Այո՛, շատ հրաշքներ ըրաւ . նախ
ջուր գինի դարձուց, ապա կաղեր քալեցուց,
դիւահարներ բժշկեց . կոյրերուն աչքերը,
խուլերուն ականջները, եւ համրերուն լեզու-
ները բացաւ, բորոտներ սրբեց, մեռեալներ
ողջացուց, Տիրերիա ծովուն վրայ քալեց,

հինգ հացով ու երկու ձուկով հինգ հազար
մարդէն աւելի կերակրեց եւ էւ զամբիւղ ալ
հացի ու ձուկի կոտորակ աւելցաւ :

Հ. Այդ ի՞նչ մեծ բարերարութիւն և ի՞նչ
շնորհք է, որ ըրէր է Յիսուս մարդկային
բնութեան, բայց այդ հրաշքներուն համար
կանխապէս գրուած կա՞ր :

Պ. Այս', Եսայի կը գրէ . « Յայնձամ ազք
կուրաց բացցին եւ ականջք խլից լուիցէն, յայն-
ձամ վազեսց. կաղն իրբեւ զեղջերու, եւ պարզ
լիցի լեզու ծանրախօսաց » . Եսայի ԼԵ. 5: -
Այն առն կոյրերուն ալերը դէռէ բաշուն, ինչ-
ըստ ականջները դէռէ լեն . այն առն կոյը եղջերուն
դէռ դէռէ չոշէ եւ ծանրախօսներուն լուսն ալյուն
դէռէ ըստյ » :

Հ. Յիսուս մինա՞կ կը պտըտէր թէ աշա-
կերտներ ունէր :

Պ. Տասներկու աշակերտներ ունէր, որոց ո-
մանք ձկնորս և ոմանք մաքսաւոր էին . կանչեց
Յիսուս ու ըստաւ . « Եկա'յը զկնի իմ եւ արարից
զձեզ որսորդս մարդկան » . Մատ . Դ . 19: - « իմ
եռեւես եկե՛տ եւ Յեղ մորդոց որորդ դէռէ ընեց » :
Անոնք ալ թողուցին գնացին, ու միշտ իր հետ
կը պտըտէին :

Հ. Աշակերտաց համար կանխապէս գը-
րուած կա՞ր :

Պ. Այս', Երեսիտ կը գրէ թէ . « Անաւասիկ
ես առարեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ
որսասցեն զնոսա . եւ յետ այնորիկ առարեցից

որսորդս բազումս , եւ որսացելի զնոսաւ » . Երե .
ԺԶ . 16 : - « Ահա՝ Նո շուր Անորոներ առ որսորդներ
զէտէ իրիեմ , որ շունձն + որսոն » :

Հ . Աշակերտներուն անունները ի՞նչ էին :

Պ . Պետրոս , Անդրէաս , Յակովրոս , Յովհան-
նէս , Փիլիպպոս , Բարթուղիմէոս , Թովմաս ,
Մատթէոս մաքսաւոր , Թադէոս , Ալփեային
տղան Յակովրոս , Սիմոն կանանցի , Յուդա
իսկարիովտացի , որ Յիսուսը մատնեց :

Հ . Աշակերտները իրարու ազգականութիւն
ունէի՞ն :

Պ . Պետրոսն ու Անդրէասը Եղբայր են . Եղ-
բայր են նոյնալէս Յակովրոսն ու Յովհաննէսը .
Թադէոսին Յուդա ալ կըսուի . եւ Յակովրոս
Ալփեային ալ Տեառն Եղբայր կըսուի :

Հ . Դարձեալ միաքս շփոթեցիր , Եղբայր ,
Յիսուս Եղբայր . ունի՞ :

Պ . Ինչո՞ւ շուտով միաքդ կը շփոթեցնես ,
անգամ մը ականջ դի՛ր , տես ինչ պիտի ըսեմ
քեզ վերջ . Յիսուս Եղբայր չունի , ու հիմայ
քեզ չեմ կրնար հասկցնել . երբ ժամանակ
այ , կարգաւ կը հասկցնեմ , հիմայ ուրիշ
հարցմունքիդ նայէ՛ :

ՇԱՀԻԴ Զ .

Հ . Աշակերտներուն ի՞նչ սորվեցուց :

Պ . Տէրունական ազօթքը սորվեցուց :

Հ. Տէրունական աղօթքը եթէ գիտես,
ըսէ՛ որ լսեմ:

Պ. «Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի
անուն քո. Եկեսցի արքայուրիսն քո. Եղիցին
կամք քո որպէս յերկինս եւ յերկրի. զհաց մեր
հանապազորդ՝ տո՛ւր մեզ այսօր, եւ քո՛ղ մեզ
զպարտիս մեր, որպէս եւ մեր քողումը մերօց
պարտապանաց, եւ մի՛ տանիք զմեզ ՚ի փոր-
ձուրիսն, այլ փրկեա՛ զմեզ ՚ի ջարեն, զի քո և
արքայուրիսն եւ գօրուրիսն եւ փառը յաւի-
տեանս ամեն ». Մատ. Զ. 9-18: - « Աշ հոյր մէր,
որ երիշնէն եւ, ուս անունդ առցը ըլլոյ, ուս Բա-
բառունիւնդ քոյ, ուս կոհոդ ըլլոյ ինընես որ եր-
ինչի մէջ նոյնուին երիշէն վրոյ, Դր ուժն առար հոցը
առոր մէշ ուսօք. Դր յանցանեները ներէ մէշ, ինընե-
որ մէնտ մէր յանցանըներսան իշներինտ. զմեշ վորյու-
նեան մէջ մ' յէեր, ուսու աղոթէ զմեշ ըսրեն. ինըն-
որ ուսիւն և Բաբառունիւնը ու զըրունիւնը ու-
ժամանեան ուին » :

Հ. Այդ աղօթքին շատ կը ցանկայ իմ
հոգիս, եւ եթէ կը հաճիս ինձ ալ սորվե-
ցուր :

Պ. Կը սորվեցնեմ. բայց հիմայ ժամանակ
չէ, երբ Քրիստոս ճանաշես, այն ատեն պէտք
է քեզ այդ աղօթք. հիմայ ուրիշ հարցմուն-
քիդ նայէ՛ :

Հ. Ետքը ի՞նչ ըրաւ Յիսուս :

Պ. Մկրտուելէն յետոյ երեք տարիի շափ
շատ քարոզութիւն և շատ հրաշքներ ըրաւ :

Հ. Հրէաները հաւատացի՞ն Յիսուսի հը-
բաշքներուն :

Պ. Պարզամիտ ժողովուրդներէն հաւատա-
ցող եղաւ . բայց քահանայապետներէն չէին
հաւատար Յիսուսին . Յիսուս որքան հրաշք
կընէր , իրենց նախանձը օր ըստ օրէ կաւել-
նար . « Ա-ի-ս հի-ս-ո-ն ու-ն չէ՞ » ըսելով կը նա-
խատէին , մինչեւ անգամ միտքերնին դրին որ
Յիսուսը մեռցնէն :

Հ. Հապա Յիսուս ի՞նչ ըրաւ :

Պ. Երեք տարիէն ետք Մազկազարդի կի-
րակին Բեթանիայէն ելաւ ու էշ հեծնալով
Երուսաղէմ եկաւ :



Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս' , Զաքարիա կը քրէ . « Աւրա՞խ լեր
յոյժ դուստր Սիօնի . քաբովեա' դուստր Երու-

սաղեմի . ահա բագաւոր քո զայ առ թեզ , հեծեալ ՚ի վերայ իշոյ եւ յաւանակի նորոյ » . Զաքար . Թ . 9 . — Ուրբենացի՛ր — շոր ինդա՛ Սիհեւ աշխատ , + ըստն Երանեցի՛ աշխատ . ահա՛ + + նոդուրդ ուշ համայ . իշուն և անոր + + + + ին վրայ հեծաւլվէ » :

Հ . Յիսուսը երբ տեսան , ի՞նչ ըսին ժողովուրդները :

Պ . Բաց ՚ի մեծ մարդիկներէն , ծծկեր արդայքներն անգամ « Ալվաննայ » այսինքն՝ « Ո՛չ Տեր մու աշխատ » կանչեցին :

Հ . Այդ տղայոց Ովսաննա կանչելը գըրուած էր :

Պ . Այս՝ Դաւիթ կը գրէ . « Ի բերանոյ մանկանց տղայոց եւ ստնդեայց կատարեսի օրինուրիւն » . Մազ . Ը . 3 . — « Ծայիւր ուշուաց բերենած օբնունիւնը ուժուի կառարուի » :

Հ . Յետոյ ո՞ւր գնաց Յիսուս :

Պ . Մինչեւ չորեքշարթի՝ ցերեկ տաճարին մէջ կը քարողէր ու գիշեր Բեթանիա ըսուած գեղ կը հանգստանար : Աւագ չորեքշարթի Յիսուս տասն երկու աշակերտներով Միմոն բորսուին տուն նստած էր , Մարիամ անուն մի կնիկ մէկ շիշ պատուական և թանկագին նարդոսի իւղ բերաւ ու բազմականին մէջ Յիսուսի գլուխէն վար թափեց , և տունը լեցաւ իւղին անուշահոտութիւնով : Մար . Ժ . 2 :

Հ . Յիսուս չը սրդողեցա՞ւ :

Պ . Յիսուս չը սրդողեցաւ , բայց աշակերտները սրդողեցան :

Հ . Աշակերտները ինչո՞ւ սրդողեցան :

Պ . Այդ իւղը պարապ տեղ կորսուեցաւ , կարելի է որ եթէ ծախուէր , 300 դահեկանէն աւելի բռնէր , եւ աղքատներուն կը տրուէր ըսելով սրդողեցան :

Հ . Յիսուս ի՞նչ ըստ :

Պ . Աղքատները ամեն ատեն ձեր քովն են . երբ անոնց օգնութիւն ընել ուզէք կը ընաք ընել . բայց զիս ամեն ատեն չէք կրնար տեսնել , ասոր համար այս կնկան բան մի' ըսէք ու սիրտը մի' սխմէք . եւ մանաւանդ քարոզեցէք ամեն տեղ ատոր ըրածը , վասն զի այդ կնիկը մեծ բարեգործութիւն մը գործեց՝ իմ վրայ իւղ թափելով . զիս թաղելու նշանը ցոյց տուաւ :

Հ . Աշակերտներուն բարկութիւնը անցա՞ւ :

Պ . Ամենուն բարկութիւնը անցաւ , բայց Յուդային բարկութիւնը չանցաւ , որովհետեւ աղքատաց գանձանակը Յուդային քովնէր . այն իւղն ալ որ ծախուէր , ստակը այն գանձանակ պիտի դրուէր եւ Յուդա անոր մէջէն ուզածին չափ կրնար գողնալ . անոր համար Յուդայի բարկութեան կրակը չը մարեցաւ :

Հ . Այդպիսի գող մարդը ինչո՞ւ գանձապետ ըրաւ Յիսուս :

Պ . Յիսուս գիտէր Յուդային արծաթասէր ու գող ըլլալը . անոր համար գանձապետ ըրաւ որ աչքը կշտանայ ու գողութիւն չընէ ,

բայց բնաւ օգուտ չըրաւ :

Հ. Ծատ կը վախնամ, եղբայր, չըլլայ որ
Յիսուս մասս հասցնէ . որովհետեւ արծաթա-
սէր եւ գող եղողը, մարդ մեռցնելէն աւ շը
վախնար :

Պ. Այո՛, այդ ըսածիդ պէս է, որովհետեւ
Յուդան գիտէր որ հրէաներուն միտքը միշտ
Յիսուսը մեռցնել է, բայց իրենց առաջնորդ
եղող ու Յիսուսին քով ժողովուրդ շը դըտ-
նուած առանձին ժամանակ ցոյց տուողի մը
կարօտ էին . անոր համար Յուդա միտք դը-
րաւ որ երթայ հրէաներէն արծաթ առնէ ու
Յիսուսը մատնէ :

Հ. Միտք դրածը կարողացա՞ւ ընել :


Պ. Այո՛, ինչպէս որ Մատթէոս կը դրէ -
« Յայնձամ զնաց մի յերկոտասանիցն անուանեալն
Յուդա իսկարիովտացի առ բահանայապէտոսն, եւ
ասէ . Զի՞նչ կամիք տալ ինձ, եւ ես մատնեցից
զնա մեզ : Եւ նորա կշռեցին նմա երեսուն ար-
ծարի » . Մատ. իջ. 15-16: - « Այն ողին ուսուն երիս-
ուշիերուներէն Դէը՝ իսկարիովտացի Յուդա շուշուշը
Բնուց առնանց-պէտներուն ու շուշու, ինչ ի՞նչ կու-
րուց որ շոյն յեղ մարնէմ, անոնք ու երիսուն ոքանի-
ուշին » :

Հ. Ատոր համար կանխիկ դրուած կա՞ր :

Պ. Այո՛, Զաքարիա կը դրէ . « Կղուեցին
զվարճու իմ երեսուն արծարի » . Զաքա. ԺԱ. 13: - « Իմ վ-ըյտն երեսուն ոքանիքի ուժեցուցին » :

Հ. Ետքը ի՞նչ ըրաւ շար Յուդան :

Պ. Հրէաներուն գնաց խօսք տուաւ որ
կրկին դարձաւ Յիսուսին քով, որ երբ առան.
ձին ժամանակ մը գտնէ, երթայ հրէից խմա.
ցընէ որ բոնեն Յիսուսը :



Հ. Հապա Յիսուս ո՞ւր գնաց :

Պ. Աւագ հինգշարթի երեկոյին տասն եր.
կու աշակերտներով Յիսուս գնաց վերնա.
տուն նստաւ, հին օրէնքը կատարեց գառը
ուտելով. որովհետեւ զատիկ էր . յետոյ հացը
ձեռքը առաւ օրհնեց ու կիսեց աշակերտնե.
րուն տուաւ ըսելով «Առ!՝ր, կերայր այս է
մարմին իմ որ վասի ձեր բազմաց բաշխի ՚ի
բաւուրիւն մեղաց ». «Ա-ե՛ւ և կերե՛ւ ո-չի-ոյ է իս
Տորին որ Յեր լոտերուն Ա-ց ո-ո-ո-նեան համար
կը բ-լի-սէ ։ Ետք՝ գինիին գաւաթը ձեռք

առնելով՝ օրհնեց ու աշակերտներուն տալով
ըստ . « Արքէ՛ր ՚ի դմանէ ամեներին . Զի այդ
է արին իմ նորոյ ուխտի , որ ՚ի վերայ բազ-
մաց նեղու ՚ի բողուրին մեղաց » . Մատ . իջ .
26 : — « Խաչցէ՛ր առիւց առնոր ու , որ էս ուր
— իւրէ ոչիւն է , որ յեր շորերուն մշոց նողունեան
համար իւ բահունէ » :

Հ . Ուխտը ի՞նչ է եղբայր :

Պ . Ուխտը խոստմունք ըսել է . Ա . Գիր-
քէն կը սովորինք որ խորայէլացիք Եգիպտոսի
մէջ գերի էին չորս հարիւր տարիի չափ , որով-
հետեւ այն ժողովրդեան հայրը Յակովը նա-
հապետ՝ առաջուց Երուսաղեմէն Եգիպտոս
եկած էր . իւր և իւր որդւոյն՝ Յովսեփայ մա-
հուանէն ետք իւր բոլոր սերունդը գերի
եղաւ Փարաւոնի ձեռքը եւ Երբ Աստուած
ուզեց Մովսիսի ձեռքով զանոնք ազատել ու
նորէն Երուսաղէմ տանիլ , դառի արիւնով
խոստացաւ տանելու եւ տարաւ , անոր Հի-
մետ կըսուէր + Ելք . ԺԲ . 3 :

Հ . Յիսուսի ըսած նոր ուխտը ի՞նչ է :

Պ . Նոր ուխտը շատ մեծ է հին ուխտէն .
վասն զի հին ուխտը դառի արիւնով էր , ու
նոր ուխտը Աստուածոյ դառին արիւնովն է ,
ինչպէս որ Յովհաննէս Մկրտիչը Յիսուսին հա-
մար կըսէ . « Անաւուսիկ զառն Աստուածոյ՝ որ
բառնայ զմեղս աշխարհի » . Յովհ . Ա . 29 : — « Ան-
հայտնայ էուուը որ ոչիւրհիւ հշտերը իւ ֆրշնէ » :
Անգամ մը մտածէ՛ եւ տե՛ս թէ որքան տար-

բերութիւն կայ անասնոց և մարդոց միջեւ, և
երկրորդ՝ Աստուծոյ եւ մարդոց միջեւ. ու
ասկէց հասկցիր Նոր Ուխտին մեծութիւնը :

Հ. Հասկցանք որ գառին արիւնով իսրա-
յէլացիք չորս հարիւր տարուան գերութենէն
ազատեցան, ապա Աստուծոյ գառին արիւնով
ի՞նչ հրաշք եղաւ :

Պ. Լսէ՛, որ ողատմեմ. որովհետեւ մեր
նախահայրը Աղամ գրախտէն աքսորուած ու
այս աշխարհիս եւ կամ դժոխքին մէջ գերի-
ինկած էր սատանային ձեռք իր բոլոր զաւակ-
ներով, այսինքն՝ բոլոր նահապետներով ու
մարդարէներով, մինչեւ անգամ այն խրայէլա-
ցիները Եգիպտոսի գերութենէն ազատող Մով-
սէսն ալ գերի էր սատանային ձեռք՝ հազա-
րաւոր տարի. Եւ այս գերութենէն ազատուե-
լուն մարդկային բնութեան մէջէն մի հնար-
չը գտնուեցաւ, ուստի Որդին Աստուած իր
արիւնով խոստացաւ այս մարդկային բնու-
թիւնը սատանայի գերութենէն ազատել՝ ու
վերին Երուսաղէմ, այսինքն արքայութիւն տա-
նել : Ահա այս է նոր ռեխու, որուն համար
Երեմիան կըսէ . «Անաւասիկ աւուրը զան, ասէ
Տէր, Եւ ուխտեցից տանդ խրայէլի Եւ տանդ
Յուղայ ուխտ նոր » . Երե . ԼԱ . 31 . — «Ահա՝
օքեր ունէ քոն, Խորոյէլ ու Յուղոյէ քոնը ներ
ժ նոր ռեխու ունէմ » . Երկրորդ Զաքարիա
կը գրէ . «Եւ դու արեամբ ուխտի բոյ արձա-
կեցեր զկապեալս յանջրդի զբոյ » . Զաքա . թ .

11. — « Դաս ուս արէնէդ ավագը շատեցէր անջուր
հարին և զի կապուածները » :

Տեսա՞ր եղբայր, հին ուխտին ու նոր ուխտին
տարրերութիւնը . վասն զի Հիւ աւետը Եղիալ-
տոսէն ազատեց, և Նոր աւետը գժոխքէն ազա-
տեց. Հիւ աւետը մէկ ազգ ազատեց, և Նոր աւետը
բոլոր մարդկային բնութեան հաւատացեալ-
ները ազատեց. Հիւ աւետը կարմիր ծովը պա-
տառեց, և Նոր աւետը աշխարհիս մեզաց ծովը
պատառեց. Հիւ աւետը ազատած ժողովուրդը
այս աշխարհիս մէջի քանանացւոց երկիրը՝
Երուսաղէմ քաղաք տարաւ, եւ Նոր աւետը
վերին Երուսաղէմ պիտի տանի. Հիւ աւետը
կերողները մեռան, եւ Նոր աւետը ուտողները
չը պիտի մեռնին, ինչպէս որ Յիսուս վկայեց,
« Հարրն ճեր կերան զմանանայն յանապատին »
եւ մեռան . . . երկ որ ուստիցէ ՚ի նացէ յալսմանէ՝
կեցցէ ՚ի յաւիտեան » . Յովէ . Զ . 49 . . . « Ճեր հոյ-
քերը անուուուն էջ մանաւոյն կերան աւ մեռան . . . նէ
ու մէն ոյ հացէն առէ, յաւիտեան չը ուիտէ մեռան » :

Հ . Յիրաւի շատ տարրերութիւն կայ եզեր
հին եւ նոր ուխտին միջեւ, եւ մեծ վախ մի
եկաւ վրաս :

Պ . Վախը եւ դողումը դեռ վերջն է,
Քրիստոս ճանչնալէդ ետք պիտի զարհուրիս
այս նոր ուխտին վրայ . ինչու որ նոր ուխտին
զօրութիւնը բոլորն ալ չը պատմեցի . Երբ
Քրիստոս ճանչնաս, այն ատեն կը հասկցնեմ.
հիմայ դուն ուրիշ հարցմունքիդ նայէ՛ :

Հ. Երբ Յիսուս հացը ձեռք առաւ ու ասիկայ իմ Մարմինս է ըստε, աշակերտները ի՞նչ ըսին։

Պ. Բնաւ բան չըսին ու շատ ալ ուրախացան։ որովհետեւ Յիսուս առաջ ըստած էր թէ՝ «Երի ոչ կերիջիք զմարմին Որդուոյ մարդոյ եւ արքջիք զարիւն նորա՝ ոչ ունիք կեանս յանձնինսա»— «Թէ որ [Ուրբայ Տորդոյ Տորմինը լուսուեւ ու ու ընաւ ու իւնի՝ յանձնենուիս իւնաւ վէւ ունձնար»։ Ասոր համար աշակերտները շատ կասկածիր մէջ էին։ թէ ի՞նչպէս մարմինը պիտի ուտենք ու արիւնը պիտի խմենք։ եւ Երբ Յիսուս հացը եւ գինին ցոյց տուաւ իւր Մարմինին ու Արիւնին փոխանակ, շատ ուրախացան։

Հ. Հացը մարմին կըլլայ։

Պ. Զը կարծես թէ Յիսուս այս բանը առակ և կամ օրինակ ցոյց տուաւ, ինչպէս որ քանի մը օրինակներ ցոյց տուաւ։ «Ես եմ որքն ու ես եմ դուռն» և այլն։ Յովհ. Ժ. 4։ Թէ պէտք իսպաղողի ծառ եմ, եւ կամ դուռը ես եմ ըստեւ, բայց ձեռքով չը բռնեց ու ըստ թէ այս ծառը և կամ այս դուռը ես եմ։ սակայն։ «Ես եմ կենաց հոց» ըսելու ատեն, հացը ձեռք առաւ օրհնեց եւ կիսեց ու աշակերտներուն տուաւ, «Ասէիս իմ Մորմին է» ըսելով։ այս պատճառաւ օրինակ չէ, ապա ճշմարիտն է։ օրինակը միայն խօսքով կըլլայ իրօք շըլլար։ խօսքով մի բան օրինակ ցոյց կուտաս, ձեռքով նղած բանը ճիշդ և իսկը կըլլայ։

Հ. Ամեն հացն ու գինին ալ Յիսուսի մարմին և արիւնն են :

Պ. Ոչ, եղբայր, հասարակ հաց և գինին նիւթ են, որովհետեւ Յիսուս հացը և գինին օրհնելէն ետքը ըստ, Մարմինս և Արիւնս է :

Հ. Հապա ո՞ր հացը եւ ո՞ր գինին է :

Պ. Յատուկ աղէկ ցորենի ալիւր, և ջուր ըլխառնուած եւ շը թթուած գինի պիտի ըլլայ, մաքուր եւ անարատ ալ քահանայ . եւ քահանայն մի քանի օր առաջ պատրաստութիւն տեսնալ պէտք է . իր ընտանիքէն հեռանալով՝ եկեղեցւոյ խուցին մէջ առանձնանալ պէտք է, եւ այն օրը շատ զգուշութեամբ եւ ջերմեռանդութեամբ աղօթքներով այն ալիւրը նշխարք կը գործէ, ետք այն նշխարով ու անապակ գինիով պատարագ կը մատուցանէ . ահիւ և դողութեամբ և ջերմեռանդ աղօթքներով Յիսուսի Տնօրէնութեան խորհուրդները կը կատարէ . այն ատեն Յիսուսին Մարմինը և Արիւնը պիտի հաւատանք :

Հ. Հապա ի՞նչպէս կարող պիտի ըլլանք Յիսուսին Մարմին և Արիւնը ճաշակելու :

Պ. Այդ հարցման ժամանակ չէ . դուն հիմայ Յիսուսին վրայօք հորցո՛ւր, ու անկէց ետք այդ բաները :

Հ. Յիսուսին համար բան հարցնելու կը վախնամ . չըլլայ թէ Յիսուսը բռնելու ճայնը լսեմ . որովհետեւ Հրէաները այդ շար Յուդան ճեռք առին, անշուշտ իրենց շար կամքը կը

կատարեն : Բայց ասիկայ հարնեմ . Յիսուս
վերնատունէն որ ելու ո՞ւր զնաց :



Պ . Զիթենեաց լեռան տակ Գեթենեմանի
ձոր զնաց աշակերտներով , և Յուդո անոնց-
մէ զատուեցաւ զնաց Հրէաներուն իմացընելու
թէ՝ Յիսուսը բռնելու ժամանակը հասած է :

Հ . Ես հասկցայ , որ այդ շար Յուդան իւր
չարութիւնը պիտի կատարէ . բայց Յուդային
համար կանխիկ գրուած կա՞ր :

Պ . Այո' , Դաւիթ կը գրէ . « Որ ուռեր զնաց
իմ յաճախեաց առնելի ինձ խաք ! ուրիւն » . Սաղ .
Խ . 10 . — « իմ հաց « առողջ էն իսբեռնէն ըրա - » :

Հ . Ետք ի՞նչ ըրաւ այդ շար Յուդան :

Պ . Հրէաներուն առաջնորդ ըլլալով բերա
Յիսուսը բռնել տուաւ :



Հ . Յիսուսէն շամաշեց որ բռնել տուաւ :
 Պ . Յայտնի շըսաւ թէ Յիսուս այսէ , բըս-
 նեցէք . ապա անոնց նշան առած էր թէ՝ ես
 երթամ զով որ համբուրեմ՝ գիտցէք , որ այն
 է Յիսուս , բռնեցէք ու զգուշութեամբ տա-
 րէք : Երբ գիմացէն մեծ ամրոխով եկան , Յու-
 դա գնաց Յիսուս համբուրեց . «Ո՛չ իւշէր ,
 չ-ը-դ-ո-ւ-էր » ըսելով : Եւ Նրէաները Յիսուս
 բռնեցին և աշակերտները թողուցին փախան :

Հ . Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ . Զաքարիա կը գրէ . « Հարից զիովինն
 եւ ցրուեսցին խաղինքն » . Զաքա . ԺԳ . 7 . —
 « Հ-է-ւ-ո-ւ-էր շ-ը-ն-է-ր . . . ո-վ-ո-ր-ն-է-ր-ը ո-ւ-է-ր-է-ն » :

Հ . Երբ Յիսուս բռնեցին , ու՞ր տարին :

Պ . Քահանապետին գարպաս տարին , ուր
 Յիսուսի կրած չարչարանքները եթէ հողին

եւ քարին ընէին, չէին դիմանար, բայց Յիսուս մեր փրկութեան համար այնքան շարչարանքներուն համբերեց, մինչեւ անգամ մեռնիլը յանձն առաւ զմեզ ստոանոցի գերութենէն աղատելու համար :

Հ. Ի՞նչպէս շարչարանքներ տուին :

Պ. Նոխս սկսեցին Յիսուսի բոլորափիք հաւաքուիլ ու Յիսուս մէջերնին առին, ինչպէս Դաւիթ գրած էր . « Շարք եղին զինեն զանք բարձր, եւ ճողովը ցարոց պաշարեցին զիս ». Սաղ . ԵԱ. 47. - « Եսու շահեր իմ բալութիւն առին, առ շահ էական զին աշխանին առին » :

Հ. Այդ շար ժողովրը ի՞նչ ըրտու Յիսուսի :



Պ. Այդ շար ժողովին ոմանք երես կը թքանէին, եւ ոմանք կապտակէին, ոմանք

կոնակէն եւ ոմանք գլուխէն կը ծեծէին, եւ
թով չը կրցող մօտեցողներն ալ հեռուէն հայ-
Հոյութիւն կընէին.

Հ. Այդ ի՞նչ քարասրտութիւն է Հրէից
սրածը. այդ մասին կանխիկ գրուած կա՞ր:

Պ. Այս', եսայի կը գրէ. « Զրիկունս իմ
եռու ՚ի նարուածս, եւ զմնօսու իմ յապուկս,
եւ զերես իմ ո՛չ դարձուցի յամօրոյ ընդ երես
թանիկոյ » . Եսայի Ծ. 6. - « իմ կռւակ- շեշերան
ոկոց՝ ու երես առանին ոկոց որէ, ու իմ երես
թանիկ եւ ու ուրբաջոցի » :

Հ. Ետք ի՞նչ ըրին Յիսուս :



Պ. Երեկոյէն մինչեւ առաւօտ շատ կերպ
շարչարանքներով ոտիզ մինչեւ ցգլուխ ա-
ռաջ տեղ մը չը թողելէն ՚ի զատ, առաւօ-

տուն տռին Պիղատոս դատաւորին տարին, վրան շատ ծանր յանցանքներ դրին, իրրեւ զինքը Հրէից թագաւոր հոչակող վերջապէս Պիղատոսին միտքը հաճեցնելով՝ Յիսուս խաչելու հրամանագիր տռին :

Հ. Ի՞նչ ըսիր եղբա՛յր, Յիսուս պիտի մեղնե՞ն :

Պ. Այս', երբ հրամանագիրը գրուեցաւ, Պիղատոսի զինուորները փուշէ թագ մը հիւսեցին ու Յիսուսին դլուխ դրին. վրան կարմիր քղամիտ եւ ձեռք եղէգ մի տուին գաղաղանի տեղ, եւ առաջ ծունը կրկնելով, ո՛ղջ կեցիր հրէից թագաւոր ըսելով՝ ծաղրկընէին. Եւ ձեռքի գաւաղանը կառնէին ու իր գլուխին կը զարնէին, եւ խաչափայտ ուստալով գէտ ՚ի Գողգոթա քալեցուցին. Մատիլձ. 29 :

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս', եսայի կը գրէ. «Որոյ իշխանութիւն իւր եղեւ ՚ի վերայ ուսոց իւրաց» . Եսայի թ. 6. - Եւ շէն+ը էր մատուցած կը ուրիշ ըսլուց » :

Հ. Յիսուս հեշտութեամբ կարողացած Գողգոթա երթալ :

Պ. Ո՛չ, որովհետեւ երեկոյէն մինչեւ ցառաւօտ զանազան չարչարանքներով բոլոր մարմինը անխայ վիրաւորեցին. և խաչափայտն աշատ ծանր ըլլալուն համար, շատ խեղճ վիճակի մէջն էր Յիսուս. անոր համար երեմիս ողբոց մէջ կը գրէ. «Զե՞զ ասեմ, ձե՛զ ասեմ,

անցաւորք ճանապարհաց, դարձա՛յթ նայեցարս' և
եւ տեսէ՛ր, թէ իցե՞ն երբէր ցաւը ըստ ցաւոց
լեալ՝ որ ՚ի վերայ իմ նասին . . ԵՐԵ. Ա. 12: -
« ԶԵ՛Լ ԿԵՆԵՐ, ՅԵ՛Լ ԿԵՆԵՐ, ՚զ ՀԱՅԲԵՆ ԱԳՆԱՇՆԵՐ,
ԴԱՐՅԱՇՆԵՐ + ՆԱՅԵՇՆԵՐ + Ե ՎԵՆԵՐ + ԸԵ ԱՐԴԵՇՆԵՐ իւ ՇԱՀԵ-
ՂԵՐ ԵՐԵ ԱՆԵՇՆԵՐ Լ-Յ՝ որ իւ ՀՄ ԵՒՆԵՐ » :



Հ. Աւրիշ ի՞նչ ըստ Յիսուս Երանի թէ չէի .

Հարցուցեր որ այդ կոկծալի բաները չը լսէի :

Պ Յիսուս այդքան նախատինքներով Գող-
գոթա կը տանէին . ճամրան կնիկներ կային ,
որ Յիսուսի խեղձութիւնը առանելով՝ սիրտե-
րու կոկծէն կուլային , Յիսուս ետին գար-
ձաւ ու ըստ . « Դատերը Երուսաղեմի , մի՛ լայր
՚ի վերայ իմ , այլ լացէ՛ր ՚ի վերայ անձանց եւ ՚ի
վերայ որդուոց ձերոց . զի Եկեղեցն առօրք յարա

տախցեն , թէ երանի ամբոց եւ որովայնից՝ որ ս' ծնան եւ տուանց՝ որ ոչ դիեցուացին . Յայիծառ սկրաբիցին առել լերանց՝ թէ անկերո՞ւր ՚ի վերա մեր , եւ բլրոց՝ թէ ծածկեցէ՛ր զմեզ » . Զու . ԻԳ 28-31 : - Ա՛լ ԵՐԱԿԱՆԱԳՐԻ ՆՅՈՒՆԵՐ , Է՛Մ ՀՐԱՄ Դ՛ ԸՆ+
- Ա՛ ՅԵՐ Ա՛ ՅԵՐ ՀԱՀԱՀՆԵՐՈՒՆ ՀՐԱՄ ԸՆԵԿՇ+ . ՀԱՆ Վ ԺԱՌԱՆԵԿԻ ՊԵՏՔ ԲԱԿ Ա՛ ՀԱՌԱԿԻ Ա՛ ԺԱՆՈՂՆԵՐՈՒՆ ԵՐԱՆ
ՊԵՏՔ ՄԱՆ , Ա՛ ԱՅՆ ԱՊԵՆ ՀԱՌԱՆԵՐՈՒՆ ՊԵՏՔ ՍԵՆ , Ա՛
ԴԵՐ ՀՐԱՄ ԽԱԿԵՇ+ . Լ ԲԱՌԱՆԵՐՈՒՆ՝ Ա՛ ՍԵՆ Հ-ՃԻԵՑՇ+ :

Հ . Ե-ԹՐ Ի՞ՆԸ ԸՐԻԻՆ ՅԻՒԱՆԱ :

Պ . Գողգոթա տարին ու խաչին վրայ գո-
մեցին Յիսուս , ու խաչը կայնեցուցին որ
բոլորն ալ տեսնան :

Հ . Այդ մասին կանխսիկ գրուած կա՞ր :

Պ . Այս՝ նախ՝ Մովսէս կը գրէ . « Են և
ոիցրի կեամբ քայ կախսեալ առաջի աշաց » :
Երկրորդ Օրինաց ի՞լ . 66 . - « ԱԵ-ՆԵՐ- Ա-Վ-
- Վ-Ե- Հ-Ե-Ն-Ե-Ն-Ե- Պ-Ե-Ր- Ս-Ե-Ր- » : Եւ Դաւիթ կը գրէ .
« Մակեցին զանոս իմ և զուս իմ » . Սաղ ի՞լ . 48 .
- « Ի՞ ՅԵ-ՆԵ-Ր- Լ Ա-Վ-Ե-Ր- Հ-Ե-Ց-Ե-Ն- » : Եւ Զաքա-
րիա կը գրէ . « Են ասացից ցիս , զի՞նչ են վերբի
այլորիկ ՚ի մեջ մեռաց բոց , եւ ասացի . զար
վիրաւորեցայ ՚ի տամ սիրելոյ իմոյ » . Զաքա-
րի . 6 : - « ԱՆ-ԵՐ Պ-Ե-Ր- Ս-Ե-Ր- . Ա-Կ Է՛Ն-Ն Են այ-
յե-Ն-Ե-Ր- Դ-Յ-Ն Ք-Ե-Ր-Ե-Ր- , Ա-Պ-Ե-Ր- Ս-Ե- Ա-Կ Է՛Ր-Ե-Ր-
- Մ-Ն Ե-Ղ Ջ-Ե-Ր-Ե-Ր-Ե-Ր- » :

Հ . Յիսուսի լաթերը ի՞նչ ըրին :

Պ . Խաչող զինուորները բաժնեցին , ու
կապան որ կար չունէր , այլ վերէն ՚ի վար


Հիւսուած էր, չուզեցին պատառել, ապա
պիճակ ձգելով կիսու եցան, եւ այսպէս Դա-
շիթին խօսքը կատարուեցաւ . «Բաժանեցին ըդ-
հանդերձո իմ 'ի մեջ իւրեանց, եւ 'ի վերայ պատ-
մուճանի իմոյ վիճակս արկանին» . Սաղ. իԱ. 19
— «Իմ ըներ ինուցին ու ուսումնական վշայ վէճու
յէնցն» :

Հ. Յիսուսին այդքան շարչարանքներ որ
տուին, ի՞նչ բառ :

Պ. Բնաւ րերանը չը բացու ու բան մը
չը զրուցեց, ինչպէս եսայի գրած էր . «Եւ նա
առ վշտին ոչ բանայ զբերան իւր, իբրեւ զաջսար
'ի սպանդ վարեցաւ, եւ իբրեւ որոջ առաջի կորչի
անմռունից կայ, այնպէս ոչ բանայ զբերան իւր» .
Եսայի ԾԳ . 7 : — Անիւոյ այնուն շուին Քջ բերանը
ու բանոր : Անիւոյ ուեւ հրնառելու բնոց, ինչու որ
ուները մասքործին առաջ նոյն ու հոներ, լուս և կե-
նոյ՝ նշնորդ էր բերանը ու բանոր : Եւ երեմիա կըսէ .
«Ես իբրեւ զզառն անմեղ վարեալ 'ի սպանդ» .
Երեւ . մԱ. 19 : — Ես անմու իւսնանին ուեւ հոր-
մունելու բնոցն» :

Հ. Աւրիշ ի՞նչ ըրին Հրէաները :

Պ. Յիսուսի քով երկու գող րերին խաչե-
ցին . որ Յիսուսի խաչուիլը տեսնողները եւ
կամ լսողները՝ Յիսուսն ալ այն գողերուն պէս
մէկը կարծեն, բայց եսայեայ մարդարեւ-
թիւնը կատարուեցաւ, որ կըսէ թէ «Ընդ անօ-
րին նամարեցայ» . այսինքն՝ «Անօքնաներուն
հորի դրսեցոյ» . Եսայի ԾԳ . 12 :



Հ. Յիսուսի մայրը ո՞ւր տեղ մնաց, շիմացա՞ւ :

Պ. Առաջ շիմացաւ, այլ խաչուելու տարած տառեննին խմացաւ ու վազեց Գողգ ոթայի ճամբան ետեւէն հասաւ, ու իւր աշքերով տեսաւ իւր մեկ հատիկ սիրելի զաւկին այնքան նախատինքներով խաչելնին :


Հ. Ի՞նչ ըրաւ խեղճ մայրը :

Պ. Բնաւ բան չը կրցաւ ընել, աղիքները կտոր կտոր կըլլային. կայրէր ու կը մրկէր սիրելի զաւկին վրայ, բայց կարող չէր մի օդնութիւն ընել, այլ միայն արիւնախառն արցունք կը թափէր :

Հ. Յիսուս իր մօր հետ չը խօսեցա՞ւ :

Պ. Մօրը հետ այսքան խօսեցաւ. խաչին վրային նայեցաւ Յիսուս որ իւր մայրը դիմաց

կայներ ցաւագին սրտիւ կուլար ու կողբար ,
եւ Յովհաննէս աւետարանիչն ալ ներկայ էր ,
իւր մայրը Յովհաննէսին յանձնեց ու ըստւ ·
« Անա՛ մայր քո . և մօրն ալ ըստւ , Անա՛ որդի
քո » : Յովհ . ԺԹ . 16 :



Հ . Խաչին քով ուրիշ ո՞վ կար :

Պ . Յովհաննէս այսպէս կը գրէ . « Ես կային
առ խաչին Յիսուսի մայրն նորա , եւ քոյր մօր
նորա Մարիամ Կղեովայ , եւ Մարիամ Մագրա-
դենացի » . Յովհ . ԺԹ . 25 : - « Յիշեալ իշեալ ու լ
իշեալ էին անոր հոյրը ու հօրը ույր Մարիամ Կղեալ-
ույր , ու Մարիամ Մագրադենացին » :

Հ. Եղբա՛յր, այս տեղ ինձ մէկ կատկած եկաւ. Երբեմն Աւետարանէն կը լսեմ որ հրէ-աները Յիսուսի համար կըսեն. «Ո՞չ սա է մասուկ նիւսան, որդի Մարիամայ. Ես եղբայր Յակովայ եւ Յովանայ և Յուդայի եւ Սիմոնի».

Պ. Ասիկայ «Նիշտու աւ Մ-ըէ-մն շ-ն-է չէ». Յ-է-մ-է-ն-ին աւ Յ-ը-է-ին աւ Յ-ո-դ-ո-յ-ին և Սէմ-ը-ն-ին Ե-պ-ո-յ-ը չէ», կըսէ ին :

Հ. Ուրեմն Յիսուս չորս եղբայր ունեցած կըլլայ, հապա ինչո՞ւ քոիր թէ Յիսուս իւր մայրը Զերէթիոյի ազուն Յովհաննէսին յանձնեց. Չորս զաւակ ունեցող մայրը ուրիշի զաւակին կը յանձնուի :

Պ. Ի՞նչ երկմիտ մարդ ես եղեր, վեր քեզ ըսինք թէ Յիսուս եղբայր չունի. գու դեռ չես հաւատացեր ու կատկածի մէջ ես :

Հ. Յովսէփ Մարիամին ի՞նչն էր :

Պ. Մարիամին նշանածն էր իրը պահապան, այս պատճառաւ երբ Հրեշտակը Մարիամին կըսէ՝ զաւակ պիտի ծնանիս, նա կը պատասխանէ «Ես երի շանէս, Է-ն-պ-է-ո-դ-է-ր-է ըւշ-այդ»։ Հրեշտակը շըսեր որ սուտ կը խօսիս, որովհետեւ Յովսէփ քու էրիկդ է. այլ կըսէ «Ն-է-ն ս-ս-ր-ը ո-է-ր-է է-ս ժ-է-լ»։ Ինչպէս Մատթէոս ալ կըսէ. «Մինչքեւ եկեալ առ միմեանս՝ զտաւ լդացեալ ՚ի Հոգոյն սրբոյ»։ Մատ. Ա. 48.

— « Դեռ իրուսու ըլ հշտեց-ձ՝ Հ-քաղը որբով յշոցա-»,
Այս ամենը ապացոյց են Մարիամու կուսու-
թեան . իսկ բողոքականները՝ Մատթէոսի այս
խօսքը « Զը Ք-ի ունիոյ Ունչ- որ անդրանի շ-
սուն Ձնու » փաստ բռնելով՝ պարզամիտ մար-
դոց միտք կը շփոթեցնեն . իրր թէ զՅիսուս
ծնանելէն ետք՝ ուրիշ զաւակներ եւս ծնաւ :

Հ . Անդրանիկ ըսուելուն պատճառը ի՞նչ է :

Պ . Ատո՞ր կը կասկածիս . բայց անդրանիկ
ըսելուն պատճառը այս է , կոյս Մարիամի
անկէց առաջ զաւակ ծնած չըլլալն է , ու Յի-
սուս կուսութեամբ ծնանիլ հասկցնելու համար
Յիսուսին անդրանիկ կըսէ . ոչ թէ անկէց
ետք ծնելու զաւակներուն համար :

Հ . Հապա այդ Ունչ- բառը ի՞նչ է :

Պ . Մինչ-ը երկու կերպ է , ժամանակա-
կան և յաւիտենական , ժամանակականը վերջ
կունենայ . ինչպէս Եթէ ըսենք « Միջին և
զամ » , իսկ Երր ըսենք՝ « Յայսմ և ունկ միջին
յաւիտեան » ասիկայ վերջ շունի :

Հ . Աստուածածնին վրայօք կասկածս փա-
րատեցաւ , բայց վեր պատմած շորու եզրայր-
ներուն մոյրը ցոյց տուր ինձ :

Պ . Աստիկայ հարցնել պէտք չէ , ահա՝
Յովհաննէս յայտնի կըսէ . « Քոյր մօր Տեառն
կուսկալայ » , որ խաչին քով կայներ էր , անօր
զաւակներն են :

Հ . Աւսկի՞ց յայտնի է այդ բանը :

Պ . Ահա՝ Մատթէոս կը գրէ խաչին քով

կայնող կնիկները . « Յորս եր Մարիամ Մագդա-
ղենացի եւ Մարիամ Յակովբայ եւ Յովանայ մայր,
եւ մայր որդուցն Զեբերեայ » . Մատ . 112 . 56 .
— « Ուշա ՀՀ էր Մ-ը և Մ-ք-ք-զն-դին և Յ-հ-ի-ք-ի-
և Յ-ք-է-ին ժայր Մ-ը և մը » . առքա են Յիսուսի
եղբայր ըսուածները , եւ Մարկոսն ալ կըսէ .
« Յակովբայ փորրկան եւ Յովանայ մայրն » . Մար .
ԺԵ . 40 : Փոքր Յակովբ ըսածը Տեառն եղբայրն
է , եւ մեծ Յակովբը . Զեբերեային աղան եւ
Յովհաննէսին եղբայրն է :

Հ . Այս երկուքը Յիսուսի եղբայրութենէն
հանեցիր , որովհետեւ մայրերնին ցոյց տուիր ,
նայինք Յուդան ու Սիմոնն ալ ասոնց եղբայր
կրնա՞ն ընել :

Պ . Յուդա ըսածը՝ Թադէոսն է , ինչպէս որ
վերը ըսինք՝ թէ « Յ-ք-է-ի-ն Յ-ք- ու ի-ս-ս-է » ,
ու Յակովբոս Ալիւային եղբայրն է . Յուդա եւս
իւր գրքին մէջ կը վկայէ Յակովբին եղբայր ըլ-
լալը . « Յօւդա Յիսուսի Քրիստոսի ծառայ , եղ-
բայր Յակովբայ » . Յուդա Ա . Ա եւ Սիմոնն ալ ,
կանանացի Սիմոն ըսուածն է , որուն հարսա-
նիք գնաց Յիսուս ու ջուրը գինի դարձուց .
այս Սիմոնը այն հարսանիքին փեսայն է , ինչ-
պէս որ Մատթէոսի մեկնութիւնը աղէկ կը
պատմէ :

Հ . Այդ Սիմոնը Աստուածածնին ազդական
ըլլալը ուսկի՞ց յայտնի է :

Պ . Առկից յայտնի է . որ Աստուածածին
առաջ հարսանիքն էր , ու ետք Յիսուսն ալ

հրաւիրուեցաւ . նաև գինի չունենալնուն հոգը Աստուածածնին ինկաւ , որովհետեւ հարսանիքին պակասութեան հոգը ազգականին կը վերաբերի՝ ո՞չ թէ օտարին . Եթէ Աստուածածին աղդական շրլլար՝ գինի չունենալնուն հոգը ի՞նչ պէտք էր իրեն , որ Յիսուսին պիտի աղաշէր թէ գինի չունին . ասոր համար կասկած մի՛ ըներ . այդ չորս եղբայրը՝ քոյր մօր Տեսուն Մարիամ ըսուածին զաւակներն են :

ՇԱՀԻԴ Բ.

Հ . Աղէկ խելքս հասաւ Յիսուսի եղբայր չունենալուն , բայց այդ միջոցին Յիսուսի աշակերտները ո՞ւր գնացին :

Պ . Բոլորն ալ թողոցին և փախան :

Հ . Զարագործ Յուդան ի՞նչ եղաւ :

Պ . Յուդան իւր չարութիւնը կատարելէն ետք , երբ տեսաւ որ Յիսուսի խաչուելու հրամանագիրը գրուեցաւ , այլ եւս խելքը կտրեց որ պիտի խաչեն , այն ատեն զզնաց՝ ու առած արծաթը տարաւ քահանայալետներուն տուաւ ու ըսաւ , « Մեռլու , Ես անէիս ուրբող ուշ մադնեց » . անոնք արծաթը ետ չառին , ուստի արծաթը տաճարին մէջ ձգեց եւ իւր յուսահատութենէն գնաց կախուեցաւ ու խեղդուեցաւ : Մատ . իլ . 6 :

Հ . Արծաթը ի՞նչ ըրին Հրէաները :

Պ. Արիւնիզ գին ըլալուն համար գանձածանակին մէջ չընդունեցին . ապա անով մէկ բրուտի արտ մըզ զնեցին օտարաց գերեզմանի համար :

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այո՛, Երեմիա կը գրէ . « Առին զերեսուն արծարի զգին վաճառելոյն , զոր արկին յօրդոցն խրայելի . եւ ետուն զւա ազարակին բրտի որպես նրամայեաց ինձ Տէր » . Երեւ . ԼԲ . 9 . - « Երեսուն արծոն արէանէ չինը , որ իւրայելէ արդաշուն կորուեցաւ , առին առ բրտուի արտէ հը դաւին . ինչու ու Տէրը ինչ հրամայեց » :

Հ. Յիսուս ի՞նչ եղաւ . եւ ի՞նչ լուրապիտի տաս մեզ :

Պ. Յիսուսի գլուխ բերած բաներնուն Երկինք և Երկիր չը համբերելով , իրենց որտին ցաւերը յայտնեցին Յիսուսի համար :

Հ. Ի՞նչպէս յայտնեցին :

Պ. Նախ՝ արեգակը խաւարեցաւ , Երկիրը շարժեցաւ , վէմերը սրատառեցան , գերեզմանները բացուեցան , տաճարին վարագոյրը վերէն 'ի վար յերկուս պատառեցաւ :

Հ. Յիսուս ե՞րբ խաչեցին :

Պ. Ուրբաթ օր վեց ժամուն : Այն ատեն արեգակը խաւարեցաւ , մինչեւ իններորդ ժամը՝ ու ետք բացուեցաւ :

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այո՛, Ամովս կը գրէ . « Եղիցի յաւոր այնմիկ , առէ Տէր Տէր , մոցէ արեզակն 'ի մի-

զօրեի , եւ խաւարեսցի յերկրի լոյս ՚ի տուե » . Ամովս Ը. 9 - « Այս օր , հը-է Տերը , իւ- օրին որե- ժուն ուրե իւ-ուրե , -- շ-ընին՝ եւուե ք-ու լու- ուրե շ-ունին » : Նոյնպէս Զաքարիա կը գրէ . « Եղիցի օր մի . եւ օրն այն յայտնի Տեանն , ոգ տիւ իցէ՝ եւ ոչ զիշեր , եւ ընդ երեկո եղիցի լոյս » . Զաքա . ԺԴ . 7. - « Օր ու ուրե ըւստ , -- ոյ , օրը Տեր-ջը յուրանէ ե . ու շուեն ուրե ըւստ և ու քիշէր . ու երեկոյն լու ուրե շ-ունին » : Որովհետեւ վեց ժաման արեգակը խաւարեցաւ ու իննին բա- ցուեցաւ :

Հ . Յիսուս այլ եւս պիտի չը խօսի՞ :

Պ . Երբ Հոգին աւանդելու ատեն մօտե- ցաւ , Յիսուս ծարաւի եմ կանչեց , և զինուո- րին մէկը սպունդ քացախով թաթխեց ու ե- զէզի ծայր անցնելով՝ Յիսուսի բերանին մօ- տեցոց . և Յիսուս քացախին համը առնելով՝ « Ամենայն ինչ կատարեալ ե . կանչեց . Յովհ . ԺԹ . 30 :

Հ . Ինչո՞ւ համար ամենայն ինչ կատարեալ է կըսէ :

Պ . Որովհետեւ Դաւիթ կը գրէ . « Ետուն ի կերակուր ինձ լեղի եւ ՚ի ծարաւ իմ արքու- յին ինձ քացախ » . Սաղ . ԿԸ . 22 . - « Ու-ուելու- նուուր լու ու-ուն ու շ-ը-ու-եցոյ ո-ու-է ի-նց-ուն » :

Հ . Հրէաները ի՞նչ ըսին Յիսուսի :

Պ . Քահանայապետները ու իշխանները խա- չին դիմաց կայնած՝ գլուխնին շարժելով կըսէին . « Վա՞ն , որ քակեիր զտաճարն եւ զե-

թիս տևուրա զինելիր զիա . ապրեցո՛ զրեզ , քե որդի ես Աստուծոյ՝ Ե՛ջ 'ի խաչեղ » . Մատ . Իշ . 40. — « Ալ-Շ , որ ուստի ուշու ուշու ու երեւ ու օրեւ ուշու շնուիր . բայ ուստի անյու առեւշու . նեւ ուստի անյու առեւշու . նեւ որ Աստուծոյ որդի եւ իւլու վոր էջեր » :

Հ . Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ . Այս' . Դաւիթ կը գրէ . « Ամեներեան որք տեսանելին զիս արհամարնելին զինեւ , խօսելին շրբամբը եւ շարժելին զգլուխս խրեանց » . Մաղ . Ի՛մ . 8. — « Զի- ուեւուշեւը ձաւը հընելին , վրա հը իւրային , իրենց բերեւուն հը իւսելին եւ գլուխելին հը շուշելին » : Նաև քահանայապետները եւ իշխանները իրարու կըսէին « Զայս ապրեցոյց , զինքն ոչ կարէ ապրեցուցանել . երէ քազառոր է խրայելի՝ իցդէ այժմ 'ի խաչեղ եւ նաւատացուր դմա . երէ յուսացաւ յԱստուած , փրկեսցէ այժմ զդա՝ երէ կամի զդա . քանզի առաց՝ երէ Աստուծոյ որդի եմ » . Մատ . Իշ . 42. — « Ուրեւ ները առեւշուն ու եր անյու ու իւնու առեւշեւ . երեւ իւրայելի նույնուրն է , հիւայ իւլու վոր նուշ էջու որ ուեւուն ու հուսունուն . եւ երեւ Աստուծոյ վրա այս ուրեւ է , հիւայ նուշ էրկէ առիկոյ երեւ կոդ . վուշ Աստուծոյ որդի եմ ըստու » :

Հ . Այդ պէս ըսելնուն համար կանխիկ գըրուած կա՞ր :

Պ . Այս' . Սողոմոն կը գրէ . « Տեսցուր քէ ճշմարի՛տ իցեն բանք նորա , եւ փորձեսցուր զվախճան դորա . երէ իցէ արդարեւ որդի Աստուծոյ , պաշտպանեսցէ նմա . եւ փրկեսցէ զիա

Աստուած՝ 'ի մեռաց նակառակորդաց » . Իմաս .
Բ . 17. — « Տեմին՝ առոր իշխերը հշարչի՞ո էն .
Դորս վերջը դուք էնքան . Եթե էր մեռ առոր Առունեց է ,
Բայ օբնե՛ առոր առ Բայ աշուե՛ էր Բաշահներուն
յետքն » :

Հ . Յիսուս ի՞նչ եղաւ :

Պ . Մինչեւ հիմայ հարցմանդ պատասխանը
շատ շուտ տուինք , բայց այս մէկ հարցմանդ
պատասխանը տալու չեմ կրնար համարձակիլ :

Հ . Ի՞նչ կայ . ՏԵԼՈՅ թէ Յիսուս մեռաւ
ըսես :

Պ . Այս՝ , մեծ ճայնով կանչեց « Հայլ , 'ի
մեռա րա առանդեմ զնողի լիմ » ըսելով՝ ամե-
նամաքուր Հոգին աւանդեց Հօր Աստուծոյ
ձեռք . Դու . ի՞ն . 46 :

Հ . Ո՞չ , այդ ի՞նչ կակիծ էր որ տուիր .
այդ ալ գրուած կա՞ր :

Պ . Այս՝ , Եսայի կը գրէ . « Զի բառնին
յերկրի կեանք նորա , յանօրենուրեանց ժաղո-
վրդեան լիմոյ 'ի մահ վարեցաւ » . Եսայի ԾԳ . 8 .
— « Անոր կեանքը ոչոք վերնոյ երիբեն դրոյեն , առ յու-
շերտոց մշաց համար մշանելու քնոց » :

Հ . Խեղճ մայրը ի՞նչ ըրաւ , երբ Որդւոյն
մահը տեսաւ :

Պ . Մօր ըրած լացերը և ողբերը ո՞ր լեզու
կարէ պատմել :

Հ . Ետք ի՞նչ ըրին Յիսուսի մարմինը :

Պ . Յովսէփի անունով մի արդար մարդ կար
Արեմաթիայ քաղաքէն , գնաց Պիղատոս դա-

տառորին աղաչեց , որ Յիսուսի մարմինը իրեն շնորհէ թաղելու համար . և երբ դատաւորը Յիսուսի մարմինը շնորհեց , Յօվաէփ՝ Նիկոդիմոսին հետ ի միասին խաչէն վար առին , ու մաքուր կտաւ օք սպառեցին ու վիմէն փորած մի նոր գերեզման կար անոր մէջ թաղեցին ուրբաթ երեկոյին , և գերեզմանին դրան բերան մի մեծ քարով գոցեցին , զոր Հրէաներն ալ կնքեցին :



Հ . Ինչո՞ւ համար կնքեցին գերեզմանը :

Պ . Յիսուս առաջուց քանի անգամ ըստած էր թէ՝ երեք օրէն յարութիւն սիստի առնեմ . անոր համար գերեզմանը կնքելէն զատ , չատ զինուորներով կը պահէին , որ չըլլայ թէ Յիսուսի աշակերտները գիշեր գան մարմինը


գողնան տանին և ուրիշ տեղ պահեն ու յարութիւն առաւ ըստն :

Հ. Յիսուսի թաղուելուն համար կանխիկի դրուած կա՞ր :

Պ. Այս', Յովք երանելին կը գրէ . « Եկու ՚ի զերեզման զեաց . եւ ՚ի տապանի տրնեց աւ . » Յովք իԱ. 32. — « Ինչը բերելունին մէջ բնաց և ու բան կեցու » :

Հ. Ետք ի՞նչ եղաւ Յիսուս :

Պ. Կիրակի լուսնալիք դիշեր շատ մեծ շարժմունքով յարութիւն առաւ :



Հ. Գերեզմանին մէջ քանի՞օ ժամ կեցաւ :

Պ. ԻԱ. 33 ժամ կեցաւ . որ ուրբաթու , շորաթի և միաշաբաթի երեք աւուրց ժամերէն կը բաղկանայ .

Հ. Մարմինը քանի որ գերեզմանին մէջն էր, հոգին արդեօք ո՞ւր տեղ էր :

Պ. Հոգին դժոխք իջաւ՝ ու այն տեղ եղած հոգիներուն քարոզեց 33 ժամ :

Հ. Աւսկի՞ց յայտնի է այդ :

Պ. Պետրոս կը վկայէ . « Թէպէտ եւ մեռալ մարմար, այս կենդանի է նոգում : Որով եւ ոգուցն որ էին ՚ի բանտին, երբեալ քարոզեց : » . Ա. Պետ. Գ. 19. — « Թէպէտ մարմար, հոգիներուն իշխութեան է . ու բանտին մէջ եղած հոգիներուն չնոց +որոշեց : » :

Հ. Քարոզելէն ետք ի՞նչ ըրաւ :

Պ. Ագամին սկզբնական մեղաց համար դըժոխքին մէջ արգելուած նահապետներուն և մարդարէներուն, և բոլոր արդարոց հոգիները ազատեց :

Հ. Ատոնց ազատուիլը ուսկի՞ց յայտնի է :

Պ. Ահա՛ նախ Զաքարիա գրած է՝ ինչպէս որ վերը ըստնք . « Դռն ուստի ու բանակը բանակն էնց է կուսաները ու բանակը եւ երկրորդ Մատթէոս կը գրէ . « Գերեզմանը բացան եւ բազում մարմար նեցեցելոց սրբոց յարեան » . Մատ. իէ . 12. — « Գերեզմաները բացանեցան՝ ու մասն ու բանակները մորմաները յարեան ունեն : » .

Հ. Յիսուսի յարութիւն առնելը կանխիկ գրուած էա՞ր :

Պ. Այս՛, Դաւիթ կը գրէ . « Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն քշնամիք նորդ Սաղ . կի . 1. — « Ասուսց յարեան ու ուժէնը նըլը

Հ. Անոր Շնորհակալը ունեցի ցըս-էն » :

Հ. Յիսուսի յարութիւն առնելը ուսկի՞ց յայտնի եղաւ :

Պ. Մարիամ մադթաղենացին այն կիրակի առաւօտուն կանուխ գերեզման գնաց, եւ տեսաւ գերեզմանին բերնի քարը մէկ կողմ դարձուցեր են, ու Յիսուսին մարմինը այն տեղ չը կոյ. ինք սկսաւ անմիտիթար սգով լուլ թէ արդեօք ի՞նչ եղաւ. այդ միջոցին յանկարծակի ճերմակ լաթերով երկու հրեշտակ երեւցան ու ըսին. « Ո՛վ ինչ! . ուռա ինչ՝ իւն ու ո՛վ ին ինունեն. եւ ուրիշ կնիկներ ալ կային և անոնց ալ ըսին. « Զի՞ խնորդի զիելոյանին լին մեռեալս, չկ' ստո, այ յարեան. » . Դու. ի՞ն. Տ. - « Կիւնդանին ինչ՝ մուելներան մշ կը ին ինունեն. անինայ այս ուն ու իս. յորունիւն սսս » :

Հ. Յարութիւն առնելէն ետք աշակերտներուն երեւեցա՞ւ :

Պ. Այս', այն կիրակի առաւօտուն Գալիլեա գնացին աշակերտները եւ Յիսուս այն տեղն էր. երբ տեսան, ոտք ինկան ու երկրուուգութիւն ըրին ու շատ խնդացին, եւ միջերնուն ոմանք ալ կասկածի մէջ ինկան թէ արդեօք ասիկայ է. այսպէս երբեմնակի աշակերտներուն կերեւնար ու կը մխիթարէր, ու կը խրատէր մինչեւ քառասուն օր :

Հ. Քառասուն օրէն ետք ի՞նչ ըրաւ :

Պ. Քառասուն օր որ լմնցաւ, աշակերտքէն առաւ Զիթենեց լեռ տարաւ. այն

տեղ շատ պատուէրներ տալէն ետք բառ .
 « Տօւան իմ ամենայի խիստներին յիրկիցն եւ
 յերկրի . որպէս սուարեաց զիս Հայր , եւ ես ա-
 ռուարեմ զձեզ : Գևացէ՛ր արտօնվեուեւ աշակերտն-
 ցէ՛ր զամենայի ներանու , մկրտեցէ՛ր զնոսա յա-
 նուն Հօր եւ Արքայ եւ Հագուն որբոյ : Ասուցէ՛ր
 նոցա պատէլ զամենայի՝ զար ինչ պատուիրեցի նեզ
 եւ ամառարկի ես յըլի ճեզ եմ զամենայի առար-
 միցիւ : Ի կառարած աշխարհի » . Մատ . թթ .
 18-20 . - « Ան արտօնեցաւ բալու էլեւուն-նիւնը . Ան եր-
 կըն-ին ժզ և Ան երտեւ քոյ . Բնութեւ ու իւ Հայր շն-
 տիւն , եւ ու Ան իւ շտիւն : Ան-ին եւս բն-ցե՛ւ
 հելլունաներուն + արտղցէ՛ր , ու միւտեցէ՛ւ շնեան + Հօր
 և Ուրայ և Հայրայն որբոյ անառաջ : Ու եւ Ան ինը
 որ պարունիրեցի , անայ արդիցուցէ՛ւ + որ պանին . Ուն-
 եւ Ան հետ իւ Բնուլւ աշխարհիւ վերջ » : Եւ այս
 ամէնէն զատ պատուիրեց որ մինչեւ Հագին
 սուրբ իրենց վրայ չը գայ , Երուսաղեմին չեւ-
 լեն եւ ուրիշ տեղ չերթան :

Հ . Հագին սուրբ ինչո՞ւ պիտի գար :

Պ . Յիսուս առաջուց խոստացեր էր թէ ,
 իմ ձեզ տուած պատուէրներս բոլոր ձեր միաք
 չը մնար , կը մոռնաք . ես երբ երիթամ սուրբ
 Հագին կը զրկեմ , որ գայ ձեր միաք ձգէ իմ
 ձեզ սորվեցուցածներս , նաեւ միսիթարէ զձեզ
 ու արտօնութիւննիդ փարատէ . և մանաւանդ
 վախերնիդ վերցնէ ու սրտերնիդ ամուրցնէ :
 անոր համար պատուիրեց Երուսաղեմին չը
 հեռանան մինչեւ Հագին սուրբ գայ :

Հ. Ետք ո՞ւր գնաց Յիսուս :

Պ. Այս պատուէրները տալէն Ետք աշակերտները օրհնեց ու դէալ ՚ի երկինք համբարձաւ և գնաց Հօր Աստուծոյ աջ կողմնատաւ : Մար . ՓԶ . 19 :

Հ. Յիսուսի համբառնալը կանխիկ գըրռուածէ էր :



Պ. Այս՝ Դասիթ կը գրէ թէ՝ « Համբարձաւ Աստուծած օրինոքիամբ եւ Տէր մեր ճայնին փողոյ » . Ասզ . ԽԶ . 6 . – Մեր Տէր Աստուծը ըբնութիւննէ – ի՞նչ յայնեւուշ հ-մբ-ըշ-» :

Հ. Այդ միջոցին աշակերտները ի՞նչ ըրին :

Պ. Աշքերնին տնկեր դէալ ՚ի երկինք կը նոյցէին , մինչեւ որ Յիսուս ամպին մէջ մտաւ . Ետք մարդակերպ երկու Հրեշտակներ երեւե-

ցան ձերմակ լաթերով ու ըսին • ԱՌ զալի-
լացիք, զի՞ կայր նայեցեալ ընդ երկինս . այ
Յիսոս՝ որ վերացաւն ՚ի ձևոց յերկինս, սոյնակա
եկեց. զորօրինակ տեսէր զբա երալ յերկինս .
Գործոց Ա. 41 - Ո՛Հ Ք-ԱՄԵՐԻԿԵ Հ-ՐԵՊԵՏԻ, ԷՇՆԱ Հ-Յ-
ՆԵՐ Հ-ՅՆ-ՅՐԵՆ ԵՐԵՎԱՆ+ . Դ-Յ ՅԵ- ԵՐ Հ-ՅՆ Ի-ՅՆ-
ԵՐԵՎԱՆ ԵՐԵՎԱՆ . Հ-ՅՆ-ՅՐԵՆ Պ-Յ-ՐԵՆ Ք-Յ-ՐԵՆ ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ Պ-Յ-ՐԵՆ + :

Հ. Այնուհետեւ աշակերտները ո՞ւր գացին :

Պ Զիթենեաց լեռնէն վար իջան ու եկան
վերեատուն մտան եւ դուրս չելան մինչեւ
ատան օր :



Հ Յիսոս իւր խոստմունքը կատարե՞ց :

Պ Այո՛, տասն օրէն վերջ, կիրակի առա-
ւոտուն երեք ժամուն աշակերտները ՚ի միասին

վերնատուն նստած էին, ինչպէս որ կը գրէ
Գործ առաքելոց, «Եւ եղեւ յանկարձակի ննջիւն
յերկից», եկեալ իրբեւ սաստիկ նողմոյ, եւ ելից
զանեալայի տունն յօրում նուուին. Եւ երեւեցան
նոցա բաժանեալ լեցուր իրբեւ ՚ի նրայ, Եւ նուուն
յւրաքանչիւր ՚ի վերայ նոցա • Եւ լցան ամենե-
րեան Հոգուով սրբով, եւ սկսան խօսիլ յայլ
լեզուս՝ որպէս Հոգին տայր բահքառել նոցա • •
Գործ . թ . 2 . - - • Յանկարձակի երիշնուն ստորին հոգին
յայլ հը եկած, գլուց ու լցուոց նուուն առաներնին.
• Երեւեան անձոց կը միեւ բաժնուուց լցուուեր, որ
իւրաքանչիւրն իւրաքանչիւր հանդիցուու . Բալըն ու
Հոգուով որբով լցուուեցան ու այսուն պեսուի պեսուի
լցուուեր իւսուել, Բնուու որ Հոգին կուուուր անձոց
բարբուռել » .

Հ . Ետք ի՞նչ ըրին աշակերտները :

Պ . Իսկոյն վախերնին գնաց եւ այն ատեն
Յիսուսի ով Ըլլալը հաստատապէս հասկցան.
բայց ի՞նչ օգուտ որ նա արդէն համբարձեր
էր . ուստի այնքան սրտերնին վառեցաւ
Յիսուսի սիրուն համար, որ կարծես թէ կը
կանչէին՝ թէ Յիսուսի համար մեռնելու պատ-
րաստ ենք, մեռցաւնող եթէ կայ՝ թող գայ:

**Հ . Ասկէց առաջ հասկցած չէի՞ն Յիսուսի
ով Ըլլալը . եթէ հասկցած չէին ինչո՞ւ անոր
աշակերտ եղած էին :**

Պ . Թէպէտ հասկցած էին, բայց գեռ
հաւատքնին թերի էր. եւ այս պատճառաւ
Յիսուսի համար մեռնիւ չէին ուղեր . ինչպէս

որ մատնութեան գիշերը ցոյց տուին Յիսուս
թողլով և վախչելով . և ետք կը պահուէին
վախերնուն : Սակայն Հոգին սուրբ գալէն
ետք ամենեւին չը վախցան մեռնելէն . անոր
համար կը հասկցուի որ Յիսուսի ով ըլլալը
Հոգին սուրբ իջնալէն ետք ազէկ հասկցած
են :

Հ . Հոգին սուրբ իջնել կանխիկ գրուած
կա՞ր :

Պ . Այո՛ , Յովէլ մարգարէն կը գրէ . « Յա-
ռարս յետքիս ներից 'ի նոզոյ իմմ . 'ի վերայ
ամենայի մարմնոյ և մարգարացին ուստերք
ճեր և դատերք ճեր » . Յովէլ . Բ . 28 . - « Եաւէ
որեւ իւ հոգիեւ ունեւ նուիւմ բալը հ-ըրտոց վրա , յեւ
ուղարկները -- յեւ ուղիւները ունեւ հորդուրեանն ։ »

Հ . Ետք ի՞նչ ըրին աշակերտները :

Պ . Բոլորն ալ իրարմէ զատուեցան ու
գնացին բոլոր աշխարքին քարոզեցին Աստուծոյ
աւետարանը ու երկնքին արքայութիւնը . եւ
Յիսուսի կամքը և պատուէրները բոլոր ժողո-
վրդոց հասկցուցին . և իրենց քարօզութիւնը
ընդունող և Յիսուսի հաւատացողներուն անուն
+րէ-ունեց , դրին Անտիոք քաղաքին մէջ , ինչպէս
որ առաջի հարցմունքին պատասխանը այս քրիս-
տոնեաց բառն էր : Ահա՛ այս է , քրիստոնեաց
անուան սկիզբը :

Հ . Աշակերտներն ալ հրաշք ըրի՞ն :

Պ . Այո՛ , Յիսուսի անունով շատ հրաշքներ
ըրին . կազեր քալեցուցին , դիւահարներ բժշկե-

ցին, մեռելներ ողջնցուցին, բորոտներ սրբեցին, և այս ամենէն զատ՝ մինչեւ անգամ Պետրոսի շուքը, և Պօղոսի երեսի քրտինքը սրբած թաշկինակը հրաշք կընէին։ Գործոց Ե. 13. — և ԺԹ. 12.։

Հ. Աշակերտները ետք ի՞նչ եղան։

Ո. Բոլորն ալ Յիսուսի սիրուն համար շատ տեսակ չարշարանքներ կրելով մեռան հրէից և հեթանոսոց ձեռքով։

Հ. Աշակերտները ի՞նչո՞ւ կը մեռնին Յիսուսի համար։

Պ. Յիսուսի քով երթալու համար, ինչոլէս Յիսուս առաջ ըստած էր, « Երեւ որ վիս պաշտառաց, զինի իմ եկեցի՝ և ուր ես եմ, անդ եւ պաշտօնեալ: Խմ եղրդի»։ Յով. ԺԹ. 26. — « Եթէ որ Ֆիլ չէ իւղացրէ, իւղ եռեւ-եւ կո-բոյ. և եւ ուր ուղաց, իւղ ուղացնեայներու ու ոյն ուղ ուղաց ուղացն»։

Ահա! հիմայ հասկցա՞ր Քրիստոսի ով ըլլալը, որ վեր պատմած Յիսուսն է, վասն զի ի՞նքը Աստուած է ու զմեզ սատանայի գերութենէն ազատելու համար աշխարհք եկաւ մարմին առաւ։

Հ. Մարմին որ չառնէր, զմեզ չէ՞ր կրնար ազատել։

Պ. Կրնար ազատել, բայց Եսայի կըսէ, « Ո՞ զիստաց զմիտու Տեառն, և ո՞ եղեւ նմա խորճրդակից»։ Եսայի Խ. 13. — « Տէր-Ձ Հոգէ ՞ ՞ է ուցու, և ի-մ մոր ի-մ հոգունէց եւցու»։

Աստուծոյ խորհուրդը մեր խելքէն և միտ-

քէն զեր է . մենք կարող չենք քննելու . բայց
այսքան կրնանք հասկնալ որ՝ աշխարհք որ ե-
կաւ , մարդոց հետ պիտի խօսակցէր ու երկնքի
թագաւորութիւնը պիտի քարոզէր . եթէ մար-
մին չառնէր , մահկանացու մարդոցմէ ո՞վ կա-
րող էր զանիկայ տեսնալու և կամ հետ խօ-
սակցելու , ինչպէս որ երեք աշակերտները .
Պետրոս , Յակովիրոս եւ Յովհաննէս առաւ ու
Թափօրական լեռ հանեց , և այն տեղ այլա-
կերպեցաւ ու իւր Աստուածային փառքը ցոյց
տուաւ անոնց , և Մովսէսն ու Եղիան ալ երեւ-
ցան ու Յիսուսի հետ կը խօսէին , և այն ճար-
տարախօս Պետրոս և կամ միւսները Յիսուսի
Աստուածային փառքը որ տեսան , զարհուրե-
ցան ու երեսնուն վրայ գետին ինկան . շը կա-
րողացան մէկ բան մը խօսիլ Յիսուսի հետ , և
երբ որ այն Աստուածային փառքը մարմինով
ծածկեց , այն առեն Պետրոս կարողացաւ հետ
խօսիլ ու ըսել . «Տէ՛ր , բարձր և մեզ ասո լի-
նիլ . երեւ կամիս՝ արասցուք երիս տաղակարս .
մի Քնզ , եւ մի Մովսէսի , եւ մի Եղիոյի » .
Մատ . Ժէ 4.-Ռ' Տէր , լու Ե ո՛ր Դէտ այս ուն-
իւնան . Բէ ո՛ր հ-մ-եւ եւեւ իւժիր շնչնա , Դէ Քւշի ,
Դէ Մ-Հ-է-նի և Դէ ու Եւշ-ոյն » . Եթէ այսքան
խօսքերով շը կրցար հասկնալ , փախնամ մեր
աշխատանքը պարտողի գնաց , եղրա՛յր :



ՇԱԽԻՂ Թ.

Հ. Մի՛ վախնար, եղբա՛յր, քու աշխատանքդ
պարապի շը գնաց . աղէկ հասկցայ քրիստոնեայ
անունը, ու Քրիստոսի հաւատացի եւ անոր
անունով մկրտուեցայ . բայց աղէկ չեմ գի-
տեր քրիստոնէութեան նշանը, ուստի կազա-
չեմ, մեզ հասկցուր որ նոյն ճանապարհին
հետեւելով՝ երբ մեռնիմ, Քրիստոսի քով եր-
թամ, ինչպէս որ ինքը խոստացած է :

Պ. Մի՛ արտօրար, անոր քով երթալու
դեռ շատ ժամանակ կայ, արդեօք ո՛րքան
բարձր լեռներ և քարաժայռ ճամբաններ կան
անցնելիք, եւ ո՛րքան նեղ դռներ կան մտնե-
լիք՝ որ անոր քով երթաս . միայն բաւական չէ
քրիստոնեայ անուն ստանալ :

Հ . ինչո՞ւ չուտով աչքս կը վախցնես քրիստոնէութիւնը դժուար ցոյց տալով , չե՞ս տեսներ որ աշխարհիս մէջ այսքան քրիստոնեաններ կան . քրիստոնէութիւնը եթէ դժուար լինէր , այդքան մարդիկ քրիստոնեայ կը լլայի՞ն . այդքան մարդիկ ըլլալէն ետք ես ինչո՞ւ պիտի չը կրնամ ըլլալ :

Պ . Իրաւ ես եղբայր , անունով քրիստոնեայ շատ կան , բայց լոկ անունով քրիստոնէութիւնը նշանակութիւն չունի . ապա գործքով պէտք է . զորօրինակ ամեն արհեստաւոր իր ձեռքին գործքով կը ճանաչուի . նոյնպէս քրիստոնեան աւ բարեգործութիւնով պիտի ճանաշուի :

Հ . ի՞նչպէս գործ պէտք է :

Պ . Գործին որպիսութեան օրինակ ցոյց կը տամ քեզ , մտածէ՛ և անոր համեմատ քրիստոնէութեան արժանի գործ գործելու ջանա՛ :

Հ . Ցոյց տուր նայիմ ի՞նչ օրինակ է :

Պ . Ահա՛ քեզ բմրիշներ օրինակ պիտի տամ . ինչպէս ըմբիշներ իրենց տռաջի հագուած ծանր լավթերը կը հանուին ու մէկ թեթեւ լաթ կը հագուին , իւղով կ'օծուին եւ կելլան հրապարակ կը կայնին . որովհ զի տեսնողներ գիտնանթէ ըմբիշ են . բայց այն ըմբիշը որովհեաւեւ ելաւ հրապարակ կայնեցու , պէտք է որ իր գիտնացինին հետ ըմբշամարտի եւ յաղթէ , որ մարդոցմէ պսակ եւ պովասանութիւն տռնէ , եւ եթէ այն ըմբիշին վրայ ըմբիշութեան բոլոր

հաններ երեւնան ու իր մրցակցին հետ ծեծ-
կուելու կերպ չը գիտնայ, եւ կամ թուլու-
թեամբ շարժի, որ ինք յաղթուի, անոր ըմրի-
շութեան անուն ի՞նչ օդուտ կունենայ. եթէ
իր մրցակցին չը պիտի կրնայ յաղթել, անոր
ըմրիչ կըսուի⁶, պատկ եւ կամ գովասանութիւն
կրնայ⁷ ստանալ:

Հ. Քրիստոնէութիւն ըմրիշութեան օրի-
նակ է :

Պ. Այս⁸. դու հիմայ առաջի մեղացդ ծանր
լաթերը հանեցիր ու մերկացար՝ աւազան
լուացուելով, եւ սուրբ Մեռնով օծուեցար,
թեթեւ լամի տեղ Քրիստոս հագուեցար. ինչ-
պէս Պօղոս կըսէ. « Որք մրանգամ ՚ի Քրիստոս
մկրտեցարուք՝ զՔրիստոս զզեցեալ եք ». Գաղ.
Պ. 27 — « Դու+ ո՛ւ Ձի անդամ Քրիստոսի անձնով
միշտուեց+՝ Քրիստոս հանդ է+ ». Ուրեմն անկից
յետոյ պէտք է որ թշնամիիդ հետ ծեծկուիս ու
յաղթես անոր՝ որ Քրիստոսէն պատկ առնես :

Հ. Իմ թշնամիս ո՞վ է, որ հետը ծեծկուիմ:

Պ. Քու թշնամիդ սատանան է, ինչպէս
որ Պետրոս կը գրէ. « Արքուն լերո՞ւք՝ նոկեցէ՛ք,
ով սախոն ձեր սատանայ իբրեւ զառիւծ գոչ»,
որդի եւ խնդրուեցէ. թէ զո՞վ կլանիցէ. Ա. Պետ. Ե. 8.
— « Արբան իւցե՞ւ. Հուն չէ Յեւ Բշն-Բն սուսան-
ու-ցէ ու- պա-լու իւ ու-ու-է՝ Ա- ու- ու-է իլլէ ».
Զոր օրինակ հիմայ դուն քրիստոնեայ անուն
ստացար՝ ու քու թշնամիիդ՝ սատանային հետ
չը ծեծկուիլ ու չը յաղթելէդ ետք՝ թուլու-

թեամբ շարժիս ու դու անորմէ յաղթուխա՞
քու քրիստոնեայ անունէդ ի՞նչ օգուտ կըլլայ
քեզ . քու մերկանալդ աւազան մկրտուիլդ ,
ու սուրբ Մեռոնով օծուիլդ , և կամ Քրիստոս
հագուիլդ քեզ ի՞նչ օգուտ կունենան :

Հ . Քրիստոնէութեան նշանը սորվեցուր
ինձ . այլ եւս խելքո կը կտրէ ստունային
յաղթելու :

Պ . Շուտով քրիստոնէութեան նշանը սոր-
վեցնելու չեմ կրնար համարձակիլ , մինչեւ որ
քու միտքդ մի լաւ չը քննեմ . որ շըլլայ թէ
Քրիստոսի ըսած առակը քու դործոյդ յար-
մար դայ :

Հ . Քրիստոսի ըսած առակը ի՞նչ է :

Պ . Դուկաս կը գրէ . « Ո՞վ որ 'ի ճենջ կամի-
ցի շինել աշուարակ , եւ ոչ նախ նոտեալ համա-
րիցի զծախսու՝ երէ սենիցի՝ բաւական 'ի կատո-
րումն . Զի զուցէ իրբեւ արկանիցէ նիմն՝ եւ ոյ
կարիցէ կատարել , ամեներին որ տեսանիցէն՝
սկսանիցէն ծաղր առնել զօն եւ ասել , թէ այս
այր սկսան շինել՝ եւ ոչ կարաց կատարել » .
Դու . ԺԴ . 28-31 . - « Զեղդ - զ հ - շ բ ո ւ ն շ ն ե լ
ե - ս - ս - լ ւ ն ս ո ւ ի ր շ - ի ս - ս հ - շ - ն ե լ , ն ե կ ը ն - ա յ ի ք ւ - ի
հ - ն ե լ , ո ր ա ւ ս ն ե ւ ո ւ ն հ ի ս ը յ ի ե ւ ո ւ ն ա ւ ս կ ի - - -
մ ա յ . ո յ ն ո ւ ն ե ւ ո ւ ն ա ս ն ե ր ը կ ի ս ի ն ո յ ն ո ւ ն բ ր դ ը շ - ս
ը ն ե լ ո ւ ն ե լ ն ե լ , ո յ ն բ ր դ ը տ ո ւ ն ը շ ն ե լ ո ւ ն ի ս ի ն ո յ ն ո ւ ն
ո ւ ն ի բ շ ա յ ի ք ւ - ի ն ե լ » .

Հ . Քրիստոնէութիւնը տուն շինելու օրի-
նակ է :

Պ. Այս', սուրբ Երրորդութիւն ճանաչել եւ հաւատալը քրիստոնէութեան հիմն է, ինչպէս որ Պետրոս երբ Քրիստոս ճանաչեց ու Արդի Աստուծոյ դաւանեցաւ, Քրիստոս ըստւ՝ «Դու ես վեմ, են ՚ի վերայ այդր վկամի շինեցից զեկեղեցի իմ» . Մատ. ԺԶ. 18. - «Դուն ուր ես, այդ ուրինական ուր այդ ուրանական ուր զեղին վրայ դէռէ շնեւ իւ եկալոցի» :

Հ. Մի ուրիշ վկայութիւնով կրնա՞ս հաստատել քրիստոնէութեան հիմը, և կամ Քրիստոսի ըստած վէմը՝ մեր հաւատքին ըլլալը :

Պ. Ահա' Պօղոս կը գրէ, « Եբրեա իմաստուն ճարտարապետ նիմն եղի . բայց այլ է. որ զինէ. այլ իւրաքանչիւր որ զգոյշ լիցի՝ թէ. ո՞րպէս զինից, զի նիմն այլ՝ որ ոչ կարէ. դնել քան զեղեալն՝ որ է. Յիուսոս Քրիստոս » . Ա. Կորն. Գ. 10. - « Իմաստուն վշրուելու դեռ հէմ յէնեցէ . Բոյց վշրու ուռն շնորհութէն է, ու ամենու ու նոր շինուածուն նէ այս հէմին վրայ է՞նչուելու ուռն շնորհ է, այս ուրանական հէմն ՚ի շուր բնու մէկը ուրին հէմ էլ հինոր ուռնել, վշրու զի այս հէմ Յիուսոս Քրիստոս է » .

Հ. Ատոր խելքս հասաւ, բայց Պօղոս խօսք մը ըստւ, ատոր միտքը ինձ հասկցուր, ինչո՞ւ կըսէ թէ « Ամէնու ու նոր շինուածուն ուռն շնորհութէն նէ է՞նչուել շնորհ է » :

Պ. Ահա' Պօղոս այդ խօսքին տակը գրածէ . « Երէ որ զինէ ՚ի վերայ նիմանս այսորիկ ոսկի, արծար, ականս պատուականս, փայտ, խոտ, եղեգի, իւրաքանչիւր զործն յայտնելոց է .

զի օրն ընտրեսց . զի ճրօվ յայտնելոց է . Եւ զիւրաբանչիւր գործն զիարդ եւ ից .՝ հուրեն փորձեց . Երև ուրուր գործն զոր շինեաց՝ կացցէ . վարձո առց . Եւ Երև ուրուր գործն այրեսցի՝ տուժեսցի , բայց ինքնի կեցցէ . այլ այնպիս՝ որպես թի հուր » . — « Ոչ ու իւ չնե այս հիմն վըս անին , արծան , պատահան ուրեց , իւսուր , իւսուր , եղիք , այս միան բործուն ու ուրեմն յայտնեսէ , ու ընդունելու բորցուն . այս իւսուն ուրեմն յայտնեսէ . այս միան ինչ բործուն ու անին , իւսուն ուրեմն բորցուն . այս բործուն ու իւսուն ու իւսուն եւ շորէ , անոր ուերը վըս իւսուն . եւ այս բործուն ու իւսուն ու տիմանոյ այրէ , անոր ուերը ուրեմն ուրեմն ու իւսուն աջ կեցնածի ուրեմն ուրեմն այս անոր ուերը ուրեմն ուրեմն ու իւսուն այս կեցնածի ուրեմն ուրեմն » :

Որովհետեւ հիմը ձգեցի կըսէ . հիմայ մենք այս հիմը ի՞նչպէս պիտի հասկնանք . արդեօք Պօղոսը ժողովրդոց տո՞ւն կը շինէր , որ հիմը ձգեցի կըսէ , ոչ , ապա իրեն քարոզութեան հաւաաացողներուն սրտին մէջը հաւատոյ հիմ ձգեց , ինչպէս որ վարը կը վկայէ , « Այս հիմը Յիսուս Քրիստոս ե » . բայց այս հաւատոյ հիման վրայ տուն պիտի շինենք վեր գրած նիւթերով : Ասկի , արծաթ . եւ պատուական քարերը՝ բարեգործութեան տան նիւթերն են . փայտ , խոտ , եղեգն՝ մեղաց տան նիւթերն են . ումանք բարեգործութեան տուն կը շինեն եւ ումանք ալ մեղաց տուն . բայց ՚ի կատարածի աշխարհիս՝ ամեն մէկուն շինած տունը կրակով պիտի փորձուի , վեր ըսած բարեգործութեան

տան նիւթերը կրակին մէջ անփորձ մնալով՝
եւս քան զեւս կը պայծառանան . իսկ մեղաց
տան նիւթերը կրակի շը դիմանալով՝ կայրին ,
ու այն նիւթերուն տէրն ալ այն կրակին մէջ
պիտի ապրի յաւիտեան . ահա՝ հասկցա՞ր եղ-
բայր , հիմք եւ տունը . եթէ հասկցար , գնա՞
բարեգործութիւն գործէ , որ քրիստոնեայ
ըլլարդ յայտնի ըլլայ :

Հ . Եթէ բարեգործութիւն չունենամ , քրիս-
տոնեայ ըլլալո յայտնի շը՞լլար :

Պ . Զըլլար յայտնի . որովհետեւ Յակովոս
կըսէ . « Զի՞նց օգուտ իցէ , եղբա՞րը իմ , երէ ասի-
ցէ որ հաւատոս ունել՝ եւ զործո ոչ ունիցի . միքէ
կարիցե՞ն հաւատորի ապրեցուցանել զնա կա-
մի՞ն զիտել , ո՛վ մարդ սնատի , զի հաւատոր ա-
ռանց զործոց դաւարիկ են » . Յակո . Բ . 15 . —
« Ե՞նչ օդուու կընե եղբայրներս , Ա՞ւ որ Դիւ ընէ հո-
գուու անիւ , և բորժ ընենայ . Դինէ ոյն ընի հո-
գուու կընո՞յ աղուել չնեց Կողմէ՞ն քիուն-
ու անու մուրդ առանց բորժուի հուսուուրդ Դուռդ է » :

Հ . Այսպէս ուրիշ գրող եւս կայ :

Պ . Ուրիշ մարդոց գրածը ի՞նչ պիտի ընես ,
Քրիստոս ինքը վկայեր է . « Բազումք ասիցեն
ցիս յաւուր այնմիկ . Տէ՛ր Տէր՝ ո՞չ յանուն քո մար-
զարեացար , եւ յանուն քո դեւս հանար , եւ յա-
նուն քո զօրուքիւնս բազումս արարաք . եւ յայն-
ժամ ասացից ցնոսա՝ երէ ոչ երբէք զիտեի զձեզ .
՚ի բաց կացէր , յինէն ամեներեան՝ ոյք զործէիք
զանօրինուքիւն » . Մատ . է . 22 — 24 . — « Այն օրը

շուրեւ դիտէ ը-են ին . Տէ՛ր Տէր՝ չէ՞ ո՞ր ո՞ւ անու-
ն-է՞ հարբորէն-նիւն ըրին+ , ո՞ւ դեւեր հանեցին+ , և
ո՞ւ անուն-է՞ շուր հրաշտեր ըրին+ . ոյն սովուն անու-
դիտէ ը-են ին՝ բնու չէ՞ ճանշոր նիւն . անդին կոր-
սուցէ՞ + ո՞ւ բոլոր մոռ ի-ործողներ :

Տեսա՞ր որ Քրիստոս ալ շը ճանչնար բարե-
գործութիւն չունեցող մարդը . ո՞չ թէ միայն
հաւատալդ , մինչեւ անդամ եթէ այն հա-
ւատքովդ հրաշք ալ ընես , քրիստոնեայ ըլ-
լալդ յայտնի չըլլար առանց բարեգործու-
թեան . նոյնպէս դու Քրիստոսի հաւատալով
անոր անունը վրադ առնես , ու քրիստոնէու-
թեան հաւատոյ հիման վրայ բարեգործու-
թեան տուն որ շը չինես . այն ատեն վեր
պատմած տան առակին սլէս քու թշնամիդ՝
սատանան կըսկսի զքեզ ծաղր ընել ու ըսել .
« Այս հ-ը Քրիստոսի հ-ուստուց ո՞ւ անոր անուն-է-
միրուսելք՝ դրիստունեւնեւն հիմը յիւն , Բոյց հ-ուս-
տոյ հիմն վըսյ բորեխործունեւն ուն ւ կըստ չի-
նել » : Հասկցա՞ր առանց գործքի հաւատքիդ
ոչինչ ըլլալը :

ՇԱՀԻՂ Ժ.

Հ . Եղբա՛յր , որքան դժուարակիր բաներ
կան մեզ կ'առաջարկես , տեսակ տեսակ օրի-
նակներով քրիստոնէութիւն դժուար ցոյց
տալու համար . բայց իմ հոգիս այնքան կը փա-

փագի որ, Քրիստոսի ծառայութեան լուծը
որքան ծանր ըլլայ, յօժարութեամբ վերցնե-
լու պատրաստ եմ, եւ անոր պատուէրները
անթերի կատարելու յանձնառու եմ. դու
միայն թէ քրիստոնէութեան նշանը հասկցուր,
կաղաշեմ զքեզ:

Պ. Ես շուտով քեզ քրիստոնէութեան
նշանը ցոյց չեի տար՝ մինչեւ բոլոր զգուշա-
նալիք խրատները չը հասկցուցած, բայց յօ-
ժարութեանդ եւ կամ սրտիդ բաղձանքին
նայելով՝ աւելորդ սեպեցինք հիմայ այն բոլոր
բաները զրուցել. վասն զի զանոնք վերջն ալ
կրնանք հասկցնել, հիմայ քեզ հասկցնելիքս
այս է, քրիստոնէութեան արտաքին երեւ-
նալու նշանը՝ Քրիստոսի սուրբ եւ պատուա-
կան լաւածն է, ինչպէս որ ամեն առեն երես-
նիս կը խաչակնքենք ու լաւին պատիւ եւ
պաշտօն կը մատուցանենք:



Հ. Ինչո՞ւ քրիստոնեաները այդքան պաշ-
տօն կընեն Քրիստոսի խաչին:

Պ Հարեւանցի մի բան չը կարծես Քրիս-

տոսի սուրբ խաչը . վասն զի խաչը մեր փըր-
կութեան գործիքն է , ինչպէս որ վերը Բ . Շաւ-
ղին մէջ ըսինք՝ թէ Քրիստոս եթէ չը խաչուէր ,
այս մարդկային բնութիւնը սատանայի գե-
րութենէն չէր ազատեր . անոր համար Քրիս-
տոսի խաչին պատիւ եւ պաշտօն կը մատու-
ցանեմք , եւ 'ի նմա Բանին Հօր կ'երկրագա-
գանեմք :

Հ . Հիմոյ երեսս խաչակնքելով քրիստո-
նեայ կը լլամա՞մ , այդ բաւակա՞ն է քրիստոնէու-
թեան :

Պ . Երբ երեսդ խաչակնքես , տեսնողները
կը հասկնան , որ քու վրայ քրիստոնէութեան
անուն կայ , բայց ինչո՞ւ համար կը խաչակըն-
քես երեսդ , գիտե՞ս արդեօք :

Հ . Կը տեսնեմ որ ուրիշները կը խաչա-
կընքեն , ես ալ անոնց նայելով կը խաչակըն-
քեմ . բայց ինչու համար լլալը չեմ գիտեր :

Պ . Երբ երեսնիս խաչակնքենք , եւ կամ
խաչի նշանը տեսնանք , Քրիստոսի մեզ համար
խաչին վրայ մեռնիլ եւ զմեզ սատանայի գե-
րութենէն ազատելուն երախտիքը միտքերնիս
բերելով՝ Քրիստոսի սիրուն վրայ պիտի հաս-
տատուինք . ու բերաննիս միշտ այս խօսքը
պիտի ըլլայ . « Քրիստոս Առ համար իւղանեց-
աւ զիշ սորունայի հերունենէն աղոյեց » :

Ճ Ա. Ի Ւ Ղ Ժ Ա .

Հ . Հասկցայ որ քրիստոնէութեան նշանը երես խաչակնքելէ . եթէ մինակ այս է , շատ դիւրին է եղեր քրիստոնէութիւնը . թէպէտ դուն առաջ մեր աչքը վախցուցիր քրիստոնէութիւնը գժուար ցոյց տալով . երեսս խաչակնքելէն դիւրին բան չը կայ . մէկ օրը հազար անգամ կրնամ խաչակնքել :

Պ . Քրիստոնէութիւնը մի մեծ եւ կարևոր նշան եւս ունի . եթէ այն քու վրայ չը գտնուի , երեսդ որքան խաչ հանես՝ ձշմարիտ քրիստոնեայ չես ըստւիր :

Հ . Այդ ըսած նշանդ ո՞րն է , հասկցուր ինձ :

Պ . Քրիստոնէութեան մեծ եւ հարկաւոր նշանը՝ եղբայրակիրութիւնն է , այսինքն մեր ընկերը մեր անձին պէս սիրելը . ինչպէս որ Աստուած ամենաբարին Մովսիսի պատուիրեց , թէ «Սիրեցէս զբնիկէր քա իբրեւ զանձն քա » . Դեւա . ԺԹ . 19 . – « Քո ընկերու անյիշտ ուս ույտէ սէրէս » . Նաեւ Քրիստոս իւր աշակերտներուն ըստւ . « Յայսմ զիտացէն ասենիկիան՝ երև իմ աշակերտը ։ իր երիտարար զիլիմեան » . Յովհ . ԺԳ . 35 . – « Ուսւզ ույտէ ճանշան այնու ու իւ աւելուր ըստնիտ . Բե ու չերտ սէրէտ » :

Հ . Իմ սիրելիք ընկերս ո՞վ է :

Պ . Ամեն մարդ քու ընկերդ է , հարկաւ

պիտի սիրես . վասն զի քեզ նման բանական մարդ են :

Հ . Օտար մարդիկը ի՞նչպէս ընկերու կրլան՝ որ սիրեմ:

Պ . Հիմայ քեզ մի բան հարցնեմ . մի քանի մարդիկ 'ի միասին ճամբորդ կրլաք մի տեղ կամ մի քաղաք երթալու , օրինակի համար Պոլիս , Պուրսա , Եգիպտոս , Դամասկոս , Երուսաղէմ և այլն , այն մարդոց բոլորը քեզ օտար ըլլան , անծանօթ մարդիկ , բայց 'ի միասին ճամբորդ եզեր մի ճամբայ կերթաք . սակայն մինակ անոնց մէջէն մէկը քեզ ծանօթ աղդականդ ըլլայ . Եթէ մէկը քեզ հարցնէ թէ այն քաղաք որ գնացիր , մինա՞կ էիր թէ ընկեր ունէիր , ի՞նչ պատասխան կուտաս անոր , շատ ընկեր ունէի կըսես թէ , անծանօթ մարդիկը ետ ծգելով՝ մինակ այն քու աղդականիդ համար՝ մի ընկեր ունէի կըսէիր . ասոր պատասխանը տո՛ւր :

Հ . Այդ հարցնել ի՞նչ պէտք է , յայտնի բան է , որ 'ի միասին ճամբայ գնացող մարդիկ թէ օտար եւ թէ աղդական՝ իրարու ընկեր կրլան :

Պ . Եթէ գիտես որ 'ի միասին ճամբորդ եղող մարդիկ իրարու ընկեր կրլան , ինչո՞ւ կը հարցնես թէ սիրելիք ընկերու ո՞վ է . չե՞ս գիտեր որ բոլոր քրիստոնեայք , որ սուրբ տւազանէն ծներ ու Աստուծոյ որդեղիր եզեր են , բոլորը մէկ սեղանէն ճաշակ կառնեն , եւ բո-

լորը մէկ սուրբ երրորդութիւն կը դաւանին ,
ու ամենքն ալ միտքերնին գրեր ու 'ի միասին
ճամփորդ եղած են երկնքի արքայութիւն Եր-
թալու համար , և պիտի երթան , եթէ մեզքէ
զգուշանան , ուստի բոլոր քրիստոնեայք քու
ընկերիդ պէս պիտի սիրես թէ օտար եւ թէ
ազգական ըլլան :

Հ . Ընկերս եթէ զիս չը սիրէ , եւս զանիկայ
պիտի սիրե՞մ :

Պ . Այո' , քեզ չը սիրողները պիտի սիրես
որ Քրիստոսի աշակերտ ըլլալդ յայտնի ըլլայ .
եթէ քեզ սիրողները սիրես , անհաւատներէն
ի՞նչ տարրերութիւն կունենաս , ինչպէս որ
Քրիստոս ըստ . « Զի երե սիրիցիք զայնոսիկ
որ սիրենի զմեզ՝ զի՞նք վարձր իցեն . ո՞չ ապա-
րէն եւ մարտառոր զիոյն զարծեն » . Մատ . Ե .
46 . — « Թէ որ շնել ուրաները ուրեւ , ի՞նչ վորէ
հաւա . չէ՞ որ մարտառներն ու անոնի կընեն » :

Հ . Հասպա ինչո՞ւ հին օրէնքը կը գրէ թէ՝
« Ընկերու ուրե՞ւ և նշանակու որեւ » :

Պ . Այո' , հին օրէնքին մէջ այդպէս ըստե-
ցաւ , բայց Քրիստոս հրամայեց « Երե ոչ յանե-
լուցու արդարութիւն ճեր աւելի բան զդարացն
եւ զիարիսեցնոց . ոչ մտանիցիք յարրայւրիւն
երկից » . Մատ . Ե . 20 . — « Թէ որ յն որդունու-
նինը ուրեներու ու իւրիւնցներու որդունունին
ունէ աււա . երկնչն նորունունին չէ՞ կընու-
րունեւ » :

Հ . Մեր արդարութիւնը ինչո՞ւ համար

հրէից արդարութենէն աւելի ըլլալ կը պատուիրէ Քրիստոս :

Պ. Վեր Զ. Շաւզին մէջ հին ուխտին ունոր ուխտին տարբերութիւնը պատմեցինք . չը հասկցա՞ր թէ որքան տարբերութիւն կայ . վասն զի Աստուած ամենաբարին Հրէաները Եգիպտոսէն ազատեց , զմեզ դժոխքէն ազատեց . անոնց այս աշխարհիս մէջ քանանացւոց Երկիրը՝ Երուսաղէմ քաղաք տանելու խոստացաւ , և մեզ վերին Երուսաղէմ և անվախճան փառքը խոստացաւ . անոր համար մեր արդարութիւնը անոնցմէ աւելի պէտք է ըլլայ , որովհետեւ մեզ խոստացածը մեծ է :

Հ. Մենք ի՞նչ պիտի ընենք , որ անոնցմէ աւելի ըլլայ մեր արդարութիւնը :

Պ. Եթէ ընկերնիս սիրենք ու թշնամինիս ատենք . Հրէից հուասար կըլլանք . բայց երբ մեր թշնամին սիրենք , անոնցմէ աւելի կըլլանք . ինչպէս որ Քրիստոս հրամայեց . « Ոլրեցիր զրշիամիս ձեր » ըսելէն ՚ի զատ . իւր երկնաւոր Հօր բնութիւնը մեզ կը հասկցնէ , որ անոր նմանինք . « Զը եղիշիր որդիր Հօր ձերոյ որ յերկիմն է . զի զարեզակի իւր ծագէ ՚ի վերայ չարաց եւ բարեաց , եւ ածէ անձրէն ՚ի վերայ արդարաց եւ մեղաւորաց » . Մատ . Ե . 45 . — « Ուղեւ զի Յեր Երկնուուր Հօր ուրեմնը ըւլւ . զւան անէնոյ էւր ուրեմնը ըւրեմնուն մարդիներուն զւոյ իւր ձերէն . և անյըւնը իւրաքանչիւրուն և մշամարներուն » : Ուստի մենք եւս որ իւր ստեղծած

ծառայներն ենք, բնաւ երբէք մարդ չը պիտի
որոշենք . թէ ազէկ և թէ գէշ պիտի սիրենք .
որովհետեւ մեզ նման մարդ են : Ազէկը , գէշը
որոշել՝ Աստուծոյ վերաբերեալ բան է :

Հ . Միայն այս է աւելին :

Պ . Միայն այս չէ , շատ պատուէրներ կան
աւելի . վասն զի հին օրէնքը մարդ մի՛ մեռ-
ցըներ , « Ու ո՞ւ Տուդ Առշակ , Դադանին ո՞ւ-
րուին հըլլու » կըսէ . բայց Քրիստոս ըստ .
« Երկ ամենայն որ բարկանայ եղքօր իւրամ տա-
րապարտոց՝ պարուական լիցի դատաստանի » .
Մատ . Ե . 22 . — « Ու ո՞ւ ո՞ւրու ո՞ւր է՞ւ եզրէւ
բուրկանոյ , ո՞ւրուին հըլլու Դադանին » : Ուստի
և թէ մենք մարդ չը մեռցնենք . Հրէից հա-
ւասար կըլլանք . ապա մենք բնաւ պիտի չը
բարկանանք , որ անոնցմէ աւելի ըլլանք : Տես
որ մեր բարկութիւնը անոնց մարդասպանու-
թենէն աւելի բռնած է :

Հ . Այլ եւս ուրիշ պատուէր կայ աւելի :

Պ . Թէ պէտ շատ պատուէրներ կան ա-
ւելի , բայց բոլորն ալ մի առ մի զրուցել
աւելորդ սեպեցինք ձանձրութիւն չը տալու
համար . սակայն այս մէկ պատուէրը շատ
հարկաւոր ըլլալուն համար կուզեմ որ այս
ալ հասկցնեմ : Որովհետեւ հին օրէնքը աչք
հանողին աչքը՝ եւ ակռան հանողին ակռան
հանելու կը հրամայէ , բայց Քրիստոս կըսէ ,
« Մի՛ կալ նակառակ ջարի : Այլ երկ որ ածիցէ
ապուակ յաջ ծնութ բո՛ դարձո նմա եւ զմիւսն » .

Մատ. Ե. 39. — « Զ-ը-ս-ն-ի-ւ ը-ս-չ-ի դ-է-յ լ-ո-ւ-
ն-ի-ւ մ-ի ը-ս-ե-ր , հ-ա-յ-ս մ-ի-ւ ե-ր-է մ-լ ե-ր-ե-ս-ի-ւ ս-պ-ո-ւ-
շ-ը-ն-է , մ-ա-ս ե-ր-ե-ր բ-ո-ր-ը-ն-՝ ո : Ո-ւ-ս-տ-ի ե-թ-է մ-ե-զ
զ-ա-ր-ն-ո-ղ-ն-ե-ր-ո-ւ-ն մ-ե-ն-ք ա-լ զ-ա-ր-ն-ե-ն-ք , Հ-ր-է-ի-ց հ-ա-
ւ-ս-ս-ա-ր կ-ը-լ-լ-ա-ն-ք , բ-ո-յ-ց ե-ր-ր մ-ի-ւ-ս ե-ր-ե-ս-ն-ի-ս
դ-ա-ր-ձ-ն-ե-ն-ք , մ-ե-ր ա-ր-դ-ա-ր-ո-ւ-թ-ի-ւ-ն-ք ա-ն-ո-ն-ց-մ-է ա-
ւ-ե-լ-ի կ-ը-լ-լ-ա-յ :

Շ Ա Ւ Ի Ւ Ղ Ժ Բ .

Հ . Ա-ս-տ-ո-ւ-ծ-ո-յ օ-ր-է-ն-ք-ը և ա-լ-ա-ս-տ-ո-ւ-ի-ր-ա-ն-ք-ը
ք-ա-ն-ի-՞ հ-ա-տ ե-ն :

Պ . Տ-ա-ս-ը հ-ա-տ ե-ն , զ-ո-ր Ս-ի-ն-է-ա-կ-ա-ն լ-ե-ս
Մ-ո-վ-ո-է-ս մ-ա-ր-գ-ա-ր-է-ի-ն ձ-ե-ռ-օ-ր-ը տ-ո-ւ-ա-ւ ք-ա-ր-ե-ղ-ի-ն
տ-ա-խ-ս-տ-ա-կ-ի վ-ր-ա-յ գ-ր-ա-ծ :



Հ . Ո-ր-ո-՞ն-ք ե-ն ա-յ-դ ա-լ-ա-ս-տ-ո-ւ-է-ր-ն-ե-ր-ը :

Պ . Ա . Ե . Ե . Ե . + + + Տ-է-ր Ա-ս-ս-ս-ս-ն-դ-ր , Է-ն-յ-է ՚ է ս-ս-
Ա-ս-ս-ս-ն-դ-ր ը-ս-ն-ի-ն-ս-ս-:

2. Առաջ ու վեհական պատճեն ։
 3. Խաղաղ պարզություն ու ամենա, առաջ բանեալ ։
 4. Շաբաթ օրը առաջ պահեալ ։
 5. Հայրեալ և մայրեալ պատճենեալ ։
 6. Շնորհիած մի' ըներ ։
 7. Մի' բաշխեար ։
 8. Մարտ մի' մասներ ։
 9. Առաջ քիոջանիած մի' ըներ ։
 10. Բայց ընէլքաջաջ առեցած բաներուն մի' սահմանար ։ Այ դուն, այ ուրուին և այ այիին, այ սպանակին և այ եղանակին, և այ իշտան, և այ ուղար և այ ուղիան, այ ինազ և այ ժամանակին, և այ սպանիին, և այ ընէլքաջաջ բայց առեցած բաներուն այ գիտի սանիալ ։
 Ելից ի - 4 .
 Հ. Հին օրինաց պատուէրներուն բոլորը պահեալ հարկաւո՞ր է ։
 Պ. Կան պահելիք պատուէրներ եւ կան չը պահելիքներ ։
 Հ. Պահելիք և չը պահելիք պատուէրները որո՞նք են ։
 Պ. Վեր պատմած տասն պատուէրները անշուշտ պիտի պահենք, որովհետեւ Քրիստոս կըսէ . « Ո՞չ եկի լուծանել զօրենս կամ զմարգարես՝ այլ լինուլ » . Մատ . Ե . 47 . — « Օքննաները և հարդիւնիւնները առելը չէին, ոյւ անոնց դակարան լէցնելը » .
 Հ. Չը պահելիք պատուէրները որո՞նք են ։
 Պ. Հրէից մէջ երեք մեծ օրէնք կային .

նախ շբունը, որոյ տեղ մենք կիւրակին կը սկա-
հենք ՚ի պատիւ Քրիստոսի յարութեան, ո-
րովհետեւ կիրակի լուսնալիք գիշեր յարու-
թիւն առաւ . երկրորդ նվազագույնը եւ եր-
րորդ՝ շնչ . վերջին երկու պատուէրները մեզ
պահել հարկաւոր չէ, ինչպէս և այլ ծիսական
օրէնքները :

Հ. Այս երկու պատուէրները հրէից մէջ
չատ մեծ օրէնք էին, մենք ինչո՞ւ չենք պահեր :

Պ. Թրիատութիւնը հոգւոյ փրկութեան
օրէնք մի չէր, հապա ազգի որոշումի համար
դրուած օրէնք էր. որովհետեւ Աստուած
սահմանած էր, որ Փրկիչը հրէից ազգէն գայ,
պէտք էր այն ազգը ունենար մի այնպիսի օ-
րէնք, որ ուրիշ ազգերէն զատուէր . իսկ Քրիս-
տոսի աշխարհ գալէն ետք՝ ազգի որոշումի
պէտք չը մնաց, ուստի այս օրէնքն ալ խափա-
նեցաւ . ինչպէս Պողոս կը գրէ . «Եթէ քիա-
տիք, Քրիստոս իմէ ճեզ ոչ օգնի . . Գաղա . Ե . Զ .
— «Թէ ո՛ր նվազագույնը, Քրիստոս յեւ երբէւ օգնու-
թիւն չներ » : Ուրիշ տեղ կը գրէ . «Թրիատեալ
որ կոչեցաւ, մի՛ ցանկացի անրիփատուրեան .
յանրիփատուրեան որ կոչեցաւ, մի՛ բրիփատեօցի » .
Ա. Կորն . Ե . 18 . — «Հըեւց հաստիշ-ըները հեր-
նուներան նու ու շնորհան, հերնունուներէն հաստի-
շ-ըներն ու նու ու նվազագույնը » :

Հ. Զոհ ինչո՞ւ չենք ըներ :

Պ. Հին օրինաց զոհին տեղ Քրիստոս ինքը
մորթուեցաւ, ինչպէս Պողոս կըսէ, «Զատիկ

մեր զենաւ Քրիստոս ։ Ա. Կորն . է . 45 .
 « Քրիստոս Աեր շուտին Խոր լուծարություն ։ Ասկէց զատ
 չին Օրինաց մէջ ամեն մարդ իրեն մեղաց
 համար զոհ , այսինքն՝ « Պատրություն » կընէր , որ
 գրուած է Թուոց ԺԵ . 47 . բայց այն պատա-
 րագներուն տեղն ալ Քրիստոս պատարագ
 եղաւ ըստ Պօղոսի . « Քրիստոս մի անգամ մա-
 տուցեալ պատարագ առ . ՚ի բառնալոյ զմենց
 բավաց ։ Երրա . Թ . 28 . — « Քրիստոս Նէր ան-
 դաւ Պատրություն եղաւ շուտերուն Առները վեցնելու-
 համար ։ Իսկ այն պատարագներուն տեղ մեր
 անձը պատարագ պիտի ընենք ։

Հ . Մեր անձը ի՞նչպէս պատարագ պիտի
 ընենք՝ պիտի մորթուինք արդեօք ։

Պ . Ինչո՞ւ պիտի մորթուինք , մենք բանա-
 ւոր կենդանի ենք , բանաւոր , կենդանի պա-
 տարագ պիտի ըլլանք ։

Հ . Կենդանի պատարագ կըլլայ ։

Պ . Այո՛ , ահա՛ Պօղոս կը սորվեցնէ « Աղա-
 քեմ զձեզ , Եղբա՛րք , զրութեամբն Աստուծոյ՝
 պատրաստել զմարմինս ճեր պատարագ կենդա-
 նի , սուրբ , համոյ Աստուծոյ , զիսօսուն պաշ-
 ուուղ ճեր ։ Հռով . ԺԲ . 1 . — « Կ-ը-վ-լ-յ շ-յ-շ-ն-ե-
 բ-յ-յ-ր-ն-ե-՛ր , Ա-ս-տ-ո-ւ-ծ-ո-յ ո-ղ-ը-մ-ո-ւ-ն-ե-մ-ք յ-ե-ր խ-ը-ի-ն-ը կ-ե-ն-
 դ-ո-ւ-ի պ-ա-ռ-ռ-ր-ո-ւ-ի պ-ա-ռ-ռ-ռ-ռ-ռ-շ-ե-՛ր , մ-մ-ը-ի ո-ւ- Ա-ս-տ-ո-ւ-ծ-ո-յ հ-ա-ն-ց-յ յ-ե-ր ո-ղ-ը-ի-ւ-ը ։

Հ . Ռւրեմն կենդանի պատարագը մեր ա-
 լոթքն է . հապա ինչո՞ւ մարմիննիս պատրաս-
 տել կ'աղաչէ Պօղոս ։

Պ. Վերը Պ. Շաւղին մէջ շըսի՞նք՝ թէ
և Ա՞ն+ կէնդո՞նի դաճոր էն+ ։ Աստուած մեր
սրափին մէջ կը բնակի . թէ պէտ այն ատեն մի
քանի խրառներ ըսինք , բայց պակաս մնաց ,
և խռոտացանք յարմար ժամանակին պակասը
լեցնել , ահա հիմայ է յարմար ժամանակ մի
քանի օրինակներ և պատուէրներ քեզ հասկը-
ցնելու :

Հ. Որո՞նք են այդ օրինակները եւ պա-
տուէրները :

Պ. Առաջ մի բան հարցնեմ . մի բորոտ ու
վիրաւոր մարդ քեզ ուտելու կերակուր տայ
իր բերանէն և կամ ձեռքովը , այն կերակուրը
կընդունի՞ս , թէ կը գարշիս . և կամ ժանկուո
եւ աղտոտ մի ամանի մէջ անոյշ կերակուր
լեցունեն ու բերեն առաջդ գնեն , կրնա՞ս ու-
տել զայն :

Հ. Որքան անոյշ կերակուր կուզես] ըլլայ ,
եթէ տուող մարդը բորոտ եւ կամ ամանը
ժանկուոտ ըլլայ , ամենեւին սիրտս շը քաշեր
անօթի մեռնելու ըլլամ , պատառ մը բերանս
չեմ կրնար գնել . Զէ թէ կերակուրին գէշու-
թեան՝ հապա տուող մարդը եւ կամ ամանը
մաքուր շըլլալուն համար կը պժգամ :

Պ. Եղբայր , դուն մարդ ես , ու բորոտ
մարդոց ձեռաց եւ կամ ժանկուոտ ամանին
միջէն կերակուր առնել ուտելու սիրտդ շը
քաշեր , կը պժգաս դուն եւս այն բորոտ մար-
դոց պէս մարդ , եւ կամ ժանկուոտ ամանին

աղէս աման եւ : Հասկա այն ամենաբարի , եւ ամենամաքուր , եւ ամենասուրը Աստուածը մեր այս մեղօք վիրաւորուած ձեռքերնուս ողորմութիւնը եւ ժանկուած , գարշահոտ սրտերնէս ու բերաններնէս ելած աղօթքը ի՞նչպէս կընդունի :

Հ . Մեղքը վէրքի օրինակ է :

Պ . Այո՛ , ինչպէս Եսայի կը գրէ , « Վա՛յ ազ-
գի մեղակորի . ժողովուրդ որ լի և մեղօր , . . .
յուից մբնջեւ ցզուխ՝ չիք ՚ի նմա առաղջուրին ,
վլոր , արուամն , եւ նարուածք խխայրեալք » .
Եսայի Ա . 4 . եւ 6 . — « Վա՛յ Աւանուներուն , որ
Նուռալ լնցուն են . . . ուուերէն մնչեւ բլուինին
— շուշ ուել շանին , բուլը ուուեցո՞յ ու նորին-
ուո՞յ վերանձն լնցուն են » .

Հ . Մեղաւորներուն աղօթքը և ողորմու- թիւնը Աստուծոյ չընդունելը ուսկի՞ց յայտնի է :

Պ . Աստուած ինքը ըսաւ . « Յորժամ համ-
բանայցէր զձեռս ճեր՝ դարձուցից զերեսս իմ
՚ի ճենջ . եւ երէ յաճախիցէր յադօրս՝ ո՛չ լուայց
ճեզ . զի ճեռք ճեր լի են արեամբ » . Եսայի Ա . 15 .
— « Երբ յեւուերնէտ վեր վերցնէտ , եւ իւ երեսս յեշէ
ուէտէ ուրյանէմ . որուու ուշնունէտ շուցնէտ , ու ուէտէ
շեշ յեշ . ինչու որ յեւուերնէտ Աւշ + ուշնուուն է » :

Հ . Ատկից հասկուեցաւ որ մեղաւորին ա- ղօթքը չընդունիր Աստուած . ողորմութիւն չընդունիլը ուսկի՞ց յայտնի է :

Պ . Եսայի կրկին կը գրէ . « Բայց անօրէնն որ
մատուցանիցէ զեզն պատարապ՝ այնպէս է ,

որպես թէ որ նարկանիցէ զիտուափն մարդոյ եւ որ մատուցանիցէ զոչխար պատուարազ՝ այն պէս է, որպես թէ զշուն որ մորքիցէ » . Եսայի ԿԶ . 3 . - « ԱՆՇՐԵՆ ՀԱՐԴԸ ԵՌԵ ՀՇ ԵՆ ՊՐՊՐՐԵՔ ԸՆԵ, ԷՐԵ ԲՆ ՀԱՐԴՊԱ ՔՄԱ-Ի ՍՄՐԻ-Ձ ԿԵՎԵ . և ԵՌԵ ԱՆ- ՊՐՊՐՐԵՔ ԸՆԵ, ՍՄԱ ՀԱՐՄ-ՁԻ ՊԵ- ԿԵՎԵ » .

Հ . Ոռորիշ տեղ եւս գրուած կայ :

Պ . Շատ տեղ գրուած կայ, բայց բոլորի ալ բաելը ձեղ ձանձրութիւն կուտայ : Ահա Եսայեայ այս խօսք բաւական է, յորմէ ամեն բան կրնաս հասկանալ . « Միք. ո՞չ իցէ կարող ճեռն Տեան փրկել . կամ ծանրացո՞յց ինչ զունին իւր՝ զի մի լուիցէ . այլ մեղքն ճեր որոշեն ՚ի մազ ճեր եւ ՚ի մեջ Աստուծոյ . եւ վասն անօրենուրեանց ճերոց դարձոյց զերես իւր ՚ի ճենչ՝ զի մի՛ ողորմեցի : Զի ճեռը ճեր պղծեալ են արեամբ, եւ մատունը ճեր ՚ի մեղս . զրրունք ճեր խօսեցան զանօրենուրիւն, եւ լեզուր ճեր խոկան զանիրաւուրիւն » . Եսայի ԾԹ . 4 - 4 . - « Միքնէ Տեր-Ձ Յե-+ը Քրիել- Կ-ր-ո-լ չ-» . և կ-ո-մ կ-ո-ր ո-կ-ո-ւ-ը մ-ո-ւ-ր-ո-ւ-ց ու լ-ե-լ-ս-ա հ-ո-մ-ր . ոյլ յեր Թղթերն եւ շ-յ-ի Ա-ո-ր-ո-ւ-է հ-ե-ս-ց-ն-ը . և յեր Թղթերուն հ-ո-մ-ր կ-ո-ր երեւ-ը յեշե Շ-ո-յ-ո-ց, որ աշ-ր-դ : Վ-ա-ն չի յեր յե-+երը ո-ր-ե-ն-ը ո-ղ-ք-ո-ո-ց եւ, յեր Հ-ո-մ-ն-ե-ը Թ-շ-ր Թ-շ-ր ել եւ . և յեր Ք-ե-ր-ո-ւ-ը և յեր լ-ե-լ-ս-ա-ն-ե-ը Թ-լ-ր ո-ն-ո-ւ-ն-ի-ն ի-ը ի-ս-ո-ն-ի-ն ու ա-ն-ո-շ-ե-ն-ո-ւ-ն-ի-ն ի-ը մ-ո-ց-ն-ի-ն » .

Տեսա՞ր, եղբա՞յր, որ մեղօք վիրաւորուած սրտէն և բերանէն ելած աղօթքը՝ ու ճեռաց ողորմութիւնը Աստուծոյ չընդունիլը Պօղոս

աղէկ հասկնալով, կաղաշէ մարմիննիս պատրաստել:

Հ. Ի՞նչպէս պիտի պատրաստենք մարմիննիս:

Պ. Ահա! Պետրոս կը սորվեցնէ մարմին պատրաստելուն կերպը. «Եւ դուք իբրև զվեմս կենդանիս շինքը տաճար նոգեւոր՝ յանարատ քահանայուրին, մատուցանել զիոգեւորն պատարագս՝ նամոյս Աստուծոյ ՚ի ճեռն Յիսուսի Քրիստոսի» . Ա. Պետ. Բ. 5. — «Եւ դուք ինդուն առեւ ունենաւոր որոշուր ողջուն շնուրքն՝ յանարատ անանայաւնիւն. Յիսուս Քրիստոսի յեւնով Աստուծոյ հաճոյ որոշուրքն ողջուն ընեւ» :

Տեսա՛ր ինչ պատուական բան ենք եղեր, քարաշէն և փայտաշէն նիւթական եկեղեցին որքան կրզդուշանանք սուրբ եւ մաքուր պահելու, վասն զի տուն Աստուծոյ է, եւ այն տեղ Աստուծոյ աղօթք կը լլայ. Հապա ո՞րքան զգուշանալ պէտք է մեր անձ մաքուր պահելու, ինչու որ մենք կենդանի տաճար ենք, Աստուծ մեր օրտին մէջ կը բնակի, ինչպէս վերը ըստծ ենք. Պետրոս դարձեալ կը պատուիրէ. «Մի՛ կերպարանեալը առաջին ճերովք անզիտուրեանն ցանկուրեամբք» . Այլ ըստ սրբոյն որ կոչեաց զՃեզ, եւ դուք սուրբք յամենայն զնացս ճեր լինիցիք. վասն որոյ զրեալ է, երե եղերուր սուրբք՝ զի էս սուրբ եմ» . Է. Պետ. Ա. 14. — «Զեր ուղղացոյ անդիւնուն ուղենին էւրեան մշտերուն մ՝ նունին, ուղել կանչը» .

---ըբին պէս դաստեղ և--- մարդու գլուխ ամուսինունի
--- ամուսինունունի մէջ . զան զէ բրուգ և լիւ . և
---ըբ կը, դաստեղ ալ մարդու եղբայր : Եւ մեզ զի
նուորեալ եկեղեցի կըսուի . որ բերանով Աս-
տուծոյ հետ պիտի խօսինք ու Աստուծոյ
ամենամաքուր անունը պիտի յիշենք . ո՞րքան
մաքուր սիրտ ու մաքուր բերան պէտք է , որ
ամենազօր Աստուծոյ ամենասուրբ անունը յի-
շենք : Զե՞ս նայիր՝ եթէ մէկ հասարակ մարդու
անուն յիշելու ըլլանք՝ երբեմն կը պատահի որ
կամապաշտ եւ ծազրածու մարդիկ կըսեն թէ ,
առաջ բերանդ լուա՛ եւ ապա այն մարդուն
անունը բերանդ ա՛ռ :

Հ . Իրաւ որ այդպէս է , շատ անդամ պա-
տահած է ինձ . բայց սորվեցուր , ինչպէս մա-
քուր բերան և սուրբ սիրտ պէտք է ունենալ :

Պ . Ահա՛ օրինակը առաջդ է , ասկէց բան
չը հասկցա՞ր . որովհետեւ մէկ հասարակ մե-
ղաւոր մարդու անունը եթէ յիշելու ըլլաս ,
յառաջ բերանդ պիտի լուանաս ու ետք
այն մարդուն անունը պիտի յիշես , ուրեմն
գնա մտածէ՛ , տես թէ այս բոլոր արարածները
ոչինչէն գոյացնող ամենազօր Աստուծածք , յոր
մէ կը դողան երկինք և երկիր , հրեշտակք և
մարդիկ , և մինչեւ անգամ իսկ գեւերը , ինչ-
պէս Յակովոս կըսէ , « Դու նաևատաս՝ զի մի
և Աստուծած , բարեոր առնես . Եւ զեւր նաևա-
տան եւ սարսին » . Յակո . Բ . 49 . — « Դաւ իւ
հաւատուս որ Աստուծ գէ ե , ոչէն կընես . դեւեր

ւ և հաստին ու կը սորուին ։ Մտածէ եւ
հասկցի՛ր որ այն Աստուծոյ անունը յիշելու
քլլաս, որքան լուանալ պէտք է բերանդ եւ
ապա յիշել ։

Հ. Ինչո՞վ պիտի լուանամ բերանս, եթէ
ջրով պիտի լուանամ շատ դիւրին է ։ օր մի
քանի անգամ կը լուամ ջրով ու օճառով ։

Պ. Եղբա՛յր. իրաւ ես բերանը ջրով կը
լուացուի, բայց քու ըստածդ աղբիւրի ջուր է ։
այդ ջուրը մարմինիդ աղտերը կը լուանայ,
հոգւոյ աղտերը մաքրելու համար ուրիշ ջուր
հարկաւոր է ։

Հ. Հոգւոյն աղտերը որո՞նք են ։

Պ. Ահա՛ նախ Պետրոս կը գրէ ։ « Ե բաց
րօսափել այսուհետեւ զամենայն ջարուրիւն եւ
զամենայն նենցուրիւն, եւ զկեդաւորուրիւն
եւ զնախանն, եւ զամենայն ջարախօսուրիւն ։ Ա. Պետ. Բ. 4. - « Մէկ դէ յիշեցէ+ ոյսունեղեւ բա-
շտ արունէնեց ու նէնդունէնեց ու բէշ իշ-
եց և կէղաւուրունէնը ։ Եւ Պօղոս կը գրէ ։
« Ե բա՛ց ը կեցկ'ր զատուրիւն, խօսեցարուր ըգ-
նամարտուրիւն ։ Եփե. Պ. 25 - « Սուս-թէնը
դէ դէ յիշեցէ+ ու ժշմ-ընը իշ-եցէ+ ։ Նաեւ
կը յաւելու ։ « Այլ որոնկօւրիւն եւ ամենայն
պղծուրիւն կամ աղանուրիւն՝ անուանեսիք
մի՛ ր միջի մերամ, որպէս եւ վայել է սրբոց ։
եւ զազրուրիւն, կամ խօսր յիմարուրեան, կամ
խեղկատակուրիւն, որ ո՛չ վայել է ։ այլ մանա-
ւանդ զօնուրիւն ։ Եփե. Ե. 3-5 - « Պունի-»

Ամառ, պաշտամիւն, կուր սիստամիւն նոր ու ականչ
յեր մեջ. ողբերգութ իւնդումնոր խօսելը, հարդ ծառ
ընել ամառելին ու վայրեր յեր բերանին. առ միշտ
քահանիւն ուու ունութ է : Տեսա՞ր հոգւոյն աղ-
տերը. ահա՛ այս մեղքերը պիտի զղջաս, խաստո-
վանիս ու բերանիդ մօտ եղած աղբիւրին ջրով
պիտի լուանաս եւ մաքրես :

Հ. Բերանիս մօտ եղող աղբիւրը ո՞րն է :

Պ. Բերանիդ մօտ եղող աղբիւրը քու աշքերդ
են. այդ աղբիւրին ջրով կը լուացուին հոգւոյն
աղտերը, և այն ատեն բոլոր անդամներդ կը
մաքրուին. անոէց ետք Աստուծոյ անուն յիշե-
լու կարող կրլլաս :

Հ. Անդամներս եթէ մաքուր չըլլան, Աս-
տուծոյ անունը չը պիտի՝ կրնամ յիշել :

Պ. Եթէ Դաւթի խօսքին նայինք. չը պիտի
կրնաս անոր անունը յիշել և կամ սքանչելիքները
պատճել ուրիշներուն, թէ՝ « Աստուծն է, Աստուծն չըրուր է, Աստուծն ուշըմն է » . բայց
դու խօսք մտիկ չես ըներ, որովհետեւ քու
քերանիդ սովորութիւն ըրեր ես ամեն խօսքի
մէջ Աստուծոյ անունը յիշել, միայն աղօթքի
մէջ, և կամ մէկուն հոգեւոր խրատ տալու
ատեն պիտի յիշես. բայց դուն ասոր հակառակ
կընես. վասն զի դեռ հոգեւոր խրատի կարօտ
ես, և աղօթքն ալ կամայ ակամայ սիրտդ
չուղելով՝ աշքդ բերանդ ծռելով մէկ քանի
խօսք կը խօսիս. անոնց մէջն ալ Աստուծոյ
անուն կամ կայ եւ կամ չը կայ. վասն զի դու

առւրբ գիրքերուն հմուտ շըլլալով՝ Աստուծոյ
ընդունելի աղօթքին կանոն չես գիտեր, այլ
տղայութեան ատենդ պառաւներէն մի քանի
սխալ բաներ սորված ես, զանիկայ աղօթքի
տեղ կը զրուցես, բնականաբար շը պիտի լսէ
Աստուծ, որքան կրկնես. բայց դուն Աստուծոյ
անունը յիշել մէկ տեղ շատ կը շարունակես.
Երբ մէկ պարզամիտ մարդ խարելու ըլլաս սուտ
խօսքերով, այն ատեն ստէպ ստէպ Աստուծոյ
անունով երգում կընես, եւ այն քու խարերայ
գործոյդ Աստուծ վկայ կը բռնես. բայց մի
անգամ լսէ ՚Իւթին, « Առկային մեղաստին առէ
Աստուծ - խկ դու ընդէ՞ր բնաւ պատմես զար-
դարուրին իմ. կամ առնես զուխս իմ ՚ի բե-
րան բու Զի դու ատեցեր զլրատ իմ, մերժեցեր
եւ յետո ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ ».
Սաղ. Խօֆ. 16. - « Մեղադիքն ոչոք ըստ Աստուծ -
Դա իւն զիս բերանոյ կառնես - ու իւ ուրարունիւն-
ես ստուլուներս կը ուսումնես : Վառ զի ոստ իւ իւրա-
ներս առեցիր, ու իւ բերանես եւս իւստերուն բուլու-
նու յիշեցիր » :

Հ. Հաստա մենք ինչո՞ւ շենք վախնար այն
հզօր Աստուծմէ :

Պ. Աստուծ երկայնամիտ ու բազումողորմ
ըլլալով՝ այս աշխարհիս մէջ մեղք գործած ա-
տենիս զմեց շը պատժեր, այս պատճառաւ
մենք շենք վախնար. բայց դատաստանին օր
պիտի լսէ Աստուծ - « Զայս ամենայն արա-
բեր, եւ լոեցի թեզ. կարծեցեր անօրինդ ՚ի մտի

բռամ, թէ եւ ես թէ՞զ նոմանիցիմ։ Արդ յամողիման նեցից եւ կացուցից զայս ամենայն առաջի քո։ Սաղ։ Խօֆ։ 2. - «Այդ ըրածը բաները առեւ, եւ աւ ըստ կեցոյ։ Դա ուստի համարվութ կործեցիր Ան՝ եւ աւ Քեշ Նամանեցոյ։ Հիմոյ ուստի ըրած բաները Պէտք հրապարակեմ, ու աշխատ առջեւ Պէտք դնեմ»։

Շ Ա Խ Ի Ղ Ժ Գ .

Հ. Հասկցանք որ հին օրինաց պատարագին տեղ մեր անձը պատարագ պիտի ընենք, հապա քահանայն ինչո՞ւ պատարագ կընէ։

Պ. Մեր քահանայից ըրածը հին ուխտ չէ, այլ նոր ուխտ։ Վերը Զ. Շաւղին մէջ այս մասին պատճեցինք, Երեմիային ըստն է այս։ «Ահա չըեւ կոստոն, որ իսրայէլի ուն ներ առիոյ ուիոյ ընեմ, իը-է Աստուծուն ։ ահա՛ այն նոր ուխտը՝ մեր պատարագն է Քրիստոսի արիւնով, զոր ինքը պատուիրեց թէ, «Ասիկայ ըրէ՛ չէ յէլլը- հոմոր ։ ասոր համար բոլոր Քրիստոնէից եկեղեցին պատարագ կը մատուցուի։

Հ. Հապա մատաղ ինչո՞ւ կընենք։

Պ. Այս մեր ըրածը հին օրինաց զոհը չէ, այլ լոկ աղքատաց կերակուր ի յիշատակ նընջեցելոց, զոր հրամայեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ։

Հ. Այդ ալ գրուած կա՞յ։

Պ. Ահա՛ Քրիստոս կը հրամայէ, «Յորժամ

առնիցես մաշ կամ ընթրիս, մի՛ կոչեր պբարե-
կամս քո, եւ մի՛ զեղբարս քո, եւ մի՛ զազգականս
քո, եւ մի՛ զդրացիս քո, եւ մի՛ զմեծամեծս - զի
մի՛ եւ նորս փոխարէն կոչեցեն զրեզ, եւ լինիցի
քեզ նատուցումն » . Ղու . ԺԴ . 42 . - « ԵՐԵ - Ռ
ԱՐԵ - ՀԱ - Ռ ՇՆԵ - Ռ, Բ - ՐԵ - Կ - ՀՆԵ - Ռ, Ե - ՇԵ - Կ - ՀՆԵ - Ռ, Ռ - ՇԵ -
ՀՆԵ - Ռ, և հ - մ + + + ՇՆԵ - Կ - ՀՆԵ - Ռ և մ ' և ՀՆԵ - Կ - ՀՆԵ - Ռ և
մ ' կ - ՆԵ - Ռ, որ մնան + և շնել կ - ՆԵ - Ռ և կ - ԽԵ - Ռ և
մ - մ - մ լինի - » :

Հ . Հասկա ո՞վ պիտի կանչենք :

Պ . Ահա՛ զար կըսէ ո՞վ կանչելդ . « Կոչես՝
զադրասու եւ զիսելս, զկադս եւ զկոյրս, եւ ե-
րամեկի լինիցիս . զի ոչ ունին փոխարէն նատու-
ցամելոյ քեզ . եւ նատուցի քեզ փոխարէն ՚ի
յարուքեան արդարոց » . Ղու . ԺԴ . 43 . - « ԱՇ
+ + + ՀՆԵ - Ռ, Է - ՇՆԵ - Ռ, Կ - ՇՆԵ - Ռ և կ - ՆԵ - Ռ, որ երանելք
ըլլու . Բնըն որ մնան + ըլլնին կ - ԽԵ - Ռ և եղ ո - լլու .
ուշու ջն - ը - լլու և եղ ո - ր - ը - լլու - յուր - ը - լլու օր » :

ՇԱԻՒՂ ԺԴ .

Հ . Հասկցանք որ Աստուծոյ պատուէրները
տաս հատ են, բայց ասոնց մէջ մեծ եւ փոքր
կայ, թէ բոլորն եւս հաւասար են :

Պ . Թէ պէտ բոլորն ալ մեծ են, որովհետեւ
Աստուծոյ պատուէրներն են, բայց ասոնց մէ-
ջն երկու պատուէր մեծ եւ առաջին ըստ է
Քրիստոս :

Հ. Ո՞ր պատռէրն է մեծ ըսած :

Պ. Նախ՝ «Սիրեսցես զոհք Աստուած քո յամենայն որուն քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն մոռաց քոց, եւ յամենայն գօրութենիկ քումմէ. այս է առաջին պատռիքան : Եւ երկրորդն՝ նման ոմին, ոչրեսցես զբոկիք քո իբրեւ անձն քո . մեծ քուն զոռաց այլ պատռիքան ող զոյ » . Մար. ԺԲ. 30-32 . — «Պէտք ոչըեւ ուս ոչը Աստուածուն ուս բալը որունքու ու բալը անձնքու ու բալը մոռունքու և զբունիւնքու . անզին ուստուի բանը ոյս է : Երիբորդ սուր ոչը, ուս ընկերուն անձնքու ոչը ոչըունքու . առնցնէ մէջ ուստուի բանը :

Հ. Ես շիտակ կը խօսիմ, այդ երկու պատռէրին առաջինը հաստատ պահեր եմ . որովհետեւ ես իմ Աստուածու բոլոր սրտով ու բոլոր մաքով կը սիրեմ . բայց երկրորդ պատռէրը՝ այսինքն իմ ընկերու իմ անձիս պէս չեմ սիրեր, ասիկայ մէկ վիճաս ունի :

Պ. Ծնկերդ քու անձիդ պէս եթէ չը սիրես, Աստուած կը սիրեմ ըսելդ՝ սուտ եղած կը լոյ, ահա՛ այդ է վիճասը :

Հ. Սուտ ըլլալս ինչէ՞ն գիտես :

Պ. Ահա՛ Յովհաննէս կը գրէ . «Երեւ որ ասիցէ՝ երեւ սիրեմ զԱստուած, եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է » . Ա. Յովհ. Պ. 20 . — «Այս ո՛ Աստուած իւ ոչըեւ իւնէ ու իւր եղբայրը իւռէ . սուտ է » :

Հ. Եղբայր, այդ ի՞նչ վախնալիք խօսք էր

որ ըսկիր :

Պ. Ի՞նչ վախճալիք խօսք ըսի . վախճալիք խօսքը դեռ ետքն է . Յովհաննէս կրկին կը գրէ . թէ՝ « Ամենայն որ առեալ զեղբայր իւր՝ մարդասպան է » . Ա. Յովհ. Գ. 45. – « Ու ու էր եւբուշ իւրէ , ժարդարուն է » :

Հ. Աւելի եւս վախցուցիր զիս , ընկերս շը սիրելով ստախօս և մարդասպան ըրիր :

Պ. Այս խօսքերը ես ինձմէ չեմ հնարեր , ասլա Քրիստոսի ու անոր աշակերտին խօսքերն են . տակաւին չատ պատուէրներ կան , բայց ես զանց կընեմ . միայն Քրիստոսի մէկ վախճալիք խօսքը յառաջ պիտի բերեմ :

Հ. Բաէ՛ նայիմ ի՞նչ պատուէր և ի՞նչ խօսք է , վասն զի Աստուծոյ պատուէրներուն ականջ շը դնող մարդը՝ Դաւիթ օձու կը նմանցնէ կը սեն . բայց պատճառը չեմ գիտեու :

Պ. Իժ և քարբ ըսած օձերը երբ թովիչը տեսնեն , մէկ ականջնին հողին կուտան , ու մէկ ականջնին ագիով կը գոցեն , որ շրւայ թէ թովիչին ձայնը լսելով . թմրին և մէկը շը կը նան կճել . ինչպէս որ Դաւիթ կը գրէ . « Որպէս իժի եւ քարբի զի խցեալ և զականջս իւր , զի մի՛ լուիցէ նա զնայի բավցի » . Աաղ. Ծկ. 6. – « Իժ և քարբ օյերուն դէ՛ էրեւ ականջը իւր դու , որուն չէ նույնին յայնը աւլէ » : Նոյնպէս աշխարհասէր կամապաշտ մարդը ուր տեղ Աստուծոյ պատուէրը քարոզուի . անկից կը փախչի . եւ կամ ականջ շը դներ , որ շըլւայ թէ լսելով

խղճմտանքը արթննայ և չարութիւն և կամ
մէ կուն վնաս չը կրնայ ընել ու իւր չար կամքը
կատարել, եւ կամ իւր աշխարհային ուրա-
խութեան և փափկութեան արդելք ըլլայ :

Հ. Անա՛ ես այդ պատճառաւ Աստուծոյ
պատռէքները չը լսելէ կը վախնամ, որ չըլլայ
թէ օձու նմանիմ. ուստի որքան պատռէքներ
կան, բաէ՛ որ լսեմ :

Պ. Լսելիքս այս է, որովհետեւ դռւ մեր
ստախօս ըսելուն բարկացար, հապա Քրիստոս՝
ստախօս մարդուն սատանայի որդի կըսէ, ա-
սոր ի՞նչ պիտի ըսես :

Հ. Ես իմ Աստուծու բոլոր սրտով կը սի-
րեմ, այս տեղ սուտ չը կայ, որ սատանայի
որդի ըլլամ :

Պ. Հիմայ քեզ մի բան հարցնեմ: Քու տունդ
մէկ պատռաւուոր մարդ դայ, ու քու վրայ շատ
երախտիք ունենայ, ոլէտք է որ անոր աւելի
պատիւ ընես. որովհետեւ անիմկայ իւր երախ-
տեաց վախարէն պատիւ կը խնդրէ քեզմէ իւր
մաքով. եւ եթէ դռւն անոր երախտեաց վայե-
լուչ պատիւ շընես ու միայն լեզուով ըսես թէ՝
ես դքեզ շատ կը սիրեմ, մեր տունը դալուդ
վրայ շատ ուրախացայ, իմ սիրտս քու վրայէն-
քնաւ չը պիտի վերցնեմ, աշխարհիս մէջ քեզմէ
աւելի սիրած մարդ չունիմ և այլն, արդեօք
այն մարդը խօսքիդ կը հաւատայ, ո՛չ. որով-
հետեւ ծախքով պատիւ խնայեցիր, որ աշքով
կը տեսնուէր, ու ձեռքով կը բռնուէր. հապա

բերանէդ ելած հովին ինչպէ՞ս հաւատայ , որ
օդին մէջ կը ցրուի . ոչ կը տեսնուի և ոչ
կը բռնուի .

Հ . Այդ օրինակդ մէկ յարմար օրինակ կե-
րեւի , կուզեմ որ ատար միտքը հասկցնեա ինձ :

Պ . Մարդո մարդոց երես նայելով՝ անոնց
գեղեցիկ կամ տգեղ ըլլալը միայն կրնայ գիտ-
նալ , սիրար ամենեւին՝ շը կրնար քննել . բայց
իրեն պատիւ ընդունելիք տեղէն իւր անձին
վայելուչ պատիւ եթէ շը տեսնէ , բերանով կը
սիրեմ ըսելուն շը հաւատար : Հազար մեր ամե-
նարարի եւ ամենագէտ Աստուածը , որ մեր
վրայ այնչափ երախտիքներ ունի , ու մեր
սրտին խորհուրդները կը քննէ , և իւր երախ-
տեաց փոխարէն մեզմէ պատիւ կը պահանջէ ,
և մեք բնաւ երբէք պատիւ ըրած չենք , իւր
պատուէրները պահած չենք , եթէ միայն լե-
զուով ըսենք « զիտուն » և « մատուն » , Աստուածոյ
երիտէւը չէ ճառանոր » , մի թէ Աստուած կը
հաւատայ՝ բերանէդ ելած ու օդ ցրուած
հովին , ինչպէս որ Մաղաքիա կըսէ , « Որդի
փառաւոր առնէ զնայր , և ծառայ երկիցի ՚ի
տեսնունիւ իւրմէ . իսկ արդ՝ երէ նայր եմ ևս ,
ուր և փառքն իմ . եւ երէ Տեր եմ , ուր և պա-
տիւն իմ , առ Տեր » . Մաղաք . Ա . 6 . . « Որդին
եւ հօր դուքն ենք , ու ժողովն եւ ուրազնն եւ
ընկայ . ենէ եւ յեր հոյրն եմ , ուր և իս դուքնն ,
ենէ յեր Տերն եմ , ուր և ինքն ընկերնետ . իսէ
Աստուած » . Եւ ասկէց ՚ի զառ մեր Քրիստոս

ալ կը հրամայէ , « Զի՞ կոչէք զիս Տէ՛ր՝ Տէ՛ր , եւ զոր ասեմս ոչ առնեք » . Դուկ . Զ . 46 . - « Ա . շն Տէ՛ր , Տէ՛ր կը իւնչէտ . Ե ըստ իւստերս չի դունէտ » . Այսպէս լոկ խօսքը նշանակութիւն չունի՝ եթէ գործքով չը սիրես :

Հ . Կարծեմ այդ յանդիմանութիւնը զԱստուած չը սիրողներուն համար գրուած է , ինձ բան չը կայ այդ տեղ , ինչու որ ես իմ Աստուածս բոլոր սրտով եւ բոլոր մտքով կը սիրեմ :

Պ . Դու շատ կը պարծենաս , քեզ մէկ բան հարցնեմ , դու Աստուած տեսա՞ծ ես :

Հ . Ո՞չ եղբայր , Աստուած ո՞վ կարող է տեսնել :

Պ . Հապա Աստուած տեսած չունիս ու չես կարող աեսնել , ինչպէս որ գու վկայեցիր , իսկ եղբայրդ քու աչքիդ առաջ է և միշտ կը տեսնես , ու Աստուած ալ քեզ պատուիրած է քու ընկերդ անձիդ պէս սիրել : Ուրեմն դու Աստուծոյ պատուէրը չես պահեր , եթէ քու միշտ տեսած եղբայրդ չես սիրեր . բնու չը տեսած Աստուածդ ի՞նչպէս պիտի սիրես , ինչպէս որ Յովհաննէս կը գրէ : « Որ ոչ սիրե գեղքայր իւր զոր տեսանէ , զԱստուած որ ոչի ետես՝ զիա՞րդ կարիցէ սիրել » . Ա . Յովհ . Դ . 20 . - « Մէլու իրեն ուստած ելքուրը և ուրոււ , իւ ունի իւրու և ուրել շԱստուած , որ բնու և ուստածը » : Հիմայ հասկցա՞ր որ Աստուած սիրելուն նշանը եղբայրսիրութեան մէջ կերեւի :

ՇԱՀԻՂ ԺԵ.

Հ. Ինչո՞ւ համար տաս պատուէրին մէջն
այս երկու պատուէրը՝ այսինքն զԱստուած եւ
ընկեր սիելը մեծ ու առաջին ըստ Քրիստոս :

Պ. Եթէ այս երկու պատուէր հաստատ պա-
հես, տաս պատուէրն ալ կատարած կըլլաս :

Հ. Ինչպէ՞ս երկու պատուէր պահելով՝
տաս պատուէր կատարած կըլլամ :

Պ. Եթէ զԱստուած բոլոր սրտով սիրես,
նախ անոր անունը պարապ տեղ բերանդ չես
առներ, ու սուտ բանի համար զԱստուած վկայ
չես բռներ. Բ. կուռք չես շիներ. Գ. շարաթ,
այսինքն կիւրակին սուրբ կը պահես. մարմնա-
ւոր գործերէն ետ կայնելով՝ հոգեւոր գործի
կը պարապիս. Դ. հայրդ և մայրդ կը պատուես:
Տեսա՞ր որ հինգ պատուէր կատարած եղար :

Հ. Փառք Աստուծոյ ես կոապաշտ չեմ որ
կուռք շինեմ:

Պ. Շատ կը պարծենաս կռապաշտ չըլլալուդ
վրայ, բայց Պօղոսի խօսքին նայելով՝ եթէ
աղահութիւն ունենաս, այն ալ կռապաշտու-
թիւն է. « Զայս տեղեկացեալ զիտառջիր, թէ
ամենայն պոռնիկ, կամ պիղծ, կամ ազան՝ որ
է կռապարիշտ, ոչ ունի ժառանգութիւն յար-
րայուրիանն Քրիստոսին եւ Աստուծոյ» . Եփե.
Ե. 5. - « Ա-ի-ւ- - զէ- է- տ- ց- է- , - ո- բ- ը- ո- ո- ն- ի- ն- է- ը- ,
դ- շ- է- ը- - - ո- ն- է- ը- , - ո- ի- ս- ո- շ- ո- ն- , մ- ը- Ք- բ- ի- ն- և-
Ա- ս- ո- ւ- ն- յ- , ո- ր- ո- յ- ո- ն- և- ո- ն- մ- ի- ն- ը- ո- ն- ։

Հ. Հապա ի՞նչ ընենք, եղբա՛յր, անօթի ու
մերկ պարտինք, վաստակ շընե՞նք:

Պ. Անօթի ու մերկ ինչո՞ւ պիտի պտտիս.
քու ապրուստիդ համար առեւտուրիդ արդելք
շը իսյ սուրր գիրքերուն մէջ, ինչպէս որ Պօղոս
կըսէ. « Շահավաճառ. մեծ աստուածաշուու-
րիննի է՝ բաւականութեամբ հանդերձ » . Ա. Տիմո-
Գ. 6. — « Բայականութեամբ առեւուրը մշշ առաջ-
ուցունիւն է » :

Հ. Պօղոսի այդ խօսքը շատ լաւ է, բայց
իմ ծախսքս շատ կըլլայ, ի՞նչպէս քիչ վաստակով
բաւականանամ:

Պ. Պօղոս քու շռայլ ըլլալդ եւ այդպէս
ըսելդ գիտէ եղեր, որ կըսէ թէ. « Զի ոչ բերար
ինչ յաշխարնս, ևս ո՞չ տանել ինչ կարասցուր-
այլ ունիմք կերակուր ևս հանդերձն, ևս այնու
շատացուր. իսկ որք կամինն մեծանալ՝ ան-
կանին ՚ի փորձուրինն ևս յորոգայր » . Ա. Տիմ.
Զ. 7-9. — « Այս աշխարհու բան դ ու բերին+ և բա-
դ ու վնա+ իշխար ունել, հողու առեւլը կերպար և
հարնելլի+ լըներ առնին+, անզ բարեկանուանի+, ազ որ
մշաւլ կոշչ. Քոյսութեան և որդույնի մշջ կընոյ » :

Պօղոսի խօսքէն այս կը հասկցուի թէ, քու
փորդ կշտանալու շափ կերակուրով, եւ մեր-
կութիւնդ ծածկելու շափ լաթով եթէ բաւա-
կանանաս, շատ ծախսք չես ունենար եւ քիչ
վաստակով գոհ կը լինիս. ագահութիւն եւ
արծաթսիրութիւն պէտք շըլլար որ ընես - բայց
քու ծախսքդ շափաւոր ուտելիքիդ ու շափաւոր

Հագուելիքիդ համար չէ :

Հ . Հապա ինչո՞ւ համար է :

Պ . Լսէ', որ ծախքերուդ տեղ ցոյց տամ քեզ նախ՝ չափիէ աւելի անուշ և սրաբարտ կերտակուրներ ուտել կուզես, գինետուններ յաճախել, քնարներով, սրինքներով ու թըմ-բուկներով, եւ անողարկեշտ խաղացողներով ժամանակ կանցնես : Բ . չափիէ աւելի ծանրագին լաթեր պիտի հագուիս, աղամանդ մատանի, եւ կամ ծանրագին ժամացոյց ու մուշտակ պիտի ունենաս : Գ . գեղեցիկ դարպասներ եւ սենեակներ պիտի չինես, ու փառաւոր պարտէ զներ պիտի զարդարես : Դ . այս աշխարհիս մէջ մեծ անուն պիտի ժառանգես ու մեծ պատիւ դտնելու համար շատ ստակներ պիտի ցրուես : Ե . աղքատներուն բարկանալով անոնց վրայ դատողութիւն ընես, դատարաններու դռներ կաշառ կերցնես այս կամ այն մարդուն յաղթելու, եւ խօսքդ քալեցնելու եւ չար կամքդ կատարելու համար : Զ . կինդ, կամ աղջիկդ եւ կամ հարսդ պիտի զարդարես կուռքի պէս, ոսկիով արծաթով, աղամանդ ծաղիկներով եւ մատանիներով, եւ մետաքսեղէն լաթերով, որ տեսնողին մեծ մեղաց մէջ մտնալու պատճառ ըլլաս եւ այլն : Ահա՛ ասոնց համար է քու ծախքդ, ասոնք բոլոր ստակով կըլլան, ու քիչ ստակով չը քալեր քու բռնած գործդ . աշխարհիս բոլոր ոսկին ու արծաթը քեզ որ տան, աշքդ չը կշտանար, դեռ պակաս

կուգայ ծախքիդ , ասոր համար քիչ վաստակով
 չես բաւականանար . Հիմա հասկցա՞ր կռապաշտ
 ըլլալդ , ինչպէս որ Յովհաննէս ալ կըսէ . « Որ-
 դեա'կը , պահեցէ՛ք զանձինս ՚ի կռապաշտու-
 թէնէ » . Ա . Յովհ . Ե . 21 . — « Որդե-իներ , Յե-
 նայւ ի-ո-ղ-շո-նէնէ եւ ո-հ-ե-ցէն » : Այս խօսք չը
 կարծես թէ կռապաշտներուն գրուած է , այլ
 քրիստոնէից՝ մեր ըստած արծաթսիրութենէն ու
 վեր պատմած շափազանց ծախքերէն զգուշաց-
 նելու համար : Նաեւ Պօղոս կըսէ . « Զի արմատ
 ամենայն ջարութեան արծաթսիրութիւնն է » . —
 « Բայց մշտական ու մասնական է » ըսելին
 'ի զատ , այս մարդկային բնութիւն միշտ մե-
 ծութեան ցանկացող ու մեծամիտ ըլլալ գիտ-
 նալով՝ Տիմոթէոսին կը գրէ . « Մեծատանց որ
 են յայսմ աշխարհի՝ պատուեք տաջիր՝ մի
 հապարտանալ եւ մի յուսալ ՚ի մեծութիւն սնուտի ,
 այլ յԱստուած՝ որ տայ մեզ զամենայն առատա-
 պէս ՚ի վայելել . զբարիս զործել , մեծանալ
 զօրծովք բարութեան . . . զանձել անձանց նիմն
 բարի ՚ի հանդերձեալսն . զի բուռն հարկանիցեն
 զաշմարիտ կենացի » . Ա . Տիմո . Զ . 17-20 . —
 « Այս ունեցի մշտական ու մասնական ունեցի , որ
 ու հոգունուն , ու իրենց ուսուցուուն ունեցի ունեցի
 ու ուսուցուուն . հոգու ուսուերնին Ա-ու-ն-շոյ վրոյ ունեցի . ու
 բուերն ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի . ու
 ոյ ոյ ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի ունեցի » ,

ՇԱՀԻՒՂ Ժ Զ .

Հ . Հասկցայ որ տասը պատռէրին հինգը Աստուած սիրելով կը կատարուի . հապա հինգինչով կը կատարուին :

Պ . Հինգ պատռէրն ալ ընկերդ սիրելով կը կատարուին . նախ՝ եթէ ընկերդ քու անձիդ պէս սիրես , անոր կնոջ չես ցանկանար . Բ . անոր ապրանք չես գողնար . Գ . զայն չես մեռցներ . Դ . անոր համար սուտ չես վկայեր . Ե . անոր ունեցած բաներուն աշք չես տնկեր ու ցանկար :

Հ . Մէկ մարդ այդ տաս պատռէր լրիւ կրնայ պահել . որքան ջանայ մէկ երկու պատռէր պակաս կը մնայ , այդ վնաս ունի :

Պ . Այդ բան ինձ մի' հարցներ , Յակովոսին հարցուք որ քեզ պատասխանէ . «Որ որ զամենայն օրենօն պահիցէ , եւ միով իւիք ինք զրիցէ . եղեւ ամենայն օրինացն պարտապան » . Յակո . Բ . 40 . - « Ու որ բոլոր դուռները դունէ ու Ակը դունու բոլոր , բոլոր օրենունն դուռնուն կըլլու » :

Հ . Եթէ այդպէս է , իմ բանս շատ դըժուար է , վասն զի թէպէտ ես շնութիւն , դողութիւն չեմ ըներ , մարդ չեմ մեռցներ , և սուտ չեմ վկայեր , բայց ոսկիի , արծաթի և աշխարհիս բաներուն կը ցանկամ ու կը սիրեմ . ուրեմն բոլոր օրէնքին պարտական եղեր եմ :

Պ . Այդ աշխարհասիրութեան պատասխան թող կենայ , դորա մասին վերջ պիտի խօսիմ . սակայն չորս բան չընելուդ համար պարծեցար

իրրեւ չընող, կարծեմ անոնց բոլորն ալ կընես
ու ընելդ չես գիտեր :

Հ. Ես սուտ չեմ պարծենար, յիրաւի որ
այդ չորս մեղքեր բնաւ գործած չեմ :

Պ. Դուն գողութիւն ըսելով ի՞նչ կը հաս-
կընաս. լեռներ մարդ մեռցնել, ապրանք տո-
նել. եւ կամ տան պատ ծակել, միջի ապրանք
կողոսկտելը կը կարծես. Մինակ այդ չէ գողու-
թիւն, հասկա մէկ դրամի չափ եթէ զրկողու-
թիւն ընես, գիտութեամբ ուրիշին ապրանք
քու կողմդ անցնես, կամ մի պարզամիտ մարդ
քովդ եթէ գայ, ուրիշին տուածէդ եւ կամ
արժածէն աւելի տաս, եւ կամ գէշ աղէկի
տեղ տաս, եւ կամ կանգուն պինտ քաշելով
չափես. նաեւ աւելի պակաս չափ, այսինքն
կենդինար, լիար, հոխայ, տրամ, կշիռ,
կանգուն գործածես, ասոնց բոլորն ալ վեր
պատճած գողութեան հաւասար գողութիւն են :

Հ. Այդ պիսի փոքր բանե՞րն ալ մեծ գո-
ղութեան հաւասար են :

Պ. Այս', ահա Քրիստոս կը հրամայէ. « Որ
'ի փորուն աներաւ է, եւ 'ի բազմին անիրաւ
է ». Դուկ. ԺԶ. 40. - « Քէւ բանին դէ անբա-
ելու » շուրջ դէ ու անբան հըլլու » :

Դուն աղէկ գիտես որ լեռներ մարդ մեռ-
ցնել, ապրանք տոնել, եւ կամ տան պատը
ծակել, միջի ապրանք կողոսկտել շատ դժուար
բան է եւ մանաւանդ վտանգաւոր. կարելի է
որ բռնուիս, կամ մեռցնեն եւ կամ չղթաներով

կապուած բանտ զնեն երկար առեն . ասոնցմէ վախնալով գողութիւն չես ըներ , կամ պատիւդ չը կոտրելու համար , ոչ թէ Աստուծմէ վախնալուդ համար . բայց այդպիսի զրկողութեամբ ծածուկ գողութիւն ընելու չես վախնար . ինչու որ գիմացի խարած մարդդ չը գիտէ քու գողութիւնդ , որ վախնաս եւ կամ ամաշես պատիւդ կոտրելէն . ասոնք մեծամեծ գողութեան հաւասար են , ինչպէս որ Սողոմոն կըսէ . և կըխու մեծ եւ փոքր՝ եւ ջափ կրկիճ՝ պիղծ են առաջի Աստուծոյ երկորեան » . Առակ . Ի . 10 . — « ՄԵՇ Եւ Քուր առեւը՝ երկուան — և Առաջնորդու ոչ ոչ ին » :

Հ . Սուրբ գիրքերուն եւ քու բաած խօսքերուդ եթէ նայինք , բնաւ մէկ այդպիսի գողութենէն ազատ չէ . քանի որ առեւտուրի մէջէ , եւ հիմայ հասկցայ որ գողութիւն կընեմ եզեր . վախնամ թէ միւսներն եւս մի առ մի պիտի հաստատես , բայց մարդ չեմ մեռցուցեր ամենեւին :

Պ . Իմ վկայներս հասարակ մարդիկ չեն որ չընդունիս . ահա՝ լսէ Յովհաննիսին . որ կըսէ . և Ու ու էր Եղբայրը կոտք , Տարդարուան է » , դուն կը կարծես թէ մարդ մեռցնել մինակ թուրով , դանակով , մօրթել . հրացանով զարնել . եւ կամ վիզ սխմելով խեղդելն է . յիրաւի օրէնքէն վախնալով չես ըներ այդ ամեն , բայց Եղբայրդ ատելու եւ չը սիրելու չես վախնար . որովհետեւ աշխարհի օրէնք ատոնց բան չըսեր .

միայն Աստուած կը բարկանայ , Աստուծմէ ալ
վախ չունիս սկզբէն , լմնցաւ բան . Տեսա՞ր որ
բնաւ շը գիտցած տեղդ մարդասպանութիւնն
ալ վրադ հաստատեցաւ . բայց աստի զրկո-
ղութիւնն եւս մարդասպանութիւն է :

Հ . Զրկողութիւն ի՞նչ է , հասկցուր ինձ :

Պ . Մարդոց վրայ անհիմն դատողութիւն ,
զրպարտութիւն ընել , գէշ անուն հանել . բա-
նուորին վարձք կտրել , խեղճ միամիտ մարդոց
ունեցած ապրանք , տուն , արտ , եւ կամ
այգին անիրաւութեամբ ձեռքէն առնել , եւ
կամ խեղճ աղքատներ որպէս զի միշտ վախնան
քեզմէ , հանապազ կեղեքել , սիրտ ցաւցնել ,
մեծ սպաննութիւն է . ինչպէս որ Յակովբոս
կըսէ . «Այսուհետեւ , մեծառունք , լայ .՝ թ է
սոբացէ՝ ՚ի վերայ թշուառուրեանցի , որ զալոց
են ՚ի վերայ մեր . Զի մեծուրիւնդ մեր յոդինց
է , եւ նանդերն մեր կերակուր ցեցոյ , արծար
մեր եւ ոսկի՝ ժանզանար , եւ ժանզն նոցա . . .
կերից . զմարմինս մեր . . . Զրկեցէ՝ թ էսպանէ՝ զ
զարդարն , որ ոք և . թ մեզ նակառակ » . Յակո-
վ . Ե . . . «Ա . կ . ե . ե . տ . ե . , ով մշտառաններ , լոցեւ +
ուբոցէ՝ յեր քրոյ քուլէ + ըլունուններուն հարուր :
Վ . ա . ու յեր մշտառիւնը ովնու է . յեր լուները ունուց
ունուէ մոտեւ . յեր ուրաններ եւ ունին ունուէ ժանդարն
ու անոնց ժանդարն . . . յեր ուրաննը ունուէ մոտեւ . . .
Զել ու հայունունը անունը ունինէ + և ունունէ + » :

ՇԱԻԻՂ ԺԷ.

Հ. Ինչո՞ւ համար զրկողութիւնը մարդաս-
պանութիւն սեպած է :

Պ. Մէկ մարդ եթէ մեռցնես, մէկ անդա-
մէն կազատի աշխարհքէս . բայց եթէ մէկուն
անունը կոտրես, որ պատուազուրկ ըլլալով
առեւտուր չը կրնայ ընել, եւ կամ ունեցած
ալլրանքը անիրաւութեամբ ձեռքէն առնես :
որ վերջին աղքատութեան մէջ իյնայ , այն
մարդը , քանի անդամ որ կորսնցուցած ապ-
րանքը կամ պատիւը միտքը բերէ , այնքան
անդամ կը մեռնի սրտին կսկիծէն , այս պատ-
ճառաւ սպանութիւն սեպած է :

Հ. Ինչպէս որ վեր ըսինք թէ , այդպէս
փոքր գողութենէ ո՛չ մէկ մարդ ազատ չէ ,
նոյնպէս այս տեսակ մարդասալանութենէ ա-
զատ մարդ չը գանուիր , բայց աշխարհասի-
րութեանս համար ի՞նչ պիտի ըսես , որոյ մա-
սին խոստացար պէտք եղածը խօսիլ :

Պ. Ես ի՞նչ պիտի ըսեմ , գուցէ իմ ըսա-
ծիս չը հաւատաս : Գնա' Յակովբոսին ու Յով-
հաննէսին քով , անոնք լիովին գրեր են , ա-
նոնցմէ սորվէ :

Հ. Ես զանոնք ո՞ւր պիտի գտնեմ և հար-
ցընեմ , ես քու ըսածիդ ալ կը հաւատամ ,
չե՞ս նայիր մինչեւ հիմայ ինչ որ ըսիր հաւա-
տացի ու ընդդէմ չը կեցայ , ասոր ալ կը հա-
ւատամ , դուն հասկցուր :

Պ. Յակովրոս կը գրէ . « Շնացո՞ղը , ո՞չ զի-
տեր՝ զի ու.թ աշխարհիս քշնամուրիս է առ. Աս-
տուած . զի որ որ կամիցի սիրել զաշխարհ,
բայսմի , առնէ զահնէ Աստուծոյ » Յակո . Դ . 4 .
— « Ո՞վ շնորհներ , ու քերեւ որ աշխարհութեանը
Աստուծոյ , ու ու Բշնահանիւն է . ով որ աշխարհութեանը
բեւ էս-դե , ինչը նույնութեանը Բշնահի էնէ » :

Գնա՛ մտածէ՛ , տես թէ ո՛րքան վախնալիք
բան է . ինչու որ մէկ մարդու թշնամութիւն
եթէ Աստուծոյ հետ ըլլայ . այլ եւս անոր
վերջի վիճակ ի՞նչ խեղճ կըլլայ . վասն զի տասն
պատուէրին « Բնը » պահած որ ըլլաս ի՞նչ
օգուտ . այս մէկ աշխարհասիրութիւնդ բաւա-
կան է զքեղ Աստուծոյ թշնամի ընելով կորսնցնել :

Հ . Յովհաննէ՛ս ինչ կըսէ :

Պ. Մի՛ սիրեք զաշխարհան , եւ մի՛ որ ինչ
յաշխարհի է . երեւ որ սիրեք զաշխարհ , ոչ է ՚ի
նմա սեր Նօր » . Ա . Յովհ . Բ . 15 — « Աշխարհ ,
և ինչ որ աշխարհի մը ի՞ս մ' ուրեւ . նէ որ մէկ
աշխարհութեանը էրեւ . Նօր Աստուծոյ սերը մնար որովն մը
ու ինչ-ը » : Տեսա՞ր որ Յովհաննէսն ալ Յակով-
րոսին պէս կըսէ , եւ Յակովրոսին խօսքը այս
տեղ կատարեցաւ . « Բուլը ու-ու-երը ու-հե-
մէշ շնուշ ընեւ . բուլը ու-նուին ու-բու-իւն իւլւ- » :

Ե Ա.Ի.Ի Դ Բ .

Հ . Եղբա՛յր , ինչո՞ւ համար աշխարհասէր
մարդոց շնացով կըսէ Յակովրոս :

Պ. Ես առաջ քեզ մի բան հարցնեմ. հասարակօրէն չնացող որո՞ւ կըսեն. ասոր պատասխանը տուր:

Հ. Ով որ իւր ամսւանոյն վրայէն սէրը վերցնէ ու ուրիշ մէկուն տայ, անոր չնացող կըսեն:

Պ. Աղէկ պատասխան տուիր. ահա՛ մենք եւս բոլոր սրտով զԱստուած սիրելու պարտական ենք. այն սէրը Աստուծոյ վրայէն վերցնենք ու այս աշխարհիս ոչինչ բաներուն վրայ եթէ ձգենք. մենք ալ չնացող կրլանք. եթէ մարդս իւր կնիկը սիրելու պարտական է, ինչպէս որ Պօղոս կը պատուիրէ. «Ա՛ր, սիրեցէ՛ր զիանաս ձեր» . . . «Ո՛վ Հարուի, Յե հիմունքը աշխեցէ» . . . և այդ պարտականութեան դէմ մեղանշելով՝ չնացող կըլլայ, հասկա զԱստուած սիրելիք սէրը այս աշխարհիս բաներուն որ տանք, չնացող ըլլալնուս կասկած կը մնայ:

Հ. Աստուծոյ սէրը այր եւ կնոջ սիրոյ կը նմանցնես:

Պ. Այս՛, ինչպէս Եսայի կը գրէ. «Զոր օրինակ ուրախ լինի փեսայ առ հարսին, այնպիս ուրախ լիցի Տեր ՚ի թեզ» . Եսայի ԿԲ. 5. - «Խնացես որ ինույն հարսին հետ խորսինայ, նոյնու Տերը + + դրոյ ուկոյ առբախնայ» . Եւ Բ. Յովհաննէս մկրտիշ Քրիստոսի համար կըսէ աշակերտներուն. «Որ ունիցի հարսին. նու է փեսայ» . Յովհ. 29. - «Ով ունիցի հարսն անէ, ինույն անինոյ է» . Եւ Գ. Պօղոս կը գրէ. «Զի

խօսեցայ զձեղ առն միում, իբրեւ զկոյս մի սուրբ՝ յանդիման կացուցանել Քրիստոսի • Բայց երկնջիմ, գուցէ որպէս օճն խաբեաց զԵւա խորամանկուրեամբ իւրով՝ ապականեսցին միտր ձեր 'ի միամտուրենեն օր 'ի Քրիստոս » . Բ. Կորն. ԺԱ. 2 - « Որոշներեւ ուշում յեղ ուշում ը. մարտի հունիս ըւ ուշ Քրիստոսի քիւոց ուշում կոյնեցնեւ. Քոց իւ ըստնու, առաջ ու Բնութեա օյը էւր իւրամաս իւնիւնովը ուր առիւնայրը էւռու խոբեց, յեր պատ ու աւորէ Քրիստոսի մասին յեր առեցն պահուած ընեմը » :

Հ. Այդ ըսած հարսն ու փեսայն ո՞վ պիտի ըլլայ :

Պ. Այս խօսքերը մարմնաւոր խօսքեր չեն, այլ հոգեւոր . հարս ըսածը մեր հոգին է, ու փեսայն ալ Քրիստոս է . դատաստանի օր երբ Քրիստոս, արդար դատաւորը գայ դատաստան ընելու, արդարներու հոգին նոր հարսի պէս ավտի զարդարէ լուսեղէն լաթերով, ինչպէս եսայի կըսէ . « Յնձասցէ անձն իմ 'ի Տէր, զի զգեցոյց ինձ հանդերձ ֆրկուրեան եւ պատմուման ուրախուրեան, իբրեւ փեսայի եղ ինձ պսակ, եւ իբրեւ նարսն զարդու զարդարեաց զիս . եսայի ԿԱ. 10. - « Իմ այս Տէրոջուն ուշում շնորհ, Բնութեա ինչ քրիստոն ըներ հաջողեցնոց . քեռոյն ուշում իւ քւահեռ ուստի ուրախ, աւ հորու ուշում շնորհուց զիս » :

Եւ այն հարսի պէս զարդարուած հոգիներուն փեսայն Քրիստոս է, իբ հետ առնելով

կը տանի խոստացած արքայութիւն՝ ու միշտ
անոնց վրայ կուրախանայ . ահա այս խօսքն է
որ Եսային կըսէ . « Ենդեւ էեւոյն է-ը հ-ը հ-ը հ-ը
կ-ը բ-ը ի-նայ , ոյնողէս Տերը + + + զ-ը ո-ը ո-ը ո-ը ի-նայ » :

Հ . Այդ մէկ վկայութիւնով կրնա՞ս հաս-
տառել :

Պ . « Ակայն պատրաստ է՝ ահա՝ Մատթէոս
կը գրէ . « Եւ 'ի մ-ջ զիշերի եղեւ բարբառ .
Ահա՝ փեսայ զայ արի'ք ընդ առաջ նորա . . .
Եկի փեսային եւ պատրաստին մտին ընդ նմա 'ի
հարսանիոն , եւ փակեցաւ դուռնուն » . Մատ . իշ .
6 . . « Գիշերուն մշ յոյն հը եկաւ . Ահա՝ էեւոյն
կ-ը բ-ը կ-ը էլք+ . . . էեւոյն եկաւ պ-ուրածու-
թուածուները մ-ը հ-ը է մ-ը ն-ը հ-ը ու-նի ու-ն
մ-ը , ու ու-նը է-իս-եց-» :

Հ . Ասոնց խելքս հասաւ , բայց մի ու-
րիչ հարցմունք եւս ունիմ . ինչո՞ւ աշխարհա-
սէր մարդոց համար Աստուծոյ թշնամի կըլ-
լան , կըսէ Յակովոս :

Պ . Վերը պատմած այր կամ կին , եթէ
իւր բնական սէրը վերցնէ ու ուրիշի մը վրայ
ձգէ , զիրար կատեն , եւ իրարու թշնամի
կըլլան . զոր օրինակ այս մարդկային բնու-
թիւնը 'ի բնէ հետէ աղէկ բանի և գեղեցիկ
և անուշ բանի ցանկացող է . ինչպէս որ մեր
նախամայրը եւան ըրաւ , « Եւ ետես կինն զի
բարի եր ծառն 'ի կերակուր եւ նաճոյ աջաց
նայելոյ , եւ գեղեցիկ 'ի տեօալել , եւ առ 'ի պողոյ
նորա , եւ եկեր » . Մնն . Պ . 6 . . « Կնէլը նոյեց-

որ ծառը շուր ուղար է ու ուստի բեռնայ .
անոր համար պորոշվել առաջ ու կերպու , եւ Բ .
Դաւիթին ալ Աստուծոյ որքան գեղեցիկ ու ա-
նուշ խօսքեր ունենալը մեզ կիմացնէ : Եթէ
աղէկ բան փնտուող ենք զանիկայ սիրենք ու
անոր անուշ ու գեղեցիկ պատուէրներուն հե-
տեւինք . « Յանկավի է նա բան գուկի եւ բան զա-
կանս պատուականս բազում , բաղը է նա բան
զմեղու խօրիսի » . Մազ ժ՛ 11 . - « Անիկոյ շան-
կը է ակին և արածոնդ ուրեցեն անելէ . և Դու-
րեն ու անշշէ » : Եւ Գ . Դալիրին մէկը Յիսու-
սի հարցուց , « Վարդապետ բարի , զի՞նց արա-
րից զի զկեանս յաւիտենականս ժառանգեցից » .
- « Բարի Հորդողետ , ի՞նչ ընեմ որ յանիունակու-
նեան չառանքիմ » . Քրիստոս նայեցաւ որ այդ
մարդը աղէկ բան կը փնտաէ , հարկ եզաւ որ
աղէկին ովլ ըլլալը հասկցնէ . ուստի ըստ .
« Զիր որ բարի՝ բայց մի Աստուած » Մար-
ժ . 17 . - « Միշյն Առաջնորդ է բարի » : Եւ որով-
հետեւ աղէկ բան կը փնտաես , այն է միայն
ըսելով պատուիրեց . « Պէտք աէրեւ ուս ուեց
Առաջնորդ ուս բարեւ արտակ , բարեւ անյակ , ու բարեւ
ճարտ և այլն » :

Տեսա՞ր , ինչպէս սաստիկ կը պատուիրէ
զԱստուած սիրելը . ուրեմն այդ սէրը եթէ Աս-
տուծոյ վրայէն վերցնենք ու այս աշխարհիս
ոչինչ բաներուն վրայ ձգենք , Աստուծոյ թըշ-
նամի և շնացող շե՞նք ըլլար . ահա' ասոր հա-
մար Յակովրոս աշխարհասէր մարդոց շնացող

և Աստուծոյ թշնամի ըսաւ :

Հ. Թէպէտ ես զԱստուծած բոլոր սրառվ կը սիրեմ, բայց փոքր ինչ աշխարհիս փառքն ալ կը սիրեմ, ասիկայ վեաս ունի՞ :

Պ. Վերը ըսինք Քրիստոսի ըսածը թէ՝ բոլոր զգայարանքներով կը հրամայէ զԱստուծած սիրել. դուրսը մէկ զգայարանք չը թողուր, որ անով ալ աշխարհքի բան, մը սիրես, եթէ աշխարհքն ալ սիրես, բոլոր սրտով զԱստուծած սիրած չես ըլլար. բնաւ լսած չե՞ս Քրիստոսի ըսածը. թէ « Ոչ որ կարէ երկուց տերանց ծառայիլ, կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, ոչ կարէր Աստուծոյ ծառայիլ եւ Մամոնայի » . Մատ . Զ. 24. - . Մէկը երկու ոչընչ ձառնութեան և իշնոր ընել, իւր մէկը ոչընչ ուրեմն աչընչ ուրեմն, չի իշնոր Աստուծոյ ձառնոյն ու ողբանիչ » :

Հ. Երկու տէր կը յիշէ Քրիստոս, մէկը Աստուծած է, միւսը ո՞րն է :

Պ. Մէկ մարդ որու որ ծառայէ, անիկայ անոր տէրը կըլլայ. եթէ դու Աստուծմէ 'ի զատ ուրիշ մէկուն եւս ծառայես, այսինքն՝ սատանային, տիրոջդ մէկն եւս սատանայն կը լինի. Մի անգամ մտածէ, այդ երկու տիրոջդ ի՞նչպէս ծառայութիւն պիտի ընես, ինչու որ մէկզմէկու հակառակ են, միաբանութիւն չունին, ինչպէս որ Պօղոս կըսէ. « Զի՞նչ միաբանութիւն է Քրիստոսի ընդ Բելիարայ » Բ. Կորն. Զ. 45. - « ի՞նչ դաբանթեան անի Քրիստոս՝ Բելերէն հետ » : Եւ ասոնք միմեանց հա-

կառակ կը հրամայեն իրենց հնագանդող ժողովրդոց :

Հ. Ի՞նչպէս հակառակ կը հրամայեն :

Պ. Քրիստոս կը հրամայէ թէ քու թշնամիդ սիրէ, ասոր հակառակ սատանայն կըսէ, քու սիրելի ընկերդ ատէ. Քրիստոս կը հրամայէ՝ ունեցած ապրանքդ աղքատներուն բաշխէ, եւ սատանայն կըսէ, աղքատներուն ձեռք գտնուած բաներն ա՛ռ ձեռքերէն. Քրիստոս կը հրամայէ՝ մէկ երեսիդ որ զարնեն, միւսը դարձուր, սատանայն կըսէ՝ քեզ ապտակողը՝ եթէ ձեռքէդ գայ մեոցուր. Քրիստոս կը հրամայէ՝ նեղ դուռ մտի՛ր, որ լայն եւ ընդարձակ արքայութիւն երթաս. Եւ սատանայն կըսէ, լայն դուռ մտի՛ր որ նեղ եւ անձուկ, մութ եւ խաւար դժոխք երթաս. տեսա՞ր թէ ինչպէս հակառակ են. դուն ասոնց որո՞ւ ըստածին պիտի հնագանդիս, և որո՞ւ կամք կատարես. հնար չէ որ ասոնց երկուքին հաճոյ ըլլաս. այլ անշուշտ ասոնց մէկ պիտի բարկացնես :

Հ. Քա՛ւ լիցի, ես Աստուածս չեմ բարկացներ՝ այլ սատանայն կը բարկացնեմ եւ Աստուածոյ կը հնագանդիմ :

Պ. Դուն սատանայն չես բարկացներ եղբա՛յր, առանց գիտնալու զԱստուած կը բարկացնես, վասն զի քու բռնած գործերուդ բոլոր սատանային կամաց հաճոյ գալիք բաներ են. զԱստուած միայն լեզուով կը սիրես եւ գործքով սատանայն կը պատուես. ասոր համար

Եսայիին ըսածը շատ յարմար կուգայ քու
գործոյդ : « Ժողովուրդս այս զրբամբք պատռե
զիս . Եւ սրտիւր իւրեանց հեռացեալ մեկուսի
հի յինեն » . Եսայի իթ . 43 . — « Այս ժաշկուրու
բերեած է ու ուրած չեւ , ու որուծ հեռացն է ինչի » :
Տեսա՞ր եղբայր , լեզուով զԱստուած պաշտող ,
ու գործքով սատանային կամք կատարող ժո-
ղովրդոց համար Աստուած ինչպէս գանգաս
կընէ :

ՇԱԽԻՂ ԺԹ .

Հ . Եղբայր , հասկա ես ի՞նչ պիտի ընեմ ,
այդ ըսած մեղքերէդ զիս ազատ կը կարծէի ,
որովհետեւ չէի գիտեր թէ զրկողութիւնը եւ
կամ եղբայր ատելը մարդասպանութիւն են ,
նոյնպէս աշխարհամիրութիւնը՝ շնութիւն եւ
Աստուծոյ թշնամութիւն ըլլալն ալ չը գիտէի ,
նաեւ աւելի պակաս չափ . կենդինար . լիար .
հոխայ , տիրեմ . կշիռ , կանգուն գործածելը
մեծամեծ գողութիւն ըլլալն եւս չէի գիտեր .
վասն զի ինձ խրատ տուողները այդպէս փոքր
աներէն չէին ըզզուշացներ :

Պ . Ի՞նչ ըսեմ քեզ այդպիսի խրատ տւող-
ներուն . այդ ցաւը իմ գլուխս ալ կայ , եղ-
բայր : Վախնամ թէ սուտ մարդարէներու
հանդիպեցար :

Հ . Ո՞չ եղբայր , սուտ մարդարէ չէր զիս

խրատողը, հապա իմ ծնողքս էր . ոչ մէկ օր չըսին ինձ թէ այս բանը մեղք է մի՛ ըներ, այլ միշտ խստիւ կը պատուիրէին թէ ստակ շահիր :

Պ. Երանի քեզ, որ ծնողքդ մեղքէ չեն զգուշացուցեր, հապա ծնողք կան որ իրենց զաւակներուն մեղքէ շզգուշացնելին զատ մեղք ալ կը սորվեցնեն իրենց զաւկին . վասն զի քանի որ փոքրիկ տղայ է և դեռ նոր լեզու կելլէ, ծնողքը կամ եղբայրը, և կամ քոյրը, կամ հօր քոյրը, եւ կամ մօր քոյրը եւ այլն, կուկսին տղային փոխանակ Աստուծոյ անունը սորվեցնելու, հայհոյութիւն և անարգել սորվեցնել. և շատ աշխատաքներով, շաքար և կամ ուրիշ բան խոստանալով՝ այս կամ այն մարդուն նախատել տալ. երբ տղայն կը սորի ու կանարգէ, կը հայհոյէ իրենց կամացը համեմատ, այն ատեն շատ խնդալով ու ծիծաղներով տղային բերանը կը պատնեն ու խոստմունքնին ալ կը կատարեն . թէ ալէտ իրենց զուարճախօսութեան և զբօսանաց համար կընեն այս բաները, բայց այն տղային սիրտը՝ ճերմակ եւ կակուղ մետաքսի կը նըմանի, ինչ տեսակ ներկ որ դպչի, կը բռնէ եւ թող չը տար, մանաւանդ իւր ծնողքէն առած ներկը շատ դժուար թող կուտայ զոր օրինակ աշխարհօրէն կըսեն թէ «Մ-բդ՛ կէրտը հոդույն ներիւ կըլլոյ» ահա՛ հոքւոյն տակ եղած կիրքը ծնողքէն սովորած բաներն են,

որ բնաւ չելլեր մինչեւ որ հոգին ելլէ , եւ
երբ տղայն մի քիչ մեծնայ՝ դպրոց երթալու
ժամանակ գայ , հայրը կառնէ տղայն դպրոց
կը տանի . և ոմանք ալ վարժապետին կը սկա-
տուիրեն թէ այս տղային հոգ տար , ես շատ
կարդացող շեմ ուզեր , քահանայ չպիտի ընեմ ,
միայն թէ գրին , թուարանութեան և հաշիւին
աղէկ ջանք ըրէ , մեզ պէտք եղածներ ադոնք
են , մէկ օր առաջ դպրոցէն հանելու նայէ
կըսէ ու կը ձշէ կերթայ : Եւ երբ մի քանի
ժամանակ դպրոց երթալ գալով փոքր ինչ գիր
և հաշիւ կը սովրի , շուտով դպրոցէն կը հանէ
անմեղ տղայն ու կը տանի իւր գողութեան
տուն , այսինքն՝ խանութ , եւ կսկսի իրեն
բոլոր գողութեան և նենդութեան ճամբաները
սորվեցնել տղային : Ա . սուտ խօսիլ եւ սուտ
երդումներով համոզել ու գէշ աղէկի տեղ տալ .
Բ . կանգուն պինդ քաշել . Գ . ծանր եւ կամ
թեթեւ լիտր գործածել , ծանրով տռնել ու
թեթեւով տալ . Եւ այսպէս շատ բաներ կը սոր-
վեցնէ . վասն զի հօր ջանք տղուն ստակ շահելն
է . ինչպէս կուզէ թող ընէ , կուզէ արքայու-
թիւն երթայ կուզէ գժոխք . հոգ չէ : Բոլոր
մարդիկ զաւկի համար կը ջանան ու կը փափա-
գին , ոչ թէ իրենց զաւակ Աստուծոյ պատուէր
պահել ու արքայութիւն երթալու համար ,
հապա՝ առեւտուր ընել սորվին ու ստակ շա-
հին , որ իրենք հանգստութեամբ կեանք . վա-
րեն :

Հ. Այդ աղէկ հասկցայ, բայց վեր ըսիրթէ սուտ մարգարէի հանդիպեր ես. սուտ մարգարէ կըլլա՞յ, և ի՞նչ նշանով կը ճանչցուի:

Պ. Սուտ մարգարէ կըլլայ, և այն է, որ արքայութիւն երթալու լայն ճամբայ ցոյց կուտայ:

Հ. Արքայութիւնը լայն ճամբայ ունի՞:

Պ. Քրիստոսի խօսքէն կիմացուի, որ շատ նեղ է արքայութեան ճամբան, ինչպէս գլորուած է. «Մու՛ր ընդ նեղ դուռն. բանզի ընդարձակ է դուռնն. Եւ համարձակ ճանապարհն որ տանի ՚ի կորուստ, եւ բազումք ին որ մըտանեն ընդ նա. բանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն՝ որ տանի ՚ի կեանս, եւ սակար են որ զտանեն զնա» . Մատ. Է. 43. - «Նեղ դուռը մոք՚+ . Հան չի լցն դուռը և ընդուռն ՚ ճանան՝ դժուն+ իւ դունի, և այն դեղ մոխոզները շտուն. Նեղ դուռը և Նեղ ճանան՝ ոքոյութիւն իւ դունի. և ունեւը իւ դունին լցն» : Տես որքան նեղ է եղեր որ փնտռելով հազիւ կը գտնուի:

Հ. Իմ կարծեօքս արքայութիւնը շատ մեծ լայն ու ընդարձակ մի տեղ է. այդքան լայն տեղի դուռը նեղ կըլլա՞յ:

Պ. Քեզ մի օրինակ տամ, որ խելքդ հասնի. աշխարհիս մէջ շատ մեծ փառաւոր քաղաքներ կան թէ Եւրոպայի և թէ Ասիայի մէջ, բայց այն քաղաքներուն ոմանց ճամբան շատ նեղ ու քարքարուտ և վտանգաւոր կըլլայ. սակայն այն երթալու փառաւոր քաղաքին սի-

բոյն համար և անոր բարիքը վայելելու յուսով
այն ճամբային վիշտը եւ նեղութիւնը յանձն
կառնես . զորօրինակ Պոլիս քաղաքը , թէպէտ
շատ մեծ ընդարձակ փառաւոր քաղաք է ,
բայց երեք կողմը թէ Սեւ ծովը և թէ ձեր-
մակ ծովը պատաժ ըլլալով՝ Եւրոպայէն , Ասի-
այէն , Արարիայէն , Հայաստանէն և Պարսկաս-
տանէն և կամ Ասորեստանէն Պոլիս գնացող
մարդոց՝ հնար չէ որ ծովը շը մտած ու այն
վտանգաւոր կիրճերը չանցած Պոլիս մտնեն .
սակայն Պոլսոյ սիրոյն յոյսն է որ այն ահագին
ծովուն ու ահագին ալիքներուն մէջ և վտան-
գաւոր նաւերուն աշխատանքը և վիշտը յանձ-
նառու կընէ մարդ : Եւ երբ այն վտանգնե-
րուն մէջէն անվնաս անցնի ու Պոլիս մտնէ ու
բարութիւնը վայելէ , կուրախանայ , և բոլոր
քաշած նեղութիւնները կը մոռանայ :

Արքայութեան ճամբուն վրայ ծով կայ , որ
այդ ծովեղերքի քաղաք օրինակ տուիր :

Պ. Այս' , արքայութեան ճամբուն վրայ եւս
ծով կայ , բայց շատ տարբեր է այս ծովերէն .
վասն զի այս ծով մինակ մարդոց մարմինը
կրնայ խեղդել ու կորսնցնել , բայց այն ծովը
մարմինն ու հոգին ալ 'ի միասին կրնայ կոր-
սնցնել . նաեւ այս ծովէն շատ գեղեցիկ համեզ
ձուկեր կելեն ուտելու , բայց այն ծովէն օծու
եւ կարճի նման թունաւոր սողուններ կելեն
մարդոց հոգին խայթելու : Եւ այն ծովը՝ ոչ
ինքը՝ եւ ոչ՝ իր մէջ քալող նաւերը մարդու

աշքին կերեւին :

Հ. Եթէ աշքի չերեւիր, դու ուստի՞ գիտես. հարկաւ մէկ քեզ հասկցուցեր է, դու եւս մեզ որ հասկցնես, շատ աղէկ կըլլաց :

Պ. Բասծո ծովը՝ աշխարհիս մեզաց ծովն է, որոյ մէջ կը ծփանք, ու ահադին ալիքները միշտ կը զարնեն մեր հոգւոյ նաւին ու խորտակելու եւ բնկղմելու կը ջանան, ասոր համար արթուն կենալու է միշտ, որ մեր հոգւոյ նաւը շընկղմենք. այլ անվնաս անցնելով բոլոր աշխարհիս յոյս դրած ու փափագած արքայութիւն հասնելու և անվախճան փառք վայելելու ջանադիր ըլլանք :

Հ. Հասկցանք որ ծով ըսածդ մեզաց ծովն է, բայց նեղ դուռ և նեղ ճամրան որո՞նք են :

Պ. Այս աշխարհիս մէջի հոգեւոր նեղութեան գոներն են՝ որ խոնարհութեամբ գըլլուխդ ծուելով պիտի հնազանդիս, ինչպէս որ Քրիստոս ըստաւ. «Յաշխարհի առու նեղուքին ունիցիք» . Յովհ. ԺԶ. 33. – «Այս ոչնարդին ոչիոյն առնենու :

Հ. Ի՞նչպէս նեղութիւն է արդեօք Քրիստոսի ըսածը. ես կարծեմ երբեմն առեւտուր շըլլար, ապրանքի տէր եղողին սիրտը կը նեղուի, եւ կամ ապրանքը աժան կը ծախուի, սիրտը կը նեղուի վաստակը քիչ ըլլալուն պատճառաւ. և կամ տօնավաճառ գնացած ատեն՝ ճամրան գողերու վախէն հանդիսաւ շը կրնար քնանալ, ապրանք շը գողցնելու համար արթուն

կը կենայ, սիրտը կը նեղուի . Եւ կամ տուն կերակուրը իւր ախորժակին չը դար, անուշ ու պարարտ շըլլար, սիրտ կը նեղուի, Եւ կամ մէկ հաճոյք կունենայ կատարելու չը կրնար կատարել, սիրտ կը նեղուի, արդեօք տառնք են :

Պ. Ոչ եղբա՛յր, այդ ամենը մարմնոյդ հանգըստութեան և կամ ստակ շատցնելու համար քաշած նեղութիւններ են . ադոնք օգուտ չունենալին՝ ի զատ, նաեւ մեծ մեղք են, Քրիստոսի ըստած նեղութիւնները ասոնք են. Ա. քութշնամիդ սիրել. Բ. մէկ երեսիդ զարնեն, միւսը դարձնել. Գ. քեզ գէշութիւն ընողներուն աղէկութիւն ընել. Դ. զքեզ անիծողները օրհնել. Ե. զքեզ բամբասողներուն համառ աղօթք ընել. Զ. եթէ զրարարտութեամբ գէշ անուն հանեն ու պատիւդ կոտրեն, չը բարկանալով համբերել. Ճոմ պահել. աղօթք ընել, անդրանքէդ կարօտներուն բաշխել. Ահա՛ ասոնք են Քրիստոսի ըստած նեղութիւնները. ինչպէս որ մեր տան դռները որքան նեղ ըւլան՝ մեք կամաւ գլուխնիս խոնարհեցնելով ներս կը մտնենք, նոյնպէս այս վեր պատմած նեղութեան դռներէն յօժարութեամբ գլուխնիս խոնարհեցնելով սիրտի մտնենք, որ արքայութիւն երթանք :

Հ. Այդ բոլոր նեղ դռներէն անցնիլը շատ դժուար կերեւի :

Պ. Ուրեմն քու միտքդ արքայութիւն երթալ չէ, այլ պարապ տեղը զիս յոդնեցնել.

թէ որ միաքդ արքայութիւն երթալ է , սիրով և յօժարութեամբ կրնաս ամեն տեսակ նեղութիւններուն համբերելով՝ այդ դռներէն անց նիւ արքայութիւն երթալ . բայց նեղ դռնէն և նեղ ճամբայէն անցնող մարդը՝ պէտք է որ իւր կռնակ ծանր բեռ չունենայ , որ զիւրաւ անցնի նեղ դռներէն :

Հ . Բեռը ո՞ւր պիտի տանին . անդի աշխարհք բեռ կերթա՞յ :

Պ . Այս ըսած բեռը քու տեսած բեռներդ չեն , անիկայ ոչ աշքի կերեւի և ոչ կռնակէն վար կիյնայ . աշքի երեւցած բեռները . զոր բեռնակիրները կը վերցնեն , շատ հեռու որ տանին , կէս ժամ և կամ ամբողջ մի ժամ կը տանին . կը ձգեն կռնակներէն և կը հանգըս տանան : Բայց մեր ըսած աշքի շերեւցած բեռը՝ ոչ ցորեկ կռնակէն վար կիյնայ եւ ոչ գիշեր ինքը կը ննջէ , բեռը կռնակն է , չէ թէ կենդանութեան՝ հապա մեռած ատեն եւս իր հետ կերթայ :

Հ . Կռնակի բեռը ի՞նչ է :

Պ . Կռնակի բեռ չունեցող մարդ չըլլար թէ արդար եւ թէ մեղաւոր . արդարներուն բեռը թեթեւ և մեղաւորներուն բեռը ծանր կըլլայ :

Հ . Արդարներուն բեռ ունենալը ու սկի՞ց յայտնի է :

Պ . Ահա՛ Բրիստոս կը վկայէ . «Եկա՛յր առ իս ամենայն վաստակեալը եւ բեռնասորը , եւ ես

հանգուցից զձեզ ։ . Մատ . ԺԱ . 29 . - « իւ ուշ
էկ՝ բուր բեւ շունչ ։ ։ իսկըցողներ , եւ շնչեւ
ուրի հանդպեցնեմ ։ ։

Հ . Քրիստոսի ըստ բեռը ի՞նչ է :

Պ . Քրիստոսի ըստ բեռը շատ թեթեւ ու
շատ անուշ է , ինչպէս կըսէ . « Զի լուծ իմ
քաղցր է , եւ բեռն իմ փոքրոգի ։ . Մատ . ԺԱ . 30 .
- « իւ բեւս ներեւ ։ ։ անուշ է ։ ։ եւ այդ բեռը
Աստուծոյ պատուէրներն են , ինչպէս Դաւիթ
կը գրէ . « Ո՞րպէս զի քաղցր են ՚ի բիմս իմ
բանիք րո՛ քան զմեղը բերանոյ իմոյ ։ . Սաղ .
ՃԺԲ . 103 . - « Բայ իւստերով իւ բերանէ ։ Եղ Նորին
անուշ էն ։ ։

Տեսա՞ր որ մեր բեռը Աստուծոյ պատուէր-
ները պիտի ըլլան , որ շատ թեթեւ ու անուշ
են . եթէ Աստուծոյ պատուէրներուն բեռը
շալկես , շատ դիւրաւ կանցնիս նեղ դոներէն
ու քարքարուտ ճամբաներէն , և արքայութիւն
կերթաս , ինչու որ քու ճամբաներուդ լոյս
կուտան , որ չը գլորիս ու չը մոլորիս և մեզաց
ժողուն մէջ շիյնաս :

Հ . Աստուծոյ խօօքերը ի՞նչպէս ճամբանե-
րուս լոյս կուտան :

Պ . Ահա՛ Դաւիթ կը վկայէ . « Ճրագ է բան
րո ստից իմոց , եւ լոյս տայ շաւդաց իմոց ։ .
Սաղ . ՃԺԲ . 105 . - « Բայ իւստերով իւ սուխ հըսէ
է ։ ։ ճամբաներուս լոյս կուտայ ։ ։ եւ Բ . Սողոմոն
կը գրէ . « Զի ճրագ է պատուիրան օրինացն ,
լոյս եւ ճամբապարն կենաց՝ լանդիմանուրիսն են

յարատ . . Առակ . 9 . 23 . . « Օրենքին պատճենը
ճշո՞ւ է , լուս և ճանապարհ կենածի՝ յանդիմանալին
» .

Տեսա՞ր եղբայր , արքայութեան ճամբան
գնացող մարդը՝ Աստուծոյ պատուէրները պա-
հելով եւ ամեն տեսակ նեղութիւններուն
համբերելով պիտի երթայ , ինչպէս նաև
Պօղոս կըսէ . « Բազում նեղութեամբ պարտ է
մեզ մոտենի յարրայօրիւն Աստուծոյ » . Գործ .
ԺԴ . 2 . . « Շուր Նեղունիւն ուշելով ուեսու է Աղ-
յոնէլ Ահանդայ ուրայունիւն » . Առանց նեղու-
թեան արքայութիւն չերթացուիր . որու որ
հարցնես այդ պատասխանը կուտան , թէ
Քրիստոս եւ թէ Առաքեալները բոլորն ալ
նեղութիւն ցոյց կուտան :

ՇԱԿԻՒՂԻ .

Հ . Նեղ գուռը հասկցանք , որ աշխարհիս
միջի հոգեւոր նեղութիւններն են , արդեօք
լայն գուռը եւ լայն ճամբայն օրո՞նք են որ
դժոխոք կը տանին :

Պ . Տակաւին չը հասկցա՞ր . դժոխոք տանող
գուռն ու ճամբան են լայն :

Հ . Դժոխոքին գուռը ինչո՞ւ լայն կը լլայ :

Պ . Դժոխոքին գուռը հարկաւ լայն պէտք
է ըլլայ . այդ գունէն ո՞վ պիտի անցնի գիտե՞ս :

Հ . Զեմ գիտեր :

Պ. Զը կարծես թէ այդ դռնէն մտնողները
այս աշխարհիս մէջ բարեգործութիւն գոր-
ծող, ամեն տեսակ նեղութեան համբերող,
իրենց չար կամքը զսպող, ծոմով ու պահքով
և աղօթքով իրենց անձը մաշեցնողները պի-
տի մտնեն, որ կարողանան ողմիր:

Հ. Հապա որո՞նք պիտի մտնեն այդ լայն
դռնէն:

Պ. Մեղաց փուշի բեռներ շալկող մարդիկ
պիտի մտնեն. որովհետեւ փուշի բեռ շալկող
մարդը՝ նեղ դռներէ ու նեղ ճամբաներէ շը^ւ
կրնար անցնիլ. հապա լայն դռւու պէտք է,
որ սղմի:

Հ. Մեղաց փուշեր որո՞նք են:

Պ. Ահա' Պօղոս կը համրէ, Զի յայտնի ԵՇ
զործք մարմնոյ. այսինքն են, շնորինն, պոռնց-
կուրինն, պղծուրինն, զիջուրինն, կռապաշտու-
րինն, կախարդուրինն, թշնամուրինն, հեռ., նա-
խանն, բարկուրինն, նակառակուրինն, երկ-
պառակուրինն, հերձուածք. ջարակնուրինն,
սպանուրինն, արքեցուրինն, անառակուրինն,
եւ որ ինչ սոցին նման են. զոր յառաջազոյն խոկ
ասեմ ձեզ, որպէս եւ կանխան առ.ի, թէ որ
զայտիսի ինչ զործեն՝ զարրայուրինն, Ասուածոյ
ոչ ժառանգեն. Գաղա. Ե. 19. — «Մ-ր Շնիւ-
րուծուեւը յայտնի են. շ-ր-նիւն, պ-ռ-նիւն, ու-
շ-ն-նիւն, բ-ր-շ-նիւն, կ-ո-ղ-շ-ն-նիւն, կ-ի-ր-
դ-ն-նիւն, թ-շ-ն-նիւն, ուն, ն-ի-ն), բ-ր-ի-ն-նիւն,
հ-ի-ս-ս-ն-նիւններ, երկուս-ս-ն-նիւններ, բ-է-ն ն-ո-

— շուներ , աղանդելի նաներ , չինականի նաներ , ան-
ահանի նաներ , և ինչ որ առաջ նման էն . այժմի
կըսե՞ւ յել , ինչու ասե՞ւ կանիսս կըսե՞ւ նե՞՝ որո՞ւն ո՞ր
այսուի բաներ կըսեն , Աստուծոյ ոքույս նիշնը զի՞ն
կընար ժամանիել :

Հ . Մեղքը մարդոց թեռ ըլլալը հասկի՞ց
յայտնի է :

Պ . Ահա՛ Դաւիթ կըսէ , « Անօրենութիւնը իմ
բարձրացան քան զգլուխ իմ , որպէս բեռն ծանր
ծանրացան ՚ի վերայ իմ » . Սաղ . Ակ . 5 . — « իմ
մեղքերս հլատե՞ս վեր բարձրացան , այ ծանր բեռն
ուե՞ս էմ զբայ ծանրացան » :

Հ . Մեղք ծանր թեռ ըլլալը հասկցայ , բայց
փուշի թեռ շալկող նեղ գոնէն շը կրնալ անց-
նելուն խելքս շը պառկեցաւ :

Պ . Հիմա վեր պատմուած մեղաց փուշերը
շալկես , և մարմինդ ալ նեղ գաներէն շը մոցը-
նես , բնաւ ծոմ , պահք շը պահես , այլ միշտ
պարարտ եւ անուշ կերտակուրներով մարմինդ
ուժովցնես ու հաստցնես , այն ատեն մեղաց
փուշի շալակովդ , ու այդ գիրացած ու պա-
րարտացած մարմինովդ ի՞նչպէս արքայութեան
նեղ գուռ պիտի մտնես , ինչու որ չես սզմիր .
միայն գժոխքի գոնէն կը սզմիս շատ լայն
ըլլալուն համար .

Հ . Մեղք փուշի՞ց օրինակ է :

Պ . Այս՛ , ահա եսայի կը գրէ . « Այզի հ-
դեւ սփրեցելոյն յանկեան , ՚ի տեղաօջ պարարտու-
թեան . Յանկով փակեցի , ճողաբարձ զարդարեցի ,

եւ տնկեցի որք սորեկ . աշտարակ շինեցի 'ի միջի
նորա , եւ զուբ հնձան փորեցի 'ի նմա . եւ մնացի
զի բերցէ խաղող , եւ եթեր փուշ » . Եսայի ե . 4 .
— « Մէկ բ-ըրեւէ ուշ ոյժի ռնկեցի ուշոր ճի-պէրով .
— բ-ըրուէն դոր ժովեցէ . Յոշերով շ-ըրուեցէ . Թէջ
ուշուր-ի շինեցի « հոր եւ հնայան ի-ըրեցէ , ողուեցէ որ
ի-ըրու դոյ , բ-ոյշ ի-ըլուէ ուշ ի-ըրու դուռ » :

Հ . Այգի ըսածը ո՞վ պիտի ըլլայ :

Պ . Մարդկային բնութիւնն է , որ աշխար-
հիս մէջ ծառի նման տնկուած է . խաղողը բա-
րեգործութեան պառազն է , եւ փուշը՝ մեղաց
պառուղ :

Հ . Այգի ըսածը մարդոց համար ըլլալ
ի՞նչ գիտես :

Պ . Եսայի կրկին կը գրէ « Այգի Տեառն
զօրութեանց՝ տունն խօրայելի է , եւ մարդն Յուղայ՝
նորատունկ սիրելի . մնացի զի արացէ իրա-
տունն եւ արար անիրաւութիւնն » . Եսայի ե . 7 .
— « Զօր-ց Տէր-ջ ոյժին Բ-ըրոյելի ուռանն է , այ Յու-
ղայի հարուէն՝ նոր ռնկուոց ճի-պէրն էն , ողուեցէ
ու որդուունիւն ընէ . Բ-ոյշ ռնկուունիւն ըբ-ց » :

Հ . Մեղքը ինչո՞ւ փուշի օրինակ տուած է :

Պ . Փուշը խոցոտիչ է , մարմինիդ որ տեղ
դուչի՝ կը խոցոտէ ու կը վիրաւորէ . նոյնակէ ս
մեղքը մեր հոգին միշտ կը խոցոտէ , եւ մա-
նաւանդ գիւրավառ է . շուտ կը բռնկի . անօր
համար մեղքը փուշի օրինակ բերած է .
որովհետեւ գծոփաք գնացողները իրենց գոր-
ծած մեղաց կրակով պիտի այրին ու ըռըն-

կին։ Ահա հասկցա՞ր նեղ դռւոք եւ լոյն դռւոք։ Եթէ քու հողիդ արքայութեան կը փափադի, վերը պատմած նեղ դռները մը տիր, բոլոր նեղութիւններուն համբերէ, ան շուշտ կերթաս արքայութիւն։ իսկ եթէ նեղութեան չպիտի համբերես ու միշտ մեզաց մէջ պատազիս, կեր ու խումով, ուրախութիւնով ու ցնծութիւնով կեանքդ պիտի անցնես, դժոխքին մէջ չը մարելիք կրակին ու անքուն որդերուն կերակուր ըլլալուդ բնաւ կտակած չը կայ, վասն զի այս տեղ ուրախացող ու խնդացողները՝ այն աշխարքին մէջ պիտի լան ու սգան։ Նոյնպէս այս աշխարհքի մէջ լացողները ու սգացողները՝ այն աշխարհքին մէջ պիտի խնդան եւ ուրախանան։

Հ. Ի՞նչ գիտես այդպէս ըլլալը։

Պ. Ահա՛ Քրիստոս կըսէ, «Վա՛յ ձեզ որ ծիծառիրդ այժմ, զի սգացեք եւ լայցեք։ Ղու. Զ. 25. - «Վ՛այ Յեշ ո՛հ հիւ իշ շիշ-ունէտ, Բնու ո՛հ ուրդ ունտէ լոյտ ու ունոյտ»։ Եւ քսան երկու համարին մէջ կըսէ։ «Ելամին որ լան այժմ, զի ծիծառեցին»։ «Երանէ հիւ լոյտ-ուներուն, ունտէ հիւ-ուն ուրդ ունտէ շիշ-ունն»։ Այսպէս Քրիստոս այս տեղ ծիծառողներուն վա՛յ, ու այս տեղ լացողներուն երանի կուտայ։

Հ. Եղրա՛յր, եթէ այդպէս է, մեր բանը շտկեցաւ։ Եթէ այս տեղ լացողները այն աշխարհքի մէջ պիտի ծիծառին, անշուշտ ես այն լացողներուն մէջն եմ, ինչու որ իմ աչքին

արցունքը բնաւ ցամքած չէ . միշտ կը վազէ .
վասն զի եթէ ծնողքս , կամ ընտանիքս , կամ
զաւակներէս , ազգականներէս և բարեկամնե-
րէս մին մեռնի , կուլամ , դարձեալ եթէ ապ-
րանքս գողցուի , կամ տունս եւ ապրանքս
այրի , կուլամ . նոյն իսկ սիրելի անբան անա-
սուններէս մին կորսուի , կուլամ . եթէ մէկ
մարդու սաստիկ բարեկանամ ու վրէժս չը կըր-
նամ տռնել , իմ շար կամքս չը կրնալ զսպե-
լուս համար կ'սկսիմ լալ . սաստիկ ցաւ մը կու-
նենամ , կուլամ . մինչեւ անդամ ախորժակով
ծիծաղած ատենս ալ աչքէս արցունքը կը վա-
զէ . ուստի յոյս ունիմ որ այն աշխարհին
մէջ պիտի ծիծաղիմ ու խնդամ :

Պ . Ափաս'ս քու խելքիդ , որ քու ազգա-
կաններուդ եւ ապրանքներուդ համար թա-
փած արցունքդ բարեգործութիւն սեպած ես .
ադիկայ օգուտ մը շունենալին 'ի զատ շատ
մեծ վնաս է քեզ , վասն զի Քրիստոս վայ կու-
տայ այս տեղ ծիծաղողներուն և դու անոր
հրամանին ընդդէմ որքան ախորժակով ծիծա-
ղեր ես , որ աչքէդ արցունք վազեր է ու բա-
րեգործութիւն սեպեր ես : Բ . Քրիստոս հրա-
մայած է ունեցած ապրանքդ աղքատներուն
տալ , դու անոր հրամանին ընդդէմ՝ աղքատ-
ներուն չը տալէդ 'ի զատ՝ անոնց գողցուելուն
վրայ լացեր ես : Գ . Քրիստոս հրամայեց թէ
ով որ պարապ տեղ բարեկանայ , դժոխքին պար-
տական կըլլայ , դու անոր հրամանին ընդդէմ

սյնքան սաստիկ բարկացեր ես, որ կամքդ չը
կրնալ զսպելուդ համար լացեր ես ու վարձք
ալ սեպած ես: Եւ մանաւանդ քու մեռելդ
թողուցեր ու ուրիշին մեռել կուլաս. այդ քու
լացած մեռելդ աշխարհին սկիզբէն վճռեց Աս-
տուած, որ պիտի մեռնին, բայց քու մեռելդ
քեզ անմտհ տուաւ Աստուած՝ եւ դու մեռցու-
ցիր. Հիմա քու մեռելդ չես լար. Աստուածոյ
վճռին համեմատ մեռնողներուն վրայ կուլաս.
ուրեմն յայտնի կերեւի որ՝ Աստուածոյ կը նե-
ղանաս սիրելեացդ մահուան եւ կամ գլխուդ
եկած փորձանքին համար:

Հ. Իմ մեռելս ո՞վ է:

Պ. Մեռելդ քու հոգիդ է:

Հ. Հոգիս մեռած որ ըլլայ, ի՞նչպէս կեն-
դանի կը պտտիմ:

Պ. Դուն զքեզ կենդանի՞ կը կարծես, երբ
մեղաւոր ես:

Հ. Ի՞նչպէս կենդանի չեմ կարծեր, չե՞ս
տեսներ որ քեզ հետ կը խօսիմ, մեռած մարդ-
ձայն կը հանէ՞:

Պ. Աշխարհիս մէջ շատ տեսակ կենդանի-
ներ կան, թէ՛ գաղան, թէ՛ անառուն և թէ՛
թոշուն և այլն, և անոնց բոլորն ալ ձայն կը
հանեն. բայց անոնց ճիշտ կենդանի շըսուիր,
որովհետեւ հոգի շունին, միայն շունչ ունին,
ոյս պատճառաւ անոնք շնչաւոր կենդանի կը-
սուին. Նոյնպէս մեղաւորին հոգին մեղաց մէջ
վշտանալով՝ իբր մեռած կը համարուի ու մար-

մինը մէկ չնչով կը պտտի շնչաւ որներուն նման :

Հ. Ուսկիից յայտնի է այդ բանը :

Պ. Ահա՛ թագէսս առաքեալ՝ որ Յուղա
կըսուի, կը գրէ . « Զի առին ճեզ, երէ ՚ի յե-
տին ժամանակս եղիցին մարդը արհամարհողը,
երբեալը ըստ իւրեանց ամպարշտուրեանցն ցան-
կուրեանց . սորու են նշաւակեալը շնչաւորը, որ
զոգին ոք ունիցին » . Յուղա Ա. - « ԶԵՆ ԿԱ-
ՏԻՆ, ԱԵ ԵՐԵՒ ՀԱՄԱՆԱԷԽ ՀԱՐԴԻՆԸ ԱՆԴԱՆԴԱՅ ՃԵՆԻՆ+Ը
ՎԵՒ ՎԵՆԱՂ Ա ԵՐԵՆԸ ՎԵՆԱՂՆԱՆ ՊԵՆ ԱՐ ՉԱՆ-
ՀԱ-ԲԵՆԵՆ ԵՐԵՒԵ ՔՆԵՐԵՂ ՊԵՄԻ ՇԱԼՆ, ՎԵՆԻ ԲԱԳԻՆԻ+
ՆԻ ԷԿԱՎԱԿԱԿԻՆ ՇԱՎ-ՌԵՆԵՐ ԻՆ, ԱՆԴԱՆԴԱՅ ՀԱԳԻ
ՎԵՆԻ » : Եւ Պօղոս կը գրէ . « Շնչաւոր մարդ ոչ
ընդունի զնոպւոյն Աստուծոյ » . Ա. Կորն. Բ. 14.
- « ՇՆՎ-ՌԵ ՀԱՐԴԸ ԱՆԴԱՆԴԱՅ ՀԱԳԻՆ ՎԵՆԴԱՆԻՐ » :
Ահա՛ այս շնչաւոր ըսածը՝ հոգին մեղօք մե-
ռած մարդն է :

Հ. Ես հոգին անմահ կը կարծէի, դուն
կըսես թէ կը մեռնի : Այս ի՞նչ բան է :

Հ. Թէպէտ հոգին կը մեռնի, բայց մարմնոյ
մեռելին պէս չէ . վասն զի հոգւոյն մեռել երբ
ուղես, չուտով կրնաս կենդանացնել, բայց
մարմինդ որ մեռնի, որքան ջանաս կարող չես
կենդանացնելու . Պօղոս հոգւով մեռածին հա-
մար կըսէ . « Մինչդեռ մեռեալն եար ՚ի մեղս
մեր, կենդանիս արար զմեզ ՚ի Քրիստոս » . Եփե-
ք. 4. - « Երբ որ Ձք Ձըսց Ձզ Ձուած էինտ, ին-
դուացաց վել ԲՇԵ-ԱՎԵ-Ղ » :

Հ. Հոգիս մեղաց մէջ մեռած ըլլալ հաս-

կըցայ, հասպա ես ի՞նչ պիտի ընեմ, ի՞նչ
խրատ կուտասաւ

Պ. Ի՞նչ խրատ պիտի տամ, քեզմէ զատ
քեզմէ հեռու մարդոց մեռել լալուդ, քեզ մօս՝
քեզմէ անրաժ հոգւոյդ մեռելը լոց :

Հ. Ես միայն ազգականներէս մեռնողին
վրայ կուլամ :

Պ. Ո՞վ է հոգիէդ աւելի քու ազգականը,
կամ մերձաւորը . հայրդ, մայրդ, եղբայրներդ
թէ զաւակներդ, դրացիներդ թէ բարեկամ-
ներդ, նաեւ կի՞նդ, որ Աստուծմէ հրաման
կայ ծնողքէդ բաժնուիլ, բայց կնոջմէդ չըրաժ-
նուիլ, սակայն այն ալ քեզ օտար է, մահը
պիտի բաժանէ իրարմէ, ու այն աշխարհքին
մէջ իրարու օգուտ պիտի չունենաք, թէ-
պէտ հոգիդ ալ մահը կը բաժանէ մարմինէդ
առ ժամանակ մի, բայց երբ Աստուծոյ վճռած
ժամանակը լրանայ, կրկին պիտի միաւորին ու
անրաժանելի պիտի մնան յաւիտեանս յաւիտե-
նից՝ թէ արքայութիւն երթան եւ թէ դժոխք:
Ուրեմն հոգիէդ զատ մերձաւոր չունիս, զոր
մեռցուցեր եւ հոգ չես ըներ, աչքէդ մէկ
կաթիլ արցունք չես հաներ. այն քու լացած
մեռելներդ, որքան լաս և որքան աղաղակես,
կարող չես ողջնցնել, պարապ տեղ այնքան
կուլաս կը պոռաս, մազերդ կը փետուես, լա-
թերդ կը պատուես, երեսդ կը ճանկուտես,
չափէ աւելի արցունք կը թափես, եւ շատ
ժամանակ սուգ կը պահես, բայց քու մեռած

Հոգիդ մի քանի կաթիւ արցունքով կրկին ողջընցնելու հնար կայ, և բնաւ երբէք հոգ չես ըներ. աշքէդ արցունք չը հանելէդ ՚ի զատ երեսդ անդամ չես արտմեցներ :

Հ. Այս տեղ ինձ յոյս մի տուիր. որովհետեւ եթէ մեղօք մեռած հոգիս՝ աշքի արցունքով կողջանայ, Աստուծով ես դժոխք չեմ երթար, լալով և սգալով մեռած հոգիս կողջընցնեմ ու արքայութիւն կերթամ :

Պ. Իրաւունք ունիս, լալով կրնաս մեռած հոգիդ կրկին ողջնցնել, բայց ե՞րբ պիտի լաս, երեկուան օրը անցաւ գնաց, այլ եւս ձեռք չանցնիր. ու վաղուան հանելու՝ ձեռքդ ձեռագիր չունիս. թէպէտ դալ շարթու այս աւուրս՝ մի եւ նոյն անունը կուտան, բայց չը կարծես թէ այս օրս է, հապա եօթը օր պակած կըլլայ քու կեանքէդ, ու եօթը աւուր ճամբայ աւելի մօտ գնացած կըլլաս մահուան դրան :

Հ. Նորէն վրաս վախ եկաւ մահուան դուռը յիշելուդ. հապա ես ի՞նչ պիտի ընեմ :

Պ. Ի՞նչ պիտի ընես, աշխարհօրէն չե՞ն ըսեր օր « Երեխուն քործը ուստի մահան Հ' յէեր » : Ահա ես մի խրատ տամ քեզ, օրէ օր մի՛ ձգեր, հոգիդ ողջնցնելու ատեն հիմայ է, ինչպէս որ Սիրաք կըսէ. « Որդեա'կ, մի յապաղիցիս դառնալ առ. Տէր ՚ի մեղաց, զի մի առ. մեղս րո մեռանիցիս » . Սիրաք ե. 8. - « Ուժե՛կ, Դջերէդ Առուծու ուստի Հ' ուշցեեր, ու աւ-

Եւ ԱԵ ՀԵՂԻՆԸ ՀԵՂԻՆԸ :

Տեսա՞ր որ հոգիդ ողջնցնելու ժամը , բռպէն այս է . Հիմայ ըստած ատեն , բռպէն կանցնի կերթայ . այլ եւս չը գտնուիր . այս կարգացած եւ հարցուցած բռպէն ալ չենք կրնար գտնել , մեր կենաց անիւը չը կայնիր միշտ կը դառնայ ժամացոյցի անիւին ոլէս , մինչեւ որ շղթայն կտրի , այնուհետեւ կը կայնի եւ չը դառնար . թէ պէտ ժամացոյցին շղթայն կտրի , անոր վարպետ ժամագործը կրնայ նորէն շըլթոյ անցնելով՝ անիւները հետզհետէ շուտ շուտ դարձնել . բայց մեր կենաց շղթայն մի անգամ որ կտրի , այլ եւս մարդ կարող չէ անոր նորէն շղթայ անցունել ու քալեցնել , հասկա անանկ խորտակած եւ աւերած կը կենայ . մինչեւ որ մեր կենաց անիւները և կամ շղթայները ոչինչէն գոյացնող ճարտարապետ , եւ ամենարուեստ , եւ ամենախնամ Աստուծոյ վճռած ժամանակը լրանայ , այն ատեն մեր խորտակած և աւերած անիւները նորէն կը չինէ ու բնաւ երբէք չը կտրելիք նորէն շղթայ անցնելով կը քալեցնէ յաւիտեանս յաւիտենից . Հիմա հասկցա՞ր մեր կենաց արագընթաց ըլլալը , եթէ հասկցար , այս օրէն սկսիր մեռած հոգիդ նորէն ողջնցնելու ջանք ընել լալով ու սպալով , որ գժոխք չերթաս :

Հ. Եղբա՛յր, վեր ըսիր թէ, արքայութիւն երթալու լայն ճամբայ ցցունող սուտ մարդարէ, սուտ մարդարէն ի՞չպէս լայն ճամբայ ցոյց կուտայ :

Պ. Քեզ կըսէ թէ, եկեղեցի երթալ, խոստովանանք ըլլալ, եւ պահք պահելը՝ մեղք են. ալաշխարանք քաշել օգուտ չունի, պատարագ չը կայ, սուրբերը բարեխօս չեն կրնար ըլլալ, անոնք մեռած են, պարապ տեղ մի ծախք ըներ ուխտ երթալու և այլն : Տեսա՞ր լայն ճամբայն . քեզ հարցնեմ, միթէ կամապաշտ եւ անձնասէր մարդոց հաճոյ չը գա՞ր այս խօսքերը :

Հ. Մէկ բան կը մտածէի, աղէկ միտքս ձգեցիր, այս պահք ըսածդ ծո՞մ է թէ ուրիշ բան :

Պ. Սուրբ գրոց մէջ պահք՝ ծոմին կըսէ, մինչեւ անգամ Առաքելոց ժամանակն ալ ծոմէր . բայց Հայրապետները կանոն գրին, որ տարւոյն այս ինչ օրեր միսէ, իւզէ, գինիէ, ու մարմինի ուժ տուող բոլոր կերակուրներէն հեռանան, և անուժ, ընդեղէն ու խոտեղէն կերակուրներ ուտեն, հիմա մենք անոր պահք կըսենք :

Հ. Ծոմին համար ըսելիք չը կայ, սուրբ գիրքերէն շատ կը լսենք, բայց այս կերակուր որոշել հին օրինաց մէջ կա՞ր, որ Հայրապետները համարձակեցան այդ կանոն գնել :

Պ. Ահա՛ նախ Աստուած՝ Ագամին որ ըսաւ

թէ բոլոր ծառերուն պտուղէն կե՛ր ու այս մէկ
ծառին պտուղէն մի՛ ուտեր, կերակուր որոշել
է, որով այս պահք կիմացուի ո՛չ թէ ծոմը.
Եթէ ծոմ ըլլար, բոլոր պտուղ կարգիլէր, այս
կամ այն պտուղ չէր որոշեր: Եւ Դանիէլ կը
գրէ, «Ես Դանիէլ եի ՚ի սուզ երիս եօբներորդ
առուրց. նաց ցանկուրեան ոչ կերայ, միս եւ
զինի ոչ եմուտ ՚ի բերան իմ»: Դանիէլ Ժ. 2.
— «Ես Դանիէլ ոյն օրեր սսունք Թջ էի, ուստի և
մէկ օր որոշ սուրբ կերակուրը ու կերոյ, Գուստինէ բերան ու յուս»: Ահա՛ այս ալ կերակուր
որոշել է, եթէ ծոմ ըլլար, բերանս բնաւ բան
չը մտաւ կըսէր:

ՃԱԼԻՒՂ ԻԲ.

Հ. Ինչո՞ւ համար լայն ճամբայ ցոյց տուողը
սուտ մարգարէ է կըսես:

Պ. Որովհետեւ սուտ կը խօսի, անուշ խօս-
քերով պարզամիտ մարդիկը կը խարէ: անոր
համար սուտ մարգարէ կըսեմ:

Ն. Ի՞նչպէս կրնայ խարել անուշ խօսքե-
րով:

Պ. Քեզ կըսէ թէ՝ ուտել խմելը մեղք չէ:
Եթէ մեղք ըլլար, Աստուած չէր ստեղծեր ու
կերէք ըսեր, Պօղոս եւս կըսէ: «Կերակուր
որովայնի, եւ որովայն կերակրոյ»: Ա. Կորն.
Զ. 43. — «Կերակուրը փոքին, ու փոքն կերակուրին

է . . նաեւ Քրիստոս այսպէս կըսէ . « Կերակուր ոչ պղծէ զմարդ » ըսելով՝ քու միտքդ կը շփոթեցնէ եւ դու ալ կերակուրներէն չես վախնար , կըսկսիս պահքդ ուտել , այնուհետեւ ոչ պահք կը պահես եւ ոչ ծոմ . միշտ ուտելու խմելու ետեւէ ըլլալով՝ կըլլաս մեծ կռապաշտ մը . Տեսա՞ր անուշ խօսքով խարելը :

Հ . Ի՞նչ ըսիր եզրայր , ուտել խմելն ալ կռապաշտութիւն է :

Պ . Զափաւոր ուտել խմելը կռապաշտութիւն չէ . բայց երբ ամենեւին ծոմ , պահք չես պահեր . միշտ ուտել խմելու ետեւէ կըլլայ միտքդ գիշեր ցորեկ , այն է կռապաշտութիւնը :

Հ . Կռապաշտութիւն ըլլալը ինչէ՞ն գիտես :

Պ . Ահա՛ Պօղոս կըսէ , « Լալով իսկ ասեմ զրջնամեաց խաչին Քրիստոսի , որոց կատարածն կորուստ է , որոց Աստուած որովայնու խրեանց է . . . Փիլիպ . Գ . 18 . - « Լուկ հաւա Քրէ----է է-ն Ռու-Բնէրու մ-ին , որոց վերջը հ-րո--որ է և որոց Ա-ր-ո-ո-ն-ը՝ իրենց ք-ըն է . . . եւ Բ . կրկին կըսէ Պօղոս . « Ողաջեմ զձեզ , եղբարք , զիտել զայնափիսիօն՝ որ ներճուածս եւ զայրակղութիւնս առնիցեն արտարոյ վարդապետութեանի՝ զոր դուքն ուսուարուք . եւ խորշեցարուք 'ի նոցան . Զի այնափիսիքն Տեառն մերօյ Քրիստոսի ոչ ծառայեն , այլ խրեանց որովայնին . եւ քաղցրաբանութեամբ եւ օրմնութեամբ պատրիկ զիրոս անմեղաց » . Հռով . ՁԶ . 17 . - « Կ-ու-վ-է շնեւ եւ

բարձներ, քիոցեւ այնպիսի մարդիկները, որ հերքու-
թավառնեան այսպիսի լուսաւ իստեր էը շրջան
յեր արքաներին դարձաւ առաջիկ վեհցե՛ւ այս ու
ուշացե՛ւ, Առաջ չի այնպիսիները մոտ Տէր-ջա Քրի-
ստոնի ժամանուիւն չեն ըներ, հաղու իրենց գործ
առաջարկուիւն իշխեն. առաջ իստերով ուրշահու-
թավառները իշխեն ։ Եւ Դ. Պօղոս կը գրէ.
«Զի որով պարծինն, եւ նորա իբրեւ զմեզ զբ-
տանիցին ։ Զի այնպիսիքն՝ ուստ առարեալը, մը-
շակը ներկաւորը, կերպարանին ՚ի կերպարանս
առարեալց Քրիստոսի ։ Եւ ցես իմից զարմանք,
քանզի եւ ինքն սատանայ կերպարանի ՚ի Հրեշ-
տակ լուսոյ ։ Եւ ոքինչ է մեծ՝ թէ եւ պաշտօնեալը
նորա կերպարանին իբրեւ պաշտօնեալը արդա-
րուրեան, որոց կատարածն եղիցի ըստ գործոց
ինքեանց ։ Բ. Կորն. ԺԱ. 42-16. - «Առաջ իշ-
խեցենան իբր նէ Աշ Պէտ եւ ։ Բայց անձնու առաջ-
առաջու եւ իշխեցայ մշտիներ եւ, որ Քրիստու-
թանու առաջնու կերպարանու վրանին առեր եւ ։ Բայց
շահուանու բան չէ, ինչու որ ինչը առաջնու կրնու-
առաջնու հրեշտակն ինչը առաջնու, անոր ու-
թանեայնին ու արքայանուն ուրշահութայ յեւանալին
մէջ բան չէ ։ առաջն վերջ իրենց քորհուերուն համ-
բաւ հարացուած ուիտի ըւստ ։ Եւ Դ. Պետրոս կը
գրէ. «Նոցա ազատուրինն խոստանան, եւ ին-
քեալը ապականուրեան ծառալը են ։ Բ. Պետ-
ր. 49. - «Ուրիշներուն ուրիշներ իշխեցենան,
միւսներ իրենց Թագ շահու եւ ։ Եւ Ե. Պետրոս
կը կիրին կը գրէ. «Լինիին եւ սուս մարզարեք

՚ի ժողովրդեանն , որպէս եւ այժմ ՚ի ճեզ լինիցին սուստ վարդապետը , որը սպրդեալ մուծանիցեն ճերձուածս կորստեան . Եւ զոր Տէր զիեաց՝ զնոսա ուրացեալ՝ ածեն ՚ի վերայ անձանց զարագանասն կորուստ . Եւ բազումք ամեկեալ երթիցեն զիետ նոցա անառակուրեանցն՝ վասն որոյ ճշմարտուրեան ճանապարհ հայօնիցի՝ Եւ ապահուրեամք մտացածին բանիւր առնիցեն զժեզ վտարանդի . որոց դառասուտանն ՚ի բնի ոչ դառարկանայ , Եւ կորուստ նոցա ոչ նիրմէ . Բ . Պէտ . Բ . 1 . — « Ժառանքութեան Նշան սարքաւորեան հաւաքին , Խնայեա-
ռ հիւսն Յեր Նշան սարքաւորեան հաւաքին ըլլուն , որ
իւղանի ունուի ժառանքն անդի հարաբեկու հերքան-
շանքան . Տէր-Նշան ժառանքն սարքաւորեան իրենց ջրու-
թառիւնութեան ունուի բերեն . Աւ շորեւն անձա-
ռանքանիւնուան ունուի հետեւին , և արձաց դառնա-
ճառագուտունուան համբան ունուի հայնայունի , աբանունի-
շան . Հոգի հաւաքան իւրեւոյ իւստերով շնել իրենց
շնուրաւուն ունուի սուստան , որոց համբա դառնառութեան
իւրաքանչ շնուրաւոր . Կաքայ . : Եւ Զ . Քրիստոս
Տէրն մեր անօնցմէ առաջ զրուցած է , « Զգոյշ
եղերսն ՚ի սուստ մարզարկիցն՝ որ զան առ ճեզ
հանդերձիւր ոչխարաց , Եւ ՚ի ներքոյ են զայր
յափշտակողք . ի պտղոյ նոցա ժանիցիր զնոսա » .
Մասս է . 15 . . . Զգոյշացէ՞ւ այն սարքաւորե-
ռանքն , որ յեր ուն կուսան ուներէ առընուն ու ներեւ-
նիւ դառնառու իւսւ էն , անձա դառնանքն հանցեւ-
շնուռնետ . : Տեսար սուստ մարզարէներուն նշան-
ները և խարերայութիւնները :

ՇԱՀԻՆ ԻԳ.

Հ. Այս ի՞նչպէս բան է, եղբա՛յր, ես կը կարծէի թէ վեր պատմուած տաս պատուէրին գոնէ կէսը պահած եմ, բայց ո՛ր պատուէրը իրրեւ պահող պարծեցայ, տեսակ տեսակ օրինակներով զիս անիրաւ ու սուտ հանեցիր. հիմա խելքս հասաւ, որ տաս պատուէրին ինը չեմ պահած. մինակ մէկ պատուէր պահած եմ, եթէ այն ալ սուտ չը հանես :

Պ. Ո՞ր պատուէրն է պահածդ :

Հ. Ես ամենեւին գատարան չեմ գնացեր սուտ վկայութիւն տալու համար. Այս մասին ուրախ եմ, որ գոնէ այս մէկ պատուէրը պահած եմ :

Պ. Այդքան մի՛ պարծենար, զուցէ այդ ալ երթայ ձեռքէդ :

Հ. Ինչո՞ւ պիտի երթայ ձեռքէս, ամենեւին ես գատարան չեմ գնացեր սուտ վկայութեան համար :

Պ. Սուտ վկայութիւնը մինակ դատարա՞ն կը լւայ, դու բնաւ մի հարուստ մարդոյ զրբուցած սուտ խօսքերուն՝ մարդահաճութեան համար՝ « Երաւ ես, ոյդ կես ե », ըսած չե՞ս :

Հ. Ազոր խօ՞սքը կը լլայ, հազար անդամ ըրած չե՞մ այդ բանը, բայց ես այդ սուտ վկայութիւն ըլլալ չէի զիտեր. միթէ այդ եւս սուտ վկայութիւն է :

Պ. Այս', սուտ վկայութիւն է, ու ասիկայ

դատարան երթալէն շատ գէշ է . վասն զի այն դատարան գնացող սուտ վկայութիւն տուող ները՝ քանի մը դրամի կարօտ ըլլալով եւ անոնց աղահելով՝ իրենց հոգին յաւիտենական կրակին կերակուր կընեն , բայց մարդահաճութեան համար կեղծաւորելով՝ հարուստ մարդոց աչքին հաճոյ երեւնալու համար , անոնց զրուցած սուտ խօսքերուն հբանէր եւ , այդուեւ է , ըսողներուն չե՞ս նայիր Քրիստոս ո'րքան վայ կուտայ , եւ Պօղոս՝ կեղծաւոր մարդը արքայութեան մէջ բաժին չունի ըսելէն 'ի զատ կաւելցնէ , և Երեւանի մարդկան նաճոյ լինէի , ապա Քրիստոսի ծառայ ոչ էի » . Գաղա . Ա . 10 . — « Եթէ եւ Տերուց հաճոյ լինէի . ուշեմն Քըհառուէ հաճոյ չէի իբար ըւշւ » : Տեսա՞ր որ մարդոց հաճոյ երեւնամ ըսող մարդը՝ Քրիստոսի ծառայութենէն կը զրկուի :

Հ . Եղբա՛յր , Կոս մինակ այդ պատուէրին յոյս դրեր էի՝ թէ պահած եմ . ահա՛ այդ ալ ձեռքէս առիր , եւ ամեն կողմէն յոյսս կտրեցիր . աղէկ հասկցայ որ տասն պատուէրին մէկն ալ պահած չեմ , ու միշտ Սստուծոյ կամաց հակառակ գործեր եմ . անոր համար կաղաչեմ զքեզ եղբայր , այս մեղքերէն ազատելու մէկ համբայ ցոյց տուր , եթէ կայ , որ մեղքերէն ազատելով , ես ալ Քրիստոսի աշակերտ ըլլամ , վասն զի շատ կը վախնամ :

Պ . Եթէ մինչեւ հիմայ շը գիտնալով մեղանցեր ես , մի՛ վախնար և յոյսդ մի՛ կտրեր :

Հ. ի՞նչալէս շը վախնամ, մեղաւոր եմ:

Պ. Մարգարէներուն խրատը եթէ պահես, շուտ կ'ազատիս քու մեղքերէդ և կարդարանաս:

Հ. Մարգարէները ի՞նչ խրատ կուտան:

Պ. Ահա՛, նախ Եսայի կը գրէ. « Խնդրեցի՛ր զՏէր, եւ յորժամ զտանիցէր զնա, կարդացի՛ր առ նա . եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ, բողջ ամպարիշտն զճանապարհն իւր, եւ այր ամօրէն զխորհնուրդս իւր . եւ դարձի առ Տէր և զոցէ զողորմուրիւն . եւ առ Աստուած մեր՝ զի բազմապատիկ բողջէ զանօրենուրիւնս ձեր » . Եսայի ՄԵ · 6-8 · - Տէրը Քնորեցէտ . -- ԵՐԲ Քըրնէ՛ աղաւցէտ անոր, -- ԵՐԲ ՅԵՆ Տառենայ, ԴԵՎՆԻ՛Ռ ԲԵՆ ԷՐ ԶԱՐՑՆ ԵՐ +ԱՂՋ-Է . -- ԱՆՏՐԵՆՍ ԷՐ ՄԵՐ ԽԱՐ- ՀԱ-ՐԵՐՆԵՐԸ ԲԵՆ ՅՔԵ . -- Ա-ՐԵ-ՆԵՐԸ ԲԵՆ ՊԱ-ՆԱՅ, Ո՛Ռ Ա-ՂՋ-ՆԻ-Ն Ք-ՆԵ, Հ-ՆԵ Ա՛Ռ ԱԵՐ Ա-ՐԵ-ՆԵՐԸ, ԱԵՐ Մ-Ե ԴԵՎԵՐԸ Կ-ՆԵՐԵ » : Եւ Բ. Ավսէ կը գրէ . « Դա՛րձ, խօրայէլ, առ տէր Աստուած քո, զի տկարացար յանօրենուրիւնս քո » Առ.՝ ընդ ձեզ բանս՝ եւ դարձարուր առ տէր Աստուած ձեր, եւ ասացէ՛ր զնա . կարող ես բողուլ զմենու մեր » . Ավսէ ԺԴ · 2 · - « Ք-Ն ԴԵՐ Ա-ՐԵ-ՆԵՐԸ Պ-ՐԵՋԵ՛Ռ - Հ Խ-ՐԵ-ՆԵԼ. ԴԵ-Շ Դ-Հ ՇՆԿ-ՎԵ-Ր : ԶԵՐ ԴԵՐ Ա-ՐԵ-ՆԵՐԸ Պ-ՐԵ-ՋԵ՛Ռ -- Շ-ՆԵ + Ա-ՆՈՐ, ԲԵ Խ-ՐԵ-Ն Ե- ԴԵՐ ԴԵՎԵՐԸ ՆԵ- ՐԵ-Ը- » : Եւ Գ. Եսայի կրկին կը գրէ . « Լուա- ցարուր, սրբեցարուր, ընկեցի՛ր զքարիս ձեր յանձանց ձերոց առաջի աշաց խնց, դաղարեցի՛ր ի ջարեաց ձերոց » . Եսայի Ա. 46 · - « Լ- Շ- Հ- Ե-

յէտ, որբուեցէտ ու յեր մեղքերը յէեցէտ իւ աւշ-
աւ-ջ. ու սրունիւնեցէ եւ ուշ-եցէտ » : Տեսա՞ր
մեղքէ ազատուելու ձամբան :

Հ. Այդ մարգարէներուն խրատը որ պա-
հէմ, Աստուած զիս կընդունի :

Դ. Այս', անշուշտ կընդունի, ինչպէս որ
Աստուած ինքը խոստացեր է Եսայիին բերնով,
և քի իցեն մեղք ճեր իբրեւ զմաւնախարիք՝
իբրեւ զմին սպիտակ արարից » . Եսայի Ա. 18.
- « Թէ ու յեր հոդին Բուշ+ հուրէ ուշ-եց-ջ ըւլու,
յի-նէ ուշ- ճերմահ հընել » : Եւ Բ. Եզեկիէլ կը գրէ .
« Անօրէնն երկ դարձի յամենայն անօրէնուրեանց
իւրոց զոր արար, եւ պահից զամենայն պատ-
ուիրանս իմ, եւ արասց արդարուրինն եւ ո-
դորմուրին, կելով կեցցէ, եւ մի մեռանիցի .
ամենայն յանցանք նորա զոր գործեալ իցէ, եւ
ամենայն անօրէնուրինք նորա զոր անիրաւեալ
իցէ՝ մի՛ յիշեսցին, այս արդարուրեամբ իւրով
զոր արար՝ կեցցէ » . Եզե . Ժ. 21. - « Անօրէնը
ենէ իւր անօրէն-ընէն դառնոյ ու իւ բուշը ու-
ստուեցէր ունէն . ու որդունիւն քորդէն և ուղրմա-
նիւն ուոյ, անոր ունչէ մեղքերը ու ունտէ յիշ-ին,
հոդ-եւուէ ըւ-ջ որդունիւն ունտէ քորդէն » :
Եւ Գ. Եսայի կրկին կը գրէ . « Զի ահա՛ւասիկ
զնցեցից իբրեւ զամալ զանօրէնուրինս քո, եւ
իբրեւ զմեկ զմեղս քո . դա՛րձ առ իս՝ եւ փըր-
կեցից զրեզ » . Եսայի Խ. 22. - « Ահա՛ եւ ու-
մեղքերը ունէն ու ունէ ունտէ ընչել . դու ին
ու-ունէր, ու շեշ ուշ-ունտ » :

Հ. Այդ ըստածներդ շատ մեծ յոյս մի է ինձ նման մեղաւորներուն, բայց ասկէց առաջ գործած մեղքերս ի՞նչպէս թափելու է. ճամբան չեմ գիտեր :

Պ. Առաջ բոլոր մեղքերդ կը մտածես՝ միտքդ կը բերես ու կը զղջաս՝ ի խորոց սրտէ. կերթաս կը խոստովանիս կատարեալ զղջմամբ, միտքդ ալ կը դնես որ այլ եւս ամենեւին այն մեղքերուն մասնակից չըլլաս. Քահանայն սուրբ գիրքերու վիայութիւններով կը խրատէ ու կը զղուեցնէ զքեզ այն մեղքերէն՝ որ այլ եւս չ'գառնաս անոնց, և մեղացդ յարմար ապաշխարանք կը դնէ, և ապաշխարանքդ լալով և ողբալով կը քաշես կը լմնցունես. այն առեն մեղքէդ կազմատիս. Այս է մեղքէն ազատելու ճամբան :

Հ. Հիմա դտանք գիւրին ճամբան, այդ ըստածդ շատ ախորժելի եկու ականջիս, միշտ մեղքը կը գործեմ ու կերթամ կը խոստովանիմ թողութիւն կառնեմ, ագկէց գիւրին բան չըլլար. Ես շատ կը վախնայի մեղք գործելու. որովհետեւ վեր ըսիր թէ՝ նախ Յովհաննէս մկրտիչ, և ետք Յիսուս, երկուքն ու երր քարոզութեան սկսեցին. « Աղոյինորեցէ՛, Երինո՛ Բաբուրուն նիւնը հորեցն է » ըսին. ևս աղկէց կը վախնայի թէ, դուք մինչեւ հիմա աշխարհիս թագաւորին՝ ստանային կը ծառայէիք, այն մեղքերը տպաշխարեցէ՛ք, այսուհետեւ երկնքի թագաւորութիւնը մօտե-

ցու , անոր պիտի ծառայէք , անոր զօրք պիտի ըլլաք , եւ ես ագկէց կը վախնայի թէ՝ երկնքի թագաւորին զօրք ըլլանք , մեր բանք դժուար է , վասն զի անիկայ արդար է . եւ անոր զօրքերն ալ արդար պէտք է ըլլան , բայց հիմա հասկցայ , որ քրիստոնէութեան մէջ ալ մեղք գործելու սովորութիւն կայ եղեր . ասկէց դիւրին բան չը կայ , այսուհետեւ մեղքէն չեմ վախնար , որովհետեւ դիւրին ճամբայ դտայ :

Պ . Շատ այդքան մի' խնդար , եղբայր , մենք որ քեզ մեղաց թողութիւն ըսինք , չը կարծես թէ վաղուան գործելիք մեղացդ՝ հապա երեկուան գործածիդ համար է : Եթէ խոստովանանքին յոյս գնելով մեղանչես + շատ խեղճ վիճակի մէջ կը մնաս , ինչու որ ամենեւին այն մեղացդ թողութիւն չըլլար . մեղքը միտք գնելով պիտի չըլլայ . ինչպէս որ Սիրաք կըսէ . «Տեր երկայնամբու և վասն դարձի բոյ եւ բառուրեան , մը՝ յաներկիւդս լինիլ՝ յաւելու մեղս 'ի վերայ մեղաց : Մի' ասիցես զրուրիւնք նորա բազում են , զբազմուրիւն մեղաց իմոց բաւեցէ : Զի ողորմուրիւն եւ բարկուրիւն 'ի նմանէ է » . Սիրաք ե . 5 . - «Մեւոց նուշ-նեռն հ-հար անհ-դ մ' ըւտր , ու մշտը մշտ չըոյ մ' -- մշտներ և մ' ըւեր նէ Ա-ո-ո-ն-ու ո-ո-ր-ո-ն-ի-ն-ը շ-ո-է , իւ շ-ո- մշտեր- հ-ո-ւ-ն-ի-ն-ը հ-ո-ւ-ն-ի-ն-ը զ-ո-ւ-ն-ի-ն-ը շ-ո-ւ-ն-ի-ն-ը ի-ւ-ր-ո-ւ- ն-ի-ն-ը ու բ-ո-ւ-ն-ի-ն-ը շ-ո-ւ-ն-ի-ն-ը ի-ւ-ր-ո-ւ- ն-ի-ն-ը » :

Հ. Եթէ վեր ըսածիդ պէս կատարեալ
զղմամբ լալով խոստովանիմ եւ ապաշխարեմ,
ետք ի՞նչ պիտի ընեմ:

Պ. Այդ ըսածիդ պէս որ մաքրուիս, այն
ատեն արժանի կըլլաս Սուրբ Հաղորդութեան
մասնակցելու:

Հ. Մեղքէս չը մաքրուած չը պիտի⁶ կըր-
նամ մասնակցիլ Ա. Հաղորդութեան:

Պ. Զեռքդ բռնող շրւտոր, կը մասնակցիս,
բայց լսէ ի՞նչ կըսէ քեզ Պօղոս. «Այսուհետեւ
որ ուտիցէ զնաց, կամ ըմպիցէ զբաժակ
Տեառն անարժանութեամբ, պարտական եղիցի
մարմնոյ եւ արեան Տեառն. փորձեցէ մարդ
զանձն, եւ ապա 'ի հացէ անտի կերիցէ, եւ 'ի
բաժակին արբցէ. զի որ ուտէ եւ ըմպէ անարժա-
նութեամբ, դատաստան անձին իւրում ուտէ
եւ ըմպէ. Ա. Կորն. ԺԱ. 27 - 30. - «Ասէից
եռտ ոչ որ անորդանութեամբ Տէրոջ հացը ուրիշ
բաժակը ի՞նչ, Տէրոջ հարմին ու որինին պարզական
հըլւու. Հարդ նոր ի՞ր անցը քորչէ ու եռտը ոյն հացին
ու բաժակին ի՞նչ, ոչ որ անորդանութեամբ ուրիշ
ի՞նչ, ի՞ր անցին դաշտութեանը իսուրի ու իւնի »:

ՇԱԽԻԴՂԻԴ.

Հ. Անձին դատապարտութիւնը կուտէ,
ի՞նչ կը նշանակէ:

Պ. Այս բան առանց օրինակի չեմ կրնար

հասկցնել, քեզ մի օրինակ տամ, որ խելքդ
հասնի. դիցուք թէ կելլես Պօլիս կերթոս, ու
շատ աշխատանքներով հրովարտակ կը հանես,
որ թշնամիդ յաղթես, կամ գլուխը կտրել
տաս եւ կամ աքսոր զրկես շատ խնդալով
կուգաս քու հայրենի երկիրդ, այն հրովար-
տակիդ ապաւինելով թշնամիիդ հետը դա-
տաստանի կը մտնես, և հրովարտակդ ատենին
կը յանձնես, որ կարգացուի. եւ երբ կը կար-
գացուի, կը նայիս որ թշնամիիդ համար առած
հրովարտակդ քեզ համար եղած կըլլայ, թշնա-
միդ պիտի աքսորէիր, զքեզ աքսորելու հրո-
վարտակ կըլլայ. այն առեն դատաւորը բարկա-
նալով կըսէ. ի՞նչ իրաւունքով այդ հրովար-
տակիդ ապաւինելով թշնամիիդ հետ դատաս-
տանի մտար, ով անօրէն, այն տեղ քու լեզուդ
կը պապանձի, ու ուքերդ եւ ձեռքերդ գողալ
կոկորին, եւ ամաշելով զլուխդ վար կախած,
գետին կը նայիս: Եւ դատաւորը հրաման կընէ
որ ոտքդ եւ ձեռքդ կապուած քեզ աքսոր
զրկեն մէկ անձանօթ երկիր յաւիտեանս յա-
փուենից:

Հ. Այդ օրինակիդ միտքը հասկցուր ինձ:

Պ. Վեր ինչպէս ըսինք թէ մեղքէդ պիտի
մաքրուիս ու ետքը Ս. Հաղորդութեան պիտի
մասնակցիս, բայց ասոր հակառակ՝ մեղքէ
ը մաքրուած մեղաց աղտով կերթաս ճաշակ
կառնես, ու կը խնդաս ըսելով թէ՝ փառք Աս-
տուծոյ ճաշակս առի, իբր թէ անով քու թըշ-

Նամիդ սատանայն պիտի յաղթես, բայց դատաստանին որ քու դատաստանդ կը տեսնուի, կը նայիս որ քու անարժանութեամբ Ա. Հազորդութեան մօտենալդ՝ քեզ մեծ յանցանք և մեծ դատապարտութիւն եղեր է, ոչ թէ սատանային, և այնքան ապաւիներ էիր այն ճաշակին, որով սատանայն պիտի յաղթէիր, ու արքայութիւն պիտի երթայիր. բայց հիմա արքայութիւն չերթալուդ հաճեալ ես, գոնէ դժոխք յաւիտենական աքսոր չըլլայիր.

Հ. Այդ ի՞նչ վախնալիք բան էր, որ ըսիր:

Պ. Վախնալիք բանը գեռ ետք պիտի լսես, երբ ամեն կողմանէ յանցաւոր գըտնուիս. Քրիստոս արդար դատաւորը՝ այն ատեն սաստիկ բարկութեամբ պիտի ըսէ. «Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունեիր նաև դերձ նարսանեաց» . Մատ. իթ. 12.- «Ընկեր, ի՞նչ ոյս ուշադրութ, ունէ որ հորանի+է լըներ վ-նեիր» : Այսինքն՝ ինչո՞ւ մեղքէ չը մաքրուած, և հոգւոյդ լաթերը չը նորոգած՝ այս սեղանին մտեցար. Այն ատեն լեզուդ կը պապանձի, ոտքդ ձեռքդ կը սկսին դողալ, ամաշելով գլուխդ վար կախած գետին կը նայիս. Նաև Քրիստոսէն կրկին պիտի լսես. «Կապ եց զդորա զուս և զմեռու» և նաև կ'ը զդա 'ի խաւարն արտարին, անդ եղիցի լալ և կրմել ատամանց» . . . «Ասու որոշն ու յետերը կ-ուեցէ, ու ուսուի մունին, այսինու որոշն ու յետերը մէջ յէեցէ» . Ո՞ւ ոյն ուշ երնոյ լոյ ու ուսուերը կը հուեցէ» :

այն ըստած բուգէին անոր սպասաւորները հրամանը կը կատարեն, կը զրկեն զքեզ յաւիտենական գժոխքին մէջ։ Տեսա՞ր, եղբա՞յր, անարժանութեամբ ճաշակ առնելուն հետեւանքը։

ՇԱ. Ի Ի Ղ Ի Ե .

Հ. Այդ ըստածներէդ շատ վախցայ, ասկից ետք մեղքէս չը մաքրուած ճաշակ չեմ առներ, բայց եթէ կրկին մեղանչեմ ի՞նչ պիտի ըլլայ։ *

Պ. Այլ եւս այդ բանը ինձ մի՛ հարցներ, Պետրոսին և Սոլոմոնին հարցո՛ւր, Պետրոս կըսէ, « Եսոն դառնայ անդրէն ՚ի փսխած իւր, եւ խոզ լուացեալ՝ ընդ տիղմ բաւալեալ » . Բ. Պետ. Բ. 22. - « Ես-Նը իւ տ-նայ, իւ է-ի-նը իւին կ-ուե, կ-ու-ու իւ լ-ու-ց-ուէ ու իւին ուղին եւ իւ լ-է-լ-ուի » . Եւ Սոլոմոն կը պատասխանէ . « Որպէս Չուն յորժամ դառնայ ՚ի փսխած իւր եւ ատելի լինի, նոյնպէս անզզամն իւրովք չարեօր՝ յորժամ դառնայցի անդրէն ՚ի մեղս իւր » . Առակ . իջ . 11. - « Ինչ-ու որ շ-նը երբ իւ տ-նայ, իւ է-ի-նը իւ-ուե, ու-ու իւ լ-ու, նոյնպէ- եւ լ-ու-ուը, ենէ տ-նայ իւ շ-ն-ց-ու եւ իւին իւին է-ր-ն-է » : Տե՛ս, մեղքը խոստովանող ու ետք կրկին մեղանչող ի՞նչ գարշելի գաղաններու նմանցուցեր են։

Հ. Արդեօք ինչո՞ւ կրկին մեղանչող անոնց նմանցուցեր են, ի՞նչ է այդ գաղաններու բնութիւնը։

Պ. Պատճառը այս է . շունը երբ կերակուր դտնէ , անյագարար շուտ շուտ կը լափէ . ագահելով փորը կը լեցնէ , որով ստամոքսը կաւրի՝ եւ կերած փսխել կը հարկադրի , երբ որ փսխէ , մի քիչ կը հանգստանայ . բայց երբ կը տեսնէ որ փորը դարտկեր է , իսկոյն կերթայ փսխածը նորէն կուտէ ու փորը կը լեցնէ . նոյնպէս մեղսասէր մարդը՝ միշտ մեղաց մէջ կը պատաղի մինչեւ տաղաւար մը գայ , Ծնունդ եւ կամ Զատիկ , այն ատեն իւր խղճմտանքը կարթնայ ու սիրտը կը նեղուի . ինչու որ կը տեսնայ թէ՝ ուրիշներ կը խոստովանին , կապաշխարեն , ինքն ալ անոնց նայելով կերթայ կը խոստովանի մեղքերը . փոքր ինչ կը հանգըստանայ . բայց կը տեսնայ որ մեղաց ամանները դարտկեր են , մեղաց գործիքները պարապ մնացեր են , իսկոյն կը սկսի խոստովանած մեղքերը նորէն գործել , մինչեւ որ Տաղաւար մը գայ , մեղաց շափ կը լեցնէ այն գաղանին պէս . Տեսա՞ր կրկին մեղանչողին բնութիւնը ի՞նչպէս շան կը յարմարի :

Հ. Այդ բանին խելքս աղէկ հասաւ , որովհետեւ միշտ իմ ըրած բանս այդ է , Ծննդին մեղքերս կը խոստովանիմ , մի քանի օր կանցնի , կըսկսիմ նորէն մեղք գործել մինչեւ Զատիկ , այն ատեն կրկին կը խոստովանիմ . կը նայիմ որ Ծննդին խոստովանած մեղքերս են , որ բոլոր նորէն գործած եմ , որով մեղքերս բնաւ շեն պակսիր :

Պ. Երանի թէ մեղքդ միաշափ կենար և
չաւելնար . վասն զի կրկին մեղանչողին մեղք
առաջի շափով շը մնար , կաւելնայ . ինչպէս
որ Քրիստոս երբ երեսուն և ութ տարուան
անդամալոյծ բժշկեց , պատուիրեց «Անաւաղիկ
ողջացար , մի՛ եւս մեղանիցեր , զի մի՛ չար եւս
ինչ լինիցի քեզ » . Յովհ . Ե . 14 . — «Ուստի՝ ողջ-
ուր , ոյլ Հ՛ Աւանչը , որ ուել քել բան ոււսու-
մել » . Տե՛ս որ կրկին մեղանչող մարդուն վի-
ճակը դէշ կըլլայ եղեր . ինչպէս որ Քրիստոս
մէկ օրինակով հասկցուց . «Ցործամ այսն պիդ
ելանիցէ ՚ի մարդոյ , շրջի ընդ անջրդին տեղիս ,
խնդրէ նանգիստ . Եւ իբրեւ ոչ գտանէ , ասէ .
դարձայց անդրէն ՚ի տուն իմ ուստի ելի , եւ զայ
գտանէ մարրեալ եւ յարդարեալ . Ցայնծամ եր-
րայ եւ առնու եօրն այլ այս չար եւս քան զինքնի ,
եւ մտանէ բնակի անդ . Եւ լինի յետինն մարդոյն
այնորիկ չար քան զառաջինն » . Ղու . ԺԱ . 24 .
— «Երբ որ մորդոց որո՞ւն ուստանան կելլու , իւ դուռ
ու ուելլը . ու հուբէու իւ քուռակ . և երբ ու քուռեր ,
իւսէ , նորին դուռնամ իւ ուստի ելլն ուսնա , ու իս-
տոյ իւ նոյն որ ոյն մորդուն ոչըրտը և դուրս դուռուր-
ուստի է . (Ուստանայ ուստաներներէն բնու դէ նշան
կ հացան) , ուստի կերնոյ եօնը հու դեւ իսունէ իրդէ
ուել քել , ու իստոյ ոյն մորդուն որո՞ւն դջ իւ բո-
լլ . և ոյսոյն ոյն մորդուն վերմը քել իւսու ուստի
ուն ուելլ » . Տեսա՞ր որ մեղքը առաջի շափով
մը մնար . ինչպէս հիւանդին կրկնումը աւելի
դէշ կըլլայ , քան թէ նոր սկսած առեն :

Հ. Շան բնութիւնը հասկցանք , որ մեղսա-
սէր մարդոց յարմար է , եթէ կամիս՝ խոզին
բնութիւնն եւս հասկցուր :

Պ. Խոզը 'ի բնէ տղմասէր է , միշտ տղմե-
րու ու ցեխերու մէջ կը թափլտկի , գարշելի
բաներ կուտէ ու գարշահոտութիւն կը սիրէ .
բայց երբեմն կերթայ գետ կը մտնէ ու կը
լուացուի և կը մաքրուի , բայց իր ուզած բանը
չէ այդ մաքրութիւնը . ուստի երբ կը նայի
որ գարշահոտ ցեխերը եւ գարշահոտութիւն-
ները գնացեր են քթին առջեւէն , իսկոյն իր
հանգստութիւնը անհանգստութեան կը փո-
խուի ու չուտ մը կերթայ կրկին ցեխերուն
մէջ կը մտնէ , որպէս զի ցեխերուն գարշահո-
տութիւնը քթին դպշելով ուրախանայ ու
զուարձանայ : Նոյնպէս մեղսասէր մարդը՝ որ
միշտ մեղքը սիրող ու արդարութիւնը ատող
է , միշտ մեղաց մէջ կը պատաղի , թէ եւ եր-
բեմն խղճմտանքը զինքը տանջելով կերթայ
կամայ ակամայ կը խոստովանի . կ'ապաշխարէ
ու կ'արդարանայ , բայց իր սիրած բանը չէ
արդարութիւնը քթին առջեւէն կը պակսի , իր հան-
գստութիւնը կ'աւրի , կըսկսի նորէն այն գա-
զաններուն պէս իր փսխածը ուտել , և մեղաց
տղմին և ցեխերուն մէջ թափլտկիլ , ահա ասոր
համար խոստովանած մեղքը կրկին գործող
մարդը այդ գազաններուն նմանցուցած են
Պետքու և Առղոմոն :

Հ. Եղբայր, վեր ըստիր թէ, սուրբերը բարեխօս չեն կրնար ըլլալ ըսողը սուտ մարդարէէ, աղոր ես ալ կասկած ունիմ՝ թէ մեռած մարդը ի՞նչպէս բարեխօս կրնայ ըլլալ:

Պ. Դուն այդ սուրբերը մեռած կը կարծես:

Հ. Ինչո՞ւ մեռած չը կարծեմ. անոնք ալ հողեղբն չէի՞ն, և Աստուծոյ վճիռը զոր Աղամին տուաւ, միթէ անոնց համար եւս չէ՞ր:

Պ. Իրաւ ես, անոնք ալ հողեղբն էին ու Աստուծոյ վճիռովն ալ մեռան, բայց անոնց մեռնիլը մինակ մարմնով է՝ չէ թէ հոգւով. վասն զի մեղաւորները հոգւով ալ մեռած ըլլալով, իսկապէս մեռնողը անոնք են, բայց արդարները հոգւով կենդանի ըլլալով, անոնց մեռած շըսուիր:

Հ. Ի՞նչ գիտես, անդիի աշխարհքէն եկողեղա՞ւ, որ այդ սուրբերուն ողջ ըլլալու լուրը քեզ բերէր:

Պ. Անդիի աշխարհքէն եկողը ի՞նչ ալիտի ընես, ահա՛ երկինք եւ երկիր ոչինչէն գոյացընող Աստուած ինքը վկայեց մորենիի մկջէն Մովսէսին ու ըսաւ. «Ես եմ Աստուած նօր բոյ. Աստուած Աքրահամս եւ Աստուած Խահակայ եւ Աստուած Յակովբայ, եւ չէ՛ Աստուած մեռելոց, այլ կենդանեաց». Ելից Պ. Յ. - «Ես եմ ուս հոգ Աբրահամ, իսան-ին և Յ-ի-լին Աստուած, Ա-

Դաստիարակութեան այլ ողբերուն Աստվածաշնչի Ասկից յայտնի կերեւի սուրբերուն կենդանի ըլլալը . որովհետեւ անոնց մեռնելէն աւելի քան չորս հարիւր տարի անցած էր , բայց դեռ կենդանի են կըսէ . ես կենդանիներուն Աստուածն եմ , մեռնելներուն Աստուածը չեմ :



Հ . Սուրբերուն հոգւով կենդանի ըլլալուն խելքս հասաւ , բայց բարեխօս կրնա՞ն ըլլալ :
Պ Քեզ մէկ բան հարցնեմ , մի մարդ եթէ գանդատ ընելու կարող ըլլայ , բարեխօս ըլլալու կարո՞ղ է թէ ոչ :

Հ . Ագոր ի՞նչ խօսք , մէկ մարդ գանդատ ընելու եթէ կարող ըլլաց , հարկաւ բարեխօս ալ կրնայ ըլլալ . բայց սուրբ գիրքերէն կրնա՞ս վկայել սուրբերուն գանդատ ընելը :

Պ. ԱՀԱՇ ԹՐԻՍՏՈՒ ՎԼԱՅԵՑ . «Մի՛ համարիք
երէ ես չարախոս ինչ իցեմ զմենջ առ Նօր . զոյ
որ չարախոս կայ զմենջ , Մովսէս՝ յոր դուքն
յաւացեալ էք . զի երէ հաւատայիք դուք Մով-
սիսի , հաւատայիք արդեօր եւ ինձ . զի նա վասն
իմ խոկ գրեաց » . Յովհ . Ե . 45-47 . - «Մէ հ-ը-
շէ+ նէ եւ յեր գրոյշ+ գունդուր ընող էմ իւ Հոբ .
յեր գրոյ գունդուր ընող է Մ-ը-շէ+ , որուն ողունու-
շէ+ . Ենէ Մ-ը-շէ+ն հաստույշ+ , իրու ինչ եւս հը հա-
ստույշ+ , ինչ-որ ունիւր ի-կ-ուկէ+ ինչ համար գրեց » .
Եւ Բ . Յովհաննէս կրկին կը գրէ . «Եւ յորժամ
եքաց զկնիքն նինգերորդ՝ տեսի ՚ի ներրոյ սեղա-
նոյն զիոնիս ամենայն մարդկան կիրեալ վասն
բանին Աստուծոյ՝ եւ վասն վկայութեան նորա
զոր ունիւին . որք առէին ՚ի ճայն մեծ : Մինչեւ
յե՞րբ , Տեր սուրբ եւ ճշմարիտ , ո՞չ դատիս եւ
խնդրես զիրէժ արեան մերոյ ՚ի բնակչաց երկ-
րի » . Յայտ . Զ . 9 . - «Երբ որ հինգերուր ինչ+ը
բացուր , Ա-ս-տ-ո-ւ-յ ի-ս-ո-ւ-ն- ո- ա-ն-ը զի-ո-ւ-ն-ո-ւ-ն- հ-ա-ն-ը
դ-ո-ւ-ն- մ-ո-ր-ո-ւ հ-ո-ք-ն-ե-ր-ը ո-ւ-ս-ո-ւ ո-ւ-ն- ո-ւ-կ- . ո-ր մ-է
յ-ո-յ-ն- կ-ը-ս-է-ն- . ՚ զ- ո-ւ-ր-ը հ-ը-մ-ր-է-ր Տեր , Թ-ո-վ- ե-ր-ը
ու ո-ւ-ո-ւ ո-ւ-ո-ւ ո-ր ո-ւ-ո-ւ զ-ը-է-ւ ո-ւ-ո-ւ ո-ւ-ո-ւ ո-ւ-ո-ւ
բ-ն- ի-ն- ը-ն- ո-ւ-ո-ւ ո-ւ-ո-ւ » . Եւ Գ . Բարուք կը գրէ .
«Երանի և մեզ , Խորախի , զի համայքն Աստու-
ծոյ՝ ծանօքը մեր են » . Բարուք Դ . 4 . - «Երանի
մ-ը ՚ զ ի-ս-ո-յ-է-լ , Ա-ս-տ-ո-ւ-յ հ-ո-ն- մ-ո-ր-է-ի-ը մ-ը շ-ո-
ն-ո-ն ի-ն- ո-ւ-ո-ւ : Ասկէց կիմացուի որ երանի տալք՝
բարեխոս կըլլան ըսել է , ուրիշ բան չէ :

Հ . Աղէկ որ զիս համոզեցիք , ասկից ետք

ես սուրբերուն քղանցքին պիտի փակչիմ ու զանոնք բարեխօս բռնեմ, որ միշտ իմ մեղաց համար Աստուծոյ աղաչեն :

Պ. Շատ աղէկ, սուրբերը բարեխօս բռնէ՛, բայց մեղքէ ետ պիտի քաշուիս . եթէ շարունակ մեղք գործես ու անհոգ ըլլաս՝ սուրբերը ինձ համար Աստուծոյ կաղաչեն ըսելով՝ սուրբերը զքեզ չը սիրելով՝ քեզ համար Աստուծոյ չեն աղաչեր . վասն զի անոնք Աստուծոյ պատուէրը պահելով սուրբ եղած են, ու քեզ գրած են թէ Աստուծոյ պատուէրը պահէ, դու անոնց գրածը չես ընդունիր, Աստուծոյ պատուէրը չես պահեր, եւ քու չար կամքդ չես կրնար զսպել ու սուրբերուն քղանցքը բռնած ես որ քեզ պաշտպանութիւն ընեն : Զոր օրինակ՝ կուսակալ մը եթէ մէկ գող մարդու պաշտպանութիւն ընէ . ալ այն գողը բնաւ վախ չունենալով՝ շարունակ գողութիւն կընէ, մէկ մասն իրեն կը պահէ, բայց վերջ թագաւորը երբ իմանայ, շատ մնձ պատիժ կը կրեն թագաւորէն, թէ՛ կուսակալը և թէ՛ գողը, Նոյնպէս գու այն սուրբերը այդ կուսակալին պէս մարդի՞ն կը կարծես, որ գողութիւնները եւ ամեն անօրէնութիւնները ընես, ու քանի մը դրամ տաս սուրբերուն կամ ուխտի երթաւ եւ կամ եկեղեցին մոմ վառես, ու սուրբերուն ընես, ահա՛ այս ընծայս ընդունեցէք, ու Աստուծոյ աղաչեցէք որ ինձ յաջողութիւն տայ .

ահա՛ ես նորէն գողութեան կերթամ, ձեզ եւս
բաժին կը հանեմ, դուք ինձ օգնութիւն ըրէ՛ք .
Եւ մանաւանդ Աստուած չուզեր, որ այն սուր-
բերը քեզ պէս գէշ մարդուն համար իրեն
աղաջեն, ինչպէս որ Երեմիային ըստաւ . . . Եւ
դու մի՛ կար յաղօրս ՚ի վերայ ժողովրդեանդ
այդորիկ, եւ մի՛ խնդրեր ՚ի վերայ դոցա ողօր-
մուրիւն, եւ մի՛ անկանիր առաջի իմ վասն
դոցա . զի ոզ լսեմ քեզ . . . Երեմ. կ. 16 . . . « Դո-
ւոյտ ժողովրդաց համար աղջնիւն մէ՛ ըներ, . . . արաց
համար աղջնունիւն մէ՛ աղջն, իւ առաջն մէ՛ էյնոր
. . . աղջն արաց համար . . . ինչու որ լուսու ըստ էլու » .
Հ. Հապա ի՞նչպէս ընելու է, որ սուրբերը
բարեխօս ըլլան եւ Աստուած ընդունի :

Պ. Ասկէց առաջգործած մեղքերգ կը զզջաս,
կը խոստովանիս եւ կտապաշխարես, այն ատեն
սուրբերը բարեխօս կը բռնես, որ անոնք ալ
օգնութիւն ընեն և Աստուած կընդունի . որով-
հետեւ եթէ զօրապետ մը, մի մահապարտ գէշ
մարդու պաշտպանութիւն ընելու ըլլայ, ալիտի
երթայ թագաւորին ըսէ որ, այս մարդը իւր
շարութենէն ձեռք քաշեց, այլ եւս մասնակից
ալիտի շըլլայ, ասկէց առաջ ըրած շարութիւն-
ները կը խնդրեմ որ մեզ չնորհք ընես ու ներես .
միթէ կրնայ ըսել, որ այս մարդը շարունակ
այս շարութիւնը ալիտի ընէ՛ ու դու ալ ալիտի
ներես . Այսպէս հասկցիր որբոց բարեխօսու-
թիւնն ալ :

Հ . Եղբա՛յր , իմ կարծեօքս Աստուծոյ բոլոր
պատուէրները սորվեցայ : Արդեօք չը գիտցած
պատուէր մնա՞ց , որ անոնք ալ սորվեցնէիր .
գիտեմ շատ գլխացաւութիւն կընեմ ձեզ տե-
սակ տեսակ հարցմունքներով . բայց ի՞նչ ընեմ ,
կուզեմ որ քրիստոնէին հարկաւոր եզած բոլոր
բաները սորվիմ . անոր համար մանրամասնա-
բար կը հարցնեմ , կը յուսամ որ չէք բարկա-
նար :

Պ . Ես չեմ բարկանար բան հարցնելուդ
ու պատասխան տալու եւս չեմ ճանձրանար ,
որովհետեւ Քրիստոս իր աշակերտներուն պա-
տուիրեց որ , իր սորվեցուցած բաներուն բո-
լորը՝ իրեն հաւատացեալներուն սորվեցնեն .
ինչպէս որ վերը ըստնք Բ . Շաւզին մէջ , ասոր
համար ինձ պարտք սեպած եմ Քրիստոսի կամ-
քը քեզ հասկցնելու . և չը գիտցողներուն ալ
կը պատուիրէ Երեմիա ու կըսէ . Այսպէս ան
Տ . կացէ՛ր ՚ի ճանապարհու եւ զիտեցէ՛ր , եւ ճար-
ցէ՛ր զբախտենական շաւղաց Տեառն . եւ տեսէ՛ր
ո՛ր եւ ճանապարհ բարի , եւ զնացէ՛ր ընդ նա ,
եւ զտղիր զսբուրիւն անճանց ճերոց » . Երեմ .
Զ . 16 . — « Ճ-Շ-Ն-Ն զբայ կ-յանեցէ՛ր , գէտեցէ՛ր ...
հ-ը-ը-ո-ցէ՛ր Տէ-ջ յ-ո-կ-տե-ն-կ-ո-ն հ-ը-ը-ո-ն հ-ո-մ-ը և
ո-ե-ն-է-ր հ-ո-մ-ո-ն ո-ր ո-ղ-է-ի և ո-հ-է բ-ն-ց-է՛ր . ո-ր յ-է-
ո-ն-յ-ի-ն յ-ո-ր-ո-ն-ի-ո-ն բ-ո-ն-է-ր » . Տեսա՞ր որ ճամբառն
վրայ կայնեցէք ու Տիրոջ ճամբան հարցուցէք

կըսէ , հապա գու այս տեղ՝ տան մէջ շը պիտի՞
հարցնես , հարցնելուդ շեմ բարկանար , բայց
գեռ շատ պակաս կայ քու սորվածներուդ
մէջ . շատ պատուէրներ կան քեզ հասկցնելիք ,
որ կատարեալ քրիստոնեայ ըլլաս , որովհետեւ
Քրիստոս կը հրամայէ . «Արդ եղերս' որ դուք
կատարեալք օրպէս եւ Հայրն ճեր երկնաւոր
կատարեալ է » . Մատ . Ե . 49 . — «Դուք ի-
ւ-ը-ը-ե-ւ- ե-ղ-է- ի-ւ-ի-ւ- ո-ր յեր երին-ո-ր Հոյը ի-ս-ո-ր-
ե-ւ է » :

Հ . Պակաս մնացած պատուէրները որո՞նք
են :

Պ . Քրիստոնեայ եղող խոնարհ պիտի ըլլայ ,
ընաւ երբէք հպարտութիւն պիտի շը գտնուի
իր վրայ . որովհետեւ Քրիստոս ինքզինքը մեզ
օրինակ ցոյց տուաւ , «Ուսարս' որ յինչն՝ զի նեզ
եմ՝ եւ խօնարն սրտին » . Մատ . ԺԱ . 29 . —
« Ինչն սորվեցէ՞ւ՝ որովհետեւ եւ հեղ և խօնարն եւ
ուրագն » , ուրեմն խօնարհութիւնը Քրիստոսէն
պիտի սորվինք : Եւ Բ . Յակովոս կըսէ . « Խո-
նարնեցար՝ որ առաջի Տեառն՝ եւ բարձրացուցէ
զանք » . Յակո . Դ . 10 . — « Տէր-ջ մա-ջ ի-ն-ո-ր-
հեցէ՞ւ՝ որ շեղ բ-ը-յ-ր-ց-ն-է » . Եւ Պ . Պետրոս մէկ
բան կը գրէ . զայն որ ըսեմ . բաւական է . և
այս մէկ խօսքը քեզ ամեն բան կրնայ հասկցնել :

Հ . Պետրոսին ըսած խօսքը ի՞նչ է :

Պ . « Ամեներին ընդ միմեանս զիսնարհութիւն
ունիցիք . զի Աստուած ամբարտաւանից նակա-
ռակ կայ , տայ զնորհս խօնարնաց » . Ա . Պետ-

Ե . 5 . - « Ա. Ձնութ իրարու խոնարհութեան ըրեւ , ինչու
որ Աստուած ամբարդուան , հղաբար ճարդոց հակառակ
է առ խոնարհներուն շնորհն իւստայ » : Տեսա՞ր , Պետ-
րոս մէկ կարձ խօսքով ո՞րքան վախնալիք
բաներ հասկցուցեր է մեզ :

Հ . Ադոր մէջի վախնալիք խօսքը ո՞րն է :

Պ . Աստուած՝ հպարտ մարդոց հակառակ է
ըսած խօսքն է վախնալիքը , վասն զի մէկ մար-
դու թշնամին եթէ Աստուած ըլլայ , այն մար-
դուն վիճակը ի՞նչ խեղճ ու գէշ կըլլայ ար-
դեօք , մի ուրիշ բարեկամ կրնայ գտնել . Աս-
տուծոյ թշնամիին ո՞վ կրնայ բարեկամ ըլլալ
և Սողոմոնն ալ կըսէ . « Պիդի է առաջի Աստու-
ծոյ ամենայն մեծամիտ » . Առակ . ԺԶ . 5 . - « Բո-
լը հղաբար ճարդէիը Աստուծոյ առաջ ողջ Են » :

Հ . Ինչո՞ւ համար Պետրոս եւ Սողոմոն
հպարտ մարդը շատ գէշ ցոյց տուած են :

Պ . Հպարտութիւնը սատանային հնարքը
և արուեստն է , որով սատանայ եղաւ , չէ թէ
սկզբէն սատանայ ստեղծուած էր , հապա լու-
սեղէն հրեշտակ ստեղծեց Աստուած իրեն սպա-
սաւորելու համար , բայց սադայէլը ամենուն
գլուխ ըլլալով՝ իր փառաց վրայ հպարտա-
ցաւ ու ըսաւ , եթէ իմ աթոռս մի քիչ վեր
դնեմ , ես ալ Աստուծոյ հաւասար կըլլամ ,
ուստի Աստուած սաստիկ բարկանալով երկին-
քէն վար թափեց սադայէլը իրեն հնազանդող
բոլոր հրեշտակներով՝ ի միասին , ու դժոխք
զրկեց . և միշտ հակառակ է Աստուած սատա-

նային, և Պետրոս որ կըսէ հպարտ մարդոց հակառակ է Աստուած, պատճառը այն է, որ հպարտ մարդը սատանային տարբերութիւն չունի, վասն զի եթէ մէկ տղայ արհեստի երթայ, դնենք թէ ոսկերչութեան, և այն արհեստը սորվի ու գործածէ, անոր անունը ոսկերիչ կը կանչեն. նոյնպէս մէկ մարդ սատանային արհեստը որ սորվի ու գործածէ, հարկաւ անոր ալ սատանայ ըսել պէտք է:

Հ. Սատանային հպարտանալով երկնքէն վար թափիլը սուրբ գիրքերը կը վկայե՞ն:

Պ.Այո', ահա Եսայի կը գրէ. « Դու ասէիք ՚ի մտի քում. Ելից յերկինս, ՚ի վերոյ քան զաստեղս երկնից արկից զարու իմ. նստայց ՚ի յերինն բարձու, ՚ի վերայ լերանց բարձանց նիւսիսոյ. Ելից ՚ի վեր քան զամպս, եղէց նմանող Բարձրելոյն. Արդ ահաւաղիկ ՚ի դժոխս իջցես եւ, ՚ի նիւմունս երկրի. որք տեսանիցեն զքեզ՝ զարմասցին ՚ի վերայ քո եւ ասասցեն. այս այն այր է որ զայրացուցանիք զերկիք, շարժեք զբագաւորս. որ առնեք զամենայն տիեզերս աւերակ». Եսայի ԺԴ. 13-15. - « Դու ու մուտքու կը երինք եւ լլէմ ու ամուերէն եւ սարդլէրէն վեր անուսո դնէմ եւ նստիմ, որ եւ ալ Աստուածոյ նմանիմ. Բայց ահա դժոխ ունետէ իջնես և քերնին դակ, որ ունել աեւանդները ու վրայ շարժանալը ըսեն. սա այն է որ բուլը աշխարհուը ունինու վրայ կըներ, նոտարները կը դրտեր և բուլը աշխարհուը կաղականեր ». Եւ Բ. Պետրոս կը գրէ. « Ի հրեշտակսն յանցուցեալս

Աստուած ոչ խնայեաց , այլ խաւարին կապանօք
արկեալ 'ի տարտարոսի՝ ետ պահել 'ի դատաս-
տոսի » . Բ . Պետ . Բ . 4 . — « Մեղանը հրեշտակնե-
րուն Աստուած ոչ խնայեց , հաղու մուն կտղերով
Յբեց դժոխին մէջ , ու դատաստանին պահել առուած » :
Եւ Գ . Յուղա կը գրէ , « Եւ զիրեշտակս որ ոչ
պահեցին զիւրեանց իշխանութիւնն , այլ բողին
զիւրեանց բնակութիւնն , 'ի դատաստանս մեծի
առուրն' մշտնիջենաւոր կապանօք պահեաց 'ի
խաւարի » . Յուղա Ա . 6 . — « Հրեշտակները որ իրենց
իշխանութիւնը ոչ պահեցին ու իրենց բնակութիւնն ունե-
նան . մշտնիջենաւոր մունի կտղերով դատաստանին մէջ
առուր պահեց » :

Հ . Խելքս հասաւ , որ հպարտութիւնը սա-
տանայէն հնարուած է , բայց վեր ըսիր թէ
հպարտ մարդը սատանայէն տարբերութիւն
չունի , այդ բանին խելքս չը պառկեցաւ , ին-
չու որ՝ շատ թէ քիչ ես ալ հպարտութիւն
կընեմ , բայց շատ տարբեր է սատանայի
հպարտութենէն :

Պ . Քու հպարտութիւնդ ի՞նչ տեսակ է
որ տարբեր կըլլայ :

Հ . Սատանայն Աստուծոյ նմանիւ ուզեց .
քա՛ւ լիցի որ ես այդպէս անպատեհ գործ
բռնեմ . ձեռքս չը հասնելու տեղ չեմ երկըն-
ցըներ , հապա ես ինձ նման մարդոց վրայ կը
հպարտանամ :

Պ . Կարծեմ դուն ասիկայ մեղաց տեղ չես
դրեր :

Հ. Զեմ կրնար ըսել որ մեղք չէ, թէպէտ մղք սեպեր եմ, բայց կարծեմ սատանային հպարտութեան հաւասար չէ :

Պ. Դու ի՞նչ իրաւունք ունիս քեզ նման մարդոց վրայ հպարտանալու, ի՞նչ աւելի բան ունիս անոնցմէ, հարուստ ըլլալո՞ւդ համար կը հպարտանաս աղքատներուն վրայ :

Հ. Այո՛, ադոր համար կը հպարտանամ :

Պ. Բայց այդ ապրանքը քուկդ չէ, որ անոր իրայ հպարտանաս, վասն զի այդ ապրանքը թէ քուկդ ըլլար, մեռած ատենդ քեզ հետ կը տանէիր, մինչդեռ այս տեղ կը ձգես : Եւ խմ կտրիճ ես, անո՞ր համար կը հպարտանամ :

Հ. Այո՛, ադոր համար կը հպարտանամ ոկար, անուժ մարդոց վրայ :

Պ. Ահա՛ առիւծը քեզմէ զօրեղ եւ ուժեղ ի, եւ կամ անուշ ձայնիդ համա՞ր կը հպարտանաս :

Հ. Այո՛ ադոր համար կը հպարտանամ սառնաձայն մարդոց վրայ :

Պ. Ահա՛ սոխակը քեզմէ լաւ ձայնաւոր ի, եւ կամ աղւոր գեղեցիկ լաթեր յհագուեր ս, ադոր համա՞ր կը հպարտանաս հին լաթհագնողներուն վրայ :

Հ. Այո՛, ադոր համար կը հպարտանամ :

Պ. Ահա՛ սիրտմարգը քեզմէ աւելի գեղեցիկ եւ շողջողուն փետուրներով զարդարուած քու լաթերդ ցեցը պիտի ուաէ, ինչպէս

Յակովոս վկայեց : Եւ կամ շատ արուեստաւոր ես , ադո՞ր համար կը հպարտանաս անգէտներուն վրայ :

Հ . Այո' , ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' մեղուն ու մետաքսի որդը քեզմէ աւելի արուեստաւոր են , եւ անոնց արուեստին խելքդ ամենեւին չը հասնիր : Եւ կամ արագընթաց ես , շուտ ճամբայ կը քալես :

Հ . Այո' , ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' այծեամը եւ նապաստակը քեզմէ աւելի արագընթաց են : Եւ կամ գործունեայ ես , անո՞ր համար կը հպարտանաս ծոյլերուն վրայ :

Հ . Այո' , ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' մրջիւնը ու մեղուն քեզմէ աւելի գործունեայ են , ինչպէս որ Սողոմոն կը գրէ : « Երբ առ մրջիւնն , ո'վ վատ , եւնախանձեաց ընդ ճանապարհս նորա , եւ լե՛ր իմաստնագոյն եւս քան զնա : Զի նորա ոչ զոյ հողագործուրիւն եւ ոչ հարկադիր , եւ ոչ ընդ տերամբք է . եւ պատրաստէ ամարանի զկերակուր կամ ե՛րբ առ մեղուն եւ ուսիր զիա՛րդ գործօն է » :

Առակ . Զ . 6-8 . - « Մրջեանին ժող գնա' ո՛վ ծոյլ ու անոր ճամբառն նախանչէր , ու անորսէ իմաստնեղէր . զոտն չէ անիկոյ հողագործունեան լունէ , էրմէ տուրտ ուղղող լու կոց , եւ ո՛վ էշխանունեան պահէ է , էրմէ կերակաւու ամաստանէ կը պատրաստէ կամ մշուն ժող գնա' ու առջեր է՝ նշուն գործունեայ է » :

Եւ կամ աչքերդ լաւ կը տեսանեն , անո՞ր հա-

մար կը հպարտանաս ցաւոտ աչք ունեցող-
ներուն վրայ :

Հ . Այս', ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' գայլը եւ արծիւը քեզմէ աւելի
սրատես են : Եւ կամ սուր լսողութիւն ունենա-
լո՞ւ դ համար կը հպարտանաս խուլերուն վրայ :

Հ . Այս', ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' էշուն ականջը քեզմէ աւելի կը
լսէ : Կամ շատ գիտնական ես , անո՞ր համար
կը հպարտանաս տղէտներուն վրայ :

Հ . Այս', ադոր համար կը հպարտանամ :

Պ . Ահա' օձը քեզմէ աւելի գիտնական է ,
ինչպէս որ Մովսէս կը վկայէ . « Օձն եր իմաստ-
նակոյն » . Նաեւ Քրիստոս իւր աշակերտներուն
պատուիրեց . « Եղերս' իր խորագետք իբրեւ
զօմն » . Մատ . Ֆ . 16 . — « Օյ ! ուես իւլէտ եղէտ » :
Տեսա՞ր եղբայր , դուն քեզ նման մարդոց չէիր
հաւներ , իրրեւ թէ քեզմէ վար են , անոնց
վրայ կը հպարտանայիր , որ իրր թէ քեզ չեն
կրնար հասնիլ . հիմա հասկցա՞ր որ չէ թէ մար-
դոց , հապա լեռներու գաղաններէն , ու երկնքի
թռչուններէն , եւ կամ գետնի սողուններէն
ու միջատներէն ալ վար մնացիր ու անոնց չես
կրնար հասնիլ . ինչ բանի վրայ որ պարծեցար՝
անոնք քեզ յաղթեցին . թէ ուժով , թէ ձայ-
նով , թէ արուեստիւ , թէ գեղեցկութեամբ ,
եւ թէ գիտութեամբ անոնք քեզմէ գերազանց
եղան . այսուհետեւ իրաւունք ունի՞ս քեզ նման
մարդոց վրայ հպարտանալու :

Հ. Այդ ի՞նչ գարշելի բան է եղեր հպարտութիւնը, որ մարդս սատանայի նմանցնելն 'ի զատ անբան անասուններէն ու գաղաններէն, և կամ թռչուններէն ու սողուններէն ալ վար կընէ: Ափսօ'ս իմ խելքիս, որ այս քան ատեն հպարտութիւն ըրած եմ. այսուհետեւ բնաւ երբէք հպարտութիւն չը պիտի ընեմ. բայց ի՞նչ ընեմ, որ վրաս հպարտութիւն չը գայ:

Պ. Երբ որ միտքդ հպարտութիւն գայ, անմիջապէս գետին նայիր և մոտածէ. որ այդ ոտքիդ տակի հողէն ստեղծուած ես, և կրկին հող պիտի դառնաս ու ոտքի կոխան պիտի ըլլաս: Եւ Բ. թէ աշխարհք եկած՝ և թէ աշխարհքէն ելնելիք օրդ մտածէ. և պիտի տեսնես, որ մարդիկ իրարմէ տարբերութիւն չունին: թէ աղքատ և թէ հարուստ, թէ խելօք և թէ յիմար, թէ գեղեցիկ և թէ տգեղ, թէ զօրեղ եւ թէ տկար, բոլորին ծնունդն ու մահը հաւասար են, ամենքը ո՛չ միայն լալով և տրտմութեամբ՝ նաեւ մերկ կուգան աշխարհ, նոյնպէս մերկ պիտի ելնեն, իրենց հետ մի բան տանելու կարող չեն, ոչ հարուստը իւր ապրանքը կրնայ տանիլ, ոչ գեղեցիկը իւր գեղեցկութիւնը, ոչ զօրեզը իւր զօրութիւնը, բոլորն ալ ունեցածնին այս տեղ պիտի ձգեն երթան մեղքէն 'ի զատ. ինչպէս որ Պօղոս կըսէ. «Աշխարհու մէ բան լը բերէնտ ու վնտ կըսէ»: Տեսա՞ր որ մարդիկ բնաւ տարբերու-

թիւն չունին իրարմէ . թէ ծնած եւ թէ մեռած օրերնին միակերպ է . ինչպէս որ Սովորմոն կըսէ . «Մի մուտ է ամենեցուն յաղխարհ եւ մի ելք հասարակաց » . Խմաս . է . 6 . - Բոլը և բոլոց աշխարհն էտըն ու աշխարհնեն ենեն մէկ է » . Թէպէտ ոմանց ձեռք մի քիչ ապրանք կանցնի տղայոց խաղալիքին պէս , սատանայն անոր հետ կը խաղցնէ մի ժամանակ , այս ազրանքը ու այս աշխարհքը՝ քուկդ է ըսելով . դու քու զրօսանքիդ և ուրախութեանդ նայէ , ձեռքէդ ինչ որ կուգայ՝ ետ մի թողուր , եթէ դու Աստուծոյ հաճոյ մարդ չըլլայիր , այս հարըստութիւնը քեզ չէր տար . դու մի՛ վախնար , քեզ դէմ մարդ չը կրնար խօսիլ . ես քու կոնակդ կայնած եմ զքեզ պաշտպանելու . այն խեղճն ալ սատանայի թելադրութեան հաւատալով ու խարուելով՝ այն ապրանքին պատճառաւ շատ մեղքեր կը գործէ . բայց երբոր զանիկայ աշխարհք զրկողը կանչէ , այն ատեն խելքը կը ցնորի . ինչ ընելը չը գիտնար , սատանայն եւս կը պատասխանէ թէ՝ ես այդ բանին չեմ խառնուիր ու ետ կը քաշուի , կըսկսի այն խեղճը՝ ծնած աւուր պէս կոնակին վրայ պառկիլ ու լալ . բայց ի՞նչ օգուտ . ընտանիքն ու բարեկամները երես կը դարձունեն , ծնած օր կը խնդային . այսօր կուլան , ծնած օր լաթեր հագուեցնելու կը ջանային . այսօր լաթերը մերկացնելու ջանք կընեն , ուրիշ բան չը գար ձեռքերուն , և մարդը նայե-

լով որ ոչ մէկէ օգնութիւն պիտի գտնէ՝ ինքն
եւս յուսահատելով քղանցքը կը թոթուէ ու
կելլայ ապրանքին միջէն՝ կերթայ անդի աշ-
խարհք . եւ այն ապրանքէն բնաւ մէկ բան
տանելու կարող չէ իւր հետ , միայն թէ
այնքան քաշած աշխատանքին փոխարէն մէկ
պատանք վարձք ունի , զոր առնելով կը մտնէ
հողին տակ : Թէպէտ ոմանց ձեռքը այն պա-
տանքն աւ չանցնիր , ո՞րքան հարուստ մարդիկ
առանց պատանքի գնացած են . վասն զի ոմանք
լեռներ և դաշտեր կը մեռնին և մարմիննին
գաղաններն ու թռչունները կուտեն , ոմանք
ծովուն եւ կամ գետերուն մէջ խեղդուելով՝
ձուկերու կերակուր կըլլան . այս պատճառաւ
սովորական մահուամբ մեռնող ու պատանքով
թաղուածը երանելի կը սեպեն . վերջապէս քեզ
հասկցնելիքս այս է , մէկ պատանքէն՝ ի զատ
բան մի տանելու կարող չէ մարդ իւր հետ . իսկ
ապրանքին պատճառաւ գործած մեղքերն կը
պահուին մինչեւ դատաստանի օր :

Հ . Ուրեմն ես ի՞նչ ընեմ , որ ապրանքս
կարողանամ հետս տանիլ :

Պ . Հետդ բան չես կարող տանիլ , հազա-
քեզմէ առաջ պիտի զրկես քու երթալու տեղդ ,
որ երբ երթաս՝ պատրաստ գտնես այն տեղ
ապրանքդ :

Հ . Ապրանքս ի՞նչպէս ինձմէ առաջ կընամ
զրկել :

Հ . Այդ հարցմանդ մի յարմար պատմու-

թիւն կայ՝ որ թէպէտ մի քիչ երկար է, բայց
եթէ յօժարութեամբ լսես, շատ բան կարող
ես սորվիլ.

Հ. Որքան երկար ըլլայ, սիրով կը լսեմ:

Պ. Մէկ ազգի մէջ սովորութիւն կար, որ
իրենց թագաւորը միայն մէկ տարի կը նստե-
ցնէին. Երբ որ տարին լրանար, թագաւորը
կը մերկացնէին ու մէկ կղզի կաքսորէին, ուր
անօթի ծարաւ կը մեռնէր, և անոր տեղ մի
ուրիշը կը նստեցնէին, և երբ անոր տարին ալ
լրանար, զայն եւս միւս թագաւորին պէս կը-
նէին, ու տեղ մի ուրիշ կը նստեցնէին: Ետք
մէկ խելօք մարդ թագաւոր նստաւ, ու սկսաւ
մտածել թէ իմ տարիս որ լրանայ, անշուշտ
ինձմէ առաջ եղող թագաւորներուն հանդի-
պած փորձանքը նաեւ իմ գլխուս պիտի հան-
դիալի, անոնց պէս մերկ պիտի աքսորեն, բո-
լոր ապրանքս այս տեղ կը մնան, ես պիտի
երթամ այն տեղ անօթի ծարաւ մեռնիմ, ուս-
տի ասոր աղէկ, քանի որ իշխանութիւնը
ձեռքս է՝ իմ գանձարանիս մէջի ստակին բո-
լորը այն իմ աքսոր երթալու կղզին զրկեմ, որ
ետք եթէ մերկ ալ երթամ, հոգ չունենամ.
այսպէս ըսելով՝ սկսաւ հետղհետէ գանձարա-
նին մէջի ստակիները զրկել այն իր աքսոր եր-
թալու կղզին հաւատարիմ մարդոց ձեռօք, և
ինքն ալ շատ ուրախ էր: ինչու որ հոգ չու-
նէր թէ զիս մերկ կաքսորեն ու ապրանքս այս
տեղ կը մնայ միւս թագաւորներուն պէս, հա-

պա այն տեղ ասկէց աւելի հանգիստ կեանք
կը վարեմ ըսելով՝ կուրախանար. Վերջապէս
երբ տարին լրացաւ, վեր պատմուած թագա-
ւորներուն պէս մերկացուցին ու աքսոր զրկե-
ցին այն կզզին, բայց միւս թագաւորներուն
պէս տրտում չէր երթար, հապա ուրախու-
թեամբ կերթար, ինչու որ այն երթալու տեղը
յոյս ունի, պատրաստութիւնը տեսած էր՝ և
դարպասը շինած էր, գնաց նայեցաւ որ շատ
գեղեցիկ ապահով տեղ մի է: Զանազան տե-
ղերէ մարդիկ բերել տուաւ ու բազմամարդ
երկիր մը շինեց ու կրկին թագաւոր եղաւ
յաւիտեան:

Հ. Այդ պատմութիւնդ շատ ախորժելի
եկաւ ականջիս, թէպէտ այն առաջի անմտու-
թեամբ կորսուող թագաւորներուն համար մի
քիչ տրտմեցայ, բայց այս մէկ թագաւորը
շատ աղէկ խելք բանեցուցած է, ուստի կու-
զեմ՝ որ ադոր միտքն ալ ինձ հասկցնես եթէ
կը հաճիս:

Պ. Ամեն մարդ իր անձին թագաւոր է.
որովհետեւ Աստուած անձնիշխան ստեղծեց
մարդը, ինչպէս որ Սիրաք կըսէ. « Ինքն իսկ-
զբանէ արար զմարդ, եւ երսդ զնա ՚ի ճեռա-
կամաց իւրոց Եղ առաջի քո հուր եւ ջուր,
ուր եւ կամիս ճգէս զճեռն քո » . Սիրաք ԺԷ. 14.
— « Աստուած ակնշնչն Տարբը անշնչշն ստեղծեց . . .
իւրիւ և ջուրը սաւած տրամ, ու յեւուր սաւածէտ
երկարցնես » . Բայց երբ որ մեռնի՝ այլ եւս անձ-

նիշխան չէ , և կամքը իւր ձեռքը չէ , հապա
կենդանի մնացողներուն ձեռքն է . երբ որ
մեռնիս , վեր պատմուած թագաւորներուն
պէս շուտով կը մերկացնեն ու կը զրկեն զքեզ
կամ արքայութիւն եւ կամ դժոխք ըստ գոր-
ծոցդ . Սիրաքին ըսածին պէս , կրակն ու ջուր
առաջդ դրաւ , որ ախորժածիդ ձեռքդ երկար-
ցնես . ջուրը արքայութիւն՝ եւ կրակը դժոխք
կիմացուի . բայց պէտք է որ դեռ այդ փոր-
ձանքները դլուխիդ չը հանդիպած , մտածես
այն խելօք թագաւորին պէս թէ , – ես երբ
մեռնիմ , այսքան ապրանքներէս կը զրկեն ու
մերկ կաքսորեն զիս դժոխք . եւ բոլոր ապրանքս
կը մնայ այս տեղ . ես պիտի երթամ դժոխքին
մէջ մէկ կաթիլ ջուրի կարօտ մնամ ու այն եւս
ձեռքս պիտի չանցնի , ինչպէս որ Քրիստոս
վկայեց :

Հ . Քրիստոս ի՞նչ վկայեց :

Պ . «Այր ոմն եր մեծատուն , եւ ազաներ բե-
նեզս եւ ծիրանիս , եւ ուրախ լիներ հանապազ
առատապիս : Եւ աղքատ ոմն անուն Ղազարոս ,
անկեալ դներ առ դրան նորա վիրաւորեալ , եւ
ցանկայր լնուլ զորովայն իւր 'ի փշրանցն' որ ան-
կանեին 'ի սեղանոյ մեծատանն . այլ եւ շունք եսս
գային եւ լեզուեին զվերս նորա : Եղեւ մեռանիլ
աղքատին , եւ տանել զնա Հրեշտակացն 'ի զոգն
Աքրանամու . մեռաւ եւ մեծատունն եւ քաղեցաւ .
եւ 'ի դժոխսն' ամբարձ զաջս իւր մինչ 'ի տան-
ջանսն եր , ետես զԱքրանամ 'ի հեռաստանէ , եւ

զՂազարոս 'ի գոգ նորա համգուցեալ • Եւ նա
աղաղակեաց եւ առ. • Հայր Աբրահամ, ողորմեաց
ինձ, եւ առարեա' զՂազարոս, զի քացցէ զծագ
մատին իւրօյ 'ի ջուր, եւ զովացուոց զիեզու իմ,
զիր պապակիմ 'ի տապոյ առափ • Եւ ասէ ցնա
Աբրահամ. ո'րդեակ, լիշեա' զի ընկալար անդէն
զբարիս քո 'ի կեանսն քում, եւ Ղազար ոս նոյն-
պէս զըարչարան • արդ սա ասու մխիրարի, եւ
դու այդը պապակիս ». Դու . ԺԶ . 19 - 20 .
— « Մէկ հարուստ մարդ էաւ. բենել ու ձերանէ լ-
ներ կը հաբուէր, ու մշտ եւ հանապաշ շուալըըն-
ուուել իւնելով կուրուիսր, եւ Ղաղըրս անուն մ-
աղքար՝ այդ հարուստ մարդուն դրան ուշ վերասորեւ-
ինկած եր և մշտուն սեղանէն ըադիած քրշնենէ-
րով եր էուրը կշրտցնելը կը շահեար, նու շուները
կու-դային անոր վերեւեը կը լեղէն. եւ երբ այդ աղ-
քարը մշտուն, Հրեշտակները անոր հաբին առին առըն
Աբրահամուն քիրի, և մշտուն ու մշտուն ու-
թաղուեցաւ : 'Իժունի առաջանի միջին աղքերը վեր-
ցուց նոյեցաւ ու շտո հետուն Աբրահամը ուեւսաւ,
և Ղաղըրս անոր քոք հանդիսաւ նոսած . աղակըլը-
կանլցուն անոր եւ ըստաւ . Հայր Աբրահամ, ողորմէ՛ ինչ .
Ղաղըրը շրիե, ու եր մարտի ծայրը ջուր ըանին
ու կը լւուս նորդէ լւան ոչ կայրէս և կը պաղպակիմ այ-
դանջանի առաջեն . Աբրահամ պատուան պստաւ
ըստաւ անոր . ո՛վ որդեակ . ակչ որ այն աշխարհին մէջ
ամեն բարիւ վարելցուր, իսկ Ղաղըրս ամեն լորձընի-
ուշեց . այժմ նու այս տեղ կը մինթարուէ . և դու այդ
տեղ կը պաղպակիս » : Տեսա՞ր եղբայր, ինչպէս գե-

զեցիկ եւ յարմար օրինակ ցոյց տալով զմեզ
զգուշացուցեր և իմացուցեր է Քրիստոս թէ,
իրեն ապրանքին ապահնող, եւ անոր վրայ
հոգաբացող, աղքատներուն չողորմող, եւ ինք
միշտ ուտելով ու խմելով մարմինը պարարող,
եւ իր կեանքը միշտ ուրախութեամբ ու փափ-
կութեամբ անցնող, եւ իր բռլոր ունեցած
ապրանքը՝ այս տեղ ձգող ու գնացող մարդոց
վերջըո՞րշափի խեղճ կըլլայ, մէկ կաթիլ (ջուրի
կարօտ մնալով, ու այն ալ ձեռք չանցնիր:
ինչու վերն ըսինք թէ, «Այն տեղ խնդա-
ցողը, այն աշխարհքը պիտի լայ և այս տեղ
իրեն մեղաց համար լացողն, այն աշխարհքին
մէջ պիտի խնդայ»:

Հ. Հապա ես ի՞նչ պիտի ընեմ, ի՞նչ խրատ
կուտաս :

Պ. Խրատը Քրիստոս տուած է, զոր եթէ
պահես, շատ ուրախ կըլլաս թէ՝ այս եւ թէ՝
այն աշխարհին մէջ :

Հ. Քրիստոս ի՞նչ խրատ տուած է :

Պ. «Մի՛, զանձեր ձեզ զանձս յերկրի, ուր
ցեց եւ ուտիճ ապականեն, [Եւ ուր զոդր ական
հատանեն եւ զոդանան։ Այլ զանձեցե՛ք ձեզ
զանձս յերկինս, ուր ոչ ցեց եւ ոչ ուտիճ ապակա-
նեն, եւ ոչ զոդր ական հատանեն եւ զոդանան։
զի ուր զանձք ձեր են անդ եւ սիրտք ձեր եղի-
ցին»։ **Մատ.** Զ. 19-22 - «Զեր աղբան+ը Երկրէ
Հրա, մ՛ աղբանէ+, ուր ցեցը կուտէ և կամ գողերը պո-
րը ժակելը կը գողուան։ Հաղա՝ յեր աղբան+ը Երկն+ին

ՆԵՐ ՊԱՌԱՆԵցեւ , ԱՆՐ ԱՆ ՇԵՇԸ ԿՐՆԱՅ Ա-ՄԵԼ , և ԱՆ ՔԱՂԵՐ
ՊԱՄՊԸ ԿՐՆԱՆ Ճ-ԱԽԵԼ Ա-ՔԱՂԵՐԸ , ՑՆԸ- ՈՐ ՅԵՐ Ա-ՊՐԱՆԵՒ
Ա-Ր ՄԵԼ Ը-ԼԸ , ՅԵՐ Ա-ԷՐԹՆ Ա-Լ ՀԱՆ Կ-Ը-ԼԸ » :

Հ . Ապրանքս ի՞նչպէս երկինքը զրկեմ , որ
այն տեղ պահուի , երկինք գնացող կարաւան
կա՞յ :

Պ . Այո՛ , երկինք գնացող կարաւանը երկրի
վրայ ճանապարհորդող կարաւանէն շատ է .
վասն զի երբեմն կըլլայ որ քաղաքէ քաղաք
գնացող կարաւան չը գտնուիր , որով վաճա-
ռականներուն բեռները գետին կը մնան ,
բայց երկինք գնացող ճամբորդը բնաւ պակաս
չէ , որ ժամանակ փնտռես կրնաս պատրաստ
գտնել ու ապրանքդ զրկել :

Հ . Երկինք գնացող ճամբորդները որո՞նք
են :

Պ . Աղքատները , խեղճերը , կոյրերը , մեր-
կերը եւ կաղերն են . ապրանքդ եթէ նոցա-
յանձնես , անմվաս կը տանին Քրիստոսի կը
յանձնեն , որ այն տեղ կը պահուի . ու դա-
տաստանին օր Քրիստոսէն կառնես :

Հ . Եղբա՛յր , այդ ըսած մարդիկդ գետի-
նին վրայ շիտակ քալել շեն գիտեր , վասն զի
ոմանց աչքը չը տեսներ . ոմանք կաղ են եւ
ոմանք մերկ , ցուրտի վախէն դուրս շեն կըր-
նար ելնել . եւ ոմանք անօթի ծարաւ՝ ծուն-
կերնին տկարացած է . ի՞նչպէս ադոնք իմ
ապրանքս երկինք պիտի հանեն :

Պ . Այդ խեղճերը քու ապրանքդ չը պիտի

շալկեն ու երկինք ելնեն . այլ այս տեղ կուտեն կը հագուին , բայց Քրիստոս այդ ամենը իրրեւ իրեն եղած ընդունելով՝ գատաստանի օր քեզ կը վճարէ :

Հ . Աղքատներուն տուածս Քրիստոս կընդունի՞ :

Պ . Կընդունի ըսինք , եթէ մեղքէ զգուշանաս . դիցուք թէ դու մէկուն վրայ փոխանակագիր քաշես , և այն մարդն քու հրամայած տեղդ ստակը վճարէ , դուն ընդունած չե՞ս լինիր փոխանակագիրդ . Աստուծոյ փոխ տուած ըլլալուդ համար եւս Սողոմոն կը գրէ . « Փոխ տայ Աստուծոյ , որ սղորմի տնանկին , ըստ տրոց նորա հատուցէ նմա . Ապա թէ ասիցես , թէ ոչ ճանաչեմ զնա՝ եւ ոչ նա զիս ճանաչէ , զիտասջիր՝ զի Տէր զսիրտս ամենեցուն ճանաչէ , եւ որ ստեղծ զշունչ ամենեցուն նա զիտէ զամենայն , եւ հատուցանէ իւրաքանչիւր ըստ զործս իւր » . Առակ . ԺԹ . 17 . ԻԴ . 12 . – « Ու ո՛չ ողջառին կողըմ , Աստուծոյ է՞ս կորոյ , ու է՛տ ուրժին համեմատ իւ վճարէ անոր . Ո՞ւ ըսեր նւ եւ շայն չեմ ճանշար , ու այն չեմ ու ճանշար , էիրած էլէր , որ Աստուծ ամին մարդոց էլրուը իւ ճանշայ . ու ամենուն շանչը սրեղջուշ Տէրը Բուրբ էլրէ , ու մին մէկուն բորժին համեմատ հապուցում կընէ :

Հ . Աղքատներուն տուածս Քրիստոսի ընդունելուն դուն աշխարհօրէն փոխանակագրի օրինակով ցոյց տուիր , ես աղէկ դիտեմ փոխանակագրի գործերը իրր աշխարհային բա-

ներ, երկնային գործն ալ տշխարհային գործոց կը նմանցնես :

Պ. Ցոյց տուածո՛ հարցմանդ պատասխան յարմար մէկ օրինակ է, բայց դու ասոր միտքը չես հասկցեր, ուստի աւելի պարզ ըսեմ, Քրիստոս իւր հետեւեալ խօսքով մեզ փոխանակագիր ցոյց տուած է . «Ե՛րբ վաճառեա՛ զամենայն ինչո քո են տո'ւր աղքատաց, են ունիցին քանձու յերկիին » . Մատ . ԺԹ . 24 . — «Գնա՛ ու անեցած բոլոր աղբանոր ծախէ ու աղբառներուն առուր, որ երկնուին մէջ աղբանու անենաս » : Հիմայ եթէ մենք իւր հրամայածին պէս որ ընենք, չը՞նդունիր, և անոր փախարէն մեզ չը՞տար, ինչպէս որ ինքը խոստացած է :

Հ. Ի՞նչ խոստացած է Քրիստոս :

Պ. «Զի քաղցեալ՝ եւ ետուք ինձ ուտել, ծարաւեցի՝ եւ արբուցիք ինձ, . . . մերկ եփ եւ զգեցուցիք զիս, եւ սրբի » . Մատ . ԻԵ . 35 . — «Անօնի եւ կեցուցիւ, ծարաւելի իշցուցիւ, . . . եւ մէրկ եւ հագուցուցիւ, եւ այլն », պիտի ըսէ Քրիստոս արդարներուն դատաստանին օրը, եւ անոնք ալ պիտի ըսեն՝ «Ո՛վ Տեր, Ե՞րբ զիեղ անօնի, ծարաւ եւ կամ մէրկ աեւան + որ այդ բարունիւնները ուեղ ըրէն + », այն ատեն Քրիստոս կրկին պիտի պատասխանէ . «Որովհետեւ արարէք միում յեղբարցու այսացիկ փորբեանց» ինձ արարիր » . Մատ . ԻԵ . 40 . — «Որովհներէւ իմ քուրքի եղբայրներէս մէկուն ըրէն + ինչ ըրած եղան + » : Տեսա՞ր որ աղքատները երկինք գնացող կարաւան են,

անոնց որ յանձնես ապրանքդ , Քրիստոսի ընդունիլը , եւ անոր փոխարէն քեզ տալուն հաւատացի՞ր :

Հ . Այդ բաներուն աղէկ խելքս հասաւ , բայց վեր ըսիր թէ՝ քու ապրանքդ եթէ աղքատներուն ձեռքով երկինք զրկես , շատ ուրախ կըլլաս . ես այդքան աշխատանքներով ձեռք բերած ապրանքս ի՞նչպէս աղքատներուն ձեռք ձգեմ եւ ուրախ ըլլամ , ես բոլոր յոյսս այդ ապրանքիս վրայ դրած եմ , ու խելքս միտքս ագոր վրայ է գիշեր ցերեկ , ուրեմն ի՞նչպէս զանիկայ աշքիս առջեւէն հեռացնեմ եւ ուրախ ըլլամ :

Պ . Ահա՝ Քրիստոս քու սիրտդ ու միտքդ ապրանքիդ հետ կապուած ըլլալը գիտնալով , քեզ հրամայած է թէ՝ այդ քու սիրած ապրանքդ երկինք զրկէ՝ որ քու սիրտդ ու միաքդ անոր հետ երկինք ելնեն , որ միշտ երկնքի արքայութիւնը մտածես ու անոր մասին խօսիս , ինչպէս որ Պօղոս կըսէ . « Զվերինն խորհեցարսք՝ մը զայս որ յերկրի աստ է » . Կողո . Գ . 2 . — « Վերէ բաները ճրածեցէ՛ + , այս երիշն իշոյէ բաները մ՛ ճրածէ՛ + » : Տեսա՞ր որ մեր միտքը միշտ երկինքը պիտի ըլլայ :

Հ . Ագոր իմ խելքս չը հասնիր , չը տեսած տեղս ի՞նչպէս միտք սլիտի բերեմ ու մտածեմ :

Պ . Ըսածդ շիտակ է . չը տեսած տեղւոյդ վրայ չես կրնար մտածել . որովհետեւ դու երկինքը չես տեսած , ու ոչ ապրանք զրկած

ես, որպէս զի այն ապրանքին պտտճառաւ երկինքը միտքդ բերէիր, արդեօք ապրանքս ինչ եղաւ ըսելով. ահա՛ քեզ աշխարհօրէն մի օրինակ ցոյց տամ. այս աշխարհիս մէջ շատ մեծ ու փառաւոր քաղաքներ կան, թէ Եւրոպայի և թէ Ասիայի մեջ, ինչպէս Հօնտրա, Բարիզ, Պոլիս, Եգիպտոս, Դամասկոս, Բերիա, Բաբիլոն եւ այլն, Եթէ այս փառաւոր քաղաքներուն մէջ առեւտուր չունենաս, ու մէկ փոքր գիւղի մէջ շատ ապրանք և առնելիք ունենաս, քու միտքդ ո՞ւր տեղ կըլլայ. այն փառաւոր քաղաքներուն վրայ՝ թէ այն փոքր գիւղին վրայ:

Հ. Հարցնել հարկ չէ. յայտնի բան է որ իմ ապրաքս ուր տեղ ըլլայ, միտքս ալ այն տեղ կըլլայ, իսկ այն քաղաքները որ ապրանք չունիմ, ինչո՞ւ պիտի միտքս բերեմ ու մտածեմ.

Պ. Շատ աղէկ պատասխան տուիր, ուստի դու քու ապրանքդ վեր պատմուած աղքատներուն ձեռքով եթէ երկինք դրկես, որ այն տեղ պահուի, նախ եւ առաջ քու բոլոր վախերդ կը վերնայ վրայէդ, չես վախնար ոչ գողէն եւ ոչ ցեցէն, ոչ ջուրէն եւ ոչ կրակէն, ոչ բռնաւորներէն և ոչ զրպարտիչ մարդիկներէն, որովհետեւ Քրիստոս ինքը վկայեց թէ՝ «Ու ցեցը կընայ ու-տել, և ու դողնըը կընան դողնուը» եւ երբ որ երկնքի արքայութիւնը միտքդ գայ, այն տեղ ունեցած ապրանքդ մտածելով կուրախանաս։ Եւ երկրորդ՝ մեռնելէն եւս չես

լախնար . վասն զի մեռնելէն վախցող մարդը
 երկինք ոչ ապրանք եւ ոչ մի յոյս ունի ,
 որովհետեւ ապրանքը եւ յոյսը այս տեղ է ,
 ուստի երբ մեռնի , գիտէ որ իր սիրելի ապ-
 րանքէն պիտի բաժնուի եւ երթալու տեղն մի-
 րան չունի . կը հասկնայ որ ինքը մերկ պիտի
 երթայ , անոր համար երբ որ մեռնելու խօսք
 է , աշխարհքը գլխուն մութ կուգայ : Բայց
 թէ դուն այն խելօք թագաւորին պէս քու
 ապրանքդ քեզմէ առաջ երկինք զրկես , այս
 աշխարհիս մէջ քու գլխուդ ինչ փորձանքներ
 որ գան , հիւանդութիւն , աղքատութիւն ,
 ձախորդութիւն եւ կամ թէ ամեն տեսակ նե-
 լութիւններ . բնաւ ամենեւին չես տրտմիր-
 նչու որ այս աշխարհիս թէ ստացուածքը , թէ
 աղքատութիւնը , թէ ցաւ եւ տրտմութիւն ,
 եւ կամ ուրախութիւն , բոլորը անցաւոր են
 ու վերջ ունին , մահը կը խափանէ ագոնց բո-
 լորը , բայց այն աշխարհքը յաւիտենական է
 եւ վերջ չունի . կը տեսնես որ յաւիտենակա-
 նութեան մէջ ապրանք ունիս . զանիիայ մտու-
 ծելով կուրախանաս , եւ կուզես որ մի օր
 առաջ մեռնիս , երթաս վարձքդ առնես ,
 փառքդ վայելես ու ժառանգես : Ինչպէս որ
 Պողոս կըսէ . « Համեալ եմք ելանել 'ի մարմնոյ
 աստի ' եւ մտանել առ Աստուած » . Բ . Կորն .
 և . 8 . - « Կուզեմէ ոյս ճարմինէն ենել ու Աստուածոյ
 ու երեսլ » : Տես ահա ' երկինք յոյս ունեցող
 Պողոսը մեռնելու կը բաղձայ :

Հ. Եղբայր իմ կարծեօքս Պօղոս մի աղքատ մարդ էր, ապրանք չունէր որ երկինք զրկէր, ու անոր յոյս գնելով մեռնիլ ուզէր:

Պ. Պօղոսին ապրանքը ամենէն շատ էր, վասն զի չը կարծես թէ երկինք զրկելիք ապրանքը մինակ սսկի, արծաթ, եւ կամ աղորդաթեր են, որ աղքատներուն ձեռք չը գըտնուին. եթէ այդպէս ըլլար, կարելի էր որ բոլոր հարուստ մարդիկ արքայութիւն երթային, ու աղքատներէն ո՛չ մէկը արքայութեան երես չը տեսնէր. բայց ո՛չ, այդպէս չէ, հապա՝ աւուր հացի կարօտ աղքատներն անգամ երկինք զրկելիք ապրանք ունին:

Հ. Աղքատներուն երկինք զրկելիք ապրանքն ի՞նչ է.

Պ. Նախ՝ իրենց աղքատութեան յօժարութեամբ և սիրով յանձնառու ըլլալով՝ գոհ ըլլալ Աստուծմէ, ու չը նեղուիլ և չը դժգոհիլ, թէ ինչո՞ւ զիրենք այնպէս ըրտծ է. Բ. մեղքէ զգուշանալ. Գ. ծոմ և կամ պահք պահել. Դ. աղօթք ընել. Ե. տգէտ մարդը խրատելով մեղքէ զգուշացնել. Զ. բոլոր նեղութիւններուն համբերել, և այլն. ահա ասոնց բոլորը առանց ստակի երկինքը զրկելիք բարեգործութեան ապրանքներ են, եւ Պօղոս այս ապրանքները ունենալով մեռնիլ կուզէր: Հիմա դու եւս եթէ քու ունեցած ապրանքներէդ ըստ կարեացդ կարօտներուն բաշխես, մեղքէ զգուշանաս, ժամանակ ժամանակ ծոմ եւ կամ

պահք պահես , աղօթք ընես , մեղսասէր մարդիկը խրատելով մեղքէ զգուշացնես , ու միշտ այսպիսի բարեգործութիւններով պարագլիս , և Աստուծոյ բոլոր պատուէրները անթերի կատարես , Պօղոսին ալէս մեռնելու կ'արտորաս՝ թէ ե'րբ պիտի մեռնիմ ու երթամ բարեգործութեանս փոխարէն վարձք առնեմ ու արքայութեան մէջ ուրախանամ :

Հ . Վարձքը մի քանի անգամ կրկնեցիր , ի՞նչ պիտի տայ արդեօք : Զըլլայ որ մեզմէ այս տեղ ողջ և լման ստակ առնէ ու փոխարէնը փտտած ստակ տայ : Ասիկայ ինձ հասկցուր :

Պ . Մի՛ վախնար , փտտած ստակ չը տալէն ի զատ՝ քեզմէ փտտած կառնէ ու քեզ ողջ ստակ կուտայ . վասն զի քեզմէ պղինձ կառնէ ու փոխարէն ոսկի կուտայ , քեզմէ հին լաթեր կառնէ ու քեզ լուսեղէն լաթեր կը հագուեցնէ , քեզմէ հացի փշրանքներ կառնէ՝ ու քեզ կենաց հացէն կը կերցնէ . քեզմէ դաւաթով պաղ ջուր կառնէ՝ ու անմահական ջուրէն կը խմցնէ . մէկ կոյր մարդոյ ձեռքէն բռնել ճամբայ ցոյց տալուդ փոխարէն՝ քու ձեռքէդ կը բռնէ և արքայութիւն կը տանի . ծոմապահութիւն ընելուդ փոխարէն՝ կենաց ծառին պտուզէն կը կերցնէ : Ահա՛ ասոնք են քեզ տալիք ապրանքները :

ՇԱՀԻՆԴ ԻՐ.

Հ. Եղբա՛յր, ի՞նչ գարշելի բան է եղեր
հպարտութիւնը, որ զմարդ սատանայի կը
նմանցնէ, ու այսքան խօսքեր ու պատմութիւն-
ներ անոր վրայ խօսուեցան. մեծապէս չնոր-
հակալ եմ քեզմէ, որ այս ամենը հասկցուցիր
ինձ. այլ եւս ասկէց ետք բնաւ երբէք հպար-
տութիւն չեմ ըներ, որ սատանային չը նմանիմ:

Պ. Շատ բարի, հպարտութիւն մի՛ ըներ,
որ սատանային չը նմանիս. բայց ասոր նման
երկու գարշելի մեղքեր եւս կան, որ մարդը
սատանայի կը նմանցնեն. եթէ այն երկու
մեղքերէն առանց զգուշանալու հպարտութիւն
ալ որ չընես, դարձեալ սատանայի որոգայ-
թին մէջ պիտի բռնուիս. վասն զի մէկ ճընձ.
Դուկ՝ եթէ մէկ կամ երկու ոտքէն ծուղակին
մէջ բռնուի, չը կրնար փախչիլ. բանը սատա-
նային ծուղակ չիյնալն է, Եղբա՛յր :

Հ. Այդ մեղքերը որո՞նք են:

Պ. Առաջին՝ նախանձութիւնը. ինչպէս վեր
ըսինք թէ հպարտութիւնը սատանայի հնարքն
է, նոյնպէս նախանձութիւն անոր հնարքն է,
այս պատճառաւ նախանձոտ մարդ սատանայէն
տարբերութիւն չունենար. որովհետեւ սատա-
նայն հպարտանալով՝ իւր լուսեղէն փառքէն
զրկուելէն ետք շուտ մը Ադամին փառաց
նախանձեցաւ ու զանիկայ իւր փառքէն զրկեց,
ու բոցեղէն սրով՝ այս փշալից երկիր աքսո-

րելով՝ մահու վճիռ արձանացուց մարդոց վրայ, ինչպէս որ Սողոմոն կըսէ . « Նախանձու բանարկութեան եմուտ մահ յաշխարհ » . Իմաս . Բ . 24 : — « Աստանայի նախանձունեանը մահը աշխարհի մէջ ճառաւ » :

Հ . Նախանձութիւնը ո՞րն է :

Պ . Քու ընկերոջդ բարութեան վրայ տըրտմիլ, և ձախորդութեան վրայ խնդալ, այսինքն՝ ընկերոջդ ունեցած ապրանքին, կամ զաւակներուն, առեւտուրի յաջողութեան . Եւ կամ ունեցած պատիւին և գիտութեան, և այլ բոլոր օգտակար բաներուն վրայ տրտմիլ և հոգալը՝ նախանձութիւն է : Ասոր հակառակ՝ նոյնպէս նախանձութիւն է ընկերոջդ զաւակչունենալուն, կամ ունեցածը մեռնելուն, ապրանքը գողցուելուն, և կամ առեւտուրի ձախորդութեան, կամ պատիւը կոտրելուն, և կամ մէկ փորձանքի հանդիպելուն, և կամ հիւանդանալուն, եւ այսպէս ընկերոջդ գլխունեկած բոլոր պատահմունքներուն վրայ խնդալ և ուրախանալ : Ահա ասոնց բոլորը նախանձութիւն են, ու ասոնք ունեցող մարդը սատանայէն տարբերութիւն չունի : Երկրորդ մեղքն ալ բամբասանքն է, որ նոյնպէս սատանային հնարքն է, որովհետեւ սատանայն Ադամին փառաց որ նախանձեցաւ, օձին միջնորդութեամբ մեր նախամօր եւային ըսաւ . « Զի՞ է զի ասաց Աստուած քէ յամենայն ծառոց որ իցեն 'ի ներքս 'ի դրախտի այդը՝ մի՛ ոստի-

ցեք . Եւ ասէ կինն ցօճն . Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք , բայց 'ի պտղոյ ծառոյն՝ որ է 'ի մեջ դրախտին , առաց Աստուած , մի՛ ուտիցէք 'ի նմանէ , եւ մի՛ հոռապ լինիցիք՝ զի մի՛ մենանիցիք » . Ծնն . Գ . 2-4 . — « Խնչո՞ւ համար Աստուած յեշ պատուիրեց , որ դրախտին մէջէ եղած բուլը ծառերուն պատուղէն մը՝ ուտիւ : Բառ կինը օչին . դրախտի ծառերու պատուղէն ալերէ ուտիւնիւ , բայց դրախտին մէջ ուշ եղած ծառին պատուղէն մը՝ ուտիւնիւ ըստ Աստուած , և մը՝ ճշտենիւն , որ զը մէտենիւն » :



Սատանայն երբ եւայէն այս խօսքը լսեց , հասկցաւ որ ասոնք Աստուծոյ հնազանդ են , և անոր պատուէրը պահելով՝ չը պիտի ուտեն արգելած պտուղէն . ուստի սկսաւ զԱստուած բամբասել ու ըսել . « Ոչ երէ մահու մեռանիցիք . զի գիտէք Աստուած թէ յորում առուք ուտիցէք

՚ի նմանէ , բանայցեն ազք ճեր , եւ լինիշիք իբրեւ զատուած՝ ճանաչել զբարի եւ զչար » . Ծնն . Պ . 5 . — « Այդ պատուղէն ուստելով չե լե և մանեկիտ , հաղող գիտեր Աստուած՝ որ երբ այն պատուղէն ուստեկ , յեւ աւշերը ոկորի բացուին , ու դաստ Աստուածոյ ոկոր ոկորի ըլլատ՝ բարին ու շրը ճանչ նալով : Անոր համար Աստուած ձեզ պատուիրեց թէ մի՛ ուտէք , որ աշքերնիդ չը բացուի :

Հ . Տես , ո՞րքան չարութիւն է սատանային ըրած բանը :

Պ . Սատանային յանցանք կը գտնես , մի՞թէ դուն բամբասանք չե՞ս ըներ :

Հ . Բամբասանք չընող մարդ քիչ կը գըտնուի , թէ պէտ ես ալ բամբասանք կընեմ . բայց շատ աարբեր է սատանայի բամբասանքէն :

Պ . Քու բամբասանքդ ի՞նչ կերպ է , որ տարբեր ըլլոյ անոցմէ :

Հ . Սատանայն զԱստուած բամբասեց . քաւ լիցի որ ես այդպէս անպատեհ գործ բռնեմ , ես զԱստուած բամբասելու ի՞նչ կարող եմ , միայն թէ ես՝ ինձ նման մարդիկ կը բամբասեմ :

Պ . Կարծեմ թէ դու մեղքի տեղ դրած չես այդ , ինչպէս որ վերը մարդոց վրայ հալարտանալը մեղք սեպած չէիր , կերեւի թէ բամբասանքէն եւս վախ չունիս :

Հ . Վախս բնաւին չեմ վերցուցեր . բայց մարդ բամբասելը՝ զԱստուած բամբասելու հաւասա՞ր է :

Պ . Բնաւ տարբերութիւն չունի . թէ մարդ

բամբասեր ես, եւ թէ զԱստուած, մի եւ նոյն
են. որովհետեւ Աստուած իր պատկերին հա-
մեմատ ստեղծեց մարդը, անոր համար մար-
դոց անարգանքը Աստուծոյ կը վերաբերի: Զե՞ն
տեսներ, աշխարհային թագաւորներու գրամքը
եթէ անարգես, մահապարտ կը լլաս և կը գա-
տապարտուիս, որովհետեւ այն գրամին վրայ
թագաւորին պատկերը եւ կամ անունը կայ.
իսկ մարդոց վրայ Աստուծոյ պատկերէն զատ՝
Քրիստոսի անունն եւս կայ, այս պատճառ-
ներով Պօղոս կը սէ. «Այսուհետեւ որ անարգի
ոչ զմարդ անարգէ, այլ զԱստուած»: Ա. Թեսա.
Դ. 8. — «Այսուհետեւ ով անարգէ, ու նէ հարդը,
հաղա զԱստուած է անարգէ»:

Հ. Ես պարագ տեղ մարդ չեմ բամբասեր,
մարդոյ վրայ զրպարտութիւն չեմ ըներ. բայց
երբ մէկ մարդ գէշ բան ընէ, զայն շատ կը
բամբասեմ, ասիկայ մէկ վնաս ունի».

Պ. Լսէ Պօղոսին, «Վասն որոյ առանց պա-
տասխանի տալոյ ես, ո'վ մարդ, որ դատիսդ. զի
որով դատիս զընկերն, զանձն քո դատապարտես.
զի դու զնոյն գործես՝ որով դատիսն. Քանզի
զիտեմք՝ երե Աստուծոյ դատաստանն աշմաքտու-
թեամբ է՝ ի վերայ այլոցիկ՝ որ զայնպիսիս
գործեն: Խակ արդ խորհիցի՞ս զայս, ո'վ մարդ,
որ դատիս զայնոսիկ՝ որ զայնպիսիս գործեն՝
ես դու զնոյն գործես, երե դու ապրելո՞ց իցես
ի դատաստանացի Աստուծոյ»: Հռով. Բ. 4-4.
— «Ա. Ե՞ր համար պատասխան լը ոչոք է իրեաս դաշ, ո'վ

հարդ , որ կը դադիւն . որովհետեւ ինչ բանով որ ընկերութիւն դադիւն , անյու կը դադապարտես . ինչու որ դադիւն անոր ըրածը կընես : Քանզի գիտենտ , որ Աստուծոյ դադասադանը այսպէս քործողներուն մըսց իրապէս պէտի քայ . արդիւս կը մոռածե՞ն , ո՞վ մարդ . որ այսպէս բան ընկողները կը դադիւն ու դադ միևնույն բանը կընես , կարծիւն որ դադ պէտի աղաքուի՞ն Աստուծոյ դադասադանէն » :

Տեսա՞ր , որ եթէ ըստածդ նոյն խոկ շիտակ ըլլայ , կարող չես՝ բամբասելու . վասն զի ուրիշը բամբասելով՝ դու զքեզ արդար պիտի ձեւացնես յաչս այլոց , զոր Քրիստոս կեղծաւորութիւն սեպած է . « Զի՞ տեսանես զշիդ յական եղօր քոյ , եւ ՚ի քում ական զգերանդ ոչ տեսանես . կամ զիա՞րդ ասես ցեղբայր քո , քո՞ն նանից զշիդ յականն քումմէ . եւ ահաւադիկ ՚ի քում ականդ գերան կայ : Կեղծաւո՞ր , համ' նախ զգերանդ յականն քումմէ , եւ ապա նայեսիս նանիկ զշիդն յականն եղօր քոյ » . Մատ . է . 2 . - « Քու ելքօրդ աւաց շեշշը ինչը՝ կը ուենես , ու ուստ աշխետ գերանը չէս աւեներ . և կամ ի՞նչուես կրնաս ըսել եղ բօրդ . նո՞վ առուր որ աշխետ շեշշը հանեմ , մինչդեռ ուստ մէջ գերան կայ : Ո՞վ կեղծաւոր , աւազ ուստ գերանը հանեմ ու եուտ եղբօրդ աշխ շեշշը հանելու նայէր » :

Հ . Ինձ ըստ գպչողին ես բան չեմ ըներ , բայց իմ անունս կոտրող եւ զիս բամբասողներուն՝ ձեռքէս եկածին շափ անունը կոտրելու եւ բամբասելու կը ջանամ . միթէ այս վեա՞ս է :

Պ. Ակեր ԺԱ. Շաւդին մէջ Քրիստոսի խօսքը ըսինք թէ « Զուշն ուշ հոկտեմբերի մէ կայնէր » դու այն խօսքին չես հաւատացեր , աղկէ աւելի մեծ վնաս չըլլար : Զքեզ սիրողները սիրես , ատողները ատես . զքեզ գովողները գովես ու բամբասողները բամբասես , քու քրիստոնեայ ըլլալդ ուսկի՞ց յայտնի պիտի ըլլայ . այդ քու ըրածդ անհաւատներն եւս կընեն , ինչպէս որ վեր Քրիստոս վկայեց , նաեւ Պետրոս կը գրէ Քրիստոսի ըսածին պէս . « Մի՛ չար փոխանակ չարի նաստացանել , կամ բամբասն ընդ բամբասնաց , այլ զնուշին նակառակին՝ օրհնինել . յայս իսկ կոչեցարուք՝ զի զօրինութիւնն ժառանգիցք » . Ա. Պետ . Պ. 9 . - « Զըլլայ որ շրանիւնն էունարէն շրանիւնն ընէտ . իւմ բամբասնունի ուշ բամբասնուն , այլ ընդհանուրական օրհնել , վասն զն անուր համար կանչուեցաւ որ օրհնունիւնը ժառանգէտ » : Եւ Բ. Պօղոս նոյնպէս մի քանի տեղ կը գրէ Պետրոսի ըսածին պէս , մինչեւ անգամ զմեզ բամբասողը կարող չենք բամբասելու , ուր կը մնայ զմեզ չը բամբասողները :

Հ. Զիս չը բամբասողը չը բամբասեմ , իմ անունս չը կոտրողին անունը չը կոտրեմ , շատ աղէկ , բայց զիս բամբասող ու անունս կոտրողներուն ի՞նչպէս համբերելու է :

Պ. Հիմա դու Քրիստոսի հաւատացած ու աշակերտ եղած ես , Քրիստոս հրամայած է թէ՝ « ինչ հաստացաղը իմ ետեւէս ուրիշ դայ » , դու եւս իրեւ Քրիստոսի աշակերտ՝ պէտք է

որ անոր ճամբան բռնես երթաս , որպէս զի անոր քով հասնիս . անիկայ հրէից բոլոր նախատինքներուն եւ բամբասանքներուն համբերեց , պէտք է որ դու եւս համբերես ուրիշի բամբասանքին :

Հ . Քրիստոս ի՞նչպէս բամբասեցին :

Պ . Ո՞չ միայն դիւահար , կախարդ , սամարացի անուանեցին , նաեւ դեւին իշխանութիւնով կը հանէ դեւերը , ըսին , որոնք ամենն աւ սուտ էին , բայց ինքը համբերեց ու փոխարէն չը բամբասեց , ինչպէս որ Պետրոս կըսէ . « Բամբասեալ՝ եւ ոչ փոխարէն բամբասէր , ջարչարէալ՝ եւ ոչ պանէր սպառնալիս » . Ա . Պետ . Բ . 23 . — Բամբասեցու ու ինուրէն ու բամբասեց . կը տրատուեր ու ով չէր դահեր : Ահա այսպէս վերը յիշուած երեք մեղքերը՝ հոդունիւն , նոխոնյունիւն և բամբասնետ , սատանայի հնարք և որհեստն են , որովհետեւ ինքը սկըսաւ այս մեղքերը , թէպէտ բոլոր մեղաց պատճառը ինքն է , բայց այս երեք մեղքերէն ՚ի զատ ուրիշ մեղքերը ինքը չը գործեր , այլ ուրիշին գործել կուտայ . Բայց այս երեք մեղքերը ինքը հնարեց , գործեց ու ուրիշներուն սորվեցուց , ասոր համար այս երեք մեղաց որուն ձեռք երկնցնես , անշուշտ սատանային պիտի նմանիս , եւ հետեւարար անոր թնակարանը եղող մութ ու խաւար դժոխքին թնակիչ պիտի ըլլաս :

Հ. Իմ կարծեօքս բոլոր բաներ սորվեցայ,
այսուհետեւ ես ուրիշին խրատ կարող եմ տալ:

Պ. Շատ աղջկ՝ խրատ տուր, բայց առաջ
դու պիտի պահես եւ ապա քարոզես : Թէ որ
դու չը պահես ու ուրիշին սորվեցնես, Պօլս
զքեզ կը յանդիմանէ . «Ուսուցանես զընկերն
են զանձն քո ոչ ուսուցանես, որ քարոզես ջզո-
դանալ՝ գողաճաս, որ ասես ջշնալ՝ ջնաս » .
Հռոմ. Բ. 21. - « Ընկերոջու կը սորվեցնես ու +
անջիշ չես սորվեցներ, կը ժարողչ ժողովնեան, շո-
նիւն շընել, դու կընես » : Ուստի առաջ դուն
պարտաւոր ես պահել ու ետք ուրիշին սոր-
վեցնել :

Հ. Ատիկայ ես չը գիտէի, եթէ այդպիսէ
է, ինձ քարոզութիւն ընել պէտք չէ . ես իմ
գլուխս ազատեմ բաւական է, տակաւին ես
խրատի կարօտ եմ, եթէ ուրիշ զգուշանալիք
բաներ կան, հասկցուր :

Պ. Քրիստոնեայ եղողը ամեն մասամբ ան-
հաւատներէն տարբեր պիտի ըլլայ, ինչու
որ Պետրոս կըսէ . « Զվարս ձեր ՚ի մեջ ներա-
նոսաց պարկեղտս ցուցանել » . Ա. Պետ. Բ. 12. -
« Անհաւատներուն Ձզ աղջի վարդ ցցոցէն » : Ասկից
կը հասկցուի, որ քրիստոնէին ոչ մէկ գործը
անհաւատներու գործին պիտի չը նմանի, թէ
հագուածքը, եւ թէ՝ զրուցուածքը . եւ ամե-
նէն աւելի լեզուն մաքուր պէտք է պահէ

ամեն տեսակ աղտեղի խօսքերէ , որովհետեւ
քրիստոնէից բերանին չը վայելեր :

Հ . Ինչո՞ւ համար քրիստոնէից բերանին
այդքան զգուշութիւն պէտք է արդեօք :

Պ . Քրիստոնէից բերանը՝ մեր ամենասուրբ
և ամենամաքուր Աստուծոյ ճամբան է , անկէց
պիտի մտնէ ու մեր սրտին մէջ բնակի , այս
պատճառաւ մաքուր ըլլալ պէտք է :

Հ . Այդ հասկցայ ու դեռ զարմանալով կը
մոածեմ թէ՝ այն ամենազօր Աստուծոյ ինչպէս
բնակարան պիտի ըլլանք :

Պ . Եթէ խորին մոօք զննելու ըլլանք , յի-
րաւի շատ վախնալու և մանաւանդ անհնարին
բան է , բայց Աստուծած՝ ողորմած ու մարդասէր
ըլլալով՝ չը գարշիր մեր սրտին մէջ բնակելու ,
եթէ մաքուր ըլլայ :

Հ . Այդ եւս հասկցայ . ուրիշ զգուշանալիք
ի՞նչ բան կայ :

Պ . Ի՞նչ հասկցար , լեզուի վերաբերեալ
խօսքերը նոր սկսանք , ասոնք լմացա՞ւ կը կար-
ծես , որ ուրիշ բաներու ձեռք կերկնցնես :

Հ . Ես կարծեցի թէ լեզուին վրայօք խօսքե-
րը լմացան , անոր համար ուրիշ բան հարցուցի :

Պ . Որքան երկար պատմութիւններ որ
ընեմ , հազիւ կրնամ հասկցնել մեր լեզուին
անկարգ վարմունքները , բայց չը ճանձրացնե-
լու համար պատմութիւններ չընենք . միայն
այս կուզեմ հասկցնել որ՝ Յակովոս մեր լե-
զուն կրակի նմանցուցեր է , դու այդ կրակը

բերանիդ մէջ պահեր ես և չես վախնար բերանդ այրելէն . բայց կարծեմ թէ չես գիտեր լեզուիդ կրակ ըլլալը , եթէ գիտնայիր , լեզուդ կը կարէիր ու կը ձգէիր :

Հ . Լեզուն ի՞նչպէս բերան կայրէ , որ վախնամ :

Պ . Յակովոս կուսուցանէ քեզ , «Ես լեզու հուր՝ զարդ անիրառութեան , լեզու հաստատեալ է յանդամն մեր , որ զամենայն մարմինն ապականէ , ես վառէ հրով զանիւ ծննդեան , ես բորբոքալ տուշորի ՚ի զենէնի » . Յակո . Գ . 6 . . . « Աեղան կրակի նման անէլուս մէ բործէիւ է մէր անդամ ներուն մէջ հասուառուած , որ բոլը մարմինը կայրէ ու դժուելին մէջ կը առաջէ : » :

Հ . Ինչո՞ւ համար լեզուն կրակի նմանցուցեր է . իմ խելքս չը հասնիր , որովհետեւ ինքը միշտ թաց տեղ է , եւ թաց տեղ կրակ չը պահուիր , նաեւ այսքան ատեն բնաւ լըսուած չէ , որ մէկուն լեզուն բերանը այրած ըլլոյ :

Պ . Օրինակով մի բացատրեմ , որ հասկանաս . զորօրինակ , գայլախաղ եթէ ջուրին մէջ ձգես , անոր միջի կրակը չը մարիր . երբ ջուրէն հանես ու հրահանով զարնես կրակ կարծակէ , սակայն ծոցդ զրնաս պահել չատժամանակ առանց այրելու , թէպէտ մէջ կրակ կայ , բայց գիտես որ առանց հրահանի կրակ չը տար , եւ երբ հրահանով զարնես խսկոյն միջէն կրակ կը ցոլոյ ու շատ վասներ

կրնայ ընել . այսպէս է եւ լեզուն որոյ համար թակովքոս կըսէ . Անա եւ սակառ ինչ նուր զորպիսի՝ անտառս հրդեմէ » . Յակո . Գ . 5 . — « Անա Իւ ճը հրակը ո՞րտի անդառներ կայրէ » : Մեր լեզուն գայլախաղի պէս մէջ կրակով լեցուն կը կենայ բերանին մէջ . քանի որ իւր քով մարդ չը կայ ու ինքը մինակ է , կրակը չերեւիր ու մէկ վնաս չը գործեր , բայց երբ քովը մէկը գայ եւ մէկ անվայել գէշ խօսքով հրահանի պէս անոր զարնուի , իսկոյն կը տեսնես որ լեզուին միջի կրակը դուրս կը ցայտէ , որք են հայհոյանք , անէծք , անարդանք , բամբասանք , պիղծ և զազիր խօսքեր , որոնցմով իւր անձը կապականէ :

Հ . Ագոր խելքս հասաւ . յիրաւի որ մարդ այս լեզուի ձեռքէն շատ նեղութիւններ կը քաշէ ու շատ փորձանքներու կը հանդիպի :

Պ . Երանի թէ մարդիկ այս աշխարհիս մէջ նեղութիւն քաշէին լեզուին ձեռքէն ու մեռնէին ազատէին , բայց այդպէս չէ . հապա այս տեղ տեսակ տեսակ նեղութիւններ քաշել տալէն զկնի , մեռնելէն ետքը դժոխքի կրակին կերակուր կընէ :

Հ . Եղբայր , յիրաւի որ շատ գէշ բան է եղեր լեզուն :

Պ . Ո՞ր մէկ գէշութիւնը լսեցիր՝ Յակովբոս լեռան գազաններէն աւելի անզուսպ ցոյց տուած է , « Ամենայն բնուրիւն զազանաց եւ քոչնոց եւ սողնոց , եւ որ 'ի ծովու են , հնա-

զանդեալ է եւ՝ հնազանդի մարդկեղեն բնուրեան։
Բայց զլեզու մարդկան ոչ ոք կարէ հնազանդել։
զշարն եւ զանկարգն եւ զիի թունօք մահաբե-
րին»։ Յակո. Գ. 7-9. — «Բոլը ժաղաներուն,
Շաղաներուն, և սողացող կենդանիներուն բնութիւնը
նաև շոշուն մէջ եղածները մարդկային բնութեան հա-
ղանդած են և կը հնապանդին, բայց մարդոց լեզու-
ն' ու կրնայ հնապանդեցնել, այն անկարգ, ու ստո-
նային լուսու տրը»։ Եւ երկրորդ Սիրաք կը
գրէ. «Լեզու ընտանի զազան ՚ի բերանի իւ-
րում, երէ արձակէ ուսուկ զինքն»։ — «Լեզու
մարդուն բերանին մէջ մէ ընտանէ ժաղան է. որ ելե
բոլ առայ, զինուը կուտէ»։

Հ. Ինչո՞ւ համար լեզուն գազանի նման-
ցուցեր են։

Պ. Բացատրեմ պատճառը. որովհետեւ
մարդ մը՝ եթէ մի շան մէկ կտոր հաց և կամ
միս տալու ըլլայ, ամենեւին անոր չը խածներ
եւ վրան չը հաչեր, մանաւանդ թէ կը չողո-
քորթէ ու ոտքերուն կը քըսուի պոչը շարժե-
լով. այս կընէ ո՞չ թէ այն մարդը գեղեցիկ
կամ լաւ ըլլալուն, հապա իր տեսած օգուտին
այսինքն՝ մի կտոր հացին և կամ միսին համար.
Բայց մի եւ նոյն շան աչքին կերակուր չը
տուող մարդը գէշ կերեւի, կուզէ անոր խած-
նել, մանաւանդ եթէ քար նետէ շան, այն
ատեն աւելի կը կատղի ու կուզէ խածնել ու
պատռել. եթէ չը կրնայ խածնել, կըսկսի սաս-
տիկ հաչել այն մարդուն գէմ եւ կամ ետեւէն։

Նոյնպէս մարդը եթէ մէկէն միշտ բարութիւն տեսնէ , իւր անձին հաճելի է , անոր հետ սիրով կը վարուի , անուշ կը խօսի եւ կը չողոքորթէ , ոչ թէ այն մարդուն արդար՝ եւ աստուածապաշտ ըլլալուն ; այլ իր տեսած օգուտին համար : Ասոր հակառակ՝ եթէ մէկէն մի օգուտ տեսած չէ , այն մարդը աղէկ չերեւիր իր աչքին ու չը սիրեր զանիկայ , կ'ատէ , ոչ թէ այն մարդուն մեղաւոր եւ գէշ ըլլալուն՝ հապա իրեն օգուտ մի ցոյց տուած չըլլալուն՝ համար : Եթէ մարդկանց զիրար սիրել և ատել արդարութեան եւ մեղաւորութեան համար ըլլար , պէտք էր որ քրիստոնեայները գէշ վարք ունեցող քրիստոնէից հետ չը խօսէին ու տեսութիւն չընէին , բայց այդպէս չէ . այլ կը տեսնենք որ ոչ միայն գէշ վարք ունեցող քրիստոնեային՝ մինչեւ անգամ օգուտ տեսած անհաւատներուն հետ աւելի սիրով կը վարուին քան թէ օգուտ չը տեսած քրիստոնեայներուն հետ : Հապա այն իր չը սիրած մարդը եթէ մի փոքր վնաս հասցնելու ըլլայ իրեն , անմիջապէս կը կատաղի գաղանի պէս . կուզէ տուն անոր գլխուն փլցնել ու շատ վնասներու հանդիպցնել , և եթէ այդ միտք դրածը չը կրնայ ընել , կըսկի բերանէն իրրեւ հաշմունք աւելի չար խօսքեր թափել , հայհոյանք , անէծք , բամբասանքներ , և այլն :

Հ . Իրաւ որ մարդոց լեզուն գաղանի բնութիւն ունի :

Պ. Երանի թէ գաղանի բնութիւն ունենար, վասն զի շան մէկ պատառ հաց որ տաս, բնաւ երբէք չը մոռնար, բայց մարդը այդպէս չէ, միշտ բարութիւն տեսնել կուզէ, տասը անգամ որ բարութիւն տեսնէ ու մէկ փոքր վնաս, բոլորը ոտքի տակ կառնէ, և այն փոքր վնասին վրէժը լուծելու ետեւէ կըլլայ: Մինչդեռ շան մի պատառ հաց տալէդ յետոյ եթէ քարով զարնես՝ ոխ չը պահեր, մի պատառ հացը չը մոռանար. ասկէ զատ գաղանը իր քովը մօտ չեղած մարդոց չը կրնար խածնել, մինչդեռ մարդոց լեզուն՝ իրմէ հեռուն, և իր աչքը չը տեսած մարդոց կրնայ խածնել, իր տունը կը նստի ու աչքէն հեռու մարդիկը բամբասելով ու անոնց անունը կոտրելով անոնց սրտին մէջ անբժշկելի վէրքեր կը բռնայ: Շուները իրարու միս չեն ուտեր, բայց մարդիկ զիրար կուտեն :

Հ. Մարդոց զիրար ուտելը բնաւ լսած չեմ:

Պ. Եթէ չես լսած Պօղոսէն լսէ. «Եթէ զմիմեանս խածատիցէք եւ ուտիցէք, զգոլջ լերա'ք գուցէ: 'ի միմեանց սատակիցիք: Գաղա. Ե. 45. - Ենէ շերար խածատէ+ ու ուտէ+, զի՞յլ եղէ'+ բոնցէ մէկշէի ստոկէցնէ+: Աիրաքին խօսքն ալ լսեցինք. «Ենէ լըլուն ըող բայ, զի՞նէլ կուտէ+: Ահա' այսպէս Պօղոս և Աիրաք կը վկայեն մարդոց լեզուին խածնող ըլլալը: »

Հ. Ադոր իմ խելքս չը հասաւ. մարդոց լեզուն ի՞նչպէս կրնայ մարդ վիրաւորել, վէրքը

թուրով, դանակով, տէգով և կամ ակռայով
կըլլայ, մինչդեռ լեզուն կակուղ միս է, ինչ-
պէ՞ս կը վիրաւորէ :

Պ. Տե՛ս թէ Դաւիթ ի՞նչ բանի կը նմանե-
ցընէ մարդկանց լեզուն . « Որդոց մարդկան
առամանք իւրեանց զին եւ նետք են, եւ յեզուք
նոցա որպէս զուր սուսերի » . Սաղ . 39 . 5 . —
« Մարդոց ակաները զինտ ու նետեր են . և լեզունին
ու որդուցած նուր » : Եւ Սոլոմոն կը գրէ . « Են՝
որ բանիւր իւրեանց խոցեն որպէս սրով » .
Առակ . ԺԲ . 18 . — « Մարդէի կան, որ էրենց իօստով
կը վերասուրեն նուրէ պէս » : Եւ մանաւանդ թուրը
եւ դանակը կարող չեն լեզուի չափ վէրքեր
բանալ, որովհետեւ ասոնք մարդոց մարմինին
դաշելով կը վիրաւորեն, բայց լեզուն բնաւ
ըլ դպած եւ բնաւ չը տեսած մարդոց սիրառ
այնպէս կը վիրաւորէ, որ երբէք չը բժշկուիր .
մինչդեռ երկաթէ գործիքներուն վէրքերը վի-
րաբոյժը կրնայ բժշկել, բայց լեզուին վէրքը՝
միայն թէ վիրաւորող լեզուն հազիւ կարող է
բժշկել, ինչպէս Պօղոս կը գրէ . « Երէ ես
տրտմեցուցանեմ զձեզ, ես ո՞վ է որ ուրախ
առնիցէ զիս, երէ ոք որ տրտմիցին լինեն » .
Բ. Կորն . Բ . 2 . — « Թէ որ զնել արտմեցնեմ, ինչո՞ւ
որումողն է զատ ով էրենայ զիս ուրտիսցնել » :

Հ . Ես մինչեւ հիմայ չը գիտէի լեզուին
այդքան չարութիւնները, աղէկ ըրիր որ հաս-
կըցուցիր, արդեօք ուրիշ գէշ վարմունքներ
եւս ունի՞ :

Պ. ԱՌ մէկ անկարգութիւնը պատմեմ. ինքը
մէկ պղտիկ բան է, բայց իւր կարողութենէն
վեր մեծ մեծ կը խօսի. ինչպէս որ Յակովոս
կը վկայէ. Եւ ամենէն աւելի շատ վախճալիք
տեղը այս է, « Նովա օրհնեմք զՏէրն եւ
զՀայր, եւ նովա անիծանեմք զմարդիկ որ ըստ
նմանուրեան Աստուծոյ արարան ». Յակո. Գ. 9.
— « Անոն Հայր Աստուծոյ կօբնեն + ու անոն մարդիկ
կանիշեմտ, որ Աստուծոյ պատրիերով սուեղջուեցան » :
Եւ այս պատճառաւ տասն և մէկ համարին մէջ
զարմանալով կը հարցնէ. « Միքէ աղբիւր ան-
դստին 'ի միոյ յականէ բոլիցից՝ քաղցր եւ
դառն » . — « Կոբելէ՝ է ո՞ր աղբեւրէն մշակ ալլէն եր-
իսու բեսակ ջուր բնիկ, անուշ ու լեղի » . Եւ Բ.
Միրաք կըսէ. « Մին աղօրս առնէ, եւ միսն
անիծանէ, ո՞յր ճայնի լուիցէ Տէր » . Միրաք
Լ.Դ. 22. — « Մեկը կալէն ու մեռը կանիշէ, որո՞ն
յայնէն ոկտէ լէ Տէրը » : Եւ ասոր համար Քրիս-
տոս կը հրամայէ. « Ընդ ամենայն դատարկ բա-
նի զօր խօսիցին մարդիկ՝ տայցեն համար յա-
ռուրն դատաստանի : Զի 'ի բանից քոց արդա-
րացիս եւ 'ի բանից քոց պարտաւորեցիս » .
Մատ. ԺԲ. 36. — « Դատաստանին օր մարդիկ էր ենց
իւսուծ պարտող իւսուծերուն համար հաշեւ ոկտէ պան.
Ինչու որ իւսուծուն ոկտէ արդարանս և իւսուծուն ոկտէ
պարտաւորենիս » : Եւ Դ. Սոլոմոն կըսէ. « Ման
եւ կեանք 'ի ձեռս լեզուի » . Առակ. ԺԲ. 24. —
« Մահն ու կեան+ը լըլուն յեւուն են » : Եւ կրկին
կըսէ Սոլոմոն թէ՝ « Որոգայր բուռն են առն

զրբունք իւր , եւ ըմբռնի բանիւ բերանոյ իւրոյ » . Առակ . Զ . 2 - « Մարդուն շրջանները մշտադաշտներն են և իւր բերանէն ելած խօսով կը բռնածի » : Տեսա՞ր եղբա՛յր . ո՞չ միայն Յակովրոս , նաեւ Քրիստոս , Սովորմոն և Սիրաք վկայած են լեզուին վնասակարութիւնը . ասոր համար Յակովրոս կըսէ . « Երէ ոք բանիւ ոչ յանցանիցէ՝ նու և մարդ կատարեալ » . Յակո . Գ . 2 . - « Լեզուով մշտ ուրծողն է կատարեալ մարդը » : Եւ Պօղոսն աւ լեզուին վնասակարութիւնը գիտնալով կը գրէ . « Ամենայն բան տգեղ ՚ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ » . Եփե . Գ . 29 . . « Բնաւ գէշ խօսի յեր բերանէն ուստի չվելէ » :

Հ . Մեր լեզուին վնասակար ըլլալը հասկըցանք , բայց ինչո՞ւ Քրիստոս կըսէ՝ « Մարդէի իրենց բույր պարագ խօսերուն հաշեւը ուստի առն , և կամ , խօսովդու ուստի աւտարանսաւ և խօսովդու ուստի պարագաւուրուիս » : Այս պարագ խօսքերը որո՞նք են , որոց հաշիւը պիտի տանք :

Պ . Դիցուք թէ ես և դու կոիւ կընենք , իրարու շատ գէշ խօսքեր կը զրուցենք . Դըրսէն նայողներէն ոմանք զիս կը գովեն , աղէկ խօսքը տեղ դրաւ ըսելով , շատ հաւնեցայ . և ոմանք զքեզ կը գովեն , հիմայ զիս գովողները ինձ հետ , ու զքեզ գովողներն՝ քեզ հետ դժոխք պիտի երթան . եւ կամ ես շատ գէշ խօսքեր կը զրուցեմ՝ և դու Աստուծոյ երկիւզը սրտիդ մէջ ունենալով՝ ամենեւին պատասխան չես տար , ասոր համար ոմանք երեսդ կը թքնեն

ըսելով՝ թէ դուն մարդ չե՞ս, ինչո՞ւ այդքան խօսքերը կլեցիր ու պատասխան չը կարողացար տալ, և այսպէս կռիւը բորբոքելու կը ջանան, ահա՛ ասոնց բոլորը պարապ խօսքեր են, թէեւ այն կռուին մէջ իրենք բնաւ գործ չունին. բայց այսպիսի պարապ խօսքերով կռուողներու մեղքին մասնակից կըլլան.

Հ. Այն կռիւ ընողները այնքան հայհոյութիւններ կընեն, ի՞նչ զարմանք է որ անոնք բնաւ հայհոյութիւն չըրած՝ անոնց մեղքին մասնակից կըլլան.

Պ. Թէպէտ անոնք հայհոյութիւն չեն ըներ, բայց անոնց հայհոյութեան գործակից ըլլալով՝ անոնց մեղքին եւս մասնակից կըլլան, ինչպէս Պօղոս կը գրէ. « Զիցեալսն ամենայն անիրաւութեամբ, պոռնկուրեամբ, անզգամուրեամբ, ագանուրեամբ, չարուրեամբ, լի նախանձու, սպանուրեամբ, հեթիւ, նենգուրեամբ, չարաբարուրեամբ, շոգմոզք, չարափօսք, աստուածաւեացք, թշնամանողք, ամբարտաւանք, ամբարհաւանք, գտիչք չարեաց, զծնողս անարգուք, անմիտք, ուխտադրուժք, անազորայնք, աննուերք, անողորմք. Ոյք հասեալ եին յԱստուածոյ իրաւանցն վերայ, երէ որք զայսպիսիսն գործեն՝ արժանի են մահու. Եւ ոչ միայն որ զայն առնեն, այլ եւ որ կամակիցն լինին գործելեացն». Հռովմ. Ա. 29. — « Ա. Դն Դուռը լուսուն հարդէիները, անիբառ-նի-նով, պուռնի-նի-նով, անդամու-նի-նով, պահ-նի-նով, լուս-նի-նով, նախանյու-

նիւնով, արդասականութենով, հակառակութենով, գեշ բնութենով, աստեղութենով, գեշ խօսպեր, ասպառածառաղեր, նախատողեր, հպարտներ, մղղեր հնարյաղներ, ձևողութեր, անօրդոներ, աւելուաղացներ, գեշ կողիուներ, անողըներ . որ Աստուծոյ ճըշմարդութեան վերահսկու եղած են ու այսպէս չործեր իւ բնակն՝ մահու արժանի են . ու նե միակ ճործողները, հաղա անոնց կամակից եղաղներն ալ» : Տեսա՞ր, որ անոնց կոփիսին մէջ գտնուող ու մինակ լեզուով ուժ տուող ու հաւնող մարդիկն եւս անոնց մեղաց մասնակից կըլլան միայն մէկ պարագ խօսքով. վասն զի գողին հարցնես, ինչո՞ւ գողութիւն ըրիր, կրնայ իր չըքաւորութիւնը. պատճառ բռնելով՝ մի պատասխան տալ, եւ չնացողին հարցնես՝ նոյնպէս իր մարմոյ ցանկութեան բորբոքումը կրնայ սլատճառել. նոյնպէս բոլոր մեզսակրները : Իսկ եթէ ուրիշին մեղքին լեզուով գործակից եղողներուն հարցնես թէ, երկու մարդ կոփի կրնեն, գուի՞չ ունիս անոնց մէջ, որ կրակը բորբոքելու կը ջանաս, անիկայ պատասխան չը կրնար տալ, որովհետեւ բան չըկայ ըսելու, յայտնի բան է որ պարագ տեղ զրուցեր է : Ահա ասոնք են Քրիստոսի տկնարկած պարագ խօսքերը՝ որոց հաշիւը պիտի ուզուի դատաստանին օր :

Հ. « Քառ խօսութեան պէտի արդարաւաս ու խօսութեան պէտի պարտասորիս ըսաւ Քրիստոս՝ այդի՞նչ է :

Պ. Ահա՝ Քրիստոս ագոր օրինակը ցոյց

տուաւ . «Արք Երկու Ելին 'ի տաճարն կալ յա-
դօրս , մին փարիսեցի եւ միւսն մաքաւոր .
Փարիսեցին կայր մեկուսի , եւ զայս առանձինն
աղօրս մատուցանէր . Աստուած իմ , զոհանաւ
զքէն . զի ոչ եմ իբրեւ զայս 'ի մարդկան .
զյափշտակողս եւ զանիրաւու եւ զջունս , կամ
իբրեւ զայս մաքաւոր . այլ պահեմ երկիցս 'ի
շաբարու , եւ տամ տասանորդս յամենայն ստա-
ցուածոց իմոց . Եւ մաքաւորն կայր մեկուսի ,
եւ ոչ կամէր եւ ոչ զայսն ընդ երկինս ամբառ-
նալ . այլ կոծէր զկուրծու իւր և . առէր . Աս-
տուած , քանեա' զիս զմեղաւորս : Ասեմ ձեզ ,
եջ սա արդարացեալ 'ի տունի իւր քան զիս » :

Դուկ . ԺԲ . 10-14 . — «Երկու մարդ պահաւ եւն
աղջիւ ընելու , մէկը կարիսեցի ու մէկը մատուածը .
Փարիսեցին մէկ կողմ կայնած՝ առանջին այ-ալեւ աղջիւ
կընէր , շնորհակալ եմ + եղաւ . Առանած իմ , ես ու-ըէւ
մարդոց ուեւ աներաւ . յանշշակուլ և շնորհ չվմ , և
կամ այս մատուածըն ուեւ . հաղու շտբուն երկու որ
ծամ իւ ուանեմ . աղբանէիս պաստուրդը կարամ : Մա-
տուածն ալ զար կայնած եւ մէկ կողմ՝ չեւ ուղէր ալ
+ երը վէր վերցաւնեւ , կարծէ+ին իւ շարնէր ու կընէր .
«Ն Առանած , + անեա' չէս զմեղաւորս : Կըսէմ յեւ
անէիս անորմէ առէլի արդարացած առան քնաց » :

Այսպէս փարիսեցին իրեն գործած բարեգոր-
ծութիւնները իր լեզուով կորսնցուց . իր նաւը
նաւահանգիստին առաջ ընկղմեց . եւ մաքսա-
ւորը ինքզինքը մեղաւոր ճանչնալով ու իր մե-
ջաց թողութիւն խնդրելով , ծովուն մէջ տեղ

ալէկոծութեան բռնուած նաւը ցամաք հանեց
անվիսաս : Ահա նաւը թէ ընկղմող և ազատողը
լեզուն եղաւ : Եւ ասկէց 'ի զատ, երկու մարդ
կոփւ կընեն, ոմանք կը գրգռեն կոփւը սաստ-
կացնելու համար, եւ ոմանք խաղաղացնելու
կը ջանան, գրգռողները սատանայի որդի կը
կոչուին ու խաղաղացնողները՝ Աստուծոյ որ-
դի, որոց Քրիստոս երանի տուաւ . « Երանի
խաղաղաբաց, զի նորա որդիք Աստուծոյ կո-
չեսցին » . Մատ . Ե . 9 : – « Երանի խաղաղացնե-
րան, ինչու որ անոնք Աստուծոյ որդի ողիոնի կան-
չեն » : ՏԵ՛ս, ասոնք ալ լեզուով արդարացան,
և կամ պարտաւորեցան, եւ ասոր համար
Սիրաք կը գրէ . « Կը իւ Քէս կը բորբուժի ու վրան
նուածես կը ճարէ, երկուան ու մէկ բերանէն կելնէն » .
Սիրաք իլ . 44 : Եւ երկրորդ Քրիստոսի հետ
խաչ ելնող աւազակը, Քրիստոսը այնքան
խեղճ աստիճանի մէջ տեսնելով շը յուսահա-
տեցաւ ու հաստատ հաւատք ցոյց տալով .
« Երբ որ ուս նախաւորութեամբ քառ, չես աչշէ »
ըսելուն համար փրկուեցաւ . Ղուկաս իԳ . 42 :
Ահա' այսէ Քրիստոսի ըսած խօսքը, թէ « Բու իւս-
ուկտ կարդանաս », ու ուս իւսուկտ կը ուսրաւուորէն » :

Շ Ա Ի Ի Ղ Լ .

Հ . Ալ կարծեմ թէ լմնցաւ լեզուին վրայօք
խօսքերը եւ խրատները :

Պ. Այս', լմիցաւ, բայց զգուշանալիք մեծ
բան մի եւս կայ, եթէ տնկէ չզգուշանաս ու
քու վրայ գործածես, շատ խեղճ վիճակի մէջ
կը մնաս. անոր համար ինձ հարկ է քեզ հաս-
կցնել. գիտեմ շատ կը դժուարիս, զորօրինակ
ջրգողեալ հիւանդը շատ բորբոքում կունենայ,
աչքը միշտ պաղ ջուրեր և թթու կերակուր-
ներ կը դիտէ, բայց շատ վնասակար են անոնք
իրեն ցաւուն, և բժիշկը անոնց վնասակարու-
թիւնը գիտնալով կարգիլէ, պաղ ջուր մի՛ խը-
մեր և թթու կերակուր մի՛ ուտեր կըսէ, այս
պատճառաւ բժիշկը՝ հիւանդին աչքին] շատ
գէշ կերեւի, բայց բժշկուելէն ետք ուրախ
կըլլայ պաղ ջուր չը խմելուն եւ կամ թթու
բան չուտելուն համար, և բժիշկին ալ մեծա-
պէս շնորհակալ կըլլայ: Նոյնպէս մեղաց բոր-
բոքում ունեցող անձանց խրատ որ տաս, կը
դժուարին, ինչպէս որ Պօղոս կը գրէ. «Ամե-
նայն խրատ առ ժամանակն ո՛չ ուրախութեան
բուի՝ այս տրտմութեան. բայց յետոյ պտուղ
խաղաղութեան՝ նովառ կրքեցեցի հաւուցանէ
յարկարութիւնն»: Եթու. ԺՅ. 41. — «Ամեն խրատ
առաջ + աշխը չէրեւէր, այլ արդճանիւնն, բայց յետոյ
խաղաղունեան ուրուղ կուտայ անոնց վարժուողներուն»:
որովհետեւ իր կամքը զսպելը դժուար կերեւի,
բայց երբ որ մեղքէ ետ քաշուի ու զզջայ, այն
ատեն կը գիտնայ օգուտը, ինչպէս որ Եսայի
կը գրէ. «Յորթամ դարձիս եւ յօգուց հանիցես.
յանձամ կեցցես, եւ զիտացես թէ ուր իցես».

Եսայի կ. 15. - « Երբ որ Աստուծոյ դառնաս ու
հաստակելու եւ ցաւիս մշտերութ վրայ, այն առեն իւ
իւհունիս ու իւ գիտեաս ուր ուն ըլլաւտ » : Եւ վեր-
ջապէս քեզ այս մէկ բանը պիտի հասկցնեմ,
ամեն մէկուն մեղքը ուրիշի աչքին աւելի
լաւ կերեւի քան թէ իր աչքին : Ուստի ես
կը տեսնեմ որ սատանայն որոգայթը լարեր է
ոտքիդ տակ ու դուն չես գիտեր, անզգոյշ
կը քալես, անշուշտ որոգայթէն կը բռնուիս,
անոր համար իմաց կուտամ, որ զգուշութեամբ
քալես :

Հ. Այն մեծ զգուշանալիք բանը ո՞րն է,
որ այսքան երկարեցիր :

Պ. Բարկութիւնն է, յորմէ եթէ չզգուշա-
նաս, բնաւ երբէք բարեգործութիւն չես կրնար
գործել, ինչպէս որ Յակովոս կըսէ . « Բար-
կուրիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ոչ
գուծէ » . Յակո. Ա. 20. - « Մարդու բարիւնէնը
և նողուր որ Աստուծոյ արդաւունէնը գործէ »,
շը թողելին 'ի զատ գործածն աւ ոչինչ կընէ,
ինչպէս որ Քրիստոս օրինակը ցոյց տուաւ :
« Ամենայն որ լու զբանս իմ զայսոսիկ՝ եւ ոչ
առնիկ զսոսա, նմանեսցի առն լիմարի, որ շին-
եաց զտուն իւր 'ի վերայ առազոյ . իջին անձ-
րեր, յարեան գետք, շնչեցին հողմք՝ նարին
զտունն եւ ամիկա, եւ եր կործանումն նորա
մէծ յոյժ » . Մատ. կ. 26. - « Ոչ որ էմ խօսերա-
կը լու ու պահեր, յէմար մարդուն կը նաևնի, որ
էւր որունը աւաշին վրայ շնեց, անյըւը եկաւ, զ-

ըեւը շարցան, հովեւը իշտին, և այն տան զարին առպալցին ու շար մեծ եղաւ տան կործանումը » :

Հ. Այդ ըսած տունդ և կամ տան զարնող եւ տակն ու վրայ ընող հովը ի՞նչ է :

Պ. Տուն ըսածս բարեգործութեան և այլ առաքինութեանց տունն է, զոր բոլոր քրիստոնեայները պարտաւոր են շինել հաւատոց հիման վրայ, ինչպէս որ վերը թ. Շաւզին մէջ ըսինք . տան զարնող հովն ալ մարդոց բարկութիւնն և այլ մոլութիւնք են . թէպէտ այս ժամաս տուն մը կը շինես . բայց հաւատոց հիմ չունիս դեռ, թերի է, ինչու որ Քրիստոս հրամայած է . « Ու որ պարտող ուեղ եղբայր կանայ, դադաստանին պարտական կըլլայ » : Դու այս խօսքը լսեր ու չես հաւատացեր . հապալ մկրտութիւնդ քու փրկութեան բաւական սեպելով՝ բարեգործութեան հոգ չես տարեր . և եթէ փոքր ի շատէ բարեգործութիւն գործես, քու միտքդ սուրբ գիրքերու խրատներով հաստատուած շըլլալով, սատանայն քեզ մի սուտ բանի համար կը գրդէ կամ աշքիդ գէշ բան կերեւցնէ, և կամ ականջովդ գէշ խօսք մը լսել կուտայ . ու քու սիրտդ ալ իր ձեռքին մէջ կառնէ ու կը սխմէ, և այն տաեն բարկութիւնդ կը բորբոքի հնոցի պէս, միտքդ կը պղասորի գարնան գետերուն պէս, սիրտդ տակն ու վրայ կըլլայ ծովու ալէկոծութեան և մրրկին պէս, աչքերդ կատաղութեամբ կը կարմրին, գէմքդ կայլայլի, շրթունքդ կը

կապուտնայ , ու բերանդ կը փրփրի , ձեռքերդ
 եւ ոտքերդ կը դողան դիւահարի պէս , ու
 ակռաներդ կը կրծտես . այն ատեն ոչ մահը
 աշքիդ կերեւի , ոչ արքայութիւնը միտքդ
 կռւգայ եւ ոչ դժոխքը , այլ կըսկսիս ձեռքէդ
 եկած ամեն տեսակ չարութիւնները ընել ,
 հայհոյանք , անէծք , եւ կամ սաստիկ կռիւի
 մէջ ծեծի կըսկսիս և գուցէ սպանութիւն եւս
 պատահի . այսպէս քու բարեգործութեան
 տունդ կը փլցնես տակն ու վրայ կընես , որով
 սատանային կտմքը կը կատարուի . այնուհետեւ
 սիրտդ թող կռւտայ որ բարկռութիւնդ կիջ-
 նայ , այն ժամանակ կը զզջաս , բայց ի՞նչ
 օգուտ , տունդ աւերեցիր . զորօրինակ ծովը
 երբեմն ալէկոծութիւն կընէ . մրրկելով կռւոփ
 ու կը կատաղի ու կը փրփրի . շատ նաւեր կը
 խորտակէ ու կընկզմէ . շատ ապրանքներ կը
 կորսնցնէ ու շատ մարդիկ եւս կը խեղդէ . թէ-
 պէտ ժամանակէ մի յետոյ հովը կը հանդարտի
 և ծովը կիջնէ ըստ առաջնոյն , բայց գործած
 վիտաները՝ անդարմանելի կը մնան : Նոյնպէս
 քու բարկռութիւնդ բորբոքելով շատ մեղքեր
 և վիասներ կը գործես , և երբ բարկռութիւնդ
 անցնի . կը հասկնաս որ ըրածներդ շատ գէշ
 բաներ են , եւ կը զզջաս . բայց ի՞նչ օգուտ ,
 գործած մեղքերդ բացը կը մնան : Ուստի պէտք
 է զգուշանաս բարկռութենէ :

Հ . Բարկռութեան գէշ բան ըլլալը հասկցայ ,
 բայց Քրիստոս որ ըսաւ թէ՝ «Պարտու ուն

բարիացողը պարստեան կըլլոյ», ուրեմն եթէ պարագ չեղած տեղը բարկանաս, մեղք չէ:

Պ. Թէ որ բարկութիւնը ըստ տեղւոյն՝ այն է սատանայի թելադրութեան դէմ եւ հոգինուս վնաս գալիք տեղ գործածենք, մեղք չէ: բայց մենք ասոր հակառակ կընենք, սատանային դէմ չենք բարկանար ու մեր անձին պէս սիրելիք ընկերնուս դէմ կը բարկանանք, նաեւ հոգինուս վնաս գալու տեղ չենք բարկանար, այլ մարմիննուս եւ կամ ազլրանքնուս մէկ փոքր վնաս պատահի, այն ատեն կատաղի գողան կը դառնանք. ասոնց համար մեղք սեպած է Քրիստոս, որովհետեւ այս աշխարհիս բոլոր բաները սուտ ու պարագ եւ ոչինչ են, ուստի այս աշխարհի ինչ բանի համար որ բարկանաս, պարստ տեղ բարկացած կըլլաս. և որով դատաստանին պարտական կըլլայ ըստ այս խօսքն է: Ահա այսպէս բարկութիւնը ըստ տեղւոյն գործածելը վնաս չը տար. զորօրինակ մահաղեղը՝ տռողջ մարդը որ ուտէ, անպատճառ կը մեռցնէ, բայց այն մահաղեղը վարպետ բժիշկներուն հրահանգներով հիւանդը կը բժշկէ:

Հ. Եղբայր, բաւական է այսքան, մինակ ե՞ս պիտի երթամ արքայութիւն, որ այսքան կը ջանաս զիս համոզելու. այսքան մարդիկ ինչ որ ըլլան, ես ալ նոյն կըլլամ, հասարակութեամբ եղած բանը զիւրին է:

Պ. Ոչ եղբայր, այդպէս մի՛ ըսեր, ուրիշ-

Աերը քեզ օգուտ չունին . դիցուք թէ դուն
այս տեղ ծուլութեան պատճառաւ ստակ
շը կրնաս շահիլ , հօրդ և կամ եղբօրդ շահած
ստակով ապրիս մի ժամանակ , բայց միւս աշ-
խարհք , արքայութիւնը այդպէս չէ , ամեն
մէկը ինքը յափշտակելու կը ջանայ . ոչ հայրը
որդւոյն , եւ ոչ որդին հօր , ոչ եղբայր եղ-
բօր , և ոչ բարեկամ բարեկամի , և ոչ կինը
իւր էրկան , եւ ոչ էրիկը կնկան կողորմին
ու օգնութիւն կընեն , ամեն մէկը ինքը յա-
փշտակելու կը ջանայ , ինչպէս որ Քրիստոս
հրամայեց . « Բուռնիք յափշտակեն » . - « Ո-Ճակ
Հառնուի Աստուծոյ արտայունիւնը » : Եւ ասոր հա-
մար Պօղոս մէկ օրինակ կուտայ . « Ո՞չ զիտեք
եր , որ յասպարիզի ընթանան , ընթանալ ամե-
ներին ընթանան , բայց մի որ առնու զադրուս
թեանն » . Ա . Կորն . Թ . 24 . - « Զէ՞դ գիտեր ասդա-
րէնն մէջ վաղաներու հասն , Աէւ - ամնուը կը վաղէն ,
բայց յաղնունիւնը մէկ հարդ կառնէ » :

Հ . Ասալարիզին մէջ վազելը ի՞նչ բանի
օրինակ է :

Պ . Նախկին տէրութեանց մէջ սովորու-
թիւն կար , որ երբեմն մի մեծ հրապարակի
մէկ ծայր մի բարձր տեղ յատկացնելով՝
վրան մէկ ծանրագին անդամանդ քար կը դը-
նէին , որ մարդիկ վազելով երթան այն քարը
առնեն . բայց ով աւելի արագընթաց էր ,
այն կերթար կառնէր քարը , թէպէտ սահ-
մանեալ ժամանակին բոլոր մրցակիցները կը

վազէին , բայց արագընթացը կը տանէր
 յաղթութիւնը , ահա Պօղոսի ըստծը այն
 կը նշանակէ . « Վաղէլ բալուր կը չաղէն , բայց
 Եկը կառնէ յաղթութիւնը » ըսելէն 'ի զատ կը
 պատուիրէ . « Այնպէս ընթացարուք՝ զի հա-
 սանիցէք » . — « Այնպէս չաղէցէտ որ հասնիտ » .
 Որովհետեւ Պօղոսի ժամանակի քրիստոնեայք՝
 հաւատքը աշխատանքով ստանալնուն համար
 շատ յարգի էր , ուստի մեծ բաղձանքով բոլոր
 կը վազէին արքայութիւնը յափշտակելու , եւ
 Պօղոս շարունակ յորդորներ կը գրէր ջերմե-
 ռանդութիւն շարժելու համար , որ չըլլայ թէ
 արքայութեան սիրոյ կրակը մարի նոցա սրտին
 մէջ . բայց մենք հաւատքը կարծելով թէ մեր
 հայրերէն ժառանգ մնացած է , չենք յարգեր .
 որովհետեւ աշխատանքով ձեռք բերած չենք .
 անոր համար արքայութիւնը ես յափշտակեմ
 ըսելով՝ ջանք ընող քիչ մարդ կայ . ամենքս
 ալ իրարու գլխին գտակը յափշտակելու մի-
 այն կը ջանանք . Վասն զի կը նայիս որ ոմանք
 դեռ պառկած խորդալով կը ննջեն առանց մէկ
 քանի հոգ ընելու . ոմանք թէեւ արթնցած .
 բայց մահիճին մէջ թմրած նստած են . թըմ-
 րութիւննին պիտի անցնի որ ելնեն վազեն .
 ոմանք կանուխ արթնցած ու առեւտուրի մէջ
 զբաղած են , ժամանակ շունին վազելու . ոմանք
 գինետուն եւ սրճարաններ ուտել խմելու
 եւ ուրախութեան ետեւէ են , վազելը միտքե-
 րէն անգամ չանցնիր , եւ ոմանք թէպէտ ճամ-

այ ելած են, բայց թուլութեամբ . կամաց
 իամաց քալելով եւ ետեւնին նայելով, յոդնած
 սեղերնին նստելով, «Արտարալ» բան ու իայ,
 ու երբան+ կը հասնին+, այսօր վար չեն+ մռնիր+
 մռնիր քնացին, մէն+ հասցին+ » ըսելով կերթան.
 իսկ ոմանք գօտեւորեալ կը վազեն սուր-
 հանդակի պէս, ոչ ետեւնին եւ ոչ եր-
 կու կողմերնին կը նային, այլ միշտ անթարթ
 աչքով երթալու ճամբան դիտելով՝ կը վա-
 զեն արքայութիւն յափշտակելու համար և
 Տեսա՞ր, եղբայր, արքայութիւն ինչպէս
 կերթացուի եղեր. դուն կարծեմ թէ խոր-
 դալով քնացողներուն եւ կամ աշխարհի
 զրադմունքի մէջ պատատողներուն նայելով
 այն խօսքը ինձ ըսիր թէ – Այս աշխարհի մար-
 դիկը ինչ որ ըլլան, ես ալ այնպէս կըլլամ –
 դու փոխանակ անոնց նայելու՝ յառաջ վա-
 զող մարդոց նայիր. եթէ ուրիշին նայելով
 մեղանչես ու մեղաւոր մեռնիս այն տեղ իրա-
 րու օգնութիւն չըլլար : Սեպենք թէ մէկ տան
 մէջ երկու եղբայր ըլլան, մին գործունեայ,
 տակ շահող, եւ միւսը ծոյլ՝ ամենեւին ստակ
 ը շահող բայց այն գործունեայ եղբօր վաս-
 տակը՝ տան ընտանիքները բաւական կապրե-
 ցընէ : Եթէ գործունեայ եղբայրը ծոյլ եղ-
 բօր սրդողելով – ինչ կուշէ ըլլոյ ըսէ, ու ամէն
 ին բաղդին նորու, վաստակը կը կտրի եւ աղ-
 քատութեան տակ կիյնան, եւ տան բոլոր
 անդամները խեղճ վիճակի մէջ կը մնան :

Այս աշխարհիս մէջ մէկ մարդու անհոգութեամբ բոլոր ընտանեաց վնաս կը հասնի, բայց միւս աշխարհքին մէջ այդպէս չէ, մէկին մեղաց համար միւսը չը պիտի պատժուի «Անձն որ մեղիցէ՝ նոյն եւ մեռցի» . Եզե . ԺԼ . 4 . — «Ու որ Թղթանչէ, անիկայ պէտի կորսուի» : Ասիկայ աղէկ միտք ա՛ռ, քանի որ մարդիկ կենդանի են, իրարմէ օգնութիւն և կամ վնաս կրնան գտնել, բայց միւս աշխարհքին մէջ, դատաստանին օր՝ ոչ մեղաւորները արդարներուն վնաս կրնան հասցնել եւ ոչ արդարները մեղաւորներուն օգնութիւն կրնան ընել, վասն զի այն ատեն ողորմութեան դուռը գոցուած կըլլայ :

ՇԱԽԻԴ ԼԱ.

Հ. Եթէ այդպէս է, զգաստ ըլլանք եւ խրատ մտիկ ընենք՝ առանց ուրիշներուն նայելու, ես իմ գլուխս ազատելու ջանք ընեմ. ըսէ նայիմ ի՞նչ խրատ պիտի տաս :

Պ. Վեր պարծեցար թէ շնութիւն չես ըներ, ես լոեցի իբրեւ ստոյգ ընդունելով. բայց ետք նայեցայ, որ ուրիշ պարծեցածներդ սուտ ելան, վախնամ այս պարծանքդ աւ սուտ ելնէ :

Հ. Ես սուտ տեղ չեմ պարծենար, ստոյգ կըսեմ, որ ուրիշի քով շնութեան չեմ գնացած երբէք :

Պ. Շնութիւնը մինակ ուրիշի քով երթալը չէ . չը լսեցի՞ր որ Յակովբոս աշխարհասէր մարդոց շնացող ըստ , նաեւ Քրիստոս չըսա՞ւ ուր հայի 'ի կին մարդ առ ՚ի ցանկանալոյ նմա , անդէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւրում » . Մատ . Ե . 28 . - « Ոչ որ ցանկանալու մոտ կին մարդու նայէ՝ իսկ և իսկ էր ուրուն մէջ անոր հետ շնունդն ըստ կը լինէ » :

Հ . Այդպիսի բաներ շատ կը պատահի ինձ ու շատ նեղութիւն կուտայ . որովհետեւ ցանկութիւնս շատ կը բորբոքի հակառակ կամքիս , եւ երբեմն այնքան սաստիկ կը նեղէ զիս , որ քիչ կը մնայ այդ մեղքի որոգայթին մէջ բռնուիմ : Եթէ այս մասին մի հնար կայ , ցոյց տուր ինձ :

Պ . Դորա միակ հնարը պահքն է :

Հ . Ես պահք շատ կը պահեմ , բայց օգուտ ընկեր :

Պ . Ատոր պահքը ուրիշ է , զոր չես գիտեր : Այդ ախտը բորբոքող կամ գրգռող հովը երեք դռնէ կը փչէ . այդ դռները գոցելու է , որ հով չը փչէ ու ցանկութեան կրակը չը բորբոքէ :

Հ . Որո՞նք են այդ դռները :

Պ . Այդ երեք դռներն են՝ աչքդ , ականջդ , և բերանդ . աչքով գէշերուն կը նայիս , ականջովդ գէշերուն խօսքերը եւ զազիր ու անհամեստ երգերը կը լսես , եւ բերանով կը խօսիս նոյն աղտեղի խօսքերը . անշուշտ այն հովերը պիտի երթան ցանկութեան կրակը բորբոքեն .

թէպէտ քու միտքդ այն տեղ չէ , չես ուզեր
կին մտրդոց նայիլ , բայց կանանց մէջ կը պտը-
տիս , չես ուզեր գէշ խօսքեր լսել , բայց
անառակներուն և գուսաններու հետ կը պտը-
տիս . եթէ ըսածիդ պէս շնութեան միտք որ
չունիս , այդ երեք գոները միշտ գոց պահելու
ես , որ հանգիստ ըլլաս :

Հ . Այդ եւս հասկցայ , ինչպէս և Քրիստոսի
կամքը . եթէ չը գիտցած ուրիշ խրատներ կան ,
զանոնք շարունակէ :

Պ . Ահա խրատ մի եւս միտքս եկաւ . որով-
հետեւ Քրիստոսի բոլոր կամքը հասկցար , չըլ-
լայ որ դառնաս նորէն , որով Քրիստոսի յան-
դիմանական խօսքին արժանանաս :

Հ . Ո՞րն է Քրիստոսի յանդիմանական խօսք :

Պ . « Ծառայ որ զիտիցէ զկամս տեառն իւ-
րոյ եւ ոչ պատրաստիցէ ըստ կամաց նորա ,
արբցէ զան բազում » . Ղու . ԺԲ . 47 . — « Իւր
ուրոջ կամաց գիտցող ժառայն՝ ենէ ըստ այն ոչ դար-
բառէ , շատ ձեռ պէտք ուտէ » :

Հ . Քանի որ առաջ կերթանք , պատուէր-
ները կը սաստկացնես , չեմ գիտեր վերջ ո՞ւր
պիտի հասնի :

Պ . Այս ըսածներս սաստի՞կ են , հապա եթէ
Մատթէոսին գրածը կարդաս , ի՞նչ պիտի
ըսես , « Ծառայ յար եւ վատ , զիտիիր քէ
հնձեմ» ուստի ոչ սերմանեցի , եւ ժողովեմ՝ ուս-
տի ոչ սփոեցի . պարտ էր քեզ արկանել զար-
ծարդ իմ 'ի սեղանառս , եւ եկեալ ես տոկո-

սեօր պահանջէի զիմն » . Մատ . իւ . 26 . - « Ո՛չ
լը և ծոյլ ծառաց , գեղեկը որ ես չը շանաձ՝ իւ +
զէմ ու ու սէրաձ՝ իւ ժողովէմ , ուերտ եր որ դուն էմ
արծանն սեղանաւորներուն յանյնէր , որ ես գոյէ շա-
նով ուղէի » :

Հ . Այս խօսքերը ես հասկցած չէի , կ'ա-
ղաշեմ որ հասկցնես :

Պ . Այս խօսքէն հասկցուածն է , որովհե-
տեւ Քրիստոս երբ աշխարհք եկաւ . առաջ
մարդոցմէ գործք չը փնտռեց , այլ միայն հա-
ւատք . « Ով որ հաւատոց ու մըրուէ իւ իրկուէ »
ըսաւ . բայց հաւատքը հաստատելէն ետք՝
գործք ալ փնտռեց . ըսելով . « Ձեր բարէ գործ-
քերը աւեսնան ու յեր երկնաւոր Հայրը իտուաւորէն .
յորմէ յայտնի կերեւի թէ՝ հաւատոյ շնորհք-
ներ մեզ տալէն ետք՝ մեզմէ բարեգործու-
թեան պտուղ կուզէ , որով պարտական եղած
ենք . ինչո՞վ պիտի վճարենք այն երկնաւոր
պարգեւներուն փոխարէն պարտքերնիս , եթէ
ոչ , միայն բարեգործութեան պտուղներով և
Աստուծոյ պատուէրները անթերի կատարե-
լով . ուրեմն եթէ մենք այդ պարաքերնիս
վճարելու հոգ չը տանինք մեր կենդանու-
թեան , դատաստանի օր հարկաւ այն հաւա-
տոյ շնորհաց պարգեւներուն հաշիւը մեզմէ
պիտի պահանջէ Քրիստոս ու յանդիմանէ :

Հ . Այդ աւելի եւս վախնալու բան է :

Պ . Վախնալիք խօսքը դեռ ետք պիտի
լսես , եթէ այսպիսի անհոգութեան մէջ դըտ-

նուած ես, ինչպէս որ Մատթէոս կը դրէ.
 «Առե՛ք 'ի դմանէ զբանքարդ՝ եւ տո՛ւր այնմ որ
 ունիցի զտասն բանքարն . Զի ամենայնի որ ու-
 նիցի՝ տացի եւ յաւեցի, եւ որ ոչն ունիցի, եւ
 զօր ունիցին՝ բարձցի 'ի նմանէ . Եւ զծառապ
 անպիտան հանե՛ք 'ի խաւարն արտաքին . անդ
 եղիցի լալ եւ կրծել ատամանց ». Մատ . իԵ.
 28 . - «Արէե առէ՛ + անտարը՝ և առաը անտար ա-
 նեցոշն առէ՛ : Որովհետեւ ով ունէ, ոկտէ արուն-
 անոր եւ անեցածը ոկտէ առելնայ, եւ ով չունէ,
 անեցածն եւս ոկտէ առնուի անէէ : Եւ անոկիուն
 ծառայն արտուին խօսար հանեցէ՛ +, ուր ոկտէ լս
 և ակաները երար ոկտէ շարնէ » : Ուրեմն եթէ
 մէկը մկրտութեամբ եւ հազորդութեամբ ստա-
 ցած շնորհքները չ'արդիւնաւորէ, այսինքն
 անոնց համաձայն կեանք չ'ունենայ, այլ այդ-
 քան բաւական սեպէ իւր փրկութեան, եւ
 բարեգործութեան հոգ չը տանի . պիտի զրկուի
 նաեւ իւր նախկին շնորհքներէն եւ անոր
 վախճանը պիտի լինի յաւիտենական դատա-
 պարտութիւն : Այս է վախնալու բանը :

ՃԱՒԻՂ ՀԲ.

Հ . Ի՞նչպէս բարեգործութիւն պիտի ընեմ :

Պ . Նախ՝ ողորմած ու գթած պիտի ըլլաս,
 եւ երբ խեղճ ալքատներ տեսնես, գութդ
 շարժելով՝ անոնց պակասութիւնը պիտի հո-

գաս , որ Քրիստոսի Երանութեան արժանանաս « Երանի ողորմածաց , զի նոքա ողորմութիւն գոցեն » . Մատ . Ե . 7 . - « Երանի ողորմածանելուն , ինչու որ անոնք ողորմութեան պէտք է դունեն » : Եւ Երկրորդ պահք պիտի պահես :

Հ . Ի նչափս պահք պիտի պահեմ , ծոմ թէ իւղէ և միոէ պիտի զգուշանամ :

Պ . Թէ ծոմ և թէ պահք պիտի պահես , բայց ո՛չ թէ միայն կերակուրի պահք պիտի պահես , հապտ բոլոր զգայարանքներդ ծոմ պիտի պահեն , զգաստ և զգոյշ պիտի ըլլան , թէպէտ ամեն ժամանակ զգոյշ պիտի ըլլան . բայց ծոմ պահած օրդ աւելի պէտք է զգուշանալ , ամենեւին մարմնոյ կամքը չը կատարել . ինչպէս Եսայի կը պատուիրէ . « Զի յառարս պահոց ձերոց գտանին կամք ձեր կատարեալ , եւ կսկծեցուցանիք զամենեսեան որ ընդ ձեռամբ ձերով են . ՚ի հակառակուրիւնս եւ ՚ի կորիս պահէք , եւ կո.վի.ք զանառագն : Խսկ զի՞նչ պիտոյ է ինձ այնպիսոյ առուր պահք . զալ բողոքել ձեզ առ իս , եւ ինձ ոչ լսել ձեզ . ոչ զայդ պիսի պահս ընտրեցի առ . Տէք . . . : Այլ լո՛յծ զինճիռն անիրաւուրեան , քակեա' զխարդախուրիւն բռնուրեան վաճառաց քոց , արձակեա' ըզնեղեալս բողուրեամբ , եւ զամենայն մուրհակս անիրաւուրեան պատառեա' . Բրդեա' քաղցելոց զիաց քո , եւ զադրառոս անյարկս տա՛ր ՚ի տռան քո . երեւ տեսանիցես զմերկն՝ զգեցուցանիջի՛ր . . . յանժամ կարդասցես , եւ Աստուած լուիցէ թեզ » :

Եսայի ՄԸ · 3 · — « Զեր պահ+ պահելու օրեր կամ+էր-
նիդ կատարուած կըլլա , Յեր Յեւ+ին պահ գոնուու-
ները կ'այրե+ կը մրկե+ , իրարու հետ +ին , կու-
նենա+ ու խեղճ մարդոց ի վիճին կը շարե+ . ինչ ի՞ն-
պիտ+ և այդուես պահ+ պահելը . ենե քա+ ինչ աղա-
վէ+ , զը պիտի լսեմ , ես այդուես պահ+ զեմ ուղեր , կը+է
Աստուած . . . : Հաղա ուր մեղացր հանդոցները +ակե .
առեւուուրիդ մէջ ըրած նենդունիւններդ և գողո-
նիւններդ մէկ կողմ տէ՛ր . ու բոլը մեղացր յեւ-
ժիւնները պատասէ , անօնիններուն հաց կերցո՛-ը , առան-
շունեցաղ աղժապները առանդ պա՛ր , մէրի աղժապ որ
տեսնես , լսներ հագուսեցո՛-ը , . . . այն ապեն կանցլս ,
Աստուած կը լսէ : Եւ Գ. ազօթք պիտի ընես :

Հ. Ազօթք ի՞նչպէս ընելու է :

Պ. Դ Շաւղին մէջ ըսինք , որ սուրբ սիրա-
եւ մաքուր բերան ունենալու է , եւ խնդիր-
ներդ եւս պիտի ըլլան հոգւոյդ շահաւոր . ու
Աստուծոյ կամացն հաճելի . եթէ մարմնոյդ
օգտակար բան խնդրես , սատանայի կամաց
հաճելի կըլլայ :

Հ. Ապրուստի համար բան պիտի չուզե՞մ :

Պ. Ո՛չ , մարմնոյդ պէտք ըլլալու բան եր-
բէք պիտի չուզես , որովհետեւ մարմինին
պէտք ըլլալու բանը մեր երկնաւոր հայրը
գիտէ առանց մեր խնդրելուն , ինչպէս Քրիս-
տոս ըսաւ . « Զի գրտէ Հայրն ձեր երկնաւոր ,
զի՞նչ պիտոյ է ձեզ . մինչչեւ ձեր խնդրեալ ինչ
իցէ 'ի նմանի » . Մաս . Զ . 8 . — « Զեշ պէտք ըլ-
լալ- բանը Յեր երկնաւոր Հայրը դիտէ , դեւ անորո՞ն

բուտ լուղծ » : Տեսա՞ր որ , մենք չուզած՝ գիտէ մեր պէտքը եւ կուտայ . բայց երբ մենք ուզենք , չը տար թակորոսի խօսքին նայելով « խնդրէք՝ եւ ոչ առնուք , վասն զի ջարաջար խնդրէք . զի անդէն 'ի ցանկուրինս ձեր մաշեսջիր » . Յակո . Դ . 3 . — « Կողէւ ու չէ իբար առնել , վասն չէ ար ինդէրներ հընեւ , ու յեր ար ցանկուրնեւով կը հաւէւ ու կը հաշէւ » :

Հ . Զար խնդիրը ի՞նչ է արդեօք :

Պ . Զար խնդիրը Քրիստոսի կամքին հակառակ բան ուզելն է : Քրիստոս հրամայած է , « Մի՛ հազայր վասն ոգուց ձերաց՝ զինչ սատիցէք կամ զի՛նչ ըմպիցէք , եւ մի՛ վասն մարմնաց ձերաց՝ թէ զի՛նչ ազանիցիք » . Մատ . Զ . 25 . — « Ձեր կերակուրէն ու հաջնելլէւէն համուր մէ՛ հոդայւ » ըսելէն ետքը . մարդոց սիրուր հաստատելու համար՝ երկնքի թռչունները ու լեռան ծաղիկները օրինակ կուտայ . « Հայեցարա՛կ 'ի բոջունս երկնից՝ զի ոչ վարեն եւ ոչ հնձեն , եւ ոչ ժողովեն 'ի շտեմարանս , եւ հայրն ձեր երկնաօր կերակրէ զնոսա Հայեցարա՛կ 'ի շուշանն վայրենի՝ որպէս աճէ . ոչ ջանայ եւ ոչ նիւրէ » . Մատ . Զ . 26 . — « Երինէւ թռչուններուն նայեցէ՞ւ , որ ու կը ցանեն , և ու կը տաղէն , և ու կ'ամբարէն , ու յեր երինաւոր Հայուր շնորհէ կը իերակէ Աւան վայրենէ շուշանէն եւ նայեցէ՞ւ . Աւ է՛նալես ի՛աճէ , ո՛ւ կը ջանայ , և ո՛ւ կը հանէ » : Քրիստոս քանի որ այսպէս ըսած է , դուն անոր հրամանին ընդգէմ մարմնաւոր բաներ երբ ու-

զես, խնդիրդ չար կըլլայ, Նաեւ Քրիստոս
կը հրամայէ, «Սիրեցէ՛ք զրշնամիս ձեր, օրհնե-
ցէք զանիծիչս ձեր, բարի արարէ՛ք ատելեաց ձե-
րոց, եւ աղօրս արարէ՛ք 'ի վերայ այնոցիկ՝ որ
լիկենի զճեզ եւ հալածեն ». Մատ. Ե. 44. — «Զեր
Ռշնամին երեցէ՛տ, Յեւ գեշ-նիւն ընդուռուն աղե-
կունիւն ըրէ՛տ, ա- լին լարաբող ա- հարստանարունե-
րուն համար աշնեցէ՛տ » ըսելէն 'ի զատ. «Մէն
երեւիդ որ պարնեն, միւս երեսոյ դարձութ » ըսած է ։
Դուն անոր կամաց հակառակ երբ հարստու-
թիւն, մեծութիւն եւ կամ իշխանութիւն ու-
զես. որ թշնամիիդ յաղթես ու չար կամքդ
կատարես, ասիկայ չար չէ ։ Եւ նայելով որ
Աստուած չը տար քու ուզած հարստութիւնը,
եւ իշխանութիւնը, որպէս զի թշնամիիդ յաղ-
թես, անձար կը մնաս, ու Աստուծոյ կը հրա-
մայես. Աստուած թող վրէժինդիր ըլլայ իմ
թշնամիիս, աչքերը կուրացնէ. ականջը խլացնէ,
ձեռքերը եւ ոտքերը կոտրէ, եւ կամ լեզուն
պապանձեցնէ, կամ խելքը ցնորէ եւ կամ
ապրանքը կորսնցնէ, կամ զաւակը մեռցնէ, և
այլն. այսպէս շատ բաներ կը սորվեցնես Աս-
տուծոյ, միթէ ասոնք չար չե՞ն, մինչդեռ
Քրիստոս կըսէ, «Զեւ անձողները օրհննէ ». դու
չօրհնելէ զատ զքեզ չանիծողները կանիծես։
Եւ երբ կը նայիս, որ այս քու խնդիրներուդ
ոչ մէկուն չը լսեր Աստուած, յուսակտուր
կըլլաս ու չար ցանկութիւնովզ կը հալիս ու
կը մաշխաւ

Հ. Հապաւ բնաւ բան պիտի չուզե՞նք :

Պ. Մեզ հարկաւոր խնդիրքը սորվեցուցած է Քրիստոս, « Խնդրեցի՛ք նախ զարբայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ճեզ » . Մատ . Զ . 33 - « Նոե և առաջ Աստուծոյ արծայունիւնը ու անոն արդարութեանը ուղղեցէ՛ և այս ամենը կը որուի յեղ » : Իսկ մեր մարմնաւոր պիտոյքը Հոյր մերին մէջ սորվեցուցած է . « Մեր ամեն աւուր հացը առ' որ մեղ այսօք » . ուրեմն մեզ պէտք ուլալիք հարկաւոր բանը՝ այս աւուր հացն է , զայդ պիտի խնդրենք եւ ոչ թէ վաղուանը , ինչպէս որ Քրիստոս կըսէ . « Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի՝ զի վաղին վասն իւր հոգասցի » . Մատ . Զ . 34 . - « Ա-կեց եռու վաղուան հոդը մ' ընէտ , ինը որ Հոյր երեն համար կը հոդոյ » :

Հ. Ասկից ետք վաղուան հոգը մի՛ հոգայք ըսելը ի՞նչ պիտի ըլլայ , միթէ ասկից յառաջ մարմնաւոր խնդիրը մեզք չէ՞ր :

Պ. Քրիստոսի աշխարհք գալէն առաջ մարմնաւոր խնդիրքներու արգելք չը կար , որովհետեւ անոնց թէ փառքը եւ թէ պատիժը մարմնաւոր էին , ինչպէս պատմեցինք Զ . Շաւդին մէջ . բայց Քրիստոս աշխարհք որ եկաւ , մեզ երկնքի թագաւորութիւնը քարոզեց , և շատ օրինակներով և առակներով հասկցնելէն ետք՝ իրեն հաւատացող ու իւր պատուէրները պահողներուն դատաստանին օր երբ յարութիւն պիտի առնեն , երկնքի թագաւորու-

թիւնը և անվախճան փառքը խոստացաւ . մեզ
երբէք մարմնաւոր բան չը խոստանալէն զատ՝
շատ առակներով աշխարհիս անցաւոր ըլլալը
եւս հասկցուց , որովհետեւ մարմնաւոր են ,
մահը կը խափանէ բոլորը , բայց հոգին անմահ
ըլլալուն համար , հոգեւոր փառք և պատիւ ,
թէ ուրախութիւն , թէ պատիժ եւ տրտմու-
թիւն , յաւիտենական խոստացաւ Քրիստոս ,
Արդ՝ քանի որ այս բաները հասկցանք , աս-
կէց ետք վաղուան համար մարմնոյ համար հո-
գալ պէտք չէ , հապա այս աւուր միայն
խնդրել կը պատուիրէ :

Հ . Քանի որ ողջ ենք , երբէք բան չուզել
կըլլայ :

Պ . Ի՞նչ թերեհաւատ մարդ ես եղեր . կար-
ծես անօթի պիտի մնաս . Եթէ մարմնաւոր
թագաւոր մի քեզ խոստանայ , որ քու մարմ-
նոյդ պէտքը , թէ կերակուր և թէ հագուստ
ես կը հոգամ , դու անհոգ եղի՛ր ու միայն հո-
գիդ հոգայ . դու այն թագաւորին խոստ-
մունքին հաւատալով անհոգ չէի՛ր ըլլար :

Հ . Յայտնի բան է , որ թագաւորն խոս-
տանալէն ետք ես անհոգ կըլլայի մարմնաւոր
հոգերէն . ինչու որ թագաւորի խոստմունքը
հաստատ կըլլայ :

Պ . Այդ մահկանացու թագաւորին խոստ-
մունքը հաստատ ըլլալուն կը հաւատաս , ին-
չո՞ւ մեր երկնաւոր Հայրը , որ թագաւորաց
թագաւոր է և Տէր ամենայնի , քեզ խոստա-

ցեր է հոգալ քու մարմնոյդ պիտոյքը , և պատուիրած է , որ դու միայն հոգւոյդ պէտք ըլլալիք արքայութիւնը ուզես , չե՞ս հաւատար : Խոստմունք ընող մահկանացու թագաւորը երբ մեռնի , խոստմունքն եւս իրեն հետ կը մեռնի , բայց մեր տէր Աստուած միշտ կենդանի ու յաւիտենական թագաւոր է , պէտք է որ անոր խոստմունքին աւելի հաւատաս :

Հ . Աւրիշ ի՞նչ խրատ պիտի տաս բարեգործութեան վրայ :

Պ . Մինչեւ հիմայ քեզ խօսածներս բարեգործութեան մասին էր , այլ եւս հարկ չէ նորէն կրկնել , բայց յիշեմ Պօղոսի ըստածն եւս Լրամա օրինաց սկը . . . Հոռվմ . ԺԳ . 40 . - « Բալը պատուելուն ամբողջունենը ուն է » : Ասկից կիմացուի որ բոլոր բարեգործութիւնները սիրով կը կատարուին , առանց սիրոյ բարեգործութիւնը ոչինչ է . ինչպէս կը վկայէ . « Երէ զիեզուս մարդկան խօսքիմ եւ զՃրեշտակաց , եւ սէր ոչ ունիցիմ , եղաւ ես իբրեւ զադինձ որ հնչէ , կամ իբրեւ զծնծդայս որ դոդանցէն . Երէ ունիցիմ զմարզարեռքիւն , եւ զիտիցեմ զխորհսւրդս ամենայն եւ զամենայն զիտուրիւն , եւ երէ ունիցիմ զամենայն հաւատս՝ մինչեւ զիերինս փոփոխելոյ , եւ սէր ոչ ունիցիմ , ոչ ինչ եմ . Եւ երէ զամբիցեմ զամենայն ինչս իմ աղքատաց . Եւ մատնիցեմ զմարմինս իմ յայրումն , եւ սէր ոչ ունիցիմ , ոչ ինչ օգտիմ » . Ա . Կորն . ԺԳ . 4-4 . - « Թէ որ բալը լեզուները եօ-

սիմ, մինչև անքամ հրեշտակներունը, և սէր լուսեամ, յայն հանող ողջիք ու ցնծողոյն նմանաք կըլլամ. Ենիւ մարդարեական շնորհու առենեամ ու բոլը իոր- հուրդները հասկամ, ենիւ լւաները ուղափակելու պէ հաստատ+ առենամ, եւ սէր լուսնամ, ոչինչ եմ: Են- իւնիւ բոլը աղբանիւ աղբառներուն բաշխեմ, ու մար- մին կրտին մէջ այրեմ եւ սէր լուսնամ, բնաւ մ օդուար վէմ առանար ։ Տեսա՛ր, եղբա՛յր, թէպէտ մենք քեզ բարեգործութեան պարագայները հասկցուցինք, բայց առանց սիրոյ բարեգոր- ծութիւնը ոչ ինչ է կըսէ, ուստի ամեն բա- նին յառաջ սէրը պէտք է, այնուհետեւ ա- զօնք, ողորմութիւն, ծոմ պահք, և այլն:

ՇԱՀԻԴ ԼԳ.

Հ. Պահքը ի՞նչ շատ յիշեցիր, եղբա՛յր, մարդոց կերակուրները Աստուած տուաւ, ու բոլորը Աստուծոյ ստեղծածն են՝ թէ պարարտ եւ թէ անուժ, զանոնք ու տելէն ի՞նչ վնաս պիտի գայ:

Պ. Վնասոը հասկցնեմ մի օրինակով, բայց օրինակէն յառաջ մի բան հարցնեմ քեզ. բժիշկները երբ հիւանդին նային գեղ տալու համար, յառաջ ի՞նչ կը պատուիրեն հիւանդին, չէ՞ որ պահք կը դնեն պարարտ եւ վնասակար կերակուրներ ու տելը արգիլելով, ու անիւղ և անուժ ապուրի հրաման կուտան, որպէս զի մարմնոյն ուժ չը տայ, հապա ուժը տկարանայ:

որովհետեւ բժշկին նպատակն է առաջ հիւանդին ցաւուն բորբոքումը եւ կրակ մարել. չե՞ս գիտեր, որ մի մարդ երբ կրակը մարել ուզէ, այն կրակին մէջ փայտ չը ձգեր, վասն զի եթէ շարունակ կրակին մէջ փայտ ձգելու ըլլայ, շատ դժուար կըլլայ կրակին մարիլը. նոյնպէս մարդոց հիւանդութիւնը՝ թէպէտ շատ բաներէ յառաջ կուգայ, ինչպէս պաղէն, տաքէն, արիւնէն, մաղձէն, եւ կամ պալղամէն, բայց այն բոլոր ցաւերը սաստկացնող պատճառ կերակուրն է. վասն զի թէ՛ արիւնին եւ թէ՛ մաղձին, և կամ պալղամին ուժ տուողը պարարտ եւ վնասակար կերակուրներն են. եւ ստուգապէս այս երեք բանին ուժէն շատ ցաւեր պատճառելուն համար, բժիշկները յառաջ կերակուրներուն համար պահք կը դնեն, ապա հիւանդին դեղ կուտան :

Հ. Այդ օրինակէդ ես բան չը հասկցայ, որովհետեւ մարմնոյ ցաւերուն կը վերաբերէր. հոգեւոր վնասներուն ի՞նչ բանէ յառաջ գալը ցոյց տուր մի օրինակով :

Պ. Ահա՛ քեզ օրինակ շոգենաւը, յորմէ աղէկ պիտի հասկնաս հոգեւոր վնասը. բայց յառաջ մի բան հարցնեմ, շոգենաւին մէջ հարիւրաւոր անիւներ կան, եւ բոլորն ալ կը դառնան, բայց ինչո՞վ եւ կամ ի՞նչ կերպ կը դառնան, գիտե՞ս արդեօք :

Հ. Շոգենաւը տեսած եմ, բայց անիւներուն ինչպէս դառնալը չեմ գիտեր :

Պ. Շոգենաւին մէջ մէկ մեծ կաթսայ կայ մէջը ջրով լեցուն, և որոյ տակին մի քանի տեղ կրակ վառելով՝ կըսկսի կաթսային միջի ջուրը սաստիկ կատաղութեամբ եռալ և եփիլ, եւ ջուրի բոլոր շողիին մէկ նեղ խողովակէ ճամրայ կուտան, որ խողովակին միջէն սաստիկ ուժով կելնէ ու անիւին մէկուն դպչելով կը դարձնէ զայն, և դարձող անիւը մի ուրիշ անիւի դպչելով՝ կըսկսի իրեն հետ դարձնել, այսպէս շոգենաւին միջի բոլոր անիւները իրարու դպչելով՝ զիրար կը դարձնեն. Երբ բոլոր անիւները 'ի միասին դառնալ սկսին, շոգենաւը կը սկսի քալել ծովուն մէջ, ու մարդ կարող չէ անոր դէմ կենալ ու անոր քալելը արգիլել. բայց լաւ միտք ա՛ռ, քեզ հասկցնելիքս այս է, այն բոլոր անիւները դարձնող պատճառը մէկ անիւ էր, և այն անիւը դարձընողը՝ ջուրին շոգին. հասկցա՞ր շոգենաւին ինչ պատճառաւ քալելը:

Հ. Հասկցայ, բայց ադկից մի հոգեւոր վնաս չը հասկցուեցաւ, ուստի բուն միտք հասկցո՛ւր:

Պ. Վեր ըսինք որ ամբողջ մարմնոյն ուժ տուողը պարարտ կերակուրն է, հիմայ քեզ հարցնեմ. մարմինը որ ուժովնայ, անկից ի՞նչ կը պատճառի, չէ՞ որ ցանկութիւնը կը բորբքի, եւ այն ցանկութեան բորբոքած ջուրի շոգին անշուշտ մեղքի անիւին կը դպչի ու զայն կը դարձնէ ինչպէս որ Յակոբոս կը վկայէ, «Յանկուրին յղացեալ՝ զմեղս ծնանի, եւ

մեղքն կատարեալ՝ զմահ ծնանին » . Յակո . Ա. 15 .
 - « Յանկո-Ռի-նը յշանալով՝ Թղթեր կը ցնէ , ու կա-
 դարեալ Թղթը՝ մահը կը ցնէ » : Երբ մի անգամ
 այդ չար կիրքը գրգռուի . շատ ստակ պէտք
 է անոր բաւականութիւն տալու , արդար
 վաստակը չը բաւեր չար ցանկութեան ծախ-
 քին , անոր համար կը հարկաւորի որ այդ
 կրից անիւը ստախօսութեան անիւին դպչի ու
 զանիկայ թարձնէ , և ստախօսութեան անիւն
 եւս անշուշտ գողութեան անիւին դպչելով
 զայն կը դարձնէ , եւ վերջապէս գողութեան
 անիւն ալ մարդասպանութեան անիւին դըպ-
 չելով՝ զայն կը դարձնէ , ինչպէս որ Դաւիթ
 մարդարէին վրայ երեւցաւ : Նա քանի որ Սա-
 ւուղի ձեռքէն հալածանք կը կրէր , լեռնէ
 լեռ կը փախչէր շատ նեղութեամբ , ու խեղ-
 ճութեան վիճակի մէջ էր եւ « Մոռնի ոկորացն
 'ի պահոց » կ'աղաղակէր . իր թշնամի Սաւու-
 ղի գլուխին վերեւ գնաց գիշերով , բայց
 խնայեց եւ չը մեռցուց , եւ երբ հանգըս-
 տութեան մէջ մարմնոյ ցանկութիւնը բորբո-
 քեցաւ , իր հաւատարիմ ծառային՝ Ուրիա
 քետացիին չը խնայեց ու մեռցուց : Հասկցա՞ր
 չոգենաւի օրինակին միտքը , աղէկ մտածէ՞
 որ՝ թէ՛ ստախօսութեան , թէ՛ գողութեան ,
 եւ թէ՛ մարդասպանութեան անիւները դար-
 ձնողը՝ ցանկութեան անիւն եղաւ , և ցանկու-
 թեան անիւը դարձնողը պարարտ կերակուր-
 ներու բորբոքեալ շոգին է : Ահա՛ այս փոր-

Ճանքները կը բերեն մարդոյ գլխուն պարարտ
կերակուրները :

Հ . Ես այս աշխարհի կերակուրին համար
պատժուղներու մասին չեմ լսած :

Պ . Ուրեմն դու աստուածաշունչ չես կար-
գացեր , անշուշտ միւս աշխարհին մէջ պիտի
պատժուին , բայց արդարադատ Աստուած
նոյն իսկ աշխարհիս մէջ մի քանի անգամ
մարդկային բնութեան սաստիկ բարկանալով՝
պատժեց , որոյ պատճառը կերակուրն էր ,
ինչպէս ջրհեղեղին ժամանակ . « Եւ իբրեւ
ետես տէր Աստուած երէ բազմացան շա-
րիք մարդկան 'ի վերայ երկրի , եւ ամենայն
ոք խորհնէր 'ի սրտի իւրօնմ խնամով 'ի շարիս
զամենայն աւուրս , եւ ստրջացաւ Աստուած զի
արար զմարդն 'ի վերայ երկրի . եւ մտախորի
եղեւ 'ի սրտի իւրօնմ , եւ ասէ տէր Աստուած .
ջնջեցից զամենայն մարմին զոր արարի յերե-
սաց երկրէ , 'ի մարդոյ մինչեւ յանասուն , եւ
'ի սողնոց մինչեւ 'ի բռչունս երկնից . զի բար-
կացայ զի արարի զնոսա » . ԾՆ . Զ . 5 . « Աս-
տուած նայեցաւ « բարդոց լորունիւնը շարցաւ երկ-
րէն ջրայ , առեւ բարդ էր սրտին և զ միշտ լորունիւն
իւ մոռներ , շնջաց Աստուած բարդը սրեղծելուն հա-
ճար ու ըստա . ուրտէ ջնջեմ երկրէ ջրայէն բոլոր բար-
դէներէն մինչեւ անառանները , ու սողնուներէն մի-
նչեւ երկնուի նուշնուները , չափ չէ անոն + սրեղծելո-
բարկացայ » : Այս ըսելով Աստուած ջրհեղեղ
հանեց , քառասուն ցորեկ և քառասուն գիշեր

շարունակ անձրեւ գալով, եւ ծովերուն ջուրերը բարձրանալով, գետերուն եւ ազդիւրներուն ջուրերը յորդառատ բղխելով, բոլոր երկրիս երեսը ջուրով լեցաւ ու բարձրացաւ ամենաբարձր լեռներէն տասն եւ հինգ կանգուն վեր՝ եւ կորսնցուց բոլոր մարդիկը ու անասունները, սողունները եւ երկնքի թշունները ջնջեց ու վերցուց երկրի վրայէն, մինակ նոյ Նահապետ իւր կնիկով, զաւակներով ու հարսներով՝ ի միասին ընդ ամեն ութը հոգի նաւին մէջ մտնալով՝ ապրեցան, նաեւ հետ նաւին մէջ մտնող գաղաններէն, անասուններէն, թռչուններէն և ամեն տեսակ կենդանիներէն մէկ մէկ զոյգ արու և էզ ապրեցան։ Տեսա՞ր, ինչպէս բարկացեր է Աստուած անոնց։

Հ. Հիմայ այս մարդոց մեղքի պատճառը ան էր պիտի ըսենք։

Պ. Դու եթէ նոր պիտի ըսես, Քրիստոս իր 1897 տարի յառաջ ըսած է։ «Ես որպէս եղեւ յառուրսն Նոյի, նոյնպէս եղիցի եւ յառուրս որդոյ մարդոյ . ուտէին՝ ըմպէին՝ կանայս առնին եւ արանց լինեին, մինչեւ յօրն յորում եմուստ Նոյ՝ ի տապանն, եւ եկն ջրհեղեղն եւ կորոյս զամենեսին» . Դու . Ժէ . 26. — «Ինչպէս ոք Նոյն օրերը եղաւ, նոյնուես ոէտէ ըլլոյ հորդոյ որդուն ժամանակը, կուտէին կը իւնին, ինչի կառակէին, երկան իւրըսցին, մինչեւ Նոյ առաջան մոռաւ, ջրհեղեղով ժամանակը կուտէին կը իւնին» . Եւ Բ. մի այսպիսի փոր-

Ճանք սովորմացւոց ու գոմորացւոց գլուխն եւս
թերաւ պարարտ կերակուրը, եթէ կուզես,
պատմեմ, որ հասկնաս :

Հ. Պատմէ :

Պ. « Աղաղակ սովորմացւոց եւ գոմորացւոց
յաճախեաց, եւ մեղք նոցա մեծացան յոյժ. եւ արդ
իշեալ տեսից երե ըստ աղաղակին նոցա որ յիսն
հասանել՝ վճարիցե՞ն. ապա թէ ոչ՝ զի զիտացից
.... եւ Տէր տեղաց 'ի Սողոմ եւ 'ի Գոմոր ծծումբ
եւ հուր 'ի Տեառնե յերկնից. եւ կործանեաց զրա-
ղաբս զայնոսիկ եւ զամենայն կողմանսն եւ զա-
մենայն բնակիչս քաղաքացն եւ զամենայն բոյս
երկրին ». Ծնն. ԺԸ. 20 - 22. Եւ ԺԹ. 24 - 26.
— « Սորոմացւոց ու գոմորացւոց մեղքե յայնը շտացաւ-
ու շտացաւ մեղքերը, հիմոյ էջնելով ողբոք ու սանեց
նէ՝ լուսնին համեմատ բան ճը ողբոք վճարե՞ն, ելնէ ոչ
ժիրեմ ընելէ՛ : Տէր Սորոմացւոց Սորոմին ու Գոմորին
վրայ երկնեւն կրակ ու ծծումբ ըափեց, և կործանեց
այն տաղանձները և բոլոր լրջակայները, նոեւ այն տա-
ղանձն բնուինները և երկրէ բոլոր ուղարձիւը » :

Հ. Սոցա մեղքի պատճառն եւս կերա-
կուրն էր :

Պ. Այո՛, ահա՛ այս մասին նախ՝ կը վկայէ
Եղիկիէլ. « Այս եր անօրենուրին Սողոմայ քեռ-
քոյ. ամբարտաւանուրին, 'ի լիուրեան հացի եւ
'ի յդիուրեան զինոյ՝ փափկանալր ինքն եւ դատերը
իւր ». Եղե . ԺԶ. 49. — « Քը ջդ Սորոմին անօրէ-
նունիւնը այս եր . ամբարտաւանունիւնը, և հացէ ո-
ժինէն շտացաւնիւն՝ որով կուրտախանար ու կուժանար

ինը և և իրեն աշջիկները » : Եւ Բ . Քրիստոս կըսէ ,
և Եւ որպէս յառուրօն Ղովտայ եղեն , ուստիին
ըմպէին , զնիին վաճառէին , տնկէին շինիին . Եւ
յորում առուր ել Ղովտ 'ի Սոդոմայ , տեղաց հուք
եւ ծծումբ յերկնից եւ կորոյս զամենեսին » .
Դու . Ժէ . 28 . « Ինչու ո՞ր Ղովտին օրեր եղաւ ,
իսութէին՝ իւ խմէին , իսունէին՝ իւ ծախէին , տուն իւ
շնէին , ժառ իւ տնկէին . Երբ ո՞ր Ղովտ Ասդումն ելսւ ,
երկնէին իրակ ու ծծումբ նախեց Աստուած Ասդումն
կրայ ու բուլը ի՞րանցուց » : Հասկցա՞ր որ աղոնց
կորսուելուն պատճառն ալ կերակուրը եղած
է . վասն զի ջրհեղեղի ժամանակի մարդիկը ,
ուտելու ու խմելու ետեւէ ըլլալով՝ մարմիննին
ու ժողցաւ , ցանկութիւննին բորբոքեցաւ , ու
իգասիրութեան մեղքի պատճառաւ ջրհեղե-
ղով կորսուեցան . նոյնպէս սոդոմացիները՝ ու-
տելու խմելու ետեւէ ըլլալով , արուագիտու-
թեան ցանկութիւննին բորբոքելով՝ վերջապէս
կրակով ու ծծումբով կորսուեցան :

Հ . Եթէ կերակուրը այդքան վնասակար է ,
պէտք էր որ Առաքեալները զմեզ զգուշացը-
նէին , որ մեր գլխուն փորձանք չը բերէր :

Պ . Միթէ Առաքեալը զմեզ զգուշացուցած
չէ , ահա' Պօղոս Հռովմայեցւոց և Փիլիպեցւոց
գրած թղթերուն մէջ կըսէ . « Որովայնամու ճար-
տիւը կառապաշտ են , և առաջ աստուածը իրենց դորն
է » . Նաեւ « Շատ աղքէ է մոս շուտելը և չինչ ու
իմէլը » . « Միքէ ո՞չ ունիցիմբ իշխանուրին ու-
տել եւ ըմպէլ » ըսելէն զատ՝ կ'աւելցնէ « Ալլ

ոչ 'ի գործ ինչ արկաք զիշխանութիւն զայս . բայց
ամենայնի համբերեմք , զի մի խափան ինչ լինի-
ցիմք Աւետարանին » . Ա. Կորն . Թ . 4 , 12 . — « Բայց
այս էշեանունիւնը մէն + բործ չը ուրին + , այլ ամէն բանի կը
համբէրեն + , որ տվայ նէ Աւետարանին արքելու ըլլան + » :
Տեսա՞ր եղրա՞յր , իրեն քարոզութեան արգելք
ըլլալու համար ուտել խմելէ կը զգուշանայ ,
ինչպէս որ վարը 27 համարին մէջ կը յայտնէ
կերակուրէն վախնալը . « Այլ ճնշեմ զմարմինս
իմ եւ հնազանդեցուցանեմ . զի գործէ որ այլոցն
քարոզեցի՝ ես ինքս անպիտան զտանիցիմ » . —
« Իմ մարմինս կը նեղէմ ու կը մաշեցնեմ , որ տվայ նէ
ինչ որ ուրիշներուն ժարողնէն , ես անուշու ժոնուիմ » :
Հիմայ հասկցա՞ր կերակուրին վնասը , աշխարհ-
քէն հրաժարուող ու Քրիստոսի հետեւող , ա-
նոր համար մահ յանձն առնող , և Քրիստոսի
հետ խօսակցութիւն ընող Պօղոս ի՞նչպէս կը
վախնայ կերակուրներէն , այս պատճառաւ իւր
անձը կը մաշեցնէ , որ չըլլայ թէ մարմինը ու-
ժովնայ ու Աստուծոյ չը հնազանդի , ինչպէս
որ ինքը վկայեց :

Հ . Ի՞նչպէս վկայեց Պօղոս :

Պ . « Քանզի խորհուրդ մարմնոյ թշնամութիւն
է յԱստուած , զի օրինացն Աստուծոյ ոչ հնա-
զանդի , նա՝ եւ կարէ իսկ ոչ . զի որ մարմնովն
են՝ Աստուծոյ հաճոյ լինիլ ոչ կարեն » . Հռովմ .
Ը . 7 . — « Մարմայն ուղծ բանը՝ Աստուծոյ դէմ
նշանանիւնն է , ինչու որ Աստուծոյ օրէնքին չը հնա-
շնորհէր , ու իբրա , եւ մարմնը ուրող մարդը Աս-

պատու հաճոյ նըլլոր ։ Շատ ուղիղ է . Աստուծոյ հաճոյ ըլլալու ցանկացողը՝ անոր բոլոր պատուէրները պիտի կատարէ , եւ Աստուծոյ բոլոր պատուէրները մարմնոյ հակառակ են . մարմին սիրող մարդը որովհետեւ Աստուծոյ հաճոյ չը կրնար ըլլալ՝ պատուէրները չը կրնար պահել :

Հ . Հապա ի՞նչ ընեմ , եղա՛յր . եթէ կերակուր չուտեմ , անօթի կը մեռնիմ , ու եթէ ուտեմ , մարմինս զօրանալով շատ մեղքերու պատճառ կըլլայ , ինձ ի՞նչ խրատ կուտաս այս մասին :

Պ . Ես քեզ բան մի՛ ուտեր չեմ կարող ըսել , վասն դի կերակուր որ չուտես , անշուշտ կը մեռնիս , և այդ Աստուծոյ հաճոյ բան չէ . Պօղոս որ մարմինս կը ճնշեմ կըսէ , չը կարծես թէ բնաւ բան չէր ուտեր , անշուշտ կուտէր , բայց շատ ժամանակ ծոմ կը պահէր ու պարարտ կերակուրներէն կը զգուշանար , որ մարմինը չը զօրանայ : Ուստի քեզ տալիք խրատս այս է , եթէ բնաւ ծոմ և պահք չը պահես ու միշտ պարարտ կերակուրներով մարմինդ զօրացնես , անշուշտ ցանկութիւնդ կը բորբոքի ու վեր նկարագրած մեղքի բոլոր անիւները ՚ի միասին դառնալով՝ մարմնոյդ շոգենաւը մեղքի ծովու միջէն դժոխք իջնալուն երբէք կասկած մի՛ ըներ . բայց եթէ երբեմնակի ծոմ և կամ պահք պահելով մարմինդ զսպես ու մաշեցնես , շատ մեղքերէ ազատ կը մնաս ըստ Պետրոսի : Որ չարչարի մարմնով՝ դադարէ ՚ի

մեղաց ։ Ա . Պետ . Դ . 4 . - « Ով որ ճարմանը կը շրջադառէ , մեղէ ետ կը ժաշուի ։ »

Եւ երբ մեղքէ ձեռք քաշես , կըսկսիս բարեգործութիւն գործել . որովհետեւ ծոմ պահած օրդ կը նայիս որ քեզ համար մէկ յատուկ օր մի է , միտքդ Աստուծոյ վրայ կըլլայ , իրր թէ այն օր անձդ Աստուծոյ նուիրած ես իրրեւ պատարագ : Թէպէտ երեսդ տրտում կըլլայ , բայց հոգիդ կուրախանայ , վասն զի հոգւոյդ ուզած բանն է ծոմը , եւ մարմնոյդ ուզած բանը՝ միշտ ուտել խմել . մարմնուոր ուրախութիւններ են . ուստի ծոմի եւ կամ պահքի օրեր մարմնասէր մարդիկ երեսնին կը տրտմեցնեն , անոր համար Քրիստոս ըսաւ « Եւ յորժամ պահիցէք՝ մի՛ լինիք իբրեւ զկեղծանորսն տրտմեալք ։ Մատ . Զ . 46 . - « Երբ որ պահէտ , կեղծառներուն պէս եւեւնիդ մ՛ որոժեցնէտ ։ » Ծոմ պահած օրերդ մարմինդ երբ տկարանայ , մեղքի անիւնները գործելէ կը դադրին , ինչու որ շոգենաւին միջի մեծ կաթսայի տակի կրակը մարած կըլլայ . այսպէս անշարժ մնալով կիրքերուդ անիւնները՝ մարմնոյդ շոգենաւը կը կայնի ու շը քալեր , այն ատեն կըսկսի հոգւոյդ սիրոյ կրակը բորբոքիլ . ինչպէս որ Քրիստոս ըսաւ , « Հուր եկի արկանել յերկիր , եւ զինց կամիմ՝ թէ արդեն իսկ բորբոքիր ։ Ղու . ԺԲ . 49 . - « Երկէն Հրայ հրահ յիշելու Եկայ և հիմակուց կողմէմ որ բորբոքի մարդոց որոին մէջ այս սիրայց մարմնասէր մարդոց սրտին մէջ այս սի-

բոյ կրակը չը բորբոքիր . ինչու որ մարմնոյն
 կրակը շատ է . եթէ մարմնոյդ կրակը սակաւ
 առ սակաւ մարելու ջանք ընես , օր ըստ օրէ
 կըսկսի մարմինդ տկարանալ , եւ այն ատեն
 հոգիդ կը զօրանայ եւ սիրոյ կրակը կը բոր-
 բոքի , ու սիրոյ կաթսայիդ միջի ջուրը եփ
 ելլելով՝ եւ անոր չոգին հոգւոյդ օդապարիկ
 գնդոյն անիւները կըսկսի շուտ շուտ դարձը-
 նել , եւ վերջապէս դէպ 'ի երկինք թուչելով՝
 կերթաս արքայութիւն . Տեսա՞ր եղբայր ,
 քանի որ մարմինդ զօրեղ է , անոր չոգենաւին
 անիւները կը դառնան մեղաց ծովուն մէջ և
 կերթաս դժոխք . իսկ երբ մարմնոյդ կամքը
 չը կատարես , օր ըստ օրէ կը տկարանայ եւ
 հոգիդ կը զօրանայ եւ անոր օդապարիկ գըն-
 դով թուչելով կերթաս արքայութիւն : Ահա
 ասոր համար Պօղոս կըսէ . «Երե ըստ մարմնոյ
 կեցջիք , մեռանիելոց եք . իսկ երե նոգառվ զգարձ-
 սըն մարմնոյ սպանանիցեք , կեցջիք » . Հոռվմ .
 Ը . 43 . — «Թէ՞ ո՞ր մարմնով առըէտ , ողէտէ մեռնէտ .
 Էսէ ենէ հոդով մարմնոյ բորժերը մերցնէտ . ողէտէ
 առըէտ » : Հիմայ հասկցա՞ր կերակուրին վնասը
 եւ ծովին ու ալահքին օգուտը , աղէկ մտածէ .
 այս գրուածները ես անձամբ փորձած կը
 զրուցեմքեզ . վասն զի թագաւոր մը մինչեւ
 չը մեռնի , անոր քով մի ուրիշը չեն նստեցը-
 ներ , ինչու որ մէկ երկրին եթէ երկու թա-
 գաւոր իշխելու ըլլան , շատ իսեղճ վիճակի
 մէջ կը մնայ անոնց հապատակ ժողովուրդը ,

որովհետեւ մէկզմէկու հակառակ պիտի հրա-
մայեն, ինչպէս որ վերը ԺԵ. Շաւղին մէջ
ըսինք. Նոյնպէս դու, Եթէ երկու թագաւո-
րի ծառայ ըլլաս, շատ խեղճ վիճակի մէջ կի-
նաս, ուստի պէտք է որ երկու թագաւորի
ծառայ չըլլաս, հապա թագաւորիդ մէկը մեռ-
ցնես ու միւսին հնագանդիս, այսինքն կամ
հոգիդ մեռցնես ու մարմնոյդ հնագանդիս,
եւ կամ մարմինդ մեռցնես ու հոգւոյդ հնա-
գանդիս, որոց վախճաններուն ինչ ըլլալը ար-
դէն հասկցար:

ՇԱՀԻՂ ԼԴ.

Հ. Կերակուրին վնասը ու ծոմին և պահքին
օգուտը աղէկ հասկցայ. կուզեմ որ աղօթքին
ի՞նչ ըլլալը և ինչո՞ւ համար ընելնիս հասկցնես:

Պ. Եթէ միտքդ բաց ըլլար, այդ հարց-
մունքը չըրած՝ դու ինքնին կրնայիր հասկնալ.

Հ. Ես ինձմով ի՞նչպէս հասկնամ, Եթէ
սորվեցնող չըլլայ:

Պ. Զօրքերուն առաջէն Եթէ զօրագլուխ
երթայ, զօրքին ճամրայ հարցնել հա՞րկ է, և
կամ ուրիշ առաջնորդի կարօտ կըլլա՞ն:

Հ. Ես առաջէս գնացող զօրագլուխ ունի՞մ:

Պ. Այո՛, ահա՛ Պօղոս կը ցուցնէ քեզ զօ-
րագլուխ ունենալդ, եւ անոր ո՛վ ըլլալը կը
հասկցնէ. «Հայեսցո՞ւք 'ի զօրագլուխն հաւատոց
եւ 'ի կատարիչն Յիսոս, որ փոխանակ ուրա-

խուրեանն որ նմա առաջի կայր՝ յանձն առ
զիսացն, արհամարհեաց զամօրն, նստաւ ընդ
աշմէ արոռոյն Աստուծոյ» . Երրա . ԺԲ . 2 . —
«Մեր հաւատուին շրաբւուի եւ կարորող Յիշուին
նային, «ո իրեն համար պարբռաստ եղան ուրախութեան
իշխարէն իւուը յանչն առաւ, «— աճօնը բանի աւել
ւը գրաւ եւ Աստուծոյ անուին աջ կողմ նստեցաւ» :
Ահա՛ զօրագլուխ ունենալդ եւ անոր ո'վ ըլլա-
լը հասկցար, գնա Քրիստոսի քով ու սորվէ .
ի՞նչ ճամբայ որ բռնածէ, նոյն և դու բռնէ,
որ իր քով հասնիս, ինչպէս որ Պետրոս կը գրէ .
«Քրիստոս վասն ձեր մեռաւ, եւ ձեզ երադ օ-
րինակ՝ զի զինու երբայցէք հետոց նորա» .
Ա . Պետ . Բ . 21 . — «Քրիստոս յեղ համար մեռաւ, «—
յեղ օրինակ ցոյց տուաւ, «ո անոր եռեւէն երբաւ» :

Հ . Անմիջապէս գժուար բանը գիմացս կը
դնես, Քրիստոսէն մեռնիլ պիտի սորվինք .
ուրիշ բան չըրաց» :

Պ . Ըրածները ըսեմ . Նախ՝ 40 ցերեկ
եւ 40 գիշեր ծոմ պահեց, նաեւ գիշերները
մինչեւ 'ի լոյս աղօթք կընէր, ինչպէս որ
Աւետարանը կը վկայէ, եւ եղեւ ընդ աւուրսն
ընդ այնոսիկ ել 'ի լեառն կալ յաղօրս, եւ հա-
ներ զգիշերն ՚ի գլուխ յսդօրսն Աստուծոյ» .
Ղու . Զ . 12 . — «Այն օրեր լւու ելսւ աղօն+
ընելսւ, «— բուր իւշեր աղօն+ ընելով անցուց» :
եւ Բ . Մատթէոս կը գրէ . «Եւ իբրեւ արձա-
կեաց զժողովուրդսն՝ ել 'ի լեառն առանձինն կալ
յաղօրս» . Մատ . ԺԴ . 23 . — «Երբ որ ժողովուրդը

արյակեց, լւու ելսու առանջինն աղօթն+ ընելու+» : Եւ
շատ աեղ կը յիշեն Աւետարանիչները Քրիստո-
սի աղօթք ընելուն համար, բայց ամենը յա-
ռաջ բերել աւելորդ սեպեցինք . սակայն այս
պիտի հասկցնեմ քեզ, որ Քրիստոս ինքը Որդի
Աստուծոյ էր եւ աղօթքի անկարօտ, բայց
մեզ օրինակ ըլլալու համար աղօթք ըրաւ,
պատուիրեց աղօթք ընել: Տե՛ս, որքան օդ-
տակար է եղեր, որ ինքը ընելէն զատ մեզ
եւս պատուիրեց . ինչպէս որ մէկ վարպետ
իւր արհեստը եթէ աշակերտին սորվեցնելու
միտք ունենայ, աշակերտի աշքին դիմաց
կը շինէ ինչ որ պիտի սորվեցնէ, ու աշակեր-
տին կըսէ թէ՝ ահա՛ ինչպէս որ տեսար, այս-
պէս պիտի շինես . իսկ եթէ աշակերտին սոր-
վեցնելու միտք չունենայ, շինած ատեն
աշակերտին ցոյց չը տար եւ եթէ աշակերտը
այն արհեստը չը գործածէ, յանցաւոր չըլլար .
ինչու որ վարպետը չը սորվեցուց, Բայց
Քրիստոս ինքը ընելէն յետոյ աշակերտներուն
սորվեցուց և պատուիրեց « Ձեզ սորվեցուց բա-
ներ», ինչ հաւատացողներուն սորվեցուցէ՛+, որ ողանէն» .
ինչպէս որ վերը ըսինք Ը. Շաւղին մէջ, Քրիս-
տոս իւր չըրած բաները մեզ չը պատուիրեց .
Քրիստոսի մինչեւ երեսուն տարեկան ըլլալը
գրուած չէ թէ քարոզութիւն ըրաւ, բայց
երբ երեսուն տարին լրացուց և միրտուեցաւ,
40 օր ծոմ պահելէ և սատանային յաղթելէ
ետք սկսաւ ժողովրդոց քարոզել թէ « Աղաւ-

իւրեցէտ, երկնուի նախառութեանը հօպեցած է ։ ինչպէս որ բժիշկները երբ հիւանդին դեղ տալու ըլլան, յառաջ իրենք մի քիչ կը ճաշակեն և ապա կուտան հիւանդին, որ չը դժուարի խմելու, այսպէս Քրիստոս մեզ ինչ որ սորվեցուց, յառաջ ինքը ըրաւ :

Հ. Այդ ըսածներդ հասկցայ, բայց ազօթքին համար ի՞նչ ըսաւ Քրիստոս :

Պ. Նախ «Ամեն ապէն աղջին ընելու է, չանչըանըն չէ» ըսաւ : Եւ Բ. այսպէս ազօթք ըրէք ըսելով՝ Տէրունական Ազօթքը սորվեցուց :

Հ. Հիմա յիշեցի, երբ վեր Հայը մէր ինձ սորվեցուր ըսի, դեռ ժամանակ չէ ըսիր, կարծեմ թէ հիմայ ժամանակ եկած է, եթէ կամիս սորվեցուր, որ ես ալ Քրիստոսի աշակերտ ըլլամ:

Պ. Աննախանձարար կը սորվեցնեմ, բայց շատ դժուար է այս ազօթքը ըսելը :

Հ. Ինչո՞ւ դժուար է, եզրայր, կը նայիմ որ ինքդ դիւրութեամբ կ'արտասանես, միթէ ես բերան շունի՞մ :

Պ. Իրաւ, բերանով ըսելը շատ հեշտ է, բայց մէջ վախնալիք շատ խօսքեր կան :

Հ. Ոսրո՞նք են վախնալիք խօսքերը :

Պ. Նախ՝ «Հայր մեր որ յերկինս» ըսելը շատ դժուար է, ինչու որ, երբ զԱստուած Հայր կոչենք, մենք անոր զաւակ եղած կըլլանք, ուրեմն կը պարտաւորիմք անոր նմանիլ, ինչպէս որ Պօղոս կըսէ . «Աստուածոյ նմանեցէտ» :

Եւ Քրիստոս « Կառարեալ ինչպէտ, ինչպէս որ յեր
 երկնառոր Հայրը կառարեալ է » ըսելէն յառաջ
 իւր Հօր բնութիւնը մեզ իմացուցած է, որ
 « իր արեւը հաւասարապէս իշլերուն եւ բարիներուն
 զբայ կը ժագէի, աղյողէ-Շանիրեւը » : Նաեւ « Դիոն
 եղէ՛, ինչպէս որ վիշտ երկնառոր Հայրը դիոն է »
 կըսէ . Հիմայ եթէ լմենք բարեգործութիւնով
 կատարեալ չըլլանք ու անոր բնութիւնը
 վրանիս չըստանանք եւ անոր չը նմանինք,
 ի՞նչպէս պիտի համարձակինք՝ զԱստուած
 Հայրէ կոչելու : Քեզ հարցնեմ, մէկ բարե-
 պաշտ եւ արդար մարդ եթէ անառակ
 զաւակ մի ունենայ, որ բնաւ երբէք հօր պա-
 տուէրը չը պահէ ու միշտ ոտքի տակ առնէ .
 իրաւ, հայրը իր սրտին կսկիծը արտաքուստ
 ցոյց չը տար, բայր մտքով կայրի ու կը վառի .
 եւ երբ անառակ զաւակը գայ իր հօր հայր
 կանչէ, արդեօք ի՞նչ պատասխան պիտի լսէ
 հօրմէն . ո՞չ ապաքէն « Ես ու հայրդ չէմ, և դու-
 իմ զաւակն չէ » պիտի ըսէ . շատ անգամ եւս
 կան հայրեր որ իրենց անառակ զաւակները
 կը վանաեն ու հայրենի ժառանգութենէն կը
 զրկեն : Արդ եթէ այս Ամարմնաւոր հայրերը,
 որ սխալական, եւ մեղքի ենթակայ մարդիկ
 են, իրենց անառակ զաւակաց չեն ներեր, ու
 չը համբերելով որդիութենէ կը հանեն, հա-
 պա եթէ այն ամենասուրբ Աստուծոյ պա-
 տուէրը չը պահէնք ու միշտ անոր կամաց
 հակառակ գործենք . ի՞նչպէս պիտի համար-

ձակինք զայն Հայր կոչելու . վասն զի սուրբ
 Գրոց խօսքին՝ նայելով՝ ես կը կարծեմ թէ .
 երբ «Ոչ Հայր մէր , » Երկինու ես ըսենք , Աս-
 տուած մեզ պիտի ըսէ թէ « Ես յեր Հայր վէճ » .
 դուք ստախօս էք . ստախօսներուն հայրը սա-
 տանան է , եւ անոր բնակարանը՝ դժոխքը .
 դուք երկնքի արքայութիւն չը պիտի գաք որ
 « Մեր Հայրը Երկինու է » ըսէք , վասն զի զիս Հայր
 կը կոչէք ու սատանային կը ծառայէք , միշտ
 անոր կամքին համեմատ կը գործէք . իմ քովս
 իմ կամքս կատարողները պիտի գան , եւ ես
 անոնց Հայրն եմ : Տեսա՞ր , որ « Հայր մէր որ յեր-
 ինս » չը պիտի կրնանք ըսել , եթէ անոր պա-
 տուէրները չենք պահեր : Եւ երկրորդ՝ « Սուրբ
 Եղիշէ անուն + » ըսելու ալ դժուարութիւն
 կայ , վասն զի Աստուած ինքը՝ ի բնէ սուրբ
 է , այս պատճառաւ Սերովրէք եւ Քերովրէք
 միշտ եւ հանապազ « Սուրբ , Սուրբ , Սուրբ ,
 Տեր ջօրս-Ռեանց » կը կանչեն . ուրեմն մենք
 « Սուրբ ըլլայ անունդ » ըսելով՝ ըսած կըլլանք ,
 « Քու անունդ՝ ի բնէ սուրբ է ու մէշ սուրբ ըլ-
 լա , բնաւ երբէ՛ Նորադասորէ » : Հիմայ Աստուծոյ
 անունը ո՞վ պիտի արատաւորէ , եթէ ոչ
 մենք . զորօրինակ , մէկ զաւակ որ անառա-
 կութիւն ընէ , անարգանքը եւ ամօթը իր
 հօրն է , իր հօր անունը կաւրէ ու կ'արա-
 տաւորէ . վասն զի տեսնողները եւ լսողները
 կըսեն՝ թէ « Հօր անունը սուրբ ու պատիւը կոտ-
 րեց » . իսկ հայրը չար զաւկին անառակ վարքը

լսելով՝ շատ կը ցաւի ու դուրս ելլել եւ
 մարդոց երես նայելու կամաչէ . այս պարա-
 գային մէջ այն չար զաւակը գայ իր հօր «Ո՛վ
 հայր , +ու անունո՞ ժառանո՞ ըլլայ » ըսէ՝ արդեօք
 ի՞նչ պատասխան պիտի լսէ . ո՞չ ապաքէն
 պիտի ըսէ , գնա՛ կորսուէ դիմացէս , ո՞վ անօրէն
 չար զաւակ , անունս մէկ ստկի ըրիր , հողի
 հաւասարցուցիր , մէկուն երես նայելու կամա-
 չեմ : Ասոր հակառակ , իւր հօր հնազանդ բարի
 զաւակին բարի վարքը տեսնող և կամ լսող
 ները հօր երանի կուտան , որ այնպիսի բարի
 զաւակ ունեցած է , և հայրն ալ իւր զաւկին
 բարի համբաւը լսելով՝ կուրախանայ ու կը
 փառաւորի , որովհետեւ իր փառքը և պատիւը
 կաւելնայ զաւկին բարի համբաւով . ուստի
 այն բարի զաւակը երբ գայ եւ իր հօր ըսէ .
 «Ո՛վ հայր , +ու անունո՞ ժառանո՞ ըլլայ » արդեօք
 ի՞նչ պատասխան կը լսէ հօրմէն . չէ՞ որ «Նառ
 աղբէ» . Բարի պատկեն » ըսելով վիզ կիյնայ ու կը
 համբաւորէ , եւ բոլոր ստացուածքներուն ժա-
 ռանդորդ եւ տէր կընէ , սոյնպէս մենք երը
 հօր Աստուծոյ «Առ-բ ըլլայ +ու անունո՞ » ըսենք ,
 պէտք է որ անոր պատուէրները անթերի
 կատարենք , որպէս զի մեր բարի գործերը
 տեսնելով ուրիշները՝ Աստուծոյ անունը փա-
 ռաւորեն , ինչպէս որ Քրիստոս ըսաւ , «Որպէս
 զի տեսցեն զգործս ձեր բարիս , եւ փառաւո-
 րեսցեն զշայր ձեր որ յերկինս է » . Մատ . Ե . 46 .
 - «Որդէն չէ յեր բարի ժորժերը ու եւանելով՝ յեր երէ-

Հայրը Հայրը կառապեն » : Եւ Բ . Պօղոս ալ կը գրէ . « Փառաւոր արարի՝ ք զԱստուած՝ ՚ի մարմինս ճեր եւ ՚ի հոգիս » . Ա . Կորն . Զ . 20 . - « Հոգով և մարմարվ զԱստուած կառապեցէ՛ + » : Տեսա՞ր որ , մեր բարի գործքով Աստուծոյ անունը կը փառաւորի , ինչպէս որ մեր չար գործքով Աստուծոյ անունը կը հայհոյուի , որուն համար Եսայի կը գրէ . « Այսպէս ասէ Տէր . վասն ճեր անուն իմ հանապազ հայնոյի ՚ի մեջ հերանոսաց » . Եսայի ԾԲ . 5 . - « Այսողէս իւե Տերը . Յեր պատճառով իմ անունս մշտ կը հայնոյ- սի հասղաշներուն մէջ » : Ահա՝ ասկից յայտնի կերեւի , որ եթէ Աստուծոյ պատուէրը շը պահես՝ կարող չես « Քու անունդ սուրբ ըլւոյ » ըսելու : Եւ Գ . « Եկեցէ որդոյունիւն + » ըսելը նոյնպէս դժուար է : Վասն զի ես քեզ հպա- տակ ու հնազանդ ծառայ եմ , ու քու թագա- ւորութեանդ եւ քու կամքիդ հնազանդ՝ եւ զայն կատարելու պատրաստ եմ , եւ քու զօրաց տումարին մէջ գրուած զօրք եմ ըսել է . ուրեմն որ թագաւորին որ զօրք եղած ես , պէտք է որ անոր օրէնքով կրթուած ըլլաս , թագաւորին կամքը և կանոնը հասարակ մար- դոցմէ աւելի գիտնաս ու կատարելու ջանաս . խկ եթէ անոր կամաց հակառակ գործ բռնած ես , « Քու նախառարանիւնդ ժայ » ըսելէ պիտի վախնաս . ինչու որ անիկայ մեղաւորները պատ- ժելու համար պիտի գայ . ո՛չ թէ սիրելու , այն ատեն դու ո՞ւր պիտի երթաս պահուիս , որ

զքեզ չը գտնէ : Ըստ Դաւթի՝ Եթէ երկինք
 ելնես այն տեղ է : Եթէ դժոխք իջնես , այն
 տեղ ալ մօտ է : Դ . « Եղբայրն կամ + + ուղիւ-
 յերին » և յերիւ » ըսելը արդեօք ո՞րքան դըժ-
 ուար է : Վասն զի՝ ինչպէս որ երկնքի մէջ
 հրեշտակները , եւ երկնից երես արեգակը ,
 լուսինը և աստղերը , ստեղծեցիր ու կարգի
 դրիր , նոյն կարգաւ եւ կանոնիւ կայնած
 են ու երբէք խոտորած չեն ոչ յաջ և ոչ
 յահեակ . նաեւ երկրիս վրայ եղած բաները ,
 թէ' հող , թէ' ծով , եւ թէ' անասուն ,
 և այլն . այսպէս բոլոր արարածք կամ-
 քիդ և դրած օրէնքիդ հնազանդ են . ես եւս
 անոնց պէս քու կամքդ կատարելու պատրաստ
 եմ , քու ըսածիդ պէս թող ըլլայ ըսել է : Եթէ
 անոր կամաց հակառակ գործ բռնած ես , ի՞նչ-
 պէս պիտի համարձակիս . « Քու կամ + + Առշալուայ ,
 ինչու երկնելն մը , նոյնու երկրեւ վրայ » : Եւ Ե .
 « Զհաց մը հանապալուր առոր մը այսօր » ըսելը
 եւս դժուար է , վասն զի Եթէ հոգդ միայն
 այս աւուր ուտելու հացդ է , այդպէս ըսելդ
 վնաս չունի . բայց Եթէ մէկ եւ կամ երկու
 տարուան ապրուստդ ամպարես ու Աստուծմէ
 այս աւուր հացը ուզես , Աստուծոյ կամաց հա-
 կառակ բան է : Եւ մանաւանդ՝ սնտուկները
 ոսկիով և ամբարները ցորենով և ամեն օրուան
 բարիքներով լի հարուստներն անգամ աւուր
 հացի կարօտ աղքատներուն հետ ՚ի միասին
 այս աւուր հացը կուզեն . անոնց հարցնող

չը կայ, թէ աղքատները այս աւուր հաց չունին ուտելու, եթէ մէկ կտոր գարփէ հաց ձեռքերնին անցնի, պիտի պագնեն ու ճակատնուն դնեն եւ Աստուծմէ շնորհակալ պիտի ըլլան, անոր համար այս աւուր հացը կուզեն, և անով կը բաւականանան, հապա դու ինչո՞ւ անոր ըսած խօսքը կըսես, այս աւուր ուտելու հացը եթէ կուզես՝ սնտուկին ոսկին ու ամբարին ցորենը ի՞նչ ընենք, մանաւանդ դու աղքատին կերած հացին չես հաւնիր, այլ քու ուզածդ ընտիր, ճերմակ ցորենի ալիւր է, որ բարակ խմորեղէն բաներ շինել տաս եղով ու շաքարով, որպէս զի ախորժակով ուտես, աղքատներուն խնդիրքը անօթի չը մեռնելու համար է, եւ քու խնդիրքդ ախորժակիդ համար է։ Ամբարի տէր եղողները որ այս աւուր հացը կուզեն, չը կարծես թէ իրենց ուտելու հացն է, այլ կուզեն, որ Աստուած աղքատներուն ուտելիք հացն եւս առնէ եւ իրենց տոյ։ որովհետեւ անոնք ամենեւին առատութիւն եւ լիութիւն չեն ուզեր, այլ միշտ թանկութիւն, որ աղքատներուն ճեռք եղածը իրենց ճեռք անցնի։ Տեսա՞ր, որ անոնց ուզածը աղքատներուն ուտելիք հացն է։

Հ. Ուրեմն հարուստները Հայր Ար աղօթքը որ ըսեն, ոյդ խօսքը պէտք չէ ըսեն։

Պ. Ինչո՞ւ պիտի չըսեն, ամեն քրիստոնեայ պարտական է ըսելու, բայց ասոր միջի խօսքերուն պիտի յարմարի ինքը եւ ապա պիտի

արտասանէ . վասն զի Քրիստոս այս աղօթքը
աշակերտաց երբ սորվեցուց , պատուիրեց թէ՝
« Ճամբայ Երկալու առեն հաց մէ՛ առնե՛տ . և Երկու-
հանդերձ մէ՛ առնենատ , նուեւ յեր գորիէն մէջ առակ » .
որպէս զի վաղուան հացի ստակ չունենան եւ
վաղուան հացի հոգն այսօր հոգացած չըլլան .
Բաց աստի երբ Յովհաննէս Մկրտիչ Յորդա-
նան գետին եզերք մկրտութիւն կընէր , եւ
հարուստ մարդիկ գալով եւ մկրտուելէն ու
խոստովանելէն ետք կը հարցնէին թէ՝ այսու-
հետեւ մենք ի՞նչ պիտի ընենք , և Յովհաննէս
պատասխան կուտար . « Ոյր իցեն երկու հան-
դերձք՝ տացէ զմին այնմ ոյր ոչն գուցէ , եւ ոյր
կայցէ կերակուր՝ նոյնպէս արացէ » . Հու . Գ .
11 . — « Ով ու Երկու զբեռու առէ՝ մէկը շանեցողին
նող ուոյ , կերակուր առեցողը եւս այնպէս նող ընէ » :
Հաւ մտածէ այս բանին վրայ . հին մեղքերէն
և հին օրէնքէն երբ ազատեցան ու նոր օրէնքին
մէջ մտան , իրենց աղքատութիւն քարոզուեցաւ ,
եւ Քրիստոսի ըսած խօսքին կը յարմարի Յով-
հաննէսին ըսածը . որովհետեւ եթէ մէկը երկու
հաց ունենայ , մին այսօր կուտէ եւ միւսը
երկրորդ աւուր կը պահէ , այս պատճառաւ
մէկը բնաւ չունեցողին թող տայ ըսաւ , որ
վաղուան ուտելու հաց չունենայ եւ վաղուան
հոգը այսօր հոգացած չըլլայ : Հիմայ եթէ այս
խօսքերուն , ինչպէս եւ Քրիստոսի աղքատնե-
րուն տուած երանութեան և հարուստներուն
տուած վային , նաեւ « Որ ոչ հրաժարեսցէ յա-

մենայն ընջից իւրոց , ոչ կարէ իմ աշակերտ լինիլ » . Ղու . ԺԴ . 33 . — « Ու որ է-ր բուլը սուս-ցու-ծներեն ու հրաժարէ , ինչ աշակերտ ու կրտը ըլլու » . և մանաւանդ « Հայր Աբրին » խօսքերու ոգւոյն եթէ մտադիր ըլլանք , պիտի հետեւ-ցնենք թէ քրիստոնեայն հարուստ պիտի չըլլայ , տանը մէջ վաղուան ուտելու հաց պիտի չը գտնուի , որ « Հայր Աբր » ըսելու իրաւունք ունենայ : Հարկաւ մեր կեանքը « Հայր Աբրին » խօսքերուն պիտի յարմարցնենք . ինչպէս որ Առաքելոց ժամանակի հարուստ մարդիկ օրի-նակը ցոյց տուին , վասն զի ունեցած ապրանքնին հասարակաց ըրին . բնաւ մէկը չէր ըսեր թէ այս ապրանքը իմս է , բոլորը աշակերտներուն կուտային , որ կարօտներուն բաժին ընեն , ինչպէս գրուած է Գործոց Դ . 24 համարին մէջ վասն զի Առաքելոց քարոզութենէն հասկցան , որ հարուստը դժուար պիտի մտնէ երկնքի արքայութիւն , անոր համար բոլոր ապրանք-նին ցրուեցին :

Հ . Ուրեմն բոլոր հարուստ մարդիկ դժոխք կերթան ու բոլոր աղքատները արքայութիւն :

Պ . Ոչ հարուստներուն բոլորը դժոխք կեր-թան եւ ոչ աղքատներուն բոլորը արքայու-թիւն , վասն զի երկուսէն ալ պիտի երթան , թէ արքայութիւն եւ թէ դժոխք . թէպէտ Քրիստոս ըսաւ թէ՝ « Հարուստ Տարդը դժոխք է մանէ արտայսուիւն » բայց չըսաւ թէ բնաւ չը մտներ , այլ դժուար կը մտնէ . դժուար որ

ըլլայ, անոր դիւրութիւն մը կըլլայ :

Հ. Հարուստներուն դիւրութիւնը ի՞նչ է արքայութիւն երթալու :

Պ. Ամեն կերպով մեղքէ զգուշանալ ու միշտ աղքատները կերակրել և զգեցնել. ուստի այն մարդը, եթէ Աստուծմէ այս աւուր հացը ուզէ, վնաս չունի, ինչու որ իրեն համար ուզած շըլլար, այլ աղքատներուն. այն մարդը միշտ Հայր Առը համարձակութեամբ կարող է ըսել ու արքայութիւնն ալ երթալ. տեսա՞ր հնարը : Եւ աղքատներուն համար ըստու Քրիստոս «Երանի՛ աղքատաց հօգոսվ», զի՞ նոցա է արքայուրին երկնից » . Մատ . Ե . 3 . - «Երանի՛ հոդով աղքատներուն, որովհետեւ անոնց է երկնի՛ արքայութեամբ » : Բայց եթէ աղքատ մը՝ իւր աղքատութենէն դժգո՞հ մնայ, եւ Աստուծմէ շնորհակալ շըլլայ և գանգատի թէ ի՞նչ ըրած եմ, որ Աստուած զիս այսպէս աղքատ թողեր և այս ինչը հարուստ ըրած է, և այսպէս ըսելով հարուստներուն նախանձի ու ինքն ալ հարստանալու ցանկայ, այնպիսին հոգւով աղքատ չէ, այլ մարմնով աղքատ, եւ կերթայ դժոխք : Հարուստները ուտել խմելով, հագուելով ու կապուելով կերթան դժոխք, եւ այնպէս աղքատն ալ անօթի ծարաւ եւ մերկ կերթայ դժոխք : Տեսա՞ր, որ իւր վիճակին դո՞հ չեղող աղքատը դժոխք կերթայ, ու Աստուծոյ պատուէրը պահող հարուստը՝ արքայութիւն :

Հ. Այս աղօթքին մէջ՝ ուրիշ վախնալիք խօսքեր եւս կա՞ն :

Պ. Վեցերորդ խօսքը թէ « Մեր յանցանւերը մէջ ներէ, ինչու որ մէս մէր յանցաւըներուն կը ներէն+» որքան գժուար ըլլալը գուն գնա մտածէ . եթէ սիրտդ ոխակալութիւն կայ, ի՞նչպէս պիտի համարձակիս այս խօսքը ըսելու, որովհետեւ Աստուած խարած պիտի ըլլաս :

Հ. Հապտ ի՞նչ ընեմ եղբա՛յր, եթէ այդ աղօթքը չը սորվիմ քրիստոնեայ չեմ ըլլար, իսկ եթէ սորվիմ, ըսելու գժուարութիւն կայ, ուստի կը խնդրեմ որ այս աղօթքը սորվելու և ըսելու մէկ գիւրին միջոցը ցոյց տաս :

Պ. Այս աղօթքը սորվիլը շատ գիւրին է, եւ ըսելու գիւրին միջոցը Քրիստոս ցոյց տուածէ մեզ, եթէ կուզես ըսեմ, որ հասկնաս :

Հ. Բոէ նայիմ ի՞նչ է :

Պ. « Երե մատուցանիցես զպատարազ քո ՚ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշեսցես՝ երե եղբայր քո ունիցի իմից խեթ զքէն, քո՞դ զպատարազն քո առաջի սեղանոյն, եւ ե՛րբ նախ նաշտեա՛ց ընդ եղբօր քում եւ տպա եկեալ մատուազի՛ր զպատարազն քո » . Մատ . Ե . 23-25 . - « Երբ աղըն+է կւաս . եւ յիշէս որ ++ եղբայրուն+էն բարկացեր է . և կամ դուն անոր բարկացեր ես . Ու՞շ ++ աղըն+ու ու քնա՛ առաջ եղբայր հետ հաշուած ու ես+ եկո՞ւր աղըն+ու ըրէ » :

Հ. Եթէ եղբօրս հետ խոռվ ըլլամ, այս աղօթքը չը պիտի՞ կրնամ ընել,

Պ. Ես չեմ կրնար ըսել քեզ թէ՝ մի՛ աղօթեր . որովհետեւ Քրիստոս պատուիրեց՝ «Այսպէս աղօն+ ըսէ՛+ » , բայց այս աղօթքը սորվեցը նելքն ետք մի քանի խրատներ տուաւ : Այդ խրատները հասկանալէդ յետոյ երբ տեսնես , որ խղճմտանքդ համաձայն է անոնց , Տէրունական Աղօթքը աներկիւղ կրնաս ըսել :

Հ. Ի՞նչ խրատներ են Քրիստոսի տուածները :

Պ. Նախ՝ Քրիստոս կը հրամայէ . «Երե քուցուք մարդկան զյանցանս նոցա , քողէ եւ ձեզ հայրն ձեր երկնաւոր : Ապա թէ ոչ քողուցուք մարդկան զյանցանս նոցա , եւ ոչ հայրն ձեր երկնաւոր քողցէ ձեզ զյանցանս ձեր » . Մատ . Զ . 14 – « Թէ որ մարդոց յանցանեւը ներէ+ , յեր երկնաւոր Հայրն ալ յեւը կը ներէ . բայց ենէ տու+ մարդոց յանցանեւը յը ներէ+ . յեր երկնաւոր Հայրն ալ յեր յանցանեւը յը դերէ ներէ » : Բ . Մարկոս կը գրէ . « Յորժամ յաղօրս կայցէք , քողուցուք երե ունիցիք ինչ զումեք . զի եւ Հայրն ձեր որ յերկինս է , քողցէ ձեզ զյանցանս ձեր » . Մար . ԺԱ . 25 – « Երբ որ աղօնէ կենաւ+ , որու որ նեղացած է+ , ներեցէ+ , որ յեր երկնաւոր Հայրն եւս յեր յանցանեւը ներէ » : Եւ Գ . Սիրաք կը գրէ . « Թող զանիրաւուրինն եղբօր քում , եւ յանժամ յաղաջել քո՛ մեղք քո լուծցին » . Սիրաք իլ . 2 – « Իսու ընկերոջդ յանցանը ներէ , որ երբ աղջէ+ , ուստերդ ներուին » : Տեսա՞ր գիւրին ճամբան , եթէ ոխակալութիւն չունիս ու միւս պատուէր-

Ներն եւս պահած ես, միշտ ըսէ այս աղօթքը:

Հ. Աղօթքի համար ուրիշ ի՞նչ գրուած կայ:

Պ. Ահա' Պօղոս կը գրէ . « Անդադար աղօրս
արարէ'ք, յամենայնի գոհացարո'ք . զի այս են
կամք Աստուծոյ Քրիստոսի Յիսուսիւ » Ա. Թեսա.

Ե. 17 . - « Անդադար աղջն+ ըրէ'+ ո- ամէն բանէ Դջ
քոհունիւն ուսէ'+, լառն զի Աստուծոյ կամքը այս է
Յիսուս Քրիստոսը » : Եւ Բ. կրկին կը գրէ Պօղոս .
« կամիմ զի արք կայցեն յաղօրս յամենայն տե-
ղիս, եւ բառնայցեն զսուրք ձեռս 'ի վեր առանց
բարկութեան եւ երկմտութեան » . Ա. Տիմո . Բ. 8 .
- « Կուղէմ որ հարդէի ամէն ուել աղջնէն կենան ո-
մաւուր յեւ+երնին վէր վերցնէն, առանց բարկանը-
և երկուելու » :

Ահա' այսքան օգտակար եւ հարկաւոր է
աղօթքը, որ Քրիստոս պատուիրելէն զատ
աշակերտներն եւս գրեր են, իսկ աղօթքին
զօրութիւնը Քրիստոսի այս խօսքէն յայտնի է,
« Այս ազգ ոչ իսկը ելանէ, երէ ոչ պահօք եւ
աղօրիւք » . Մար . Թ. 28 . - « Դի-աց այս աղջը
մեայն պահուղ ու աղջնուղ կենէ » : Տես որ, ծոմն
ու աղօթքը գեւերուն կը յաղթեն, եւ մանա-
ւանդ մարդոց լեզուն 'ի բնէ խօսելու սովորած
է, թէ' բարի եւ թէ' չար, եթէ դու աղօթք
շընես, քու լեզուդ լուս շը կենար, եւ երանի
թէ հոգեւոր խօսքեր ըսեր, ընդհակառակը
զազիր խօսքեր կը խօսի . անոր համար Քրիս-
տոս պատուիրեց թէ և Ամէն առեն աղջն+ ըրէ'+ » .
որսվհետեւ եթէ բերանդ աղօթքի վարժեցնես,

մեղք գործելու ատեն չունենար լեզուդ , որովհետեւ միշտ Աստուծոյ հետ խօսելով՝ սատանային պատասխան տալու ժամանակ չունենար :

Հ . Աղօթքի ժամանակը ե՞րբ է :

Պ . Ժամանակաւոր աղօթքը հասարակաց աղօթքն է , որ երեկոյ առաւօտ քահանայիւք եւ ժողովրդօք ՚ի միասին կազօթենք , որովհետեւ միարանութեամբ պիտի ըլլայ այս աղօթք , այս պատճառաւ ժամանակ պէտք է որ մէկ տեղ հաւաքուին եկեղեցին . բայց Քրիստոս որ ըստ թէ՝ «Ամէն առեն աղջնութ ընել պէտք է » , առանձնական աղօթքին համար է , որ ժամանակ ու յատկացեալ տեղ չունի , եթէ վեր ժի . Շաւղին մէջ ըստ խրատներս պահած ես , որ ատեն և ո՛ւր տեղ կուզես , կարող ես առանձնական աղօթքդ ընելու , Աստուած պիտի լսէ . իսկ եթէ այն խրատները չես պահած , եկեղեցւոյ մէջ ժամարար քահանային քով սեղան անգամ ելնես , աղօթքը ընես , Աստուած շը լսեր : Հիմայ հասկցա՞ր . որ մեր առաջնորդ և զօրագլուխը Քրիստոս է . նա բոլոր նեղութիւններուն համբերելէն զատ մեզ օրինակ ցոյց տալու համար ծոմ պահեց ու միշտ աղօթք ըրաւ , ու ըստ « Խնձէ առշնչեւ » : Ահա՛ դու որ Քրիստոսի քով երթալու միտքդ դրած ես անոր գնացած ճամբան բռնէ գնա , որ անոր քով հասնիս , ինչպէս Յովհաննէս կըսէ , « Որ ասից . ՚ի նմա բնակիլ , այնպէս պարտ է զնալ » որպէս եւ նայի զնայ » . Ա-

Յովհանն . Բ . 6 . — « Ով ո՞ր անո՞ր +ով երթամ կը-է՝ անո՞ր
ճամբարվը +ալւը է » :

ՇԱՀԻՒՂ ԼԵ .

Հ . Այլ եւս լաւ հասկցայ Աստուծոյ կամքը ,
ու բարեգործութեան պարագաները , այսու-
հետեւ միտքս դրած եմ բարեգործութիւն
ընել . ուրիշ պակաս բան ունի՞մ արդեօք :

Պ . Սորվելու պակաս բան չը մնաց , բայց
ջանք ըրէ որ բնութենէդ ալ պակաս չը գըտ-
նուիս , վասն զի դու հոգեւոր կրթութիւններ
սորված՝ ու բարեգործութեան սէր ձգած ես .
շատ բարի , բայց եթէ կամքդ չը զսպես ու
կրկին մեղք գործես և մեղքով մեռնիս , այն
գործած բարեգործութիւնդ կը կորսուի :

Հ . Ահա' նոր խնդիր , մեղքով որ մեռնիմ ,
ըրած բարեգործութիւնս ի՞նչպէս կը կորսուի :

Պ . Եզեկիէլ կը գրէ . « Ի դառնալ արդա-
րոյն յարդարութենէ իւրմէ , եւ առնել զանիրա-
ւուրին , ըստ ամենայն անօրէնուրեանց՝ զոր
առնից անօրէնն , ամենայն արդարութիւնը նո-
րա զոր արար՝ մի' յիշեսցին . 'ի յանցանսն իւր
յոր անկառ , եւ 'ի մեղս իւր զոր մեղս . 'ի
նոսին մեռցի » . Եզե . ԺԲ . 24 . — « Արդարը ենէ
դառնայ իւր արդարութենէն և անիրառնեն գործէ
անօրէն հարդառ գործած բուրք անօրէննենց նոռն ,
անոր առջէ բուրք արդարութիւնները ու դէռէ յիշ-էն ,

այլ երտեւ էործած մշտակ ոչորի կորուսէ » : Եւ Բ.
Սիրաք կը գրէ , « Մարդ՝ որ պահիցէ վասն մե-
ղաց իւրոց , եւ դարձեալ զնայցէ եւ զնոյնոն
առնիցէ , աղօթից նորա ո՞լսիցէ » . Սիրաք ԱՅ.
34. — « Մեղտէ շիու-շացով մարդը ենէ իրին դւ և նոյ
ժողովը էործէ , անոր աղօնուը ո՞վ ոչորի լու » : Եւ Գ.
Պօղոս կը գրէ . « Զի կամակար մտօր երէ յան-
ցանիցեմք յետ ընդունելութեան գիտութեան ճշշ-
մարտութեանն՝ այնուհետեւ ոչ եւս պիտոյ է
վասն մեղաց պատարագ , այլ ահեղ ակնկայու-
թիւն դատաստանին , եւ նախանձ հրոյն որ ու-
տիցէ զիակառակորդսն . Արհամարեալ ուրուք
զօրէնսն Մովսիսի , առանց ողորմութեանց՝ առ-
երկուք կամ երիւք վկայիւք մեռաներ . իսկ ո՞ր-
ջափ սաստիկ պատժոց արժանի համարիցիք
զայն , որ զՈրդին Աստուծոյ առ ոտն եհար ,
եւ գարիւն նորոյ ուխտին խառնակ համարեցաւ՝
որով եւ սրբեցան » . Երրա . Ժ. 26. — « Վասն չէ
ճշտուունեան գիտունինը ընտանելքն յետոյ ենէ
կայսար մշտակնեւ . այլ ես՝ մշտաց համար ողորմարտիչ
հորի ու հոար , բայց դատաստանի ահեղ ակնկալունին
եւ հրոյ նախանձ . որ ոչորի ուրէ հակառակորդները .
Մեկը ենէ Մ-վակուէ օրենուը անարքէր , առանց ողոր-
մաննեան երկու կամ երեւ զիայներով իւ մշտակներ , հաղո-
ո՞րտան ասսորիկ ողորմանց արժանի ոչորի է սեղել այն
մարդը . որ Աստուծոյ Ուրէն արհամարհեց ու խառնակ
համարեց նոր ուխտին որինը , որով որբուեցաւ » :
Կարծեմ դու շէիր հաւատար ըսածիս , հիմայ
հասկցար որ նոր օրէնքին դէմ մեղանչողը ո՞ր-

քան սաստիկ պատժոյ արժանի կը սեպէք , կը
հարցնէ Պօղոս :

Հ . Հապա ինչո՞ւ Քրիստոս կըսէ մէկ գա-
ւաթով պաղ ջուր խմցնողին վարձքը չը կոր-
սուիր :

Պ . Այո՛ , ճշմարիտ է , Քրիստոսի աշակերտ-
ներէն միոյն եղած փոքրիկ ծառայութիւնն
անգամ անվարձ պիտի չը թողուի . «Եւ որ ոք
արբուսցէ ձեզ ջուր բաժակաւ յանունս յայս , թէ
դուք Քրիստոսի եք . ամեն ասեմ ձեզ՝ մի՛ կորուս-
ցէ զվարձս իւր » . Մար . Թ . 40 . – «Եւ ու բա-
յաժակ հը ջուր խմցնէ յեղ այս անուանը նէ՝ դու-
Քրիստոսին էտ , ճշմարէու հը-եւ յեղ . եւ վարձու ունու-
լու կորունցնէ » : Այս է Քրիստոսի պատգամը , որ
հակառակ չէ մարդարէին կամ Պօղոսի խօսքե-
րուն :

ՇԱԻՒՂ ԼԶ .

Հ . Եթէ բնաւ մեղք չը գործելիք մի խրատ
ունիս , զայն եւս տուր ինձ :

Պ . Բոլոր մեղքերէն զգուշացնող մի խրատ
եւս ունիմ , զոր մինչեւ հիմա չըսի . այս խը-
րատն ալ տամ ու վերջացնեմ :

Հ . Իմ փնտռածս ալ այդ է , որպէս զի
միշտ մտքիս մէջ ունենամ եւ չը մեղանչեմ :

Պ . Մարդոց պատահելիք չորս գիպուած
կայ . եթէ այդ չորս բանը միշտ մտքիդ մէջ

պահես ու մտածես, բնաւ երբէք չես մեղան-
չէր:

Հ. Արո՞նք են այդ չորս բաները:

Պ. Չորս բանին մէկը ճանաչ է, զոր պատ-
կերի պէս միշտ սրտիդ մէջ պիտի նկարես ու
միշտ անոր վրայ պիտի մտածես, որ մեղք
գործելու ժամանակ չունենաս, ինչպէս Սի-
րաք կըսէ. «Յիշեա զօր վախճանի րո, զի յափ-
տէան ոչ մերիցես» – «Մեռնելի+ օրդ ճառանէ,
որ բնաւ մէջ ու ժորժէս» . որովհետեւ մահուան
ձեռքէն ազատելու մէկ հնարը չը կայ, ինչ-
պէս Դաւիթ կը գրէ. «Ո՞վ է մարդ որ կեցցէ
եւ ոչ տեսցէ զմոն» . Սաղ. ԶԸ. 49 . – «Ո՞վ է
այն ճարտը որ կառըէ, և ան ու ուեռներ» : Ուրեմն
մահէն զօրաւոր բան չը կայ, որ աշխարհի
խազքէն մինչեւ ցայսօր անհամար զօրեղ թա-
գաւորներու յաղթեր է . բաց աստի երբ մահը
քու վրայ տիրէ, բոլոր ունեցած բարիքներդ
այս տեղ կը մնան, եւ հետդ ո՛չ մէկ բան
կրնաս տանիլ ըստ Դաւթի . «Մի՛ երկնչիր
յորժամ մեծանայ մարդ, եւ յորժամ բազում
լինին փառք տան նորա . Զի ոչ քէ 'ի մեռանիլ
իւրամ չառցէ լինի իւր զամենայ» . Սաղ. ԽԸ.
17 . – «Մի՛ վախար, երբ ճարտ կը մէնայ, և անոր
տան դառաւը կուելնայ, վասն զի մէռած առեն այդ
առենը իւ հետ ու ոկտիտի տանի» :

Հ. Մարդոց մարմնոյն փառքը ի՞նչ է:

Պ. Մարմնոյ փառքն է՝ հարստութիւն, պա-
տիւ, գեղեցկութիւն, գիտութիւն, արհեստ,

զօրութիւն , իշխանութիւն , ճարտարախօսութիւն , և այլն . ասոնք բոլոր մարմնոյ փառքերը և մանաւանդ ծաղիկն են . երբ որ մահուան սաստիկ հովը չնչէ , բոլորը կը ցամքեցնէ ու կը չորցնէ :

Հ. Ինչո՞ւ մարմնոյ փառքը խոտի ծաղկին կը նմանցնես , եղբայր :

Պ. Ես չեմ նմանեցնողը , այլ եսային . « Ամենայն մարմին խոտ է , եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ : Յամարեցաւ խոտն եւ քօրափեցաւ ծաղիկ նորա » . Եսայի Խ . 6 . - « Ամեն մարմն իսու է , ու մարդոց բուլը ժամանելը իսուի ծաղիկ նման էն : Խոտը կը շահէ և անոր ծաղիւ կը ըստէ » : Եւ Բ . Յակովոս կը գրէ . « Ես որ մեծատունն իցլ . 'ի խոնարհուրին իւր պարծեսցի , քանզի իբրեւ զծաղիկ խոտոյ անցցէ : Զի ծագեաց արեւ հանդերձ խորշակաւ՝ եւ ցամարեցոյց զիսուն , եւ քօրափեցաւ ծաղիկն նորա , եկ կորեաւ վայելցուրին երեսաց նորա . նոյնպէս եւ մեծատունն հանդերձ զանիւրն իւրովք քարշամեսցի » . Յակո . Ա . 40 . - « Հարուստ մարդը է-ը իսկարհուստամբ նոր ուռունէ . վասն չէ իսուի ծաղիկ նման պէտք անցնէ : Ուրումնեռեւ-արեւը կը ծագէ սուստիկ բաղուլ և կը շահէնեցնէ իսուու և անոր ծաղիւն կը ըստէ և կը կորստէ անոր զայելը-և ուեւուլ . Նոյնպէս և մշտառունը պէտք նարընդ է-ը բուլը ս-նեցաներուլ » : Եւ Գ . Պետրոս եսայեայ ըստածը կը կրկնէ . « Քանզի ամենայն մարմին իբրեւ զիսուն է , եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ :

խոտն ցամաքեցաւ եւ ծաղիկն թօթափեցաւ » .
 Ա . Պետ . Ա . 24 : Եւ Դ . Սիրաք կը գրէ . « Մար-
 մին որպէս հանդերձ մաշի , զի ուխտ ՚ի յանի-
 տենից հետէ այն է՝ թէ մահու մեռցիս . իբրեւ
 զտերեւ դալար յոստախիտ ծառ , է ինչ որ
 թափի , եւ է ինչ որ բուսանի . այսպէս ազգ
 մարմնոյ եւ արեան , ոմն վախճանի եւ ոմն
 ծնանի » . Սիրաք ԺԴ . 48 . – « Ա. Ձն մարդին հանդեր-
 ջէ նաև կը մաշէ , որովհետեւ յառետենական վճիռն այն
 է նէ՝ մահուամբ պէտէ մշտանիս : Ուրախիու ծառէ
 տերեներուն կը նաևն , որոնցը ոման+ կը նո-
 դին եւ ոման+ կը բուսանին . այսպէս ալ մարդիկ , ոման+
 կը մշտանին եւ ոման+ կը ձնին » : Եւ երբ մեռնի
 վերի ըսուած փառքերը կը խափանին , ինչպէս
 Պողոս կը գրէ . « Երեւ մարգարեութիւնը են
 խափանեսցին , երեւ լեզուք՝ լուեսցեն , երեւ զի-
 տութիւն խափանեսցի . քանզի փոքր ՚ի շատէ
 զիտեմք , եւ փոքր ՚ի շատէ մարգարեանամք .
 այլ յորժամ եկեսցէ կատարումնն՝ փոքր ՚ի շա-
 տէս խափանեսցի » . Ա . Կորն . ԺԳ . 8 . – « Թէ
 գիտուննեւն և նէ մարդարեն-նեւն բալըն ալ պէտէ
 խոտանին . լեզուները պէտէ լուեն , առնշէ մեն+ ալ դուր
 ՚ի շտուէ գիտեն+ . ու դուր ՚ի շտուէ մարդարեն-նեւն
 հնեն+ , բայց երբ առն բան վերջանայ . այս դուր ՚ի
 շտուէն կը խոտանին » : Եւ մանաւանդ զաւակներէդ ,
 եւ ծնողքէդ եւ կամ եղբօրմէդ , եւ կամ կնի-
 կէդ , եւ կամ բարեկամներէդ ալ կը զրկէ ու
 կարօտ կը թողու զքեզ : Եթէ ասիկայ աղէկ
 մատածելու ըլլաս , չես ապաւինիր ապրանքիդ ,

գիտութեանդ , գեղեցկութեանդ , ճարտարախօսութեանդ , արուեստիդ , զաւակներուդ , եւ բարեկամներուդ , ինչու որ մահը ասոնց բոլորէն պիտի բաժանէ եւ կարօտ պիտի թողու զքեզ :

Հ . Իրաւ որ մարդը խոտի ու ծաղիկի կը նմանի :

Պ . Խոտէն աւելի շուտ կը չորնայ ու ծաղիկէն շուտ կը թոռմի , վասն զի խոտին ծաղիկը թափելէն մի քանի օր ետք խոտը կը ցամքի , բայց մարդը առաջ կը մեռնի , տպափառքերը կը խափանին և մանաւանդ խոտը մասամբ մարդոցմէ աւելի յարգի է , որովհետեւ երբ չորնայ , շատ զգուշութեամբ կը պահէն որ անասուններուն կերցնեն . բայց մարդը երբ մեռնի , անմիջապէս գերեզման կիջեցնեն եւ հողով կը ծածկեն :

Հ . Հասկցայ որ այս աշխարհիս բոլոր բաները մահը կը խափանէ , չը կայ մի բան , զոր մահը չը կարողանայ խափանել :

Պ . Մէկ բան կայ յաւիտենական ըստ Յովհաննու . « Խսկ որ առնիկ զկամս Աստուծոյ մնայ յաւիտեան » . Յովհ . Բ . 17 . - « Ով որ Աստուծոյ էամել կը էապարէ յաւիտեան է՝ առը » : Ասոր համար արթուն կենալու է , ինչպէս որ Քրիստոս ըստաւ , « Արքունի կացէ՛ք զի ոչ զիտէք երբ տէր տանե զայցէ » . Մար . ԺԳ . 35 . - « Արթուն էւ յէշէ՛տ . ինչու որ ու ժիտէտ նէ ոտն ոերը երբ էամբայ » : Եւ Բ . « Եղիցին զօտից ձեր պիղեալք ընդ մէջս

և մրագունիք լուցեալք» . Դու . ԺԲ . 35 - « Իս-
տինէ՛տ մէջէ՛րնէ՛տ կաղուծ , եւ ճրաբնէ՛տ վարուաց
պէտք է ըլլան » :

Հ . Քանի որ մեռնելով՝ ի հող պիտի դառ-
նամ , այդքան զգուշանալ ի՞նչ պէտք է :

Պ . Երանի թէ մեղաւորները բոլորովին հող
դառնային ու կորսուէին , եւ յարութիւն
շառնէին :

Հ . Յարութիւն առնելը ի՞նչ է :

Պ . Հիմայ կը մեռնիս կերթաս հողին տակ
ու մարմինդ կը փտտի , հողին կը խառնուի , ու
անունդ կը մոոցուի ժամանակ մը , ինչպէս
որ Սոզոմոն կըսէ . « Եւ անունս մեր մռաացի
ժամանակաւ , եւ ոչ ոք յիշատակեսցէ զգործս
մեր , Զի անցք ստուերի են կեանք մեր ,
եւ չիր խափան վախճանի մարդկան , զի կնքե-
ցաւ եւ ոչ ոք դարձուցանէ » . Առակ . Բ . 4 . -
« Ժամանակ անցնելով մէր անունը պէտք մռացուի , « Ն
ու պէտք աէցէ մէր ժորժէրը , . . . : Վասն զի մէր կեանդը
սորուերի նուն պէտք անցնի , և բան մէ արժելը ու պէտք
ըլլայ մարդուս վախճանին , ինը - որ վճռուաց է և
մէկը ու կըսը եւ դարյնել » :

Հ . Ժամանակէ մը ետք ի՞նչ պիտի ըլլանք :

Պ . Երբ Սստուծոյ վճռած ժամանակը լրա-
նայ , բոլոր մեռելները յարութիւն պիտի առ-
նեն . Ամեր նախահայր Ագամէն մինչեւ Քրիստոսի
միւս անգամ գալուստ , որքան մարդիկ աշ-
խարհք եկած ու մեռած են՝ հրեշտակապետին
փողի ձայնը լսելով՝ բոլորը՝ ի միասին յարու-

թիւն պիտի առնեն :

Հ. Յարութեան համար վկայ ցոյց կրնա՞ս
տալ :

Պ. Այս մասին շատ վկաներ կան, նախ
Դանիէլ կը վկայէ . «Եւ բազումք 'ի ննջեցելոց 'ի
հոդ երկրի՝ յարիցեն, ոմանք 'ի կեանսն յարի-
տենականս, եւ ոմանք 'ի նախատինս եւ յամօր
յարիտենական ». Դանի . ԺԲ . 2 . - «Հողին ոտէ
ուստիող մեռեալներէն շարերը յարութեան ոչիոք առնեն .
«մանէ յառաջնահական կենաց համար, եւ «մանէ յառաջնա-
հական նախառութիւններէն և ամունէ համար » : Եւ Բ. Քրիս-
տոս ինքը կը վկայէ , «Զի եկեսցէ ժամանակ՝
յարում ամեներին որ 'ի գերեզմանս կայցեն,
լուիցեն ճայնի նորա, եւ եկեսցեն արտաքս .
որոց բարիս գործեալ իցէ՝ 'ի յարութիւն կենաց,
եւ որոց զջար արարեալ՝ 'ի յարութիւն դա-
տաստանաց » : Յովհ . Ե . 28 . - «Ժամանակ ոչիոք
էայ, որ Գերեզմանէն Նշջ Եղողները ոչիոք լւեն անոր
յայնը եւ դուրս ոչիոք էան . անոնէ որ բորք բորժութ
էն, 'ի յարութեան կենաց, և անոնէ որ լւրէն բորժութ
էն, 'ի յարութեան դադաստանաց » : Եւ Գ. Եսայի կը
վկայէ . «Յարիցեն մեռեալը եւ կենդանացին
ամեներեան որը եղեալ են 'ի գերեզմանս » .
Եսայի իԶ . 19 . - «Գերեզմանէ Նշջ Ռազուտք բոլը
մեռելները յարութեան ոչիոք առնեն » : Եւ Դ. Պօղոս
կը վկայէ . «Նորագեսցուք յանկարծակի յական
քօրափել 'ի փող յետին . քանզի փող նարկանի,
եւ մեռեալը յարիցեն առանց ապականութեան » .
Ա. Կորն . ԺԵ . 52 . - «Յանկարչ Նշջ ակնեարնէ Նշջ

պէտի նորոգուին + երբ վերջին դողը հնալէ . վասն զի երբ դողը հնալէ , մեռեալք առանց աղականութեան պէտի յառա- նեն :

Հ . Դանիէլ ինչո՞ւ համար կըսէ թէ և ՄԵ- ԱԵՆԵՐԻՆ շաբերը յարութիւն պէտի առնեն » . ուրեմն բոլորը յարութիւն պիտի չառնեն :

Պ . Դանիէլին խօսքը դատաստանի կան- չուածներուն համար է , որովհետեւ դատաս- տանը մինակ քրիստոնէից է , չէ թէ անհաւա- տից . ինչպէս որ Դաւիթ կըսէ . « Ոչ յարիցեա ամբարիշտք ՚ի դատաստան » . Սաղ . Ա . 5 . - « Ամբարիշտքները դատաստանէ լը պէտի ելնեն » : Զե՞ս գիտեր , որ մէկ մարդ որու ստակ , կամ ապ- րանք աւանդ տայ , հաշիւը անկից կուզէ : Աս- տուած ամենաբարին մեզ անհաւատներուն հաւասար մարմնաւոր բարիքներ տալէն զատ՝ հոգեւոր զանազան պարզեւներ եւս տուաւ , որոց հաշիւը պիտի ուզէ մեզմէ , չէ թէ մար- մնաւոր բարիքներուն , վասն զի մարմնաւոր բարիքները անհաւատներն եւս կը վայելէն :

ՇԱ.ԻՒՂ. ԼԷ .

Հ . Հասկցայ որ ամենէն առաջ մահս պիտի մտածեմ . երկրորդ մտածելիքս ի՞նչ է :

Պ . Երկրորդ մտածելիք է դատաստանէ օրը , որ ատեն Քրիստոս՝ արդար դատաւորը նորէն պիտի իջնէ երկինքէն ու դատողական աթոռ

նստի և պիտի դատէ իւրաքանչիւրն իւր գործոց համեմատ . արդարներուն վարձք , ու մեղաւորներուն պատիժ պիտի տայ :

Հ . Այդ մասին նոյնպէս վկայ կրնա՞ս գըտնել սուրբ գրքերէն :

Պ . Որքան վկայ որ կուզես պատրաստ է . ահա նախ եսայի կը վկայէ . « Զի ահաւասիկ Տէր իբրեւ զիուր եկեսցէ , եւ կառք նորա իբրեւ զմբրիկ . հատուցանել սրտմտութեամբ զիատուցումն իւր , եւ բոցով նրոյ զարհամարհանս իւր : Զի 'ի նուր Տեառն դատեսցի երկիր ամենայն » . Եսայի կԶ . 15 . - « Ահա՝ Տէրը կրակէ ուս ուեռէ բայ , և անոր կառաւերը ճրեկէն նման բարկունեամբ իւր հատուցումը , և բացով նրայ իւր արհամարհունէնը ընելու համար : Վասն զէ Տէրով կրակէ ուեռէ դատունէ բոլը շնչարհնեւ : Եւ Բ . Եսայի կրկին կը վկայէ . « Հասեալ է Տէր իւրովք սպառազինօք սատակել զամենայն տիեզերս : Ողբացէ՛ք զի մերձ է օր Տեառն , եւ բեկումն յԱստուծոյ նասեալ է . վասն այսորիկ ամենայն ճեռք լրցին եւ ամենայն անձն մարդոյ դոդասցի : Խոռովեսցին նրեշտակը , եւ երկունք կալցին զնոսա իբրեւ զկանայս ծննդականս . փոնկայցեն այր ընդ ընկերի՝ եւ զայրասցին , եւ զդէմս իւրեանց 'ի բոցագոյն դարձուսցեն : Զի ահաւասիկ օր Տեառն նասեալ է անհնարին լիքարկութեամբ՝ օխակալութեամբ սրտմտութեամբ , առնել զոփեզերս անապատ , եւ զմեղաւորս սատակել 'ի նմանէ : Զի աստեղը երկնից՝ Հայկիւն նանդերձ եւ ամենայն զարդուն երկնից՝

լոյս մի տացեն , եւ խաւարեսցի արեգակն 'ի ծագել
իւրում , եւ լուսին մի տալցէ զլոյս իւր » . Եսայի ժԳ.
5-11 - « Տերը հասած է իւր բոլոր աղառաշինութեամբ
աստակելու համար ամբողջ ուեւշերէլ : Ողբացէ՛ + , զան
չէ Տերոջ օրը լուս է եւ Աստուծոյ կողմանէ բեկան
ժամը հասած է , անոր համար ամէն մարդոց յեւ+երը
պէտի լուսնան և ամէն մարդու անյը պէտի դողոյ : Հըշ-
տակները պէտի խռովին ու ծննդական կանաց պէտ ցա-
պէտի բանէ զանոն+ . ամէն մարդ իւր ընկերոջ ջրայ պէտի
ցոխուրդայ ու լայրանայ . իրենց ուեւերը կրահ պէտի կորձն:
Վասն չէ Տերոջ օրը հասած է անհնարին լի բարկու-
թեամբ՝ աշխարհ+ անապատ դարձնելու և անոր մեղաուր-
ները ստոկեցնելու : Վասն չէ երկն+ի ստողերը Հայի
համաստեղութեամբ և բոլոր երկն+ի լորդերով հանդերէ
լոյ ու պէտի ուսն , արեգակը իւր ծագման ժաման
պէտի խռաւրի և լուսնինը իւր լուսը ու պէտի ուսյ » :
Եւ Գ . Յովէլ կը վկայէ . « Եւ ժողովեցից զամե-
նայն ազգս , եւ իջուցից զնոսա 'ի ճորն Յովսա-
փարու , եւ դատեցայց զնոսա անդ ասէ Տեր » .
Յովէլ . Գ . 1 . - « Բոլոր աղքերը պէտի ժողվեմ ու-
գելսւմանիէ յոր պէտի էջեցնեմ , և այս աեղ պէտի
դատեմ շանոն+ կըսէ Տերը » : Եւ Գ . Դանիէլ կը
վկայէ . « Տեսանիի մինչեւ արուք անկանլին ,
եւ նին աւուրցն նստէր . հանդերձ նորա սպի-
տակ իբրեւ զմինն եւ ներ զլխոյ նորա իբ-
րեւ զասր սուրբ . արուք նորա իբրեւ զբոց նրոյ ,
անինք նորա իբրեւ զմուք բորբոքեալ . զետ նրոյ
լորդեալ ելանիք առաջի նորա , հազարք հազա-
րաց պաշտեին զնա , եւ բիւրք բիւրուց կային

առաջի նորա . ատեան նոտան եւ դպրութիւնը
բացան » . Դանի . կ . 9-11 . — « Եւ կը ուեսէք
մինչև որ անուները որուեցան ու հին առողջ
նայած , անոր հանդերձը յիշնի պէս ճերմակ և գլու-
խին մաղը մատուր բուրդի պէս եր , անոր անուը բոցե-
ղըն հրոյ նաև և անիները վարած կրակի պէս են .
հրեղեն քեզ կելւեր յորդեալ անոր առջեւն , հաղոր+
հաղարց կը ուղարէին շայն եւ բեր+ բերուց անոր
առջեւ կը կայնէին . առեան բաղժցաւ եւ գրեւեը
բացուեցան » : Եւ Ե . Մաղաքիա կը վկայէ ,
« Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ
զինոց , եւ այրեսցէ զնոսա » . Մաղա . Դ . 4 . —
« Ահա Տերոջ օրը բորբուծ հացէ պէս պէտէ քայ ա-
շանուն+ պէտէ այրէ » : Եւ 5 համարին մէջ կըսէ .
« Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զեղիա Թեզբացի ,
մինցքեւ եկեալ իցէ օր Տեառն մէծ եւ երեւեի » .
— « Ահա ես Թեղբացէ Եղիան պէտէ ուիէմ յել , ու-
Տերոջ մէ ու երեւելէ օրը չէկո՞ » : Եւ Զ . Պողոս
կը վկայէ , « Այլ վասն ժամուց եւ ժամանակաց ,
եղբա՛րք , չէ ինչ պիտոյ զրել առ ձեզ . զի դուք
ինքնին իսկ սույզ զիտէք , քէ օր Տեառն իբրեւ
զգող զիշերի՝ այնպիս հասանի . Յորժամ ասիցեն
թէ խաղաղութիւն եւ շինութիւն է , յայնիւմ յան-
կարծակի հասցէ նոցա սատակումն » . Ա . Թես .
Ե . 4 . — « Սակայն ժամերու ու ժամանակներու հաւաք
հարէ չէ որ յել գրեմ , Եղբա՛րք , վառ չէ ուստ + շտու լո-
գիտէ + նէ՝ Տերոջ օրը գեշերուան գոյն պէս պէտէ քայ ,
երբ ը-են նէ խաղաղ-նիւն եւ աղանձ-նիւն է ,
այն առէն յանկարծ կը հասնի անոնց կորուորը » : Եւ

է Պետրոս կը վկայէ . « Եկեսցի օր Տեառն իբրեւ զգող . յօրում երկինք տագնապաւ անցցեն , եւ բնութիւնք նրով կիսեալ յուծցին , եւ երկիր՝ եւ օր միանգամ ՚ի նմա գործը գտանիցին » . Բ. Պետ . Գ . 40 . — « Տէրոջ օրը ժողի ուեւ ուերէ ժայ , այդ օրուան մէջ երկինք տագնապավ ուերէ անցնէ , և բնութեան առելեր + վարագ ուերէ հալին , ինչու երկիրը իւր մէջէ բուլը ժործերով » : Տեսա՞ր , եզրա՞յր , մարդարէներէն զատ առաքեալներէն եւս քեզ վկայ ցոյց տուի :

Հ . Քրիստոս բան շըստու իր գալստեան համար :

Պ . Քրիստոս եթէ շըսէր , առաքեալները ուսկի՞ց պիտի զիտնային . Քրիստոս ինքն ալ վկայեց , « Եւ տեսցեն զմրդի մարդոյ եկեալ ՚ի վերայ ամազոց երկինց զօրութեամբ եւ փառօք բազմօք : Եւ առաքեսցէ զՆրեշտակս իւր փողով մեծաւ , եւ ժողովեսցեն զընորեալս նարա ՚ի զորից հողմոց՝ ՚ի ծագաց երկինց մինչեւ ՚ի ծագս նոցա » . Մատ . ի՛ն . 30 . — « Եւ ուերէ աեւնեն շմբուին ժարդոյ , որ զըսունեամբ եւ բաղում ժառաւէ երկնից ամուերուն վըսյեն ուերէ ժայ : Եւ մշայայն ժողով ուերէ զըսյեն իւր Նրեշտակները , որոնք ուերէ ժողովնեն անոր ընտրեալները առ հովերէն՝ երկնից ծայրերէն մնալու մէջ ծայրերը : Եւ ահա՛ այս խօսքին համար Պօղոս կը գրէ . « Զի ինքն Տէր նրամանաւ՝ ՚ի ձայն նրեշտակապետի եւ ՚ի փող Աստուծոյ իջանէ յերկնից , եւ մեռեալը ՚ի Քրիստոս յարիցեն յառաջազոյն » . Ա . Թեսա . Գ . 45 . — « Վասն

Դէ Տէրը է-ը հրամանով, հրեշտակառեցին յայնով եւ Ասպառածացին ժողով Երկինութեա պէտէ էջնէ, ու Քրիստոսով մեռնողները յառաջանայն պէտէ յառնեն ։ :

Հ. Քրիստոսի միւսանգամ գալստեան համար երկար պատմելով խելքս հասցուցիր, բայց մարդարէները եւ կամ առաքեալները ամեն խօսքի մէջ այն օրը կամ այն մէծ օրը եւ Տէրջ օրը կը յիշեն. արդեօք ինչո՞ւ համար այդքան մեծ ցոյց տուած են այն օրը։

Պ. Ի՞նչպէս մեծ չը ցըցընեն այն օրը, եղբայր, այնքան տարուան ստեղծուած աշխարհքը այն օր պիտի անցնի. և այնքան տարուան երկնքի զարդերը՝ թէ՛ արեգակ, թէ՛ լուսին և թէ՛ աստղերը այն օր պիտի խաւարին, և վար թափին. ծովերը, գետերը և բոլոր աղբիւրները այն օր պիտի ցամաքին. բոլոր ծառերը, խոտերը եւ ծաղիկները այն օր պիտի չորնան. կրակէ գետը այն օր պիտի վազէ, ինչպէս որ Դաւիթ եւս կըսէ. «Հոնք առաջի նորա բորբոքեսցի ։ Աազ. ԽԹ. 3.՝ «Անոր առաջ կը պէտէ բորբոքեսցի ։ Եւ այս աշխարհքիս մէջ գտնուած բոլոր մետաղները ուկի, արծաթ, պղինձ, կապար եւ երկաթ այն օր պիտի հալին եւ ոչինչ ըլլան. բոլոր փայտերը, տուները, քարերը եւ մինչեւ անգամ օդը այն օր պիտի վառին կրակով. եւ այնքան տարիներէ հետէ ստեղծուած աշխարհքը այն օր կրկին պիտի նորոգի, ինչպէս որ Պետրոս կը վկայէ. «Նորայ երկնից են

նորոյ երկրի ըստ աւետեացն հայեցեալ սպասեմք ,
յօրս արդարութիւնն բնակի » . Բ. Պետ. Գ. 13. -
« Աւետաբնին համայայն նոր Երինուն « - նոր Երիբն կը-
պահեն , « - ըրտարունիւնը կը բնակի » : Եւ Բ.
Յովհաննէս կը գրէ . « Եւ տեսի երկին նոր Եւ
երկիր նոր . քանզի առաջինն երկինք Եւ երկիր
համց , Եւ ծով ոչ զոյր » . Յայտ. իլլ. 1. - « Նոր
Երինուն « - նոր Երինուն պեսայ . ժանղէ առաջին Երինուն
« - Երիեւը անցաւ , և ծաշ ու կար » : Եւ Գ. Եսայի
կը վկայէ . « Զոր օրինակ երկինք նոր Եւ երկիր
նոր , զոր եսն առնեմ կալ առաջի իմ , առէ Տէր » .
Եսայի կԶ . 22. - « Ինչւես ու Երինուն « - Երի-
բն նոր պէտի ընեմ , որ իմ առջեւ կէնայ , կը-է
Տէրը » . Տեսա՞ր , որ երկինք Եւ երկիր այն օր
պիտի նորոգին , բոլոր հրեշտակները այն օր
երկինքէն վար պիտի իջնեն , մեծ փողը այն օր
պիտի հնչուի , Եւ բոլոր մեռեալները այն օր
պիտի յարութիւն առնեն , Քրիստոս՝ արդար
դատասորը այն օր երկինքէն վար պիտի իջնէ
մեծ փառքերով , դատողական աթոռ պիտի
նստի , բոլոր մարդոց գործքերը այն օր պիտի
քննուին ու յայտնուին , բոլոր արդարներուն
վարձքը , ինչպէս և բոլոր մեղաւորներուն պա-
տիժը այն օր պիտի տրուի . արդարները՝ Հրեշ-
տակներուն , և մեղաւորները՝ սատանային այն
օր պիտի խառնուին :

Հ . Քրիստոսի դատողական աթոռ նոտելուն
և դատելուն վկայ կա՞յ սուրբ գիրքերէն :

Պ . Յատ վկայ կայ , ահա՛ նախ Սոլոմոն

կը վկայէ՝ « Եւ վախճան բանիս . զամենայն ինչ
 լո՛ր , յԱստուծոյ երկիր , եւ զպատուիրանս նո-
 րա պահեա՞ . զի այս է մարդն ամենեւին . Զի զա-
 մենայն արարածս ածցէ Աստուած 'ի դատաս-
 տան , յամենայնի անտես արարելոցն՝ երէ բարի
 եւ երէ ջար » . **Ժողով.** ԺԲ . 13 . — « Խօսուիս է շրա-
 կացութիւնն է . ամէն բանը լսէ , Աստուածոյ վախցէ՛ր ու-
 անոր պատուերները պահէ՛ . վասն զէ այս է բուն մարդը :
 Ինչու որ Աստուած բուլը սուեղքածները դադասանի
 ոլիուէ կանչէ ամէն ծածուկ բաներու հեռ , Աւ բարէ և
 նէ լու : Եւ Բ . Քրիստոս կը վկայէ՝ « Եւ իշխա-
 նութիւն եւո նմա դատաստան առնել . եւ զի
 Որդի մարդոյ է , ընդ այն զի՝ զարմանալք » .
Յովհ. Ե . 27 . — « Անոր էշխանութիւն պատ-
 րաստան ընելս համար . վասն զէ մարդոյ Ուրդէ է ,
 անոր ինչո՞ւ էր շրմանաւ : Եւ Գ . Պօղոս կը վը-
 կայէ . « Զայս վկայութիւն դիեմ առաջի Յիսուսի
 Քրիստոսի , որ դատելոց է զկենդանիս եւ զմե-
 ռեալս 'ի յայտնութեան իւրում եւ յարքայու-
 թեան » . Բ . Տիմո . Դ . 4 . — « Այս վէայութիւնը
 էր տնեմ Յիսուսի Քրիստոսի առջեւ , որ ոլիուէ դադէ-
 սրդարներն ու մշղութերը էր յայտնութեան ու լո-
 ժառարութեան օր » : Եւ Գ . Պօղոս կրկին կը վը-
 կայէ . « Քանզի ամենեցուն մեզ յանդիման լի-
 նիլ կայ առաջի ատենին Քրիստոսի , զի ընկալցի
 իւրաքանչիւր իւրով մարմնով՝ զոր ինչ գործեաց
 յառաջ , երէ բարի եւ երէ ջար » . Բ . Կորն .
 Ե . 10 . — « Մէստ ամեստ Քրիստոսի անուին առջեւ-
 ոլիուէ ներկայանամբ , որուին զէ էրաւանչիւրս առաջուց

Քործած բարեւ, կամ լոր Քործերուս հապուցումը ընդունինք ԱԵՐ մարմառվ » :

Հ. Ցոյց տուածներէդ զատ ուրիշ վկայ կա՞յ :

Պ. Թէպէտ շատ վկայութիւններ կան, բայց ամենը մի առ մի յառաջ բերել հարկ չէ . մինակ քեզ սա մէկ բան հասկնալ պէտք է . որովհետեւ ըսինք թէ Քրիստոս՝ արդար դատաւորը, չը կարծես թէ այս աշխարհիս դատաւորներուն պէս է, այլ շատ տարրեր . վասն զի աշխարհիս դատաւորները ուրիշի վկայութեամբ կրնան հասկնալ բարին եւ չարը, իրաւն ու սուտը, եւ ըստ այնմ կը դատեն, բայց Քրիստոս բնաւ վկայի կարօտ չէ . վասն զի ոչ թէ գործած՝ այլ միտքերնիս դրած ու տակաւին չը գործած մեղքերնիս ալ գիտէ, ինչպէս Դաւիթ կը վկայէ՝ « Զանգործս իմ տեսին ազք քո, եւ 'ի զիրս քո ամենեքեան զրեցան » . Սաղ. ձկլ. 16. - « Միտք դրած ու դեւ չը Քործած ԱԵՐ + երս՝ ուս աշերդ ուեան ու Քրիտ Աջ Քրուեցան » : Եւ Բ. աշխարհի դատաւորները կաշառ ուտելով դատանտան կը տեսնեն ու իրաւունքը կը ծռեն, բայց Քրիստոս կաշառ չառնելէն զատ, կաշառ տուողն եւ առնողն 'ի միասին պիտի պատժէ : Տեսա՞ր տարրերութիւնը . մանաւանդ աւելի վախնալիք բանը այս է, որ մեղաւորներուն շնորհք չընելէն զատ, նոցա դատախազն եւս ինքն է, ո՞վ կրնայ ազատիլ անոր ձեռքէն . եթէ մեղաւոր ըլլաս, ո՞վ կրնայ քեզ օգնութիւն ընել և կամ մխիթարել :

Հ . ինչո՞ւ համար մեղաւորներուն դատախազ կըլլայ Քրիստոս :


Պ . Որովհետեւ քեզ համար խաչուիլը , ու զքեզ սատանայի գերութենէն ազատելուն երախտիքը ուրացած ես քու չար գործքերովդ , և պատուէրները ոտքի տակ առած ես . ուստի իրեն քեզ ըրած բարերարութիւնը յիշելով , եւ բարութեան փոխարէն քու ըրած չարութիւնդ դիմացդ դնելով պիտի պատժէ սաստիկ բարկութեամբ . նաեւ մարգարէները եւ առաքեալները քեզ դատախազ պիտի ըլլան , որովհետեւ անոնց դրած խրատներն եւս ոտքի տակ առած ես , նոյնպէս երկնքի հրեշտակները քեզ դատախազ պիտի ըլլան , որովհետեւ թագաւորաց թագաւորը , Աստուած քեզ բարկացած է , հարկաւ անոր զօրքերն ալ քեզ դատախազ պիտի ըլլան . այն ատեն քու խեղճ հոգիդ ի՞նչ վիճակի եւ ի՞նչ կրից ենթակայ կըլլայ արդեօք , երանի թէ այն ատեն անհաւատ գտնուէիր քան թէ այդպէս չարաչար ուրացեալ . երանի թէ Քրիստոսի ճշմարտութիւնը բնաւ ճանչցած շըլլայիր , ինչպէս Պետրոս կըսէ . « Լաւ եր նոցա՝ թէ բնաւ ջէր իսկ ծանուցեալ զարդարութեանն ճանապարհ . քանի ծանեան եւ յետս կացին 'ի սուրբ պատուիրանէն որ նոցա աւանդեցաւ » . Բ . Պետ . Բ . 21 . - « Շատ աղէկ եր անոնց , որ արդարութեան ճամբան բնաւ ճանչցած վլինէին , +ան նէ ճանաշեցին և իրենց աւանդութեանն իրաներէն եւ +աշուեցան » :

Հ . Ինչո՞ւ Պետրոս քրիստոնեայ մեղաւորը
անհաւասներէն գէշ ցոյց տուած է :

Պ . Որովհետեւ քրիստոնեայ մեղաւորին մեղ-
քը կրկին է . նախ ուրացութեան մեզք՝ երկրորդ
կռապաշտութեան մեզք , ինչպէս Պօղոս կըսէ .
« Խօսաւանան զիտել զկատուած , եւ զործովք
իւրեաւոց ուրանան » . Տիտոս Ա . 46 . — « Կը խոս-
ուանան զԱստուած հանալվէլ , եւ բործով կուրանան » :

Հ . Կերեւի թէ քրիստոնեայ մեղաւորին
աւելի կը բարկանայ Քրիստոս՝ քան թէ ան-
հաւատին :


Պ . Աւելի բարկանալու իրաւունք ունի ,
վասն զի եթէ երկու մարդ քեզ հայհոյութիւն
ըսեն , որոց մին թշնամիդ ըլլայ ու միւսը բա-
րեկամիդ եւ կամ զաւակիդ . զու անոնց որուն
աւելի կը բարկանաս , թշնամիիդ հայհոյու-
թեան , թէ բարեկամիդ և կամ զաւակիդ :



Հ . Յայտնի բան է , որ բարեկամիս և կամ
զաւակիս աւելի կը բարկանամ :

Պ . Եթէ ագիտես որ բարեկամին հայհոյու-

թեան աւելի կը բարկանայ մարդ . մեր Քրիստոս տէրը արդեօք ո՞րքան պիտի բարկանայ մեզ , որ այնքան երախտիք ունի մեր վրայ , և այնքան չարչարանքներ քաշեց մեզ համար :



Հ . Մինակ մեզ համար չարչարանք քաշել ինչէ՞ն գիտես :

Պ . Ասկից յայտնի է . որ Վերնատան մէջ երբ հաց եւ գինին աշակերտներուն տուաւ , ըսաւ . « Առէ՛ + , կէրէ՛ + . . . ի՞նցէ՛ + , ոյս է՛մ Մորդին « Արէնս « է , որ շատերուն հաճար ողիու բաժնուի » .

շըսաւ ամենուն՝ այլ շատերուն համար, յօրմէ
կը հասկցուի միայն իրեն հաւատացող քրիս-
տոնէից համար արիւն թափել.

Հ. Այն ատեն քրիստոնեայ չը կար, որ
անոնց համար արիւն թափէր:

Պ. Իրաւ ես, հրէից համար աշխարհք
եկաւ, ինչպէս ինքը վկայեց թէ՝ « իորոյելէ
կորսուած ոչխարներուն համար եկայ » , բայց անոնք
զինքը շընդունեցին, զոր Յովհաննէս կը վկայէ .
« Յիւրան եկի, եւ իւրբն զնա ոչ ընկալան . իսկ
որք ընկալան զնա՝ եւ ուցա իշխանութիւն որ-
դիս Աստուծոյ լինի » . Յովհ . Ա . 11 . — « իրեն-
ներուն եկաւ, ու իրենները չեն+ը ունենանեցին, և
ընդունողներուն իշխանութիւն պահածոյ լիուծոյ որդէ
ըւլււու » :

Տեսա՞ր, իրեն հաւատացողներուն որքան
բարձր իշխանութիւն ուռւած է, որով Աստուծոյ
որդի պիտի ըլլան . մենք որ այդքան մեծ
երախտիքները ուրացած ենք մեր շար գործքե-
րով, իրաւունք չունի՞ մեզ աւելի բարկանալու ,
ինչպէս Պօղոս մի օրինակով կը հասկցնէ մեզ .
« Քանիզի անհնար է մի անգամ մկրտելոցն , որ
ճաշակեցին յերկնառը պարզեւացն , եւ հաղորդը
եղեն Հոգաոյն սրբոյ , եւ զգեղեցիկ բանին Աս-
տուծոյ ճաշակսն ճաշակեցին , եւ զգօրութիւնս
հանդերձելոյ աշխարհին , եւ կարծանեսցին , միաս-
անգամ նորոգել յապաշխարսութիւն , եւ վերստին
՚ի խաջ հանել անձանց զմբդին Աստուծոյ , եւ
դարձեալ խայտառակել . Քանիզի երկիր որ ըմպիցէ

զանձրեւ բազում անգամ եկեալ 'ի վերայ նորա ,
եւ ծնանիցի արդիւնս շահեկանս նոցա՝ վասն
որոյ գործիցին , ընդունի գօրհնութիւն յԱստուծոյ .
իսկ որ բերե փուշ եւ տառասկ՝ անպիտան և
եւ մերձ յանձնաւ , եւ վախճան նորա յայրումն» .
Երբա . Զ . 4-9 . — « Քանչը մ անդամ հերուսողներուն ,
որոնտ ճաշակեցն երկուուր ուրբեներէն , եւ հաղորդ
եղան սուրբ Հոգուոյն , եւ Աստուծոյ քեղեցին իսուին
համա առնին , եւ հանդերջեաւ աշխարհի չըրութեանները
(Քիոցան) , ենիւ կործանին (Կոյան) , անհնարին և իրին
հարուժուել աղաշեարսութեամբ , եւ վերապին իտաւ հանել
Աստուծոյ որդին (Երենց) անշերուն . և նորին խոյուս-
տակել : Քանչը այն երիերն ու իր վրայ յահանի էջնող
անշրեւը կը ծած . և աստոր արդիւնտ կուտայ անոնց ,
որոնտ զինուը ճշկեցին , Աստուծոյ օքնութեան կընդունի :
իսկ ենիւ քուզ ու բարտակի կը բերէ , անպիտան և , և
անշնչի մօտ և անոր վերջն այրումն է » :

Նոյնպէս եւ մենք Աստուծոյ բոլոր բարու-
թիւնները ընդունեցինք , եթէ այս բարեաց
փոխարէն բարեգործութեան պտուղ չը տանք ,
այլ մեզքի փուշեր եւ որոմներ բուսցնենք ,
մենք եւս պիտի այրինք այն արտին պէս , ինչ-
պէս Քրիստոս ըստաւ . « Որպէս ժողովի օրամնն
եւ 'ի հուր այրի , այնպիս եղիցի 'ի կատարածի
աշխարհիս Ելցեն հրեշտակը՝ եւ մեկնես-
ցեն զջարս 'ի միջոյ արդարոց , եւ արկցեն
զնոսա 'ի հնոց հրոյն . անդ եղիցի լալ եւ կրանել
ատամանց » . Մատ . ԺԴ . 49 . — « Ինչպէս որ
որո՞ւ կը ժողվէն ու կրակով կայրէն . այնուեւ ուերէ

ըւըս աշխարհիս զերջ : . . . Հրեշտակները ողիով ելնեն .
Թղաւորները արդարներուն միջև ողիով բաժնեն . . .
զանու դժոխի կրակին մէջ ողիով յքեն . . . ուր ողիով լու
և ակռանքն կրճառն ո : Եւ Բ. Եսայի կը վկայէ .
« Եղիցին հերանոսք խարշեալը իբրեւ գիւղ
յազարակի » . Եսայի 1.9 . 12 . — « Հեթանոսները
որուերուն միջի Քո-շերուն ողիս ողիով այրին » :

Հ. Եղբա՛յր . այդ . ի՞նչ վախնալիք բաներ
կըսես , ես ո՞ւր պիտի երթամ և ինչպէս պիտի
ազատիմ այն արդար դատաւորէն :

Պ. Ո՛չ միայն դու , Պօղոսն անգամ կը
վախնայ , որ կըսէ , « Ա՛ն մէծ է անկանիկ ՚ի
ձեռս Աստուծոյ կենդանոյ » . Երրու . Փ . 34 . —
« Շատ մէջ զախ է կենդանի Աստուծոյ Յեռւ էլաւլը » :
Քանի որ այդքան կը վախնայ , կը նշանակէ , որ
հասկցած է . թէ ձեռքէն ազատուելու հնար
չը կայ , ինչպէս որ Ամովս կը վկայէ , « Զի երէ
ծածկեսցի ՚ի դժոխս , անտի ձեռն իմ կորզեսցէ
զնոսա . Եւ երէ ելանիցեն յերկինս , եւ անտի
իջուցից զնոսա . Եւ երէ բարիցեն ՚ի բարձունս
կարմելայ , եւ անտի յուզեցից եւ առից զնոսա .
Եւ երէ ընկեսցին յաջաց իմոց ՚ի խորս ծավոք ,
եւ անդ հրամայեցից վիշապին խալքէ զնոսա .
Եւ երէ զնայցեն ՚ի գերութիւն առաջի թշնամեաց
իւրեանց , եւ անդ հրաման տաց սրոյ՝ եւ սատա-
կեսցէ զնոսա » . Ամովս Թ . 2-5 . — Ենէ դժոխին
մէջ ուահուին . իւ Յեռւու անկից ողիով առնէ զանուն .
Ենէ երկինւ ելնեն , այն աւեղին ողիով էջեցնեմ . Ենէ
կորմելու բաւյր լեռան վրայ ուահուին , ողիով քնառուեմ

և գործեմ զանոն+ , ենեւ իսորունի ժողու առի էյնան ,
այն ուեղ մէծ զեշտղին պէտի հրամայեմ , որ զանոն+ խայընեւ ,
և ենեւ իւեւց Շշնամիներուն յեւուով գերէ երեւան , այն
ուել սսուրին հրաման պէտի առաջ որ զանոն+ կոսորէ :

Հ . Այս տեղ աւելի վախցուցիր զիս եղբա՛յր :

Պ . Վախնալու խօսքերը դեռ ետք պիտի
լսես , երբ որ դատաստանդ տեսնուի եւ ամեն
կողմանէ յանցաւոր գտնուիս , այն ատեն մի
ահաւոր ձայն պիտի լսես :

Հ . Ի՞նչպէս ձայն է արդեօք այն լսելիքս :

Պ . Քրիստոս՝ արդար դատաւորը , այն տե-
ղի մեղաւորներուն պիտի ըսէ՝ «Երբա՛յր յինէն ,
անիծեալք , ՚ի հուրի յաւիտենական , որ պատ-
րաստեալ և սատանայի եւ նրեցուակաց նորա » .
Մատ . իէ 41 . - « Նեւացէ՛ + ինչև , ո՛վ անիծեալնէր ,
յաւիտենական կրտին մէջ , որ ստունային և անոր
հրեշտակներուն համար պատրաստած է » :

Հ . Քրիստոս այդ խօսքը որ ըսէ ինձ , ի՞նչ
կընեն արդեօք :

Պ . Ոտքերդ և ձեռքերդ կապուած կը ձգեն
դժոխքին մէջ , եւ այն տեղ են բնաւ չը մա-
րելիք կրակը . օձի ու կարիճի նման անքուն
եւ անմահ թունաւոր որդերը . չը կտրելու
շղթայները , թանձր մութը . ակռայ կրծտելիք
սառնամանիքը , անմիտիթար լաց եւ ողբումը .
յաւիտեան անկից աղատիլ չը կայ . ոչ մէկէ
օգնութիւն եւ կտմ մխիթարութիւն չը պիտի
կրնաս գտնել , յուսահատած յաւիտեան պիտի
տանջուիս այրելով և մրկելով :

Հ. Այդ ի՞նչ տեղ էր, որ ինձ առաջարկեցիր, եղբայր :

Պ. Մինակ քեզ չեմ ըսեր, հապա բոլոր մարդոց համար կըսեմ. վասն զի ով որ Աստուծոյ կամաց հակառակ գործ բռնած է, անշուշտ նորա վախճանը այս պիտի լինի, անոր համար Քրիստոս զգուշացած է մեզ, որ այդ փորձանքներուն չը պատահինք :

Հ. Ի՞նչպէս զգուշացուցած է Քրիստոս :

Պ. «Եթի զայրակղեցուսց զքեզ ճեռն քո, եւ ոտն քո, եւ ակն քո հա՛տ եւ ընկեա' 'ի քեզ. զի լաւ է քեզ կադ, խեղ, եւ կոյր մտանել 'ի կեանսն յաւիտենից, քան երկուս ճեռս, ոտս եւ աջս ունիլ եւ անկանիլ 'ի գեհեն 'ի հուրն անշեց, ուր որդն նոցա ոչ մեռանի եւ հուրն ոչ զիջանի». Մար. Թ. 42. — «Թէ որ յեւ+դ, +դ+դ, կա՞ աւդ+դ +եշ ժայնակլ-նի-ն կուտան, կորէ' եւ յդէ' +եղմէ. վասն զէ շատ աղէն է +եշ կոշ, իեշ եւ կոշ արտայու-նի-ն մոնել, +ան նէ երկու յեւտ. երկու-սու+ և աւդ աւենաւ և անմարելէ կրտկին մէջ էյնաւ. աւր անոնց որդը և մեռնիր և կրտկը և մորէր » :

Հ. Ինչո՞ւ համար Քրիստոս՝ աչք, ձեռք, և ոտք հանելու և կտրելու կը հրամայէ :

Պ. Քրիստոսի միտքը՝ աշաց, ձեռաց, ոտից վրայ չէ. որովհետեւ այս երեք անդամը մարդոց պիտանի և կարեւոր անդամներ են, այս պատճառաւ զանոնք օրինակ բերաւ, եթէ այդ անդամներուդ պէս պիտանի բան մը ունիս, այսինքն՝ թէ' ծնողք, թէ' եղբայր, և թէ' կին,

թէ' զաւակ , և թէ' բարեկամ , և թէ' ստացուածք , ինչ և իցէ . քեզ մեղաց պատճառ կըլլան , կտրէ զանոնք , և կամ դու բաժանուիր անոնցմէ , ինչու որ շատ աղէկ է քեզ ասոնցմէ զրկուած արքայութիւն երթալ , քան թէ աղոնց բոլորը ունենալ ու դժոխք երթալ . ահա՛ երրորդ մտածելիքդ այս ահագին դժոխնէ , զոր Աստուած ամենախնամ հեռի ընէ բոլոր քրիստոնեայներէն :

Հ . Ամենաբարին Աստուած քնաւ պիտի չը կսկծա՞յ իր ստեղծած ծառայից վրայ :

Պ Աստուած մեր վրայ կսկծալուն համարէ , որ ստեղծելէն յետոյ միշտ մեր մարմնոյ պիտոյքը կը հոգայ երկինքէն անձրեւ և արեգակ տալով . որովհետեւ մեր մարմնոյ պիտոյքը՝ թէ' ուտելիք և թէ' հագուելիք՝ բոլորը թէեւ երկիրը կը բռւսցնէ . բայց արեգակին ու անձրեւին զօրութեամբ կը բռւսնին ։ Նաեւ մեր հոգւոյ փրկութեան համար շատ մարգարէներ զրկեց , քարոզելով մեղքէ զգուշացնելու համար . եւ վերջապէս իւր միածին Որդին աշխարհք զրկեց , որ մեզ համար տեսակ տեսակ շարշարանքներով խաչին վրայ մարմնով մեռաւ ու զմեզ սատանայի գերութենէն ազատեց , ինչպէս որ վեր պատմեցինք : Եւ ետքի գալիքներուն համար շատ պատուէրներ աւանդեց , որ մեղքէ զգուշանան ու անգամ մի եւս սատանային գերի չըլլան . նա եւս Առաքեալներն շատ խրատներ գրեցին մեզ իրենց գրքերուն

մէջ մեղքէ զգուշացնելու համարի. վերջապէս
քեզ հակցնելիքս տսիկայ է, Քրիստոս մեզ ար-
քայութեան ճամբռուն գեղեցիկ ըլլալը հասկցու-
ցած է, նոյնալէս դժոխքին գէշութիւնը եւ
սաստկութիւնը, և երկուքին ճամբան եւս ցոյց
տուած է՝ թէ «Աս նէղ դռնէն ճռնողը արտայունիւն
իւրիայ, «ա լայն դռնէն ճռնողը դժոխ իւրիայ»:
Եթէ դու այդքան խրատները ոտքի տակ առ-
նես, Քրիստոսի խաչ ենելը անպտուղ հանես,
կրակին այրող բնութիւն ունենալը գիտնաս
ու ձեռքդ կրակին մէջ խոթես, այնուհետեւ
Սոտուած քեզ կը կսկծայ. ինչպէս որ Սողո-
մոն կը վկայէ:

Հ. Սողոմոն ի՞նչ կը վկայէ:

Պ. «Քանզի կոչէի՝ եւ ոչ լուիք, յերկարէի
զբանս իմ՝ եւ ոչ անսայիք. այլ ապախտ առ-
նլիք զխորհուրդս իմ, եւ յանդիմանուրեանց
իմոց ոչ անսայիք. Այսուհետեւ ես ծիծաղեցայց
զկորսուումը ձերով»: Առակ Ա. 24. — «Ուրացե-
տե՛ իւ իւնչէ՛, չէ՛տ լեր, եւստերս իւրիացնէ՛, չէ՛տ
մուսկ ըներ, այլ է՛մ իւրադներս բանէ ուեղ չէ՛տ դներ,
եւ յանդիմանումիւններսս չէ՛տ լեր: Այսուհետեւ ես
յեր իւրառելուն վրայ ուերէ ինորամ»:

Հ. Եղբայր, հասկցանք, որ մեր մտածելիք չորս բանին երեքն էին ճան, դադասառան, դժոխ, ի՞նչ է չորրորդ մտածելիքս:

Պ. Զորբորդ մտածելիքդ բոլոր աշխարհիս յոյս գրած ու փափագած արտայանելիանն է:

Հ. Կուզեմ որ արքայութ բան ի՞նչ ըլլալը հասկցնես:

Պ. Արքայութիւնը ճառել եւ քեզ հասկցնել իմ խելքիս բանը չէ, քանի որ Պօղոս չը կրցաւ ճառել ինչպէս կը գրէ, « Զոր ակն ոչ ետես, եւ անկն ոչ լուաս, եւ ՚ի սիրտ մարդոյ ոչ անկաս, զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց » . Ա. Կորն . Բ. 9. - « Այն բաները, զորս աչք դեսան չէ և ականջ լսան չէ, և մորդու սկրո ինկան չէ, Աստուած է-ը սիրելիներուն համար պատրաստեց » : Երբ Պօղոս այսպէս կըսէ, ես ի՞նչպէս կարող եմ ճառել:

Հ. Ուրեմն արքայութիւնը ճառող բնա՞ւ չը կայ . մինչդեռ վեր ըսիր թէ մեղք չը գործելու համար չորս բան պիտի մտածես, որոց երեքը հասկցայ և պիտի մտածեմ, հապա արքայութեան ինչպէս տեղ ըլլալը եթէ չը հասկնամ, ի՞նչպէս մտածեմ անոր վրայ :

Պ. Մի՛ արտօրար, ահա՛ Յովհաննէս տեսիլքի մէջ տեսնելով արքայութեան ճեւը՝ բաւական կը գրէ . « Քաղաքին պարիսպները յասպիսով շինուած էին, եւ քաղաքը մաքուր եւ

սպիտակ ապակիի նման ուկի էր, եւ քաղաքի հիմերը տասն երկու տեսակ աղամանդ քարեր, որոց վրայ գրուած էին երկոտասան առաքելոց անունները էին. ունէր տասն երկու գուռ, երկոտասան միաձեւ մարգարիտներէ, ուր տասն երկու Հրեշտակներ կեցած էին: Քաղաքը լուսաւորուելու համար արեգական և լուսնի պէտք չունէր. վասն զի Աստուծոյ փառքը ամեն ատեն կը լուսաւորէր զայն», ինչպէս որ Եսայի կըսէ. «Եւ ոչ եւս եղիցի քեզ արեգակն՝ ի լոյս տունջեան, եւ ոչ ծագումն լուսնի տացէ քեզ լոյս ՚ի զիշերի. այլ եղիցի քեզ Տէր լոյս յափտենական, եւ փառք քո Աստուծած»: Եսայի կ. 49. — «Այսուհետեւ ու շորեկուայ լոյսդ արեգակնեն՝ եւ գիշերուայ լոյսդ լուսնեն պէտէ լուսայ, այլ Տէրը պէտէ լուսայ Եղայսիտենական լոյս. և ու գուռ Աստուծած»:

Այն տեղ ոչ ցաւ կայ, ոչ տրտմութիւն եռ ոչ լաց, այլ միշտ ուրախութիւն եւ ցնծութիւն, և միջի ժողովուրդը հրեշտակներ, մարգարէներ, առաքեալներ, մարտիրոսներ, ճղոնաւորներ, կոյսեր եւ բոլոր արդարներն են, և անոնց թագաւորը՝ Աստուծած ինքն է: այն տեղ ձմեռ չը կայ, միշտ գարուն է: Տեսա՞ր, թէ ինչ գեղեցիկ տեղ է եղեր:

Հ. Երանի՛ այն տեղ մտնելու արժանի եղող մարդոց, իրաւ որ հոգիս շատ կը փափագի այն տեղ մտնելու:

Պ. Ամեն մարդ կը փափագի, եղբա՛յր, բո-

լոր աշխարհիս յոյսը եւ փափագը անոր վրայէ . Առաքեալները և մարտիրոսները անոր համար տեսակ տեսակ չարչարանքներով արիւն թափեցին , նոյնպէս ճգնաւորները , որ տունէ , հայրենիքէ , ծնողքէ և ընտանիքէ , զաւակներէ , բարեկամներէ , ազգականներէ , եւ բոլոր ստացուածքներէ հրաժարելով՝ գնացին լեռներ և անապատներ անօթի , ծարաւ , մերկ , արեւին տաքին եւ ձմեռուան սաստիկ ցրտերուն համբերելով իրենց անձը մաշեցուցին , արքայութիւն երթալու համար էր . բայց կերեւի թէ քիչ մարդ պիտի մտնէ այն տեղ , ինչպէս Քրիստոս ըսած է . « Բազումք են կոչեցեալք՝ եւ սակար են ընտրեալք » . Մատ . ի . 16 . — « Շատերը կանչուած են , բայց ոչ չելքն են ընտրուածները » :

Իրաւ , առաքեալները շատ մարդիկ հրաւիրեցին արքայութեան սեղանին , եւ շատ մարդիկ կը մկրտուին ու քրիստոնեայ անուն կըստանան արքայութիւն երթալու համար . բայց իր կամք զսպող ու սատանային յաղթող , Աստուծոյ բոլոր պատուէրները անթերի կատարող քիչ մարդ կըլլայ , ասոր համար Քրիստոս ըսաւ , « Ոչ ամենայն որ ասէ ցիս՝ Տէր Տէր , մտցէ յարքայութիւն երկնից . այլ որ առնէ զկամս հօր իմոյ որ յերկինսն է » . Մատ . ի . 21 . — « Ա, Ձն անոնք , որ ի՞նչ Տէր Տէր , կը կոչեն , որ ուսունի ու ուսունէն , ոյլ ոյն՝ որ ի՞մ երինասոր հօրս կամքը կը կոտարէ » :

Հ. Մէկ բան միտքս եկաւ . որովհեաեւ Քրիստոս մեղաւորներուն «Երբա՛յթ լինեց» պիտի ըսէ , արդեօք արդարներուն ի՞նչ պիտի ըսէ :

Պ. Արդարներուն ալ «Եկա՛յթ օրինեալք Հօր իմոյ , ժառանգեց!՝ք զպատրաստեալ ձեզ արքայուրիւնն իսկզբանի աշխարհի » . Մատ . իե . 34 . — «Եկե՛ + իմ Հօրս օրհնածները , աշխարհի ակչընեն յեղ համար պարտասարդար արտօյունիւնը ժառանգեցւ+» : Այսպէս ըսելով անոնց գործած բարեգործութեան փոխարէն վարձքերնին կուտայ , այսինքն՝ անթառամ պսակով ու լուսեղէն լաթերով կը զարդարէ ու իրեն հետ ՚ի միասին կառնէ կը տանի երկնքի արքայութիւն իւր խոստման համեմատ թէ՝ «Ես ուր ըլլամ . իմ պաշտօնեայներս հոն պէտք ըլլան » , և միշտ Աստուծոյ երեսը տեսնելով պիտի ուրախանան ու ցնծան յաւիտեանս յաւիտենից , ինչպէս որ Պօղոս կը վկայէ . «Յափշտակեսցուք ամպովք ընդ տռաջ Տեառն յօդս , եւ այնպէս յամենայն ժամ ընդ Տեառն լինիցիմք » . Ա. Թեսա . Դ. 16 . — «Ա.մղերով պէտք յափշտակեն+ Տէրով առջեւ ելնել օդին մէջ , և այնուհետ առեն առեն Տէրով +ով պէտք ըլլան+ » :

Հ. Արդարներուն փառքը ի՞նչ տեսակ է արդեօք :

Պ. Լեզուով չը ճառուիր , մեր խելքէն ու միտքէն վեր բան է , բայց Պօղոս մեր միտքը հաստատելու համար արեգակը , լուսինը եւ աստղերը օրինակ ցոյց կուտայ , որովհետեւ մեր աչքը անոնցմէ պայծառ բան տեսած չէ :

թէպէտ անոնցմէ եօթնապատիկ աւելի է , բայց
միշտ մեր տեսած բաներով պիտի հասկցնէ .
«Այլ փառք արեգական եւ այլ փառք լուսնի ,
այլ փառք աստեղաց . եւ աստղ քան զաստղ
առաւել է փառօք : Նոյնպէս եւ յարութիւն մե-
ռելոց » . Ա . Կորն . ԺԵ . 41 . - « Արեգական , ըս-
տայ , և աստղերու ժամաները երաշմէ առըբեր են . Ո՞ւ աստղ
ուրիշ աստղի ճը զբայ առելէ ժամանակ է : Այսպէս է և
ժուելոց յարութիւնը » : Եւ Բ . Դանիէլ կը վկայէ .
« Եւ իմաստունք ծագեսցին իբրեւ զլուսաւորու-
թիւն ՚ի հաստատութեան , եւ բազումք յարդարոց
իբրեւ զաստեղա յանիտեանս՝ եւ ենս » . Դանի-
թի . 3 . - « Իմաստունները երկնէի ըստոյն ողէս ողէորէ
ծագին , ու արդարներէն շատերը աստղերուն ողէս ողէորէ
ժայլին յաւելուան » : Եւ Գ . Քրիստոս ըստաւ . « Յայն-
ժամ արդարքն ծագեսցին իբրեւ զարեգակի յարքայութեան երկնից » . Մատ . ԺԻ . 43 . - « Այն
առեն արդարները արեւէ ողէս ողէորէ ծագին արդար-
նէան մէջ » : Եւ այս բոլոր վկայութիւններէն
կերեւի , որ արդարներուն փառքը աստիճան
ունի :

Հ . Արդարներուն այդքան փառաւորու-
թիւնը որ տեսնեն , իրենց հակառակորդները
ի՞նչ պիտի ըսեն արդեօք :

Պ . Ահա' Սողոմոն կը գրէ ի՞նչ ըսելնին .
« Յայնժամ կացցէ արդարն բազում համարձա-
կութեամբ հանդեպ նեղչաց իւրօց : Եւ որոց ան-
գոսնէին զվաստակս նորա , տեսեալ զնա՝ խռո-
վեսցին անհնարին երկիրդին , եւ զարհութեսցին

'ի վերայ սքանչելի փրկութեան նորա . Եւ զբդ-
ջասցին 'ի միտս խրեանց , եւ առ նեղութեան
անձանց հոգաց հանցեն եւ տսացեն . Այս այն
այր է՝ զոր երբեմն մեր ծաղր առնեար եւ յա-
ռակս նախառանաց , Մեր անմիտը՝ զվարս դո-
րա մոլորութիւն համարեար եւ զվախճան դորա
անարգութիւն . Զիա՞րդ համարեցաւ ընդ որդիս
Աստուծոյ . Իմաս . Ե . 1 . — « Այս առեւ արդարը
շատ համարյակ ողերի կայսեր շնչուը և պաղեստին առջեւ :
Եւ անոն + որ անոր ժաշած և պաղեստին կարհամար-
հեին , շայն ուեսելով՝ ողերի իսուովին անհնարին եր-
կիւով և ողերի շարհուրին անոր ստանչելի էրկութեան
վրայ . Երեսց մատին մշջ ողերի շնջան ու հասալով ու
ողերի ըսեն . Ասէիսց այն մարդն է , որ Երբեմն մշն+
ծառ կընէին + մնա + անմիտներս սուրբ վարչու մոլորու-
նիւն կը սեղէին + ու վերջը անորդունիւն . հիմայ
է՞նցէն Աստուծոյ որդիներուն կարդ անցաւ :

Հասկցա՞ր , եղբա՛յր , որովհետեւ դու այլ եւս
բան պիտի չը հարցնես , ես եւս վերջի խրատս
տամ , վասն զի եթէ մինչեւ հիմայ տուած
խրատներս պահես , բաւական է քեզ փրկու-
թեան : Վերջի ըսելիքս այս է . — եթէ ասկից
առաջ դործած մեղքերնիս աչքի արցունքով
լուալով՝ նորէն մկրտուինք ու մաքրուինք ,
եւ զգուշանանք որ նորէն չը մեղանչենք , եւ
Աստուծոյ բոլոր պատուէրները անթերի կա-
տարենք , Քրիստոսի շնորհիւ մենք ալ այն
երանաւէտ քաղցր ձայնին , անթառամ պսակին ,
լուսեղէն առագաստին , եւ մանաւանդ Աստու-

ծոյ լուսափայլ դէմքը տեսնելու արժանի
կըլլանք, ու միշտ եւ հանապազ այն սուրբ
հրեշտակներուն, մարգարէներուն, առաքեալ-
ներուն, եւ բոլոր արդարներուն հետ ՚ի մի-
ասին արքայութեան մէջ ուրախութեամբ եւ
ցնծութեամբ օրհնող կըլլանք զամենասուրբ
երրորդութիւնն, զՀայր եւ զՈրդի եւ զսուրբ
Հոգին յաւիտեանս, ամէն :



